



This is a digital copy of a book that was preserved for generations on library shelves before it was carefully scanned by Google as part of a project to make the world's books discoverable online.

It has survived long enough for the copyright to expire and the book to enter the public domain. A public domain book is one that was never subject to copyright or whose legal copyright term has expired. Whether a book is in the public domain may vary country to country. Public domain books are our gateways to the past, representing a wealth of history, culture and knowledge that's often difficult to discover.

Marks, notations and other marginalia present in the original volume will appear in this file - a reminder of this book's long journey from the publisher to a library and finally to you.

Usage guidelines

Google is proud to partner with libraries to digitize public domain materials and make them widely accessible. Public domain books belong to the public and we are merely their custodians. Nevertheless, this work is expensive, so in order to keep providing this resource, we have taken steps to prevent abuse by commercial parties, including placing technical restrictions on automated querying.

We also ask that you:

- + *Make non-commercial use of the files* We designed Google Book Search for use by individuals, and we request that you use these files for personal, non-commercial purposes.
- + *Refrain from automated querying* Do not send automated queries of any sort to Google's system: If you are conducting research on machine translation, optical character recognition or other areas where access to a large amount of text is helpful, please contact us. We encourage the use of public domain materials for these purposes and may be able to help.
- + *Maintain attribution* The Google "watermark" you see on each file is essential for informing people about this project and helping them find additional materials through Google Book Search. Please do not remove it.
- + *Keep it legal* Whatever your use, remember that you are responsible for ensuring that what you are doing is legal. Do not assume that just because we believe a book is in the public domain for users in the United States, that the work is also in the public domain for users in other countries. Whether a book is still in copyright varies from country to country, and we can't offer guidance on whether any specific use of any specific book is allowed. Please do not assume that a book's appearance in Google Book Search means it can be used in any manner anywhere in the world. Copyright infringement liability can be quite severe.

About Google Book Search

Google's mission is to organize the world's information and to make it universally accessible and useful. Google Book Search helps readers discover the world's books while helping authors and publishers reach new audiences. You can search through the full text of this book on the web at <http://books.google.com/>

WIDENER LIBRARY




HX 7WB7 L

OL
95720
29.20



HARVARD
COLLEGE
LIBRARY



Digitized by Google

ԱՐՄԵՆԻԱ ԳՐԱՏԻՎ
ARMENIA BOOK STORE
P. O. BOX 62, STA. A
BOSTON, MASS.

41. 1

ԱԶԳՈՅԻՆ ՄԱՍՆԵՐԱԴԱՐԱՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ
ԵՐԿՈՏԱՍԱՆ ԿԵՍԱՐԱՑ


ԳՈՐԾ ՍՈՒԵՏԱՆԻՈՍԻ

ԹԱՐԳՄԱՆԵՑ Ե. Մ. Ա.

ՏԵՐ ԵՒ ՀՐԱՑԱՐԱԿԵՑ

ՏԻԳՐԱՆ Յ. ՏԻՏԵՎԱՆ

ՀԱՏՈՐ ԱՐՄԵՆԻԱ ԳՐԱՅՈՒՂ



ԶՄԻՒԹԵԱՅ

ՑՊԵԴՐՈՒԹԻՒՆ ՏԵՇԵԵՆ

1876




OL 45700.29.20



Ա Զ Գ

Հայ ժողովրդեան ընթերցասիրութիւնը գոհ ընելու
մտօք՝ Մադենադարան ընդհանուր անուամբ հետզհետէ
օգտակար ու կրթական գործեր, որ այլ և այլ ազգաց
պատմութեան, գրականութեան, բանասիրութեան կը
վերաբերին, պիտի հրատարակենք։ Այս անգամ սկիզբ
կ'ընենք այս ձեռնարկութեան՝ Երիտասարդ կենոքաց պար-
հանիւնն ի լրս ընծայելով թարգմանօրէն, և աներկամիտ
եմք որ Հայ հասարակութիւնը, քաջ զգալով այս Մադե-
նադարանին օգտակարութիւնը, պիտի փութայ արդեամբ
քաջալերելմեզ որպէս զի սցի ձեռնարկութեան մէջ յա-
րատեւենք։ Աստահ եմք որ հրատարակուած և հրատա-
րակելի Երկասիրութեանց թէ ընտրութիւնը, թէ տպա-
գրութեան մաքրութիւնն և թէ գնոց աժանութիւնն այս
քաջալերու վեհականութիւնն ընկած մեզ։

ՀՐԱՏԱՐԱԿԻՉ



ԱՌ ԸՆԹԵՐՑՈՂԱ

Ներկայ թարգմանութիւնս հասարակութեան մատուցած ժամանակնիս, հարկ էր հեղինակին վերայ քիչ մը բան գրել. դժբաղդաբար այնքան քիչտեղեկութիւն ունիմք անոր վարուցը վրայ, որ եթէ այս Պատմութեան Երիտասարդան կեսարացը ձեռքերնիս հասած չըլլար, թերեւս այն քիչեն աւ զուրկ պիտի մայինք:

Սուետոնիոս քրիստոնէութեան երկրորդ դարուն սկիզբաները կ'ապրեր. լեզունեան տրիբունի մը որդի էր, և Ադրիանոս կայսեր քով քարտուղարութիւն ըրած և ուրիշ հասարակաց պաշտօններու մէջ մասն ունեցած է. բայց յետոյ կայսեր երեսէն ինկնելով, ամեն բանէ հրաժարած՝ ուսման միայն կը պարապէր: Ունեցած է բաւական երկասիրութիւնք, որոցմէ ներկայ գործն և ուրիշ մէկ քանի մանր երկեր միայն մեզ հասած են: Ասկէ անդին չանցնիր Սուետոնի վրայ ունեցած աեղեկութիւննիս:

Գալով անոր գրութեանցը արծէքին՝ բաւական կը համարիմք ի մէջ բերելլահահարբ Գաղղիացւոյն քննադատութենէն մէկ քանի խօսք. «Սուետոնիոս, կ'ըսէ, արժանիքէ զուրկ հեղինակ չեւ . . . : Եթէ ոչ պերճաբան մատենագիր, գեթ հետաքրքիր պատմագիր մ'է. կարգէ դուրս խղճահար և չափեն աւելի կարգաւորաբան է. մէկու մը վարքը նկարագրելու ատեն բան մը դուրս չթողուր, ամեն բան կը զրուցէ, ոչ միայն այն անձին ըրածները, այլ ինչոր կ'ըսեն անոր վրայօք . . . : Այն անձերը որոց վերայ կը խօսի, ոչ կը սիրէ և ոչ կ'ատէ. լոկ պատմէչի մը գործ կը կատարէ, և կը թողուր որ ընթերցողն իւր ուղած դատաստանն ընէ անոնց վերայ . . . :»

Այս խօսքերուն վերայ մեր կողմանէ բառ մ'իսկ յաւելլացնելու հարկ չմնալով, կը դառնամք ինդրել լնթերցողներէն որ ներողամնութեամբ կարդան թարգմանութիւնս, վասն զի չեմք հաւատար թէ ամեն թերութենէ ազատ ըլլաս աշխատութիւննիս:

ԹԱՐԳՄԱՆԻՉՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵՐԿՈՉԱՍԱՆ ԿԵՍԱՐԱՑ

ԺԱՌԵ

ՅՈՒՆԻՈՍ ԿԵՍԱՐ

Ա. Յուլիոս Կեսար դեռ տամուլեց տարեկան էր երբ իւր հայրը կորսրնցուց։ Ճետեւեալ տարին Արավազդի քահանայ կարգուեցաւ։ Ցղայութեան հասակը լրացուցած ըլլալով՝ նշանուած էր Կոսուտիայի, որոյ ծնողըն ասպետ բայց խիստ հարուատ էին։ Ճարմնախօսութիմն ետ ըրաւ, որպէս զի ամուսնայ Կուռնէլիայի հետ, որոյ հայրը՝ Կիննա չորս անգամ հիւպատոս եղած էր։ Կուռնէլիայէն աղջիկ մ'ունեցաւ Յուլիս անուանեալ։ Յայտնապէս դէմ կեցաւ Սիլլայի՝ այն ատենուան դիկտատորին, որ կ'ուզէր կնաթողութեամբ Կուռնէլիայէն զատուելու պարտաւորել զՅուլիա։ Եւ որ՝ չկրնալով յաջողիլ, զրկեց զանի քահանայութենէ, կնոջն ինչքէն եւ ընտանեաց մէկ քանի ժառանգութիմներէն, եւ այն ատենէն ժողովրդեան կուսակցութեանը բացարձակապէս նուիրեալ նկատեց զանի։ Կեսար ստիպուեցաւ այլ եւս հասարակութեան մէջ չերեւիլ, եւ ամեն զիշեր՝ հիւանդ ըլլալով հանդերձ, ապաստան փոխել։ Մինչեւ անգամ ստակի զօրութեամբ կրցաւ փափչիլ զինքն հալածողներուն ծեռքէն։ Ճարկ եղաւ որ Մստեանք, Արելիոս Կոտոտա, եւ Մամերկոս Էմիլիոս, անոր ծնողըն ու անոր ազգականները միանան, որպէս զի անոր համար ներողութիմ առնեն։ Իբրև ստոյգ համարուած է թէ Սիլ-

լա իւր լաւագոյն բարեկամացն ու **Պետութեան բարձրաստիճան** մարդոց աղաչանքը մերժելով, երկար ատեն նեղութիւն չտուաւ. եւ Թէ՝ անոնց անդուլ աղերս-ներէն յաղթուելով, մարգարէութեամբ կամ խորատեսութեամբ, աղաղակեց. «Ներողութիւն կ'ուզէք, կու տա՛մ. բայց զիտցէ՛ք որ այդ երիտասարդը, որոյ կեանքն այդափ Թախտանձանօք կը իմոդէք ինձմէ, կարի արիմուուշտ Թշնամի պիտի ըլլայ ա՛յն կուսակցութեան, զոր պաշտպանեցիք ինձի հետ ի միասին. Կեսարի անձին վրայ **Մարիոսէ մ'աւելի կայ:**»

Պ. Յուլիոս իւր զինուց փայն առաջին անգամ **Աւ-սիոյ մէջ ցուցուց**, ընդ հրամանաւ **Թէրմոս պրետորին**, եւ մի եւ նոյն վրանի ներքեւ բնակած: **Դաւեր բերելու համար Թէրմոսի կողմանէ Թիթինիա դրկուելով**, քիչ մը ժամանակ **Նիկոմիդէս Թագաւորին քով կեցաւ**, ուր այս իշխանին հետ իրքեւ պոռնկական հաղորդակցութիւն ունեցող ամբաստանուելէ զերծ չեղաւ. այս զրոյցին հաստատութիւն տուողն սա՛ եղաւ, որ քանի մ'օրէն յետոյ դարձեալ **Թիթինիա վերադարձաւ**, որպէս Թէ իւր պաշտպանութեան ներքեւ եղող ազատագրեալի մը առնելիքն եղած գումարն ծեռք անցումելու համար: **Ասկէ յետոյ՝ աւելի նպաստաւոր համբաւ մը ստացաւ**. եւ **Միթիլինի առմանն ատեն բաղաքային Թագով մը փառաւորուեցաւ**:

Փ. Քիչ մը ժամանակ **Կիլիկիոյ մէջ ծառայեց ընդ տեսչութեամբ Սէրվիլիոս Իզարիկոսի**. բայց **Սիլլայի մահուան լուրն առնելոն պէս փութով ի Հռովմ վերադարձաւ**, լի ակնկալութիւններով զորս իրեն կու տային **Լէպիտոսի զրգուած նոր խորվութիւնն էրն**: **Սակայն չընդունեց անոր կանխական խոստումները**. եւ ի՞նչ որ ալ ըլլային խոստացուած շահու աւիթներն,

չուզեց կապուիլ այնպիսի մարդու մը հետ , որոց հանճարին տկարութիմնը հասկացաւ . ոչ այլ զինքը վտանգի ենթարկել այնպիսի ծեռնարկութեան մը մէջ , զորքարեյացող չէր դատեր :

Դ. Այս խռովութիմնները խաղաղելէ՝ յետոյ , իբր հարսուահարիչ ամբաստանեց զՅուլապելլա , որ հիւ պատոսական՝ եւ յաղթանակաւ մը նշանաւոր եղած մարդ մ'էր : Ամբաստանեան անպարտ արծակուեցաւ , եւ Կեսար որոշեց ի Հռոդոս քաշուիլ Թէ՛ իրեն Թշնամի ըրած մարդոցմէն պահուելու համար , եւ Թէ այն տեղ ճոռումաբանութեան ուսմանն եւ մեծանուն հուետորին՝ Մոլոնի դաներուն պարապելու հանդարտ ժամանակ ունենալու համար : Այս ճամբորդութեան ատեն , զոր ձմրան մէջ կ'ընէր , Փարմակոսա անուն կզգույ մը մօս ծովահեխները բռնեցին զանի . Կեսար իւր փրկանաց զինը քերել տալու համար իւր բոլոր մարդիկն անմիջապէս ճամբայ հաներ էր , եւ քովն ունէր միայն բժիշկ մ'եւ երկու սենեկապան . ուստի ծովահեխներուն քովն ամիսէ մ'աւելի արգիշտիւած մնալը տեսնելով կը սրտմտէր : Յիսուն տնականդ վճարեց : եւ հազիւ Թէ ազատեր էր , մերժակայ նաւահամնդիսնն երթալով նաւեր գնուաւ , հալածեց ծովահեխները , եւ դուլ դադար չօնեցաւ մինչեւ որ զանոնք բռնեց ու կախել տուաւ . իբրեւ կատակելով՝ շատ անզամ այս սպառնալիքն ըրեր էր անոնց : Այն ատեններն՝ Միհրդատ կայսրութեան դրացի երկիխները կ'աւերէր : Կեսար՝ Հռովմայ նիզակակիցներուն վտանգացն իբր անզգայ չերեւելու համար Հռոդոսէն յԱսիա անցաւ , զօրք ժողվեց , եւ Միհրդատի մէկ տեղակալը վանելով , տատանող եւ անստոյգ ժողովուրդներն իրենց պարտաւորութիմնները ճանչնալու բերաւ կապեց :

Ե. Հոռվմ գալով վերստին, առաջին պատիմ զոր ժողովրդեան բուէովն ստացաւ, զինուորաց տրիբոնի պատիմ էր. Կեսար իւր բոլոր իշխանութեամբն այս պատիմ ի գործ ածեց օգնելու համար անոնց, որոնք կ'ուզէին տրիբոնական իշխանութիւնը վերահաստատել իւր բոլոր իրաւանցը մէջ, զորս Սիլլա շատ նուազեցուցած էր: Պլոտիա օրէնքը գործադրելի ըրաւ, որպէս զի ի Հոռվմ բերել տայ իւր աներձագն, եւ Լէպիդոսի միւս կուսակիցները, որոնք անոր մահուանէն յետոյ Սերտորիոսի քով քաշուած էին. մինչեւ իսկ այս նիւթիս վրայ հրապարակախօսութիւն մ'ըրաւ:

Զ. Գանծապետ ըլլալով, իւր հօրաքեռ՝ Թուփիայի, եւ իւր կնոջն՝ Կուունէլիայի, զոր նոր կորուսեր էր, դամբանականն ինքն ստանմնեց: Իւր հօրաքեռ գովասանքին մէջ՝ շատ վեր բարձրացուց իրենց սերնդեան հասարակ ծագումը, զոր կը տանէր կը հասցումէր մէկ կողմէն՝ Հոռվմայ առաջին Թագաւորներէն միոյն՝ Անկոս Մարկիոսի, եւ միւս կողմէն՝ Աստղիկ աստուածուհոյն: «Ուրեմն, կ'ըսէր, իմ ընտանեացս մէջ կը գտնուին Թագաւորաց սրբութիւնը, որոնք մարդոց տէրերն են. եւ աստուածոց վեհափառութիւնը, որոնք Թագաւորաց տէրերն են:» Կուունէլիայի մահուանէն յետոյ Կ. Պոմպէոսի դստեր եւ Սիլլայի քրոջ զակին՝ Պոմպէիայի հետ ամուսնացաւ, որմէ նաեւս ետքէն զատուեցաւ՝ կասկած ըլլալով Թէ շնացած է Կողողիոսի հետ, որոյ համար կ'ըսէին Թէ տօնի մը առԹիւ Կուունէլիայի սենեակը մտեր էր կնկան հագուստով. եւ այս ամբաստանութիւնն այն աստիճան հրապարակաւ կ'ընէին, որ ծերակոյտն սրբապղծութեան հարցափործ մը հրամայեց:

Է. Գանծապետ էր Կեսար, անդրագոյն Սպանիոյ

վիճակն առաւ . եւ այս գաւառին մէջ հաստատուած Հռովմայեցի վաճառականաց ժողովները գումարելու պաշտօնով պրետորին կողմէն մինչեւ Կաղիքս զնաց : Ահա այն տեղ է որ Հերքիկէսի մէկ տաճարին մէջ Աղէքսանդրի արձանը տեմնելով, կ'ըսեն Թէ լացաւ . եւ ինքզինք կշտամբեց, Թէ տակաւին յիշատակութեան արձանի բան մը չէր ըրած այն հասակին մէջ, յորում Մակեդոնիոյ դիւցազնը՝ արդէն հնազանդեցուցած էր տիեզերաց մէկ մասը : Անմիջապէս հրաման ուզեց ազատ երթալու . որպէս զի ի Հռովմ գայ ու մեծնալու պատեհութիւնն ու բաղդաշինութեան վայրկեանները լրտեսէ, գուշակներն անոր յոյսերն աւելի եւս գորացուցին, երբ մեկնեցին անոր մէկ երազն որմէ հիացեր էր : Երազին մէջ տեսեր էր Թէ կը Ազէր իւր մայրը . գուշակներն՝ աշխարհի կայսրութիւնը խոստացան անոր, ըսելով Թէ այն մայրը՝ զոր իւր առջեւ խոնարհած տեսեր էր, ուրիշ բան չէր, բայց եԹէ մեր ամենում հասարակաց մայրն՝ երկիրն էր :

Ը. Ուստի նշանակեալ ժամանակէն առաջ նամբայ ելաւ, եւ տեսաւ որ Կատին գաղթականութիւններն՝ Հռովմէական քաղաքացիութիւն ծեռք անցումելու կ'աշխատէին : Կեսար զանոնք ոտք պիտի հանէր, եթէ հիապատումներն անոր ծեռնարկութիւնները խափանելու համար քիչ մը ժամանակ Հռովմայ մօտը պահած չըլլային Կիլիկիա երթալիք լէզէոնները :

Թ. Սակայն արդէն աւելի մեծ խորհրդներու մտագիր էք, եթէ ստոյգ է (ինչպէս որ կասկած կ'ըլլուի) Թէ՝ շինուածապետ ըլլալէն քիչ օր առաջ միացած է Կարաստի՛ հիապատոսական ամժին հետ, Պուրի եւ Կ. Աւտրումիոսի հետ, որոց երկուքն ալ դաւադրութեամբ մեղապարտ ցուցուած էին եւ զրկուած էին ի հիապա-

տոսութենէ որ շնորհուած էր անոնց. եւ Թէ՛ ամենքը մէկտեղ դաւակցած են՝ ի սկզբան տարտոյն զինու զօրութեամբ յարձակիլ ծերակուտին վրայ, անոր մէկ մասն Թրէ անցունել, դիկտատորութիւնը տալ Կրասոսի որ հեծելազօրաց հրամանատար պիտի ունենար զեւսար, եւ, այս կերպով կառավարութեան տէր ըլլախէն յետոյ զԲ. Սիլլա եւ զԼ. Աւտորոնիոս վերահաստատել հիւպպատոսութեան մէջ որ անոնց ծեռքէն առնուած էր: Ցանոսիոս Գէմինոս՝ իւր պատմութեանը մէջ, Մ. Քիրոլոս՝ իւր հրովարտակներոն մէջ, եւ Կ. Կորիովն հայրն՝ իւր հրապարակախօսութեանցը մլչ այս դաւակցութեան վրայ կը խօսին: Կիրկերոն՝ նամակի մը մէջ ար Ակսիոս, կ'երեւի Թէ ասի կը յիշատակէ, երբ կ'ըսէ Թէ Կեսարի հիւպպատոսութիւնը հաստափէց անոր շինուածապետութեան ժամանակ պատրաստուած բւնակուութիւնը: Ցանասիոս կը յաւելու Թէ Կրասոս՝ վայնալով կամ զդշալով, գործադրութեան համար նշանակուած օրը չէր երեւցեր, եւ հետեւարար Կեսար որոշեալ նշանը չըրաւ, որ էր՝ Կորիոնի ըսածին նայելով, պատմունանը ուաերէն վար ընկենուլ: Նոյն Կորիոն՝ Ակտորիոս Կասոյի վկայութեամբն ոյժ առած, երիտասարդ Պիզոնի հետ ուրիշ դաւակցութիւն մի եւս կը ծգէ անոր վրայ, եւ կը պնդէ Թէ անոր առաջքն առնեցր համար էր որ արտաքոյ կարգի յանձնարարութեամբ Սպանիոյ վիճակն այն երիտասարդին տրուեցաւ. Թէ՝ Պիզոն դարձեալ խօսք մէկ ըրաւ որ յայնկոյս Պօյի եղող ժողովուրդները եւ Կամբրայի եզերաց ժողովուրդներն ուտք հանէ, այն ատեն որ Կեսար Հռովմայ մէջ պիտի աղմկէր. եւ Թէ՝ Պիզոնի մահն այս դաւանանութիւններն ի դերեւ հանեց:

Փ. Կեսար իւր շինուածավետութեան ատեն, ո՞չ միայն հասարակաց հրապարակներն ու տաճարները գեղազարդել տուաւ, այլեւ Կապիտոլիոնի շուրջն կամարակապ սրահներ կանգնել տուաւ՝ ամեն տեսակ ընծաներ ՚ի տես ժողովրդեան զնելու յատկացեալ. խաղեր եւ զազանամարտութիմներ ընել տուաւ, ի սկզբան իւր պաշտօնակցին հետ ի մասին, եւ յետոյ իւր իսկ անոնվին, եւ ասով՝ բոլոր փառքն իրեն մնաց Թէեւ ծախքերուն միայն կէսն ինքը վճարած էք: Քիբոլոս եւա կ'ըսէր, Թէ՛ ինչպէս որ Կաստորի եւ Պոլլուքսի տաճարը Կաստորի տաճար կոչուած էր, այնպէս ալ Կեսարի եւ Քիբոլոսի պերճութիմը՝ Կեսարի պերճութիմ կը կոչուէր: Կեսար այս շռայլութեանց վրայ աւելցուց սուսերամարտ ըմբիշներու տեսարան մը, որոնք այնչափ բազմաթիւ չեղան որչափ կ'ուզէր: Այս մարդերէն այնչափ շատ բերել տուեր էր ի Հռովմ, որ իւր Թշնամինեց կասկածի գացին, եւ յատկապէս օրէնք մը զնել տուին, որով բաղարին մէջ մտնող սուսերամարտներուն Թիւը կը սահմանափակուէր:

Փ.Ա. Ժողովրդեան նպաստաւորութենէն ոյժ առած, Վզիպտոսի կառավարութիւնը ռամկին վճուվն իրեն տրուելու համար՝ տրիբուններուն ազդեցութիւնը ի գործ ածել փորձեց: Արտաքոյ կարգի հրամանատարութեան այսպիսի խնդիր մը՝ սա հիման վրայ կայացած էր, որ Աղեքսանդրիոյ բնակիչք իրենց թագաւորը որ Հռովմայեցի ժողովրդեան բարեկամ եւ Նիզակակից էր, վոնտեր էին, եւ այս բռնութիմը Հռովմայ մէջ անհանոյ եղած էր մեծամասնութեան: Մեծամեծաց կուսակցութիմն անյացող ըրաւ Կեսարի պահանջմունքը, որն որ իւր կողմանէ՝ անոնց հե-

ղինակութիմը տկարացընելու համար, Յոգորթայի, Տեսոնից եւ Կիմբրացոց կողոպուտներէն շինուած՝ Մարիոսի նուիրեալ յաղթանակները վերականգնեց. յաղթանակներ, զորս Սիլլա կործաներ էր: Աւելի եւս կակծեցուց անոնց սիրտերը, երբ՝ վարձեալ մարդասպանից դէմ հարցափորձիչ դատաւոր եղած ատեն, նոյն այն Սիլլայի օրէնքներն առ ոչինչ համարելով, այն կարգին մէջ դասեց զանոնի, որ հասարակաց գանձէն դրամ ընդունած էին՝ տարագրեալ բաղարացոց գլուխներն առ դիկտատորն բերած ըլլալնոմ համար:

ԺԲ. Դարձեալ ինքն էր որ զիսապարտ ամբաստանեց զե. Ռաբիրիոս, որ՝ քանի մը տարի առաջ, ամենէն աւելի նպաստած էր՝ Սատուրնինոս տրիբունին խուզարկու կատաղութիմը զսպելու: Հատ բաղդի՛ ամբաստանելոյն դատաւորներէն մին ըլլալու կոչուելով, այնպիսի կրիւք դատապարտեց զայն, որ Ռաբիրիոս բողոքեց առ ժողովուրդն, բայց իւր դատաւորին բռնութենէն լաւագոյն պաշտպանութիմ մը չկրցաւ զտնել:

ԺԳ. Իւր ինդրած կառավարութիմը ճեռք անցունելու յոյսը կորմնցուցած, մեծ քահանայապետի բարձին հետամուտ եղաւ. եւ ա'յնչափ շուայլաբար դրամ ցրուեց, որ նոյն ինքն իւր ծախքերէն եւ իւր պարտքերէն սոսկալով, լնտրութեան օրն իւր մօրը փարած ատեն՝ ըսաւ անոր, թէ ա'լ այնուհետեւ մեծ քահանայապետ եղած պիտի տեսնէր զինքը. եւ արդարեւ երկու մրցակիցներու որոնք տարիքով եւ աստիճանաւ իրմէ վերազոյն էին, ա'յն ատտիճան զերազանցեց, որ միայն անոնց ցեղերուն մէջ՝ Կեսար աւելի բուէ վաստըկեցաւ, քան թէ անոնք կրցան շահիլ միւս ցեղերուն բոլորին մէջ մէկէն:

Ճ-Գ. Պրետոր էր երբ Կատիլինայի դաւակցութինն յայտնուեցաւ, եւ ծերակուտին մէջ համակամ ծայնիւ յանցաւորաց մահ որոշուած էր. Կեսար միայն կարծիք յայտնեց թէ անոնք ինքնօրէն քալաքաց մէջ զատ զատ արգիլուին, եւ անոնց ինչըն ՚ի պետութինն գրաւուին. անոնց որ աւելի անգութ կարծիք յայտներ էին, բացատրեց ա՛յն հետեւանքն զորս կրնար օր մը ծնանիլ այն ընթացքնին, որ Հռովմայեցի ժողովրդեան ատելի պիտի ընէր զիրենք. եւ ա՛յնչափ վախ տուաւ անոնց՝ որ Սիրանոս, որ էր հիւպատոս կարգեալ, չկրնալով առանց ամօթահար ըլլալու՝ իւր յայտնած կարծիքէն շիտկէ շիտակ դուրս ելնել, աւելի մեղմ մեկնաբանութին մը տալու ելաւ, եւ գանգատեցաւ. թէ չափազանց իսիստ մեկնաբանութին կու տային : Ա երջապէս Կեսար՝ որ ամենամեծ մասն եւ մինչեւ իսկ Կիկերոնի մէկ եղբայրը վաստըկեր էր, պիտի յաղթէր, եթէ Կատոնի ատենաբանութինը սիրտ չտար երկիրահար ծերակուտին : Սոյլ սակայն Կեսար չվիճատեցաւ եւ իւր կարծեացը վրայ ա՛յնչափ յամառեցաւ, որ պահպանութին ընող Հռովմայեցի ասպետներն Թուրերնուն ծայրը դէպի անոր դարձուցին : Մօսն եղող ատենակալը քովէն հեռացան, այլք իրենց պատմումաններովն զայն ծածկեցին . այն ատեն պարտաւորեցաւ զիջանիլ. եւ տարտոյն մնացեալ բոլոր ժամանակն՝ այլ եւս ծերակուտին մէջ չերեւցաւ :

Ժ-Ծ. Իւր պրետորութեան առաջին օրն՝ ժողովրդեան առջեւ վէճի ենթակայ ըրաւ թէ արդեօր Կապիտոլիոնը նուիրազործելու պատիւը Կուինտոս Կատոլոսի Թողուելո՞ն էր. Կ'առաջարկէր որ ուրիշի մը տրուի. բայց ծերակուտի անդամք որ այն օրն նոր հիւպատոսաց հետ ի Կապիտոլիոն կ'երթային, այն-

քան մեծ թուով գտնուեցան ժողովոյն մէջ, որ Կեսար իւր ծեռնարկութենէն ետ կեցաւ:

Ժ. Ա. Աւելի եւս զերմութեամբ պաշտպանեց զեկէ-կիլիոս Մէտէլլոս՝ ժողովրդեամ տրիբումն, որ նոր օ-րէնքներ կ'առաջարկէր՝ մէկզմէկէ աւելի խոռովառիթ. եւ որ՝ նպատակ ունէր ջնջել այն իրաւոնքը, որով կրնար ամեն տրիբուն իւր պաշտօնակցաց ընթացքն արգելուկ: Մերակոյտն անոնց երկուքն ալ իրենց բարձին պաշտամոնքէն կախակայելու միջոցն ընտ-րեց: Կեսար՝ ծերակուտին վճռոյն հակառակ՝ իւր պաշտօնի ի գործ ածելէ չէր դադրիր. բայց տեսնելով որ բռնութիւն պիտի գործածէին, արծակեց իւր սակ-րաւորները, մերկացաւ աստիճանին նշանները, եւ իւր տունը քաշուեցաւ՝ ծագած կասկածներուն առջեւ տե-ղի տալու պարտաւորուելով: Մրկու օր յետոյ, խումբ մը ժողովուրդ աղմկով անոր տունը վազեց, եւ ամեն տեսակ օգնութիւն խոստացաւ անոր՝ զանի իւր աստի-ճանին մէջ վերահաստատելու համար. բայց նա ժողո-վրդեամ ընծայումները չընդունեց: Մերակոյտն որ այսպիսի համեստ վարմունք մը չէր ակնկալեր, եւ որ այն բազմութիւնը ցրուելու համար աճապարանօք գումարուեր էր, իւր գլխաւոր անդամներն ուղարկե-լով մեծ գոհութեան հաւաստիք յայտնեց Կեսարի: Մերակուտին մէջ բերուեցաւ վերատին, ուր մնծամեծ գովեստներ ընդունեց, եւ ետ առնուեցաւ այն վճիռն որ զայն կը զրկէր յատենակալութենէ:

Ժ. Բ. Քիչ մը ժամանակ ետքը՝ նորէն Թշնամանուե-ցաւ իբրեւ մեղսակից Կատիլինայի. եւ Նովիոս Նի-գէր զանձաւետին առջեւ՝ Ա. Վէտտիկոսէն, եւ ծերա-կուտին մէջ՝ Կորիփոսէն ամբաստանուեցաւ: Այս Կո-րիփոսին է որ հրապարակային վարձատրութիւններ

սահմանուած էր, դաւակցութեան վերայ ամենէն առաջ տեղեւ, ութիւն տուած ըլլալուն համար . սա կը պնդէր թէ նոյն իսկ Կատիլինա՝ դաւադիրներուն մէջ յիշած էր Կեսարի անոմքը : Աէտտիոս աւելի հեռուն երթալով հաստատել կ'ուզէր, թէ Կեսար ստորագրութիւն տուած էր : Կեսար հարկ չհամարեց այսպիսի ամբաստանութիւններ հանդարտ կերպով ջրել : Ակայ կոչեց զերկերոն, թէ նոյն ինքն էր որ անոր մանրամասն տեղեկութիւններ տուեր էր այն դաւադրութեան վրայօք . եւ վերջապէս յաջողեցաւ զրկելու զերիոս ա'յն վարձատրութիւններէն, որ խոստացուած էին անոր : Աէտտիոս՝ ըրած ամբաստանութիւնն ապացուցանել չկրնալուն համար, տուգանքի ենթարկուեցաւ, որոյ վճարմանն համար իր կարասիքը կողոպտուեցան . մազ մնաց որ հրապարակին մէջ պիտի բզկտէին, եւ եթէ ազատեցաւ, այն ալ բանտ մտնելու համար էր : Նովիոս գանձապետն ալ բանտ դրուեցաւ՝ զինքն իրմէ վեր ատենակալի մը դատաւոր ըրած ըլլալուն համար :

Փ. Ք. Պրետորութենէ ենելու ատեն՝ Սպանիոյ կառավարութիւնը Կեսարին ինկաւ վիճակաւ . բայց պարտատէրները թող չտալով, երաշխաւոր ցուցընելով միայն կրցաւ ճանբայ ենել . ուղեւորութիւնն ա'յն աստիճան փութացուց, որ չսպասեց որ ըստ սովորութեան՝ իրեն վիճակեալ երկրին վերաբերեալ բաները ծերակուտին մէջ կարգադրուին, անոր համար որ կը վախնար թէ իր պաշտօնավարութեան լրմանն ատեն դատաստանի կ'ենթարկուի . կամ թէ անոր համար որ այնպէս կը հաւատար, թէ առանց վայրկեան մը կորսնցընելու պէտք էր հասնի կայսրութեան նիզակակիցներուն, որոնք օֆութիւն կը իմնորէին ընդդէմ հուղկահարութեանց դրացի թագաւորաց ոմանց :

Երբ Սպանիա խաղաղեցաւ, նմանապէս փութով վերադարձաւ ի Հռովմ, առանց սպասելու որ իրեն յաջորդ մը կարգուի: Հիւպատոսութիմն եւ յաղթանակ կը խնդրէր Միանգամայն. բայց վերջինէն յոյսը կտրելու պարտաւորեցաւ, վասն զի հարկ էր իրրեւ պարզ որ քաղաքին մէջ մննել, հիւպատոսութեան հետամուտներուն մէջ ներկայ գտնուելու համար: Ռւզեց օրէնքէն ազատ ըլլալ, բայց չափազանց հակառակութիմն գտաւ:

ԺԹ. Իւր երկու մրցակիցներէն որք էին Լուկէիոս եւ Ռիբոլոս, իրեն յարեց առաջինը, որ շատ ստակ եւ քիչ համարում ունէր, սա պայմանաւ որ անոր՝ ժողովրդեան ցրուելիք ստակն Կեսարի ինչպէս եւ իւր անուամբ տրուի: Վերակուտի անդամք՝ իմանալով այս սակարկութիմը՝ որոյ հետեւանքէն կը վախնային, եւ համոզուած ըլլալով թէ Կեսար՝ հիւպատոսական իշխանութեամբ եւ կատարեալ անմնուէր պաշտօնակից մը ունենալովն իւր յանդգնութեանը սահման չպիտի դնէր, պէտք եղածին չափ ստակ դիմացան Ռիբոլոսին, որպէս զի գերազանցէ զԼուկէիոս. եւ ասի նոյն իսկ Կատոնի տուած խորհուրդն էր, որ խոստովանեցաւ թէ պետութիմն կարօտ էր այն կաշառատուութեան: Պատի Կեսար հիւպատոս անուանեցաւ Քիբոլոսի հետ, եւ ծերակոյտը չկրցաւ ուրիշ միջոց լնտրել, բայց եթէ՝ թէ՝ անոր եւ թէ անոր պաշտօնակցին՝ քիչ կարեւորութիմն ունեցող վիճակներ սահմանել, զոր օրինակ ճանապարհաց հարթումն եւ նորոգութիմք: Այս թշնամանքէն սաստիկ վիրաւորուելով, իւր ոխերը Պոմպէոսինին հետ միացընելու ժամանակն եկած համարեց: Այս զօրապետն՝ որ նոր յսոլթեր էր Վիհրդատին, ցաւօք սրտի կը տեսնէր որ

ծերակոյտը դժուարութիմ կը ցուցընէր իւր հրամանատարութեան գործերն հաստատելու։ Կեսար՝ անոր հետ միանալով, զայն հաշտեցուց Կրասոսի հետ . այս երկուքը թշնամի էին՝ իրենց հիւպատոսութեան կոփւներէն ի վեր . Կեսարի հետ կապուեցան, եւ խօսք մէկ ըրին որ հասարակապետութեան մէջ ամեն բան իրենց համակամ հաճութեամբը կատարուի։

¶. Կեսար՝ պաշտօնի գլուխ անցնելով, սա՛ հաստատեց ամենէն առաջ, որ ծերակուտին եւ ժողովրդեան բոլոր արարքին համար օրագիր մը բռնուի, եւ թէ՝ այն օրագիրն հրատարակուի։ Աերապարոյց ա՛յն սովորութիմը, որով հիւպատոսին՝ ա՛յն ամսուան մէջ որ նորա պաշտօնակիցը խորքերը կ'առնուր, կուտային բրաւոր մը որ նորա առջեւէն կը քայլէր, եւ սակրաւորներ որ նորա ետեւէն կ'երթային։

Նոր օրէսքներ հրատարակեց հողերու բաժանման վերայ. եւ չկրնալով իւր պաշտօնակցին ընդդիմութեամը յաղթել, զինու գօրութեամբ վանեց զանի հասարակաց հրապարակէն։ Հետեւեալ օրն Բիբուոս զանգատ ուղղեց ծերակուտին. բայց այն ընդհանրական ահաբեկութեան մէջ՝ չկրնալով եւ ո՛չ մէկն այն խիստ մլչոցները ծեռք առնելու համարձակիլ, զորս առած էին երբեմն փոքրագոյն վտանգներու համար, հիւպատոսն յուաակտուր եղած՝ իւր տոմը քաշուեցաւ, ուր իւր հիւպատոսութեան բոլոր ժամանակին մէջ ուրիշ բան չըրաւ, բայց եթէ Կեսարի բոլոր արարքին գէմ գործածել իւր դիմադրութիմը։ Այս վայրկնէս՝ Կեսար ա՛յնպիսի բացարձակ հեղինակութեամբ մը կառավարեց գհասարակապետութիմն, որ շատ մը քաղաքացիք՝ կատակ ընելով, անոր անոննու մականոնն մէկզմէկէ զատելով, Յուլիոսի եւ Կե-

սարի հիւպատոսութեան Թուական կը գործածէին։ Այն ժամանակուան քերթուածներուն մէջ նաեւ սա խօսքը կը գտնուի. «Ոչ ոք կրնայ յիշել Թէ Քիբոլոսի հիւպատոսութեան օրովն որ եւ է դէպք մը պատահած ըլլայ»։

Աստեղազարդ տափարակն զոր մեր նախնիք աստուածոց նուիրած էին, եւ Կամպանիոյ դաշտերն որոց հասոյթելն պետութեան պիտոյիցը սահմանուած էին, Կեսարի հրամանաւ՝ առանց վիճակ ծգելու բաժնուեցան քսան հազար քաղաքացւոց ա՛յն դասէն, որ առ նուազն երեք զաւակ ունէին։ Հասարակաց ստակներն հաւարողներուն մէկ երրորդ չնորհեց, պատովիրելով որ այնուհետեւ պետութեան կալուածոց աճուրդը չափազանց չքարձրացընեն։ Ահա այսպէս հասարակապետութեան ծախքովն ինքզինքն առատածեռն ցուցուց միշտ. եւ ոչ մէկու բան մը մերժեց։ Ամեն ոք անոր կամաց ներքեւ կը խոնարհէր յօժարութեամբ կամ բռնութեամբ։ Կատոն միայն համարձակեցաւ անզամ մ'անոր հակառակելու. Կեսար՝ զայն իւր սակրատորներուն ծեռօր ծերակուտէն դուրս հանել եւ բանտ դնել տուաւ։ Լովուլլոս քանի մը վայրկեան անոր յոխորտալէն ետքը՝ այնչափ վախցաւ անոր սպառնալիքն, որ ծնգի վրայ եկած ներումն ինդրեց անկէ։ Կիկերոն՝ պաշտպանողական պատասխանույ մը մէջ, երկարօրէն զանգատներ ըրաւ ա՛յն ցաւալի վիճակին վերայ, որուն հասեր էին. Կեսար մի եւ նոյն օրն վրէժը լուծեց. քանի մը ժամու մէջ յաջողեցաւ ռամկականաց Թուոյն մէջ ընդունիլ զկաղողիոս պատրիկ, որ Կիկերոնի ծանուցեալ Թշնամին էր։ Վերջապէս իւր բոլոր Թշնամիները լաւ մը նեղը խոթել ուզելով, անոնց դէմ յարոյց Աէտուիոս անոմ մէկը, որ առած

ստակին սիրոյն՝ կ'ըսէր թէ զինքը շատ ստիպած էին Պոմպէոսն ու Կեսարն սպաննելու, եւ խոստացաւ այն դաւադրութեան հեղինակներուն անոմները գրուցել հրապարակաւ . բայց առանց ապացուցի շատ մը մարդոց անոմներ գրուցելով, սկսան կասկած ընել թէ խարէութին մը կայ . սակայն Վէտտիոսի մահը, զոր կ'ըսէին թէ Կեսար Թունաւորեց, ազատեց այս վերջինն այսպիսի անխոհեմ ընթացքի մը հետեւանքէն, որուն մէջէն դուրս ենելու յոյսը չէր մնացեր :

ԻԱ. Այս ժամանակներն էր որ ամուսնացաւ ընդ Կաղպուրնիոյ՝ դստեր Պիգոնի, որ իրեն յաջորդ նշանակուած էր ի հիւպատոսութիւն . եւ նէ՝ Պոմպէոսի ի կնութիւն տուաւ իւր Յուլիա դուստրը, զոր առաջ խոստացեր էր Սէրպիլիոս Կեպիոնի որ Քիբորոսի հիւպատոսութիւնն ոչնչացընելու ամենէն աւելի աշխատողներէն մին էր : Պոմպէոսի հետ նոր խնամութիւն ունենալէն ի վեր, միշտ ամենէն առաջ անոր կարծիքը կ'ուգէր, երբ ծերակուտին մէջ ճայնից առաւելութեան դիմուէր, Թէպէտեւ պէտք չկը որ Կրասոսէն ետ առնէր այս պատիւը, զոր անոր շնորհած էր ի սկզբան . վասն զի քուէից կարգն անզամ մ'որ հիւպատոսներուն կողմէն դրուէր, բոլոր տարին մի եւ նոյնն մնալ պէտք էր :

ԻԲ. Արդ՝ իւր փեսին եւ իւր աներոց վարկն իրեն նեցուկ ունենալով, ա'յն ամեն գաւառաց մէջ զորա կրնար ընտրել, լաւագոյն համարեց Պաղպիոյ երկիրները . որք իրենց ուրիշ օգուտներէն զատ՝ յաղթութեանց ընդարձակ դաշտ մը կը բանային անոր փառասիրութեանց առջեւ : Ի սկզբան Իլլիրիայի հետ այսրալպեան Պաղպիան ստացաւ՝ Վատինիոս տրիբունին օրինօքն, եւ ապա անդրալպեան կամ վարսա-

որ Գաղղիան, վճռաւ ծերակուտին, որ աներկքայ ըլլալով թէ ժողովուրդն զայն պիտի տար, լաւագոյն համարեց որ Կեսար զայն իրմէ ընդունէր: Կ'ըսեն թէ ուրախութենէն յափշտակուելով, ի ներկայութեան ատենակալաց սկսաւ պարծենալ թէ՝ իւր բաղձանաց հասած է իւր թշնամիներում ատելութեանն հակառակ, որոց հեծել կը մնայր այնուհետեւ. թէ՝ մինչեւ իսկ ըսելու ելաւ թէ՝ իւր բաղաքակցաց գլուխներուն վերայ պիտի քայլէր. եւ որովհետեւ իրեն գրուցեցին թէ «Աստի դժուար է կնոջ մը համար» կ'ըսեն թէ բաւական համարեց այս թշնամանաց սա պատասխանը տալ. «Շամիրամ Ասորեստանի մէջ թագաւորեց, եւ Ամազոնք՝ Ասիոյ մէկ մեծ մասին մէջ»:

ԻՊ. Հազիւ թէ իւր պաշտօնէն ելած էր, Կայիոս Մէմիրոս եւ Լ. Դոմիտիոս պրետորներն ինդրեցին որ անոր հիւպատոսութեան գործերը քննուին: Ծերակոյտն այս գործին նայիլ չուզեց. Կեսար՝ իւր ինդրանացն հակառակ եւ երեք օր անօգուտ վիճարանութիմներով անցնելէ յետոյ, իւր գանծապեսն արդարութեան ծեռքը թողլով ճանբայ ելաւ իւր կառավարութեան վիճակն երթալու: Խնճն ալ՝ ժողովրդեան տրիբուն Լ. Անտիստիոփի կողմէն դատաստանի հրաւիրուեցաւ երկրորդ անգամ. բայց տրիբուններուն դպրոցը խմբովին մէջ մտաւ, եւ ցուցուց թէ՝ մարդ չէր կրնար օրինաւորապէս ամբաստանել քաղաքացի մը, որ հասարակապետութեան շահուցը համար բացակայ կը գտնուէր:

Նմանօրինակ յարձակումներէ ա՛լ այնուհետեւ ազատ մնալու համար յետին մտադրութեամբ աշխատեցաւ՝ ամնն տարուան ատենականերն իրեն յանկուցանել. եւ իրեն օրէնք մ'ըբաւ՝ իւր ազդեցութեամբը

չօգնել կամ մինչեւ իսկ պատույ համելու չթողու , բայց միայն անոնց որոնք ծոռվմայ մէջ իւր բացակայութեան ատեն իրեն պաշտպան ըլլալու խօսք պիտի տային : Ընտրելի ներկայացողներէն երդումն եւ մինչեւ իսկ ստորագրութիմ կը պահանջէր :

Ի՞՞. Նաեւս Ա. Պոմիտիոս , որ հիւպատոսութեան հետամուտ էր , արծակ համարձակ ըսած ըլլալով թէ հիւպատոսութիմը ծեռք անցընելուն պէս՝ իւր պրետորութեան ժամանակին ի զուր փորձածը պիտի գործադրէր , եւ Կեսարի ծեռքէն պիտի առնէր այն լէզէռնիկրն որոց նա կը հրամայէր , Կեսար ծեռով մը Պոմպէոսի եւ Կրասոսի հետ տեսակցութիմ ըրաւ Պուկրայի մէջ որ իւր վիճակին մէկ քաղաքն էր . եւ անոնց հետ խօսք մէկ ըրաւ , որ Պոմիտիոսը դուրս ծգելու համար , երկուքնին ալ հիւպատոսութիմն ուղեն , եւ իւր Պաղդիայի կառավարութեան պաշոնը հինգ տարի երկարել տան . եւ ասի գործադրուեցաւ : **Այս** յաջողաւթենէ քաջալերուած , հասարակապետութենէն ընդունած խումբերուն վերայ յաւելցուց երկու նար լէզէռններ , զորս իւր ծախսովն կազմեց , որոց մին ամբողջապէս Պաղդիացիներէ բաղկացեալ էր . եւ անունն իսկ Պաղդիարէն էր : Զանոնք ծոռվմայեցոց պէս սպառազինեց , մի եւ նոյն կրթութիմը տուաւ , որ իւր ժամանակին՝ զանոնք քաղաքացւոց կարֆն անցուց :

Պատերազմի պատեհ առիթ մը՝ անիրաւ կամ վտանգաւոր ալ ըլլար , ծեռքէ չէր փախցըներ : Կը զարնէր հաւասարապէս նիզակակից ժողովուրդներն եւ թշնամի ու վայրենի ազգերը . այնպէս որ , բանիցս անզամ ծերակուտիլ մէջ խօսք եղաւ որ քննիչ դրկեն ի Պաղդիա , եւ իրաց վիճակին վերայ տեղեկութիմ

առնողն. Եւ Թէ ատենակալներէն ոմանք կարծիք կը յայտնէին որ Թշնամեաց յանձնեն զեսար: Քայց ա'յնչափ մեծ եղան անոր յաջողութիմները, որ Հռովմայ մէջ առաջմանէ աւելի յաճախ եւ բազմաթիւ տօնախմբութիմներ կատարուելոն փառքը վաստակեցաւ:

ԻԵ. Ահաւասիկ համառօտ կերպիւ, ի նչ որ նա ըրաւ իւր իննամեայ հրամանատարութեան միջոցին: Հռովմէական գաւառ ըրաւ ա'յն ամեն երկիրը, որ կը տարածի Ռօմի եւ Ռէնի մէջտեղ, Ալպեան, Պիրէնէ եւ Սէվան լեռներէն սկսելով, այսինքն իրք երկու հարիւր փարսախ երկիր, առանց հաշուելու հասարակապետութեան բարեկամ եւ նիգակակից բաղաքները: Քառասուն մրլիոն սէստէրկ տարեկան հարկ դրաւ անոնց վրայ: Քոլոր Հռովմայեցւոց մէջ առաջին սնգամ նա անցաւ Ռէնուը կամուրջով մը, զոր ինքն շինել տուաւ. զարկաւ Գերմանացիներն որ այս զետին անդիի կողմը կը բնակին, եւ մեծ յաղթութիմներ շահեցաւ անոնց վրայ: Գնաց արշաւեց մինչեւ Ռեստոններուն մէջ որք իրմէ առաջ մեզ անձանօթ էին. յաղթեց անոնց եւ հարկեր ու պատանդներ առաւ: Այսչափ յաջողութեանց մէջ, միայն երեք անգամ ծախողութեան պատահեցաւ. անգամ մը Մեծին Բրիտանիոյ մէջ, ուր փոթորկէն գրեթէ ջնջեցաւ իւր նաւատորմիղը. ուրիշ անգամ մ'ալ Գաղղիոյ մէջ, ուր իւր լէգէոններէն մին յաղթուեցաւ Կլերմոնտի մօտ. Եւ վերջին անգամ Գերմանիոյ սահմանագլխոյն վերայ, ուր իւր երկու տեղակալները՝ Ցիտորիոս եւ Արոնկոլէոս, դարանի մը մէջ կորսուեցան:

ԻԶ. Այս Գաղղիական արշաւանց ժամանակին մէջն էր որ Կեսար կորոյս նախ իւր մայրը, ապա իւր

աղջիկը եւ քիչ մը յետոյ իւր քեռ զաւակն։ Սակայն Կողողիոսի սպանութիմը յուզմոնք յարուցած էր Հռովմայ մէջ, եւ ծերակուտին միտքն էր միայն մէկ հիւպատոս մը զնել, եւ զՊոմաէոս ընտրել։ Ժողովրդեան տրիբոնները կ'ուգէլն անոր պաշտօնակից տալ զԿեսար. բայց Կեսար պատերազմը չլմբնցուցած վերադառնալ չուզելով, գանոնք ստիպեց որ իրեն համար ժողովրդին թոյլտուութիւն ընդունին՝ երկրորդ հիւպատոսութիւն մը խնդրելու ա'յն ատեն, որ Պաղղիոյ մէջ ունեցած հրամանատարութիւնը վերջանալու մօտենայ։ Այս թոյլտուութիւնը ծեռք անցուց. եւ այն վայրկենէն սկսաւ հասարակաց եւ մառնաւորական առատածեռնութեանց զօրութեամբ իրեն կուսակիցներ շահելու համար բան մը չինայել։ Պշնամիներէն առնուած ստակով շուկայ մը շինել սկսաւ. միայն զետինը հարիւր միլիոն սէստէրկի զնուեցաւ։ Տեսարաններ եւ խնջոյքներ հրատարակեց ժողովրդեան համար՝ ի յիշատակ իւր դստեր. ասի նոր բան մ'էր. եւ խնջոյից պատրաստութիւններն աւելի շքեղ ընելու համար՝ այս գործին համար ընտրուած հոգաբարձուներոն միայն չկապուեցաւ, իւր զերիներն ալ ծառայեցին։ Ըոնութեամբ կ'ազատէր մեծահամբաւ սուսերամարտներն ա'յն վայրկենին, երբ հանդիսատեսք անոնց մահու վճիռ տալու կ'ելնէին. եւ աշակերտները՝ սուսերամիրցութեան դասատոներու ծեռօք կրթել չէր տար, այլ Հռովմայեցի ասպետաց եւ մինչեւ իսկ ատենակալաց ծեռօք, որոց կ'ըստիպէր իւր նամակներովն որ դեռ ծեռքերնիս են, որ յանձն առնոն աշակերտաց իւրաքանչիւրն ի մասնաւորի կրթել, խնճին անոնց դաս տալ, եւ իրենց առջեն հրահանգներ ընել տալ անոնց։ Աէգէոններուն Կոշակ-

ները կրկնապատկեց ցկեանս: **Ս**ոլատութեան տարիներն՝ ցորեանն առանց չափու եւ սահմանի բաշխեց. մինչեւ անգամ իւրաքանչյւր զինուորի՝ գերիներ եւ կալուածներ տուաւ, պատերազմի գերի ընկնողներէն առնելով:

Ի-Է. **Ա**նդառնալի կերպով զՊոմպէոս յինքն յանկուցանելու համար, Անսար անոր առաջարկեց զՊկտափա՝ զքեռորդի իւր քրոջ որ ամունացեալ էր Ա. **Մ**արկելլոսի հետ, սա պայմանաւ որ Պոմպէոս անոր տայ իւր աղջիկն որ խօսեցեալ էր **Փ**աատոս **Ս**իլլայի: **Ա**մեն անոնք որ անոր հետ կը տեսնուէին, մինչեւ իսկ անոնք որ ծերակուտի անդամ էին, պարտական էին անոր. իսկ նա բնաւ տոկոս չէր պահանջեր, եւ կամ շատ չափաւոր տոկոս կ'առնուր: **Ը**նծաներով կը յագեցընէր քոլոր քաղաքացիները՝ որ իրենց կամօքն կամ անոր հրաւիրանօքն քովն կ'երթային, չէր նայեր թէ ի՞նչ կարգէ են. իւր առատածեռնութիմը կը տարածուէր մինչեւ անոնց զերիներոն եւ անոնց ազատագրեալներոն վերայ, համեմատաբար անոնց համարումին զոր ստացած էին իրենց տէրերոն քով: **Ա**մբաստանելոց, պարտքի մէջ խեղդուողներոն, խառնագնաց երիտասարդութեան համար՝ ապահով ապաստան մ'էր նա. բաւական էր որ ամբաստանութիմներն ստիպողական չըլլային կամ կարօտութիմնին խիստ մեծ չըլլար. վամն զի այն ատեն մեծ ծայնով կ'ըսէր անոնց թէ միայն քաղաքական պատերազմ մը ըլլալու էր որ ազատէին:

Ի-Բ. **Ն**ուազ ջանք չէր ցուցըներ Թագաւորներն ու գաւառները յինքն յանկուցանելու համար: **Ո**մանց՝ հազարաւոր զերեալներ առանց փրկանաց ետ կու տար, այլոց օգնութիմներ կ'ընէր ուր որ ուզէին եւ

երբ որ ուզէին, առանց ծերակուտին կամ ժողովրդեան խորհուրդ հարցընելու։ Հասարակաց հոյակապ յիշատակներով կը զարդարէր ոչ միայն Գաղղիոյ երկիրները, Իտալիա եւ Սպանիա, այլ նաեւ Յունաստանի եւ Ասիոյ մեծազօր քաղաքները։ Վերջապէս բոլոր աշխարհ սկսած էր սոսկալով նայիլ թէ՝ ի՞նչ կրնար ըլլալ այնչափ ծեռնարկութեանց նպատակը, երբ Մարկոս Կողանդիոս Մարկելլոս հիւպատոսն, նախ եւ առաջ հասարակապետութեան փրկութեանը փութալու պէտքը հրովարտակաւ մը ծանուցանելէ յետոյ, ծերակուտին մէջ իւր կարծիքը յայտնեց թէ՝ նշանակեալ պայմանաժամկէն առաջ Կեսարին յաջորդ մը դրուի, վասն զի պատերազմը վերջացած եւ Գաղղիա խաղաղած էր, եւ թէ յաղթութիւն տանող բանակն արծակելու էր. եւ յաւելցուց թէ՝ հիւպատոսաց յառաջիկայ ընտրութեան ատեն՝ բնաւ Կեսարը յիշել պէտք չէր. որովհեաեւ Պոմպէոս՝ ռամկին վճռուվն երբէք չէր ջրած այն օրէնքը զոր դրած էր, եւ որով բացականերն ընտրելեաց թուէն գուրս կը թողուր։ Արդարեւ Պրմպէոս այն ընդհանուր օրէնքէն ազատ չէր ըրած զեւսար՝ վաւերական արարքով մը. բացառութիւնն միայն այն ատեն կը դրաւէր, երբ օրէնքն արդէն փորագրուած ու դիւանին մէջ դրուած ըլլար։ Մարկելլոս՝ Կեսարի հրամանատարութիւնն ու առանձնաշնորհութիւնը վերցընելով գոհ չեղաւ. քաղաքացւոց Թռույն մէջէն ջնշեց գաղթականութեան մը բնակիչները, զոր Կեսար հիմնած էր Գաղղիոյ մէջ, իբրեւ պատճառ, առարկելով թէ Հռովմէական քաղաքացւութեան իրաւունքն ընդդէմ օրինաց տրօւեր էր անոնց, եւ գօրապետ մ'ալ այդ իր աւոնքը տալու իշխանութիւն չունէր։

ԻԹ. Կեսար այսշափ հարուածներ ընդունած, եւ համոզուած ըլլալով թէ աւելի դժուար պիտի ըլլար՝ ինչպէս որ յաճախ կ'ըսէր, զինքն առաջին աստիճանէն յերկրորդն իշեցընել քան թէ երկրորդէն ի յետինն գլորել, իւր բոլոր գօրութեամբը դէմ կեցաւ **Մարկելլոսի**, եւ անոր ընդդէմ հանեց ժողովրդեան տրիբուններն եւ զԱէրվիոս **Սուլափիկիոս**՝ երկրորդ հիւպատոսն։ Ճետեւեալ տարին՝ լոկ ստակի գօրութեամբ կրցաւ իրեն սլաշտապան շահիլ զՊօղոս Էմիլ՝ մին ի հիւպատոսից եւ զԱնորիոն՝ տրիբուններուն ամենէն բոցեռանդն, ընդդէմ Կայիոս **Մարկելլոսի** որ յաջորդեր էր իւր հօրեղօրորդուոյն՝ **Մարկոսի**, եւ որ մի եւ նոյն յատակագծին կը հետեւէր։ **Բայց Կեսար յամառ ընդդիմութիւն մը գանելով**, եւ տեսնելով որ կարգեալ երկու հիւպատուններն իրեն դէմ էին, ելաւ ծերակուտին զրեց երդմնեցուցանելով որ Ճռովմայեցի ժողովրդեան սեափական եղող չնորհքէն զինքն չզրկեն, կամ գոնէ հրամայեն որ միւս գօրապետներն ալ հրամանատարութենէն հրաժարին իրեն պէս։ **Այնպէս կը կարծուի թէ Կեսար կը յուսար ուզած ատենն իւր հինօրեայ զինուորները գումարել աւելի դիւրութեամբ**, քան թէ պիտի կրնար Պոմպէոս նոր խումբեր կազմել։ **Թշնամի կուսակցութեանն խոստացաւ՝ ութ լէգէոն արծակել**, անդրալպեան Պաղդիան Թողուկ եւ երկու լէգէոն պահել ա'յն երկրին հետ որ յայսկոյս **Ալպեան լերանց**, կամ մինչեւ իսկ Թվիրիան պահել միայն մէկ լէգէոնով, մինչեւ որ հիւպատոս ըլլայ։

Ա. **Բայց ծերակոյտն անոր նամակները քանի տեղ չդրաւ**. եւ Թշնամիները պատասխանեցին իրեն թէ հպարակապետութեան փրկութիւնը տակարկութեան

նիւթ չեն կրնար ընել։ Այն ատեն անցաւ Ալպեան լեռները, եւ մեծ ժողով մը ընելով՝ կանգ առաւ Ռավիննայի մէջ, կազմ եւ պատրաստ՝ զինու զօրութեամբ վրէժ խնդրելու, եթէ ծերակոյտն որ եւ է բռնութիմ մը բանեցընէք ընդդէմ ժողովրդեան տրիբուններուն, որը զինքն կը պաշտպանէին։ Այս եղաւ ահա բաղաքական պատերազմին պատրուակն . բայց կը պնդեն թէ ուրիշ պատճառներ կային։ Եթէ Պոմպէոսի հաւտացուէր, Կեսար ուրիշ բանի համար չէր ուզած հասարակապետութիւնը տապալել, բայց եթէ անոր համար որ կ'ըգգար թէ այն վիճակին մէջ չէր, յորում կարենար ժողովրդեան համար ընել ինչ որ խոստացած էր, եւ թէ այնչափ ահազին ծախքերն իւր կարողութենէն վեր էին։ Ըստ այլոց, վախցաւ որ համար տալու կը կոչուի այն ամեն բոնական, ապօրինաւոր եւ ամբարշտական բաներուն համար զորս ըրած էր այս առաջին հիւպատութեանը մէջ։ Կատոն երդմամբ կը յայտարարէր թէ՝ դատաստանի պիտի կոչէր զանի այն վայրկենէն, որ նա իւր բանակն արձակէր. եւ յայտնապէս կ'ըսէին թէ Միլոնի ի՞նչ որ եղաւ, անոր ալ նոյնը պիտի ըլլար, եւ զինեալ զինուորօք շրջապատեալ՝ պիտի ստիպուէր դատաւորաց առջեւ իւր դատը պաշտպանել։ Այս վերջին կարծեաց հաւանականութիմ տուտող սա՛ է, որ Ասինիոս Պոլիոն կը պատմէ, թէ Փարսալի պատերազմէն յետոյ՝ Կեսար իւր Թշնամիները կամ ջնջուած կամ հալածական տեանելով, սոյն սա խօսքերն արտասանեց. «Իրե՛նք այսպէս ուզեցին. այնչափ յաղթութիւններէ յետոյ՝ Կեսար պիտի դատապարտուէր, եթէ իւր զինուորաց օգնութեանը չդիմէր»։ Վերջապէս ոմանք ալ կը կարծեն թէ հիւպատոսական իշխանութեան գործածու-

Թեամբը վատթարացած էր. եւ Թէ՛ իւր եւ իւր Թշնամեաց զօրութիւնը կշռած ըլլալով, հարկ համարեց գերազոյն իշխանութիւնը յինքն կորզելու առիթը չփափացընել, որ իւր առաջին տարիներէն ի վեր իւր բաղմանաց աւարկայն էր: Ա՛երեւի Թէ այսպէս էր Աիկերոնի կարծիքը, որ Յ-Ն-Դ- Պ-Ր- Ե- Երրորդ գիրքին մէջ կ'ըսէ Թէ՛ Անսար միշտ իւր բերանն ոնէր Վորիպիդեայ սա՛ երկու տող ոստանաւորը.

Պատուեա զառարինութիւն. այլ յորժամհարկ է տիրել,
Շահն եւեթ զօրանայ եւ պարտի զայն յոչինչ գրել:

Լ.Ա. Երբ Անսար իմացաւ որ տրիբոններոն ընդդիմագրութիւնը բանի տեղ չ'ը դրուած, եւ Թէ՛ անոնք ալ Հոռվիմէն դուրս ելեք էին, բանի մը վաշտ զատեց ու առջեւէն զրկեց. Եւ ինքն ալ իւր դիտաւորութեանցը վերայ կասկածի տեղի չտալու համար՝ հասարակաց տեսարանի մը ելաւ զնաց, սուսերամրցութեան սրահի մը յատակագիծը գծեց զոր սուսերամարտից համար շինել պիտի տար, եւ իբրեւ ըստ սովորականին՝ բազմամարդ խնջոյքի մը զուարծութեանը տուաւ զինքն : Քայց՝ արեւոն մանելին անմիջապէս յետոյ, մերձակայ հացարարոցէ մը ջորիներ լծել կու տայ սայլի մը, եւ քիչ մարդով անկոխ ճանքաները կը բունէ կ'երթայ: Հեան եղող ջահերը կէս գիշերան կը մարին. ճամբան կը կորսընցընէ. լուսնալու ատենն առաջնորդ մը կը գտնէ: Աը պարտաւորի քալելով անցնիլ նեղ շալվիդներէ որ զինքը կը տանին մինչեւ ի Պուբլիկոն, ուր իւր վաշտերը կը գտնէ: Այս գետն անոր հրամանատարութեան սահմանն էր: Աանգ կ'առնու այն տեղ, եւ իւր ձեռնարկութեան

յանդգնութեանը վերայ խորհրդածելով, կ'ըսէ. «Տակաւին ժամանակ կայ, կրնանք ետ դառնալ. բայց Թէ որ սա կամուրջն անցնինք, երկաթը պիտի վճռէ ամեն բան»:

Ա. Պ. Շուարեր էր, հմայական դէպը մ'անոր վարանումը ցրուեց: Հասակաւ եւ ծեւով տարօրինակ մարդ մ'երեւցաւ յանկարծ գետեզրին վերայ որ սրինգ կը նուազէր: Պահանորդներ, փողարներ եւ մօտ տեղերէն հովինաներ ժողովեցան մտիկ լնելու համար: Եւ նա փողարներուն մէկոն նուազարանն առնելով գետին մէջ ցատկեց, եւ իւր բոլոր գօրութեամբը փողը հնչեցընելով գետին միւս եզերքն անցաւ: «Արի՞ք ուրեմն, ըստ Կեսար, երթանք ուր զմեզ կը կոչեն աստուածոց ծայնն ու Թշնամիներուս անիրաւութիւնը. գործը կարգին է»:

Ա. Գ. Կեսարի բանակը գետին անցաւ անոր ետեւէն: Ընդունեց ժողովրդեան տրիբումները, որք Հռովմէն վոնտուելով անոր մօտն ապաստաներ էին: Աւտենախօսեց իւր զինուորաց. լալով եւ իւր հանդերձները պատռոելով անոնց հաւատարմութիւնն ու օգնութիւնը խնդրեց: Մինչեւ իսկ կարծողներ եղան Թէ ասպետի իրաւոնք եւ եկամուտ խոստացաւ ամեն զինուորի. բայց այս սխալ կարծեաց առիթն սա էր որ Կեսար՝ ջերմութեամբ ատենախօսած ատեն, ստէպ կը ցուցընէր ա'յն մատն որ մատանին կը կրէր, ըսելով Թէ զինքը պաշտպանողները գոհ լնելու համար մինչեւ իսկ այն մատանին պիտի տար. այնպէս որ, ա'յն մարդերն որ հեռուն ըլլալով միայն կը տեսնէին ու ըսածք չէին իմանար, անոր խօսքերը դատեցին ըրած շարժմունքէն, որ զիրենք խաբեց. եւ զրոյց հանեցին Թէ Հռովմէական ասպետի եկամուտ ու մա-

տանին խոստացաւ անոնց: **Այժմ** համառօտիւ զրուցենք, ի նշ որ նա ըրաւ քաղաքական պատերազմին մէջ:

Լ.Պ. **Պիկոտինի,** **Օմբրիոյ** եւ **Ստրուրիոյ** տէր եղած, անպայման կը գերէ զՊոմիտիոս, որ առաջին վրդովմանն ատեն՝ անոր տեղն անցնելու կոչուած էր, եւ **Կորփինիոնի** մէջ փակուեր էր: **Կ'ընթանայ** ի **Բրունդիսիոն** ընդ երկայնութիւն **Ալբրիական** ծովուն. ահա այն տեղ քաշուեր էին **Պոմպէոս** եւ հիւպատուներն եւ կ'ուգէին նաւ մտնել: **Թոյլ** շտալու համար ի զուր ամեն ջանք ընելէ յետոյ կը դառնայ դէպ ի **Ճռովմ,** ծերակոյտը կը գումարէ ու կ'ատենախօսէ: **Շուտով** մը կը տիրէ **Պոմպէոսի** լաւագոյն խումբերուն, որք **Սպանիոյ** մէջ էին ընդ հրամանաւ երեք տեղակալաց՝ **Պետրէոսի,** **Ավիրանիոսի** եւ **Վարրոնի:** **Ճանիբայ** ելած ատենն ըսեր էր. «**Կ'երթամ** կոռուելու զօրապետ չոնեցող բանակի մը դէմ. պիտի դառնամ բանակ չոնեցող զօրապետի մը դէմ»: **Մարսիլիա** որ իւր գոներն անոր դէմ փակեց, եւ ուտեստի պակասութիւնը՝ չկրցան զայն կասեցընել:

Լ.Վ. **Կը** նուաճէ ամենքն եւ կը վերադառնայ ի **Ճռովմ.** կ'անցնի ի **Մակեդոնիա,** շուրջ կը փակէ զՊոմպէոս, եւ ահազին ծախքերով շինուած պատնէշից անհոն ցանկի մը մէջ չորս ամիս պաշարեալ կը պահէ զայն. վերջապէս **Փարսալի** տափարակներուն մէջ զանի կատարեալ կը յաղթահարէ. կը հայածէ զանի **Աղեքսանդրիա:** **Խնճն Կեսար՝** տարւոյն ամենախիստ եղանակին մէջ եւ ամենածախող դրից մէջ, ամեն բան իրեն պակսած ատեն՝ հզօր Թագաւորի մը մայրաքաղաքին մէջ յանկարծակիի գալով, շատ դժուարութեամբ պրծաւ խորամանկ թշնամոյ մը Թա-

կարդներէն: **Յաղթող հանդիսացեալ, Եգիպտոսի Թագաւորութիմը կու տայ Աղէոպատրին եւ իւր եղբարց փոքրագոնին, վախճալով որ եթէ այդ երկիրը Հռովմէական գաւառ մ'ընէ՝ օր մը շարամիտ կառավարչի մը ծեռք անցնելով ահարկու կ'ըլլայ:** **Եգիպտոսւն կ'անցնի ի Սիրիա, եւ անտի ի Պոնտոս, ուր զինքն կը կոչէին Փառնակի յաջողութեանց ստիպողական լուրերը:** **Մինորդատի այս որդին՝ պատեհ աւիթէն քաջալերեալ, մէկ քանի յաղթութիմներ ըրեր էր, որք զանի շատ հպարտացուցեր էին. հինգ օր պատերազմ եւ չորս ժամ կոիր բասական եղան Կեսարի՝ զայն յաղթահարելու համար:** **Ռատի յածախ զքօսնով կը խօսէր Պոմպէոսի երջանկութեանը վերայ, որ այսպիսի տկար թշնամեաց վերայ տարած յաղթութիմներոն կը պարտէր իւր համբաւը:** **Ավրիկէի մէջ յաղթեց Սկիփիոնի եւ Յովասի, որք իրենց կուսակցութեան բեկորները կը վերակենդանացընէին:**

I. Ապանիոյ մէջ ընկճեց Պոմպէոսի որդիքը. բոլոր քաղաքական պատերազմին մէջ երբէք ծախողութիմ մը չոննեցաւ: **Իւր տեղակալներէն շատերը դժբաղդ եղան.** **Կորիոն Ապանիոյ մէջ կորսուեցաւ.**

Ա. Անտոնիոս Խլիւրիայի մէջ բռնուեցաւ. Տոլապելլա այն տեղ կորսընցուց իւր նաւատորմիոր, եւ Պոմիտիոս Կալվինոս իւր բանակը կորսընցուց Պոնտոսի մէջ: **Բակ ինքն միշտ յաղթող եղաւ. եւ միայն երկու անգամ վտանգի մէջ գտնուեցաւ. անգամ մը՝ Պուրացօյի մէջ, ուր՝ տեսնելով որ Պոմպէոս պատեհութենէն օգուտ չէր քաղեր, բացարձակ ըստ թէ նայացել չգիտեր. անգամ մ'ալ՝ Ապանիոյ մէջ տրուած վերջին կուտայն մէջ, ուր պահ մ'իւր բաղդէն յոյսը կտրեց, եւ սկսաւ խորհիլ որ ինքն զինքն սպաննէ:**

Ա. Պատերազմը վերջանալին յետոյ՝ եօթն անգամ յաղթանակ տարաւ, որոց չորսն իրարմէ տարբեր միջոցներով, բայց մի եւ նոյն ամսոյ մէջ՝ **Սկիպիոնի** պարտութենէ յետոյ, եւ վերջինը՝ **Պոմպէոսի** որդուց պարտութենէ յետոյ: **Առաջին օրն՝ Պաղպիոյ յաղթանակը** տարաւ, եւ արդարեւ ասի իւր յաղթանակաց ամենէն զեղեցիկն էր: **Երկրորդ օրն՝ Եգիպտացւոցն,** երրորդ օրն՝ **Փառնակին,** չորրորդ՝ **Ափրիկէին,** վերջին՝ **Սպանիոյ.** եւ միշտ տարբեր, զգեստով եւ տեսարանով: **Այս** արարողութեանց միոյն ատեն, **Ավանտին** լերին բովէն անցնելու ատեն՝ կառքին լիսեսը կոտրելով զրեթէ ի վայր զլորեցաւ: **Ի Կապիտոլիոն** ելաւ ջահերու լուսով, զորս կը կրէին քառասուն փիղեր՝ աջ ու ձախ կողմը կարգաւ կեցած: **Փառնակի** յաղթանակը տարած ատեն, յաղթութեան պատկերին վրայ սա խօսքերը կ'երեւէին. «Եկայ, տեսայ, յաղթեցի» որք այն արշաւանաց արագութիշը կը ցուցընէին, մինչդեռ յաղթանակողաց սովորութիւնն էր մանրամասն պատմութիւններ ընել:

Ա. Իւր հինօրեայ զօրացը՝ մարդզուխ քասմուչորս հազար սէստէրկ տուաւ, բաց ի երկու մեծ սէստէրիներէն զորս ընդունած էին ի սկզբան պատերազմին: **Ամոնց** հողեր ալ տուաւ, բայց կտոր կտոր եւ մէկմէկէ հեռի, որպէս զի հողատէրերը չկապտէ: **Ժողովրդեան** մարդզուխ տասն կապին ցորեան եւ այնչափ լիտր ալ ծէթ բաշխեց, բաց ի երեք սէստէրիներէ զորս խոստացեր էր անոնց, եւ որոց վերայ հարիւր եւա յաւելցուց իբրեւ մնացորդ պարտուց: **Մինչեւ** իսկ անոնց տոմերով վարձքը չնորհեց՝ **Ճռովմայ** մէջ մինչեւ երկու հազար սէստէրկ եղողները, եւ **Բտալիոյ** մէջ՝ մինչեւ հինգ հարիւր: **Բոլոր**

այս պարզեմերուն վերայ յաւելցուց հրապարակային խնջոյք մը, միս բաժնեց. Եւ Սպանիոյ մէջ ըրած յաղթութենէ յետոյ՝ մէկմէկու ետեւէ երկու հացկերոյթ եւս տուաւ. առաջինը՝ անոր ըսածին նայելով, իւր պերճութեանն արժանատր չէր. երկրորդին փառաւորութիմը զեղխութեան կը հասնէր:

Ա.Թ. Ստէպ կատարել տուաւ շատ մը տեսարաններ՝ ամեն տեսակէ, սուսերամարտութիմներ, Թատերական ներկայացումներ՝ ամեն լեզուէ, քաղաքին բոլոր թաղերուն մէջ, եւ ամեն երկրի կատակերգուներով. կրկէսի խաղեր, ըմբշամարտութիւններ եւ նաւային կոիւ մը: **Փորիոս Լէպտինոս՝** որ պրետորի մը որդի էր, եւ **Կ. Կալպինոս՝** որ ծերակուտի անդամ եղած եւ ժողովրդեան առջեւ դատեր պաշտպանած էր, այս հասարակաց տեսարաններէն միոյն մէջ կուուեցան:

Ա.Մ. Եւ **Թիթիմիոյ** շատ մը իշխանաց որդիին Փիւրինեան կաքառը պարեցին: **Դեկիմոս Լաքերիոս՝ Հռովմայեցի** ասապետն իւր խեղկատակութիւնները կատարեց. հինգ հարիւր սէստէրկի պարզեւ մը եւ ոսկի մատանի մը ընդունեց **Կեսարէն**. Եւ տեսավայրէն դուրս ելնելով՝ երաժշտաց մէջէն անցաւ ու զնաց ասապետաց նստարամներուն մէջ նստաւ: **Կեսար կրկէսը** մեծցուց երկու կողմէն եւ շուրջը փորելով բոլորշի լին մը շինել տուաւ որ զՎորիպէս կը ներկայացընէր: **Հռովմայ ազնուականաց** երիտասարդներն այս ցանկապատին մէջ կառքեր կը վազցընէին եւ ծիերով կ'արշաւէին. Եւ տարիիր տարբերութեամբ զանազանուող երկու խմբերու բամնուած՝ կը կատարէին ա'յն խաղերը, որ **Տրոյական խաղեր** կը կոչուին: **Հինգ** օր նուիրուեցան զազանամարտութեանց, եւ

վերջապէս ժողովրդեան տեսնել տուին տեսակ մը ճակատամարտութիմ՝ երկու փոքրիկ բանակաց մէջ, որոց իւրաքանչիւրը կը բազկանար հինգ հարիւր հետեւակներէ, երեք հարիւր ծիերէ եւ բան փիղերէ : Անմեց աւելի ընդարձակ տեղ ձգելու համար՝ վերուցիր էին. կրկէսին վանդակապատրը, եւ տեղը շիներ էին՝ երկու ծայրը երկու ճակատատեղ, մէկմէկու դիմաց : Ըմբիշներ երեր օր նիշակախաղ ըրին՝ Արէսի դաշտին ծայրը յատկապէս պատրաստուած հողարրուրի մը վրայ : Երկու, երեք եւ չորս կարգ թիակներով ցոկանաւեր, Ցոյյական եւ Ցգիպտական նաւեր, բազմաթիւ զինուորներով լցուած, լճին մէջ իրարու զարնուեցան : Ամեն կողմէն հանդիսատեսներ ժողովուած էին այնրան խուռն բազմութեամբ, որ շատերը՝ փողոցներուն մէջ եւ ճանրու կիցերուն մէջ շինուած վրաններու ներքեւ պառկեցան . եւ շատ մը մարդեր՝ ընդ որս եւ երկու ատենակալք խեղուեցան բազմութեան մէջն :

Խ. Տեսարաններուն յաջորդեցին կառավարութեան հրգատարութիւններն : Արբագրեց տոմալն որ ա՛յն աստիճան խանգարած էր բահանայասկետաց պակասութեամբն ու աւելեաց օրերուն զեղծումովն, որ հնդոց տօներն ամրան մէջ չէին գար, ոչ ալ այգեկութիր տօներն՝ աշնան մէջ : Մերկեղոնիան կամ վարծավճարման ամիսը վերցուց, եւ կարգադրեց տարին ըստ ընթացից արեգական, այնպէս որ տարին երեք հարիւր վաթսումուհինց օր ունեցաւ, եւ ամեն չորս տարին նահանջ մը կ'ըլլար . եւ որպէս զի հետեւալ տարւոյն յունուարի կաղամնդին աւոենն ամեն բան կարգի դրուած գտնուի, այս կարգադրութիւններն ո՛ր տարւոյ մէջ որ եղան, անոր վրայ երկու ա-

միս աւելցուց, զորս նոյեմբեր եւ դեկտեմբեր ամսոց մէջտեղն անցուց . այնպէս որ այն տարին տասնուհինգ ամիս ունեցաւ՝ աւելեաց ամիսն ալ հաշուելով, որ այն ատենուան մէջ տեղի ունենալ պատահեցաւ:

ԽԱ. Ֆերակոյսն ամբողջացուց. պատրիկներ ընդունեց ծերակուտին մէջ. պրետորներոն, շինուածապետներոն, գանձապետներոն եւ ստորակարգեալ ատենակալաց իսկ Թիմ աւելցուց: Յանմեղադրութեան վերահաստատեց զանոնք, չորս բարոյաքնինք նշանակած էին կամ դատարաններն դաւաճանութեան մեղապարտ վճռած էին: Փողովրդեան ժողովներն երկուքի բաժնուեցան՝ ժողովրդեան եւ իւր մէջ. որոշուեցաւ որ ատենակալաց կէսը Կեսար անուանէ, եւ կէսը ժողովուրդն: Հիւպատուններն այս բաժանումէն գույս էին: Յանձնարարելու համար այն անձերն որոց ընտրուիլը կ'ուզէր, այդ յանձնարարութիւնը՝ տախտակներու վրայ գրուած, ամեն ցեղերու կ'ուղարկուէր, եւ սա մէկ քանի խօսքը կը պարունակէր. «**Աս.** Կեսար, դիկտատոր, առ այս ինչ ցեղն. Կը յանձնարարեմ ծեզ այս եւ այն անձերն, որ ծեր քուէսվն ընդունին այն պաշտօնն որում կը բաղժան»: Յարագրեալներոն որդիքը պատիւներու մէջ մտցուց: Պատարաններն երկու տեսակ դատաւորներու մէջ ամփոփեց, այն է ատենակալը եւ ասպետը. եւ բարեկարգեց ինայութեան տրիբունները, որք երրորդ կարգ կը կազմէին: Փողովուրդը համրել տուաւ՝ ոչ թէ Արէսի Պաշտին մէջ ըստ սովորական եղանակի, այլ Թաղէ Թաղ եւ տանտէրներոն ցուցակներոն վերայ: Հասարակապետութենէն ցորեան ընդունողներոն թիւը՝ երեք հարիւր քան հազարէն հարիւր յիսրուն հազարի վերածուեցաւ. եւ որպէս զի այնուհե-

տեւ ազգահամարի պատեհութեամբ որ եւ է վտանգաւոր գումարում չկազմուի, կանոն դրուեցաւ որ պրետորն ամեն տարի արծանագրէ զամոնք , որոնք մեռեալ եղողներուն տեղն համրուած չեն :

ԽԹ. Ութսուն հազար քաղաքացիք փոխադրուեցան գաղթականութեանց մէջ յախկոյս ծովու . եւ որպէս զի քաղաքին բնակիչը չպակսին , օրէնք դրուեցաւ Թէ՛ քսան տարեկանէն վեր կամ քառասոն տարեկանէն վար քաղաքացի մը չկարենայ՝ անընդհատ երեր տարիէ աւելի Խտալիայէն բացակայ ըլլալ , բանի որ իր պարտատրութեամբն ու երդմամբը ստիպուած չէ . Թէ՛ ծերակուտի անդամոյ մը որդին չկարենայ ճանապարհորդել , եթէ ոչ ատենակալի մ'ընկերանալու համար . Թէ՛ խաշինք պահողներն չկարենան իրենց հովիներուն մէջ մէկ երրորդէն նուազ Թուով ազատ մարդեր ունենալ : Կեսար քաղաքացիութեան իրաւունք տուաւ անոնց որ բժշկութիւն կ'ընէին Հռովմայ մէջ , եւ ազատական արուեստ կը սովորեցընէին : Դպատակն էր բնակլութիմնին քաղաքին մէջ հաստատեց տալ , եւ ուրիշներ եւս հրապուրել : Պարտքի մասին գալով , ամենեւին ակնկալութիւն չթողուց կատարեալ սնանկութեան որոն վրայ դրուած էր ամենոն յոյսը . եւ որոշեց որ պարտապանք գոհ ընեն իրենց պարտատէրերը՝ անոնց գոյրը պատերազմէն առաջ ոմանցած վիճակովնին գնահատելով . բայց Թէ գլուխէն իջնեն ի՞նչ որ իբրեւ տոկոս վճարուած կամ հաշիմ անցած է : Այս պայմանադրութեամբ պարտքերուն մէկ քառորդը կ'ոչնչանար : Կեսար վերցուց ամենն տեսակ միաբանական խումբերը , բաց ի անոնցմէ որք ի վաղուց հաստատուած էին : Զանազան ոճիլներու համար աւելի անաշառ պատիժներ դրաս :

Կը տեսնէին որ հարուստները մեծ յօժարութեամբ ո-նիր կը գործէին, վասն զի իրենք իրենց յօտար երկիր պանդիստելով կ'ազատէին, առանց իրենց բարօրու-թիմը կորսընցընելու։ **Ա**յլկերոնի պատմածին նայե-լով, **Ա**նսար ուզեց որ հայրասպանի մը հայրենի ժա-ռանգութիմը՝ ամբողջ, եւ ուրիշ ոնրագործներոն՝ միայն կէսն ի պետութիմ գրաւուին։

ԽԳ. **Մ**եծաւ մտաղրութեամբ եւ անաշառութեամբ դաստաստան կը կտրէր։ **Մ**երակուտէն վանեց զանոնք որ ստակ խորելու մեղապարտ եղած էին։ **Ա**նվաւեր հրատարակեց հին պրետորի մը ամուսնութիմը, որ կարգուեր էր կնոջ մը հետ երկընէն զատուելէն երկու օր յետոյ։ Թէպէտեւ շնութեան կասկած չկար բնաւ։ **Օ**տար վաճառքներու վերայ տուրք դրաւ։ **Պ**ահաւո-րակի, ծիրանոյ եւ մարգարտի գործածութիմն ար-գիլեց, ի բաց առեալ այս ինչ անձերն ու այս ինչ օ-րերը։ **Մ**ախքի օրինաց պահպանութեանը մանաւանդ կը հսկէր։ Չուկաներուն մէջ լրտեսներ ունէր, որ ար-գիլեալ պաշարները կը բռնէին ու իրեն կը բերէին։ Մինչեւ անզամ երբեմն անոնց ետեւէն սակրաւորներ եւ զինուրներ կը պտըտցընէր, որը տոմերոն մէջ անգամ մանելով միսերը կ'առնէին, եթէ պահպան-ներոն աշքէն փրիպած ըլար։

ԽԴ. **Ք**աղաքին գեղեցկութեամն եւ կարգ ու կա-նոնին համար, եւ կայսրութեան ապահովութեամն ու մեծութեանը համար մեծամեծ ծրագիրներ կը ծեւէր։ **Ա**մենէն առաջ, կ'ուզէր երկրիս վրայ եղող ամեն տաճարներէն մեծ տաճար մը կանգնել **Ա**րէսի՝ լեցը-նելով այն լիճը յորում նաւային տեսարան մը տուած էր, եւ մեծատարած թատրոն մը շինել՝ **Զ**արպիան լերին ստորոտը։ **Ա**'ուզէր խմբագրել օրինագիրը մը,

որ զերծ ըլլար խել մ'անպիտան օրէնքներէ եւ կարեւորները միայն պարոնակէր՝ նշղութեամբ բացատրուած։ Կ'ուզէը հասարակաց մատենադարան մը կազմել՝ Յունարէն եւ Լատիններէն, կարելի եղածին չափ նոյն։ Եւ գրքերոն ու կարգադրութեան հոգը Վարրոնի պիտի տրուէք։ Կ'ուզէը ճահիճները ցամքեցընել, լճի մը ծագում տալ, Ապէննինի զառիվայրին վրայ՝ Աղրիական ծովէն մինչ ի Յիբրա ճանքայ մը շինել. Կորնթոսի պարանոցը ճեղքել. պատուարներ կանգնել ընդդէմ Պակիացւոց որ տարածուած էին Պոնտոսի եւ Թրակիոյ մէջ. Հայաստանէն անցնելով՝ Պարթեւաց դէմ երթալ պատերազմ ընել եւ անոնց վրայ լաւ մը տեղեկանալէ յետոյ միայն ճակատամարտիլ։ Իւր մեծ խորհրդոցը պատրաստութեանցը մէջ տեղն մահը վերայ հասաւ։ Բայց այս մահուան վերայ խօսելէ յառաջ, յարմար կը թուի ինծ համառուս զարափար մը տալ անոր կերպարանքին, անոր արտաքին տեսքին, զգեստին, բարուցը, բերմանցը, եւ բաղաքային ու զինուորական զբաղմանցը վերայ։

ԽԵ. Բարձրահասակ, սպիտակագոյն, հաստամարմին էր, դէմքը լեցուն, աչքերը սեւ ու վառվուոն, կազմուածքն ուժեղ, սակայն կենացը վախճանին մօտ՝ ենթակայ եղեր էր յանկարծական թակացման եւ այնպիսի խոռվեալ քնոյ մը, որ շատ անզամ ահաբեկեալ կ'արթննար։ Մրկու անզամ լուսնոտութեամբ բունուեցաւ, երբ հրապարակաւ ընդունելութին կ'ընէր։ Ինքինքը՝ տանջելու մօտ հոգ կը տանէր անծին։ կը յանդիմանէին զանի թէ ածիլուելէն յետոյ մազերը խլել կու տար։ Միշտ հոգ կ'ընէր որ ճաղատ կ'ըլլայ. այնքան որ անոր թշնամիներն ստէպ կը կատակաբանէին ասոր վիրայ. ինքն ալ սովորու-

Թիմ ըրեր էր ճակտին վերայ թերել՝ ունեցած թիչ մը մազը . Եւ ծերակուտին ու ժողովրդեան կողմանէ ի պատիւ անոր տրուած որոշումներուն մէջ՝ անոր ամսնէն հաճելի այն եղաւ որ միջտ գարնեայ գիսարկ մը գնելու իրաւունք կու տար անոր : Հագուստը սեթեւեթեալ էր . պատմունանին վերայ ծովեր կային վերջաւորօք որ մինչեւ ժեռքերուն վերայ կը կախուէլին . զօտին պատմունանին վերացէն կ'առնէր , Եւ խիստ թոյլ կը կապէր , Եւ ասի տեղի տուաւ Սիլլայի այն խօսքին որ կ'ըսէր մեծամեծաց . «**Մի՛** վստահիք դա թոյլ զօտով երիտասարդին» :

ԽԶ. Թ սկզբան Սորորքա անուանեալ Թաղին մէջ բնակեցաւ բաւական նեղ կերպով . բայց երբոր մեծ քահանացապետ եղաւ , Նուիրեալ փողոցին մէջ բնակեցաւ հասարակապետութեան ծախքով : Այնպէս համարուած է Թէ մոլեբար կը սիրէր պերճութիմն ու շքեղութիմը :

Ս.րիկիայի մօտ գիսի տուն մ'ունէր , որոյ շինութինը շատ առեղի նատեր էր իրեն . փլցընել տուաւ , որովհնենեւ ճիշդ ու ճիշդ իւր ուզածին պէս չէր . սակայն ունեցած հարստութինը տակաւին փոքրիկ բան մ'էր , Եւ պարտքեր ունէր : Գումագեղ փայտեր կը տանէր պատերազմի ատեն՝ իւր օթեանն անով յատակելու համար :

ԽԵԶ. Կ'ըսեն Թէ մարզարիտ թերելու համար էր որ յԱնգղիա գնաց . Եւ Թէ անոնց մեծութինը բաղդատելով Եւ իւր ծեռօքը կշուելով կ'ըգքօսնուր . Թէ հին հոյակապ շինութիմները , արձանները , պատկերները մոլիաբար կը վմտուէր . Թէ՝ զերիներուն երիտասարդացն ու զեղեցիկներուն այնպիսի չափսազանց գին մը կու տար , որ ինքն ալ կ'ամաչէր ու չէր թողուր որ

այդ առուժախներն իւր արձանագրութեանցը մէջ անցնին :

ԽԸ. Իւր կառավարութեանցը մէջ՝ ամեն օր կերակուր կու տար երկու տարբեր սեղամներով, մէկն պատուատր անծանց համար՝ Թէ իւր մարդիկն ըլլային եւ Թէ զաւառացի, եւ միամ ստորին կարգի մարդոց համար : Ընտանեկան կարգապահութիմն ճիշդ ու անաշառ կը տիրէր անոր քով Թէ՛ ամենափոքր եւ Թէ ամենամեծ բաներու մէջ : Շղթայի զարնել տուաւ գերիին մէկն որ իւր հացարարն էր, անոր համար որ իւր կերած հացէն չէր տար կոչնականներո՞ն : Ինքն իրմէն գրգուեալ եւ առանց ուրիշէ գանգատ զալու, մահուան դատապարտեց ազատագրեալ մը զոր շատ կը սիրէր, անոր համար որ Հոռվմայեցի ասպետի մը կինը թշնամաներ էր :

ԽԹ. Զգտնուեցաւ բան մը որ այնչափ աւելի գէշ զաղափար մը տայ անոր բարուցը վերայ, որչափ տուաւ Նիկոմիդէսի հետ ոնեցած ընտանութիմը . ասոր ամօթն յաւիտենական ու անջնջելի է. վկայ են Արկինիոս Կապլոսի սա տողերը . «Թիթիմիոյ Թագաւորը Կեսարի սիրողն է» եւ այն : Վկայ են Ցոլապելլայի եւ Կորիոն հօր ճառերը . Բիբոլոսի հրովարտուակները որոց մէջ Կեսար Թիթիմիոյ Թագուհի կոչուած է, եւ սա խօսքն ալ վերան աւելցած է . «Թագաւոր մը սիրելէն յետոյ, կը սիրէ Թագաւորութիւնը» : Եթէ Մարկոս Բրոտոսի հաւատամք, մի եւ նոյն ժամանակի մէջ է որ Հոկտոսիոս անոն մէկը (տեսակ մը խենթ որ ամեն բան ըսելու ազատ էր) բագմամարդ ժողովի մը առջեւ ողջոնեց զՊոմպէոս՝ Թագաւոր կոչելով, եւ՝ զԿեսար՝ Թագուհի կոչելով : Կ. Մէմիոս կը յանդիմանէ զԿեսար՝ ըսելով Թէ Մեղա-

Նի վերայ Նիկոմիդէսին ծառայութիւն ըրաւ, այս իշխանին գերիներոն եւ ներքինիներոն հետ ՚ի միասին. Թէ բաժակ ներկայացուց անոր՝ բազմաթիւ կոչնականաց առջեւ, ի ներկայութեան շատ մը Հռովմայեցի վաճառականաց, որ կերակուրի նստած էին եւ որոց անոմները կու տայ: Կիկերոն բաւական չհամարիր իւր նամակներոն մէջ գրել Թէ Կեսար՝ պահապաններու առաջնորդութեամբ Նիկոմիդէսի սենեակը զնաց, եւ անոր հետ մէկտեղ՝ ծիրանեաւ ծածկեալ ոսկի անկողնոյ մը վերայ ընկողմանեցաւ, եւ Թէ՛ Աստղկան որդի մը Բիթինիոյ մէջ պոռնկեցաւ. այլ նաեւ, օր մը երբ Կեսար ծերակուտին մէջ Նիկոմիդէսի դստեր՝ Նիսայի դատը պաշտպանելու ատեն զինքը շնորհապարտ կը ցուցընէր այն իշխանին, Կիկերոն երեսին ըսաւ. «Մէկդի՛ այդ շնորհապարտութիւնները. ամեն մարդ գիտէ ի՞նչ որ անոր տուիր, եւ ի՞նչ որ անկէ ատիր»: Վերջապէս, Գաղղիացւոց յաղթանակը տարած ատեն, զինուորներն իրենց շատ մը կատակներոն հետ զորս սովորութիւն ոմին յաղթողի մը չտոյն ատեն ընելու, սա հանրածանօթ տոն մը խօսքն ալ ստէպ կը կրկնէին. «Կեսար հնազանդեցուց Գաղղիացիները. Նիկոմիդէս հնազանդեցուց զԿեսար. Կեսար կը յաղթանակէ՛ Գաղղիացիները հնազանդեցուցած ըլլալոն համար. Նիկոմիդէս չյաղթանակեր Կեսարը հնազանդեցուցած ըլլալոն համար»:

Մ. Ամեն ոք միօրինակ կը հաւատայ Թէ Կեսար շուայտութեան ինկեր էր եւ իւր հաճոյքը շատ Թանկ կը զնէր: Մոլորեցուց շատ մը առաջին կարգի կիներ. ինչպէս, Վէրփիոս Սուլպիկիոսի կինը՝ Պոստումիան, Աւլոս Գաբրինիոսի կինը՝ Լուլիան, Մ. Կըրա-

սոսի կինը՝ Յէրտուղղէսն, եւ մինչեւ իսկ Պոմպէոսի կինը՝ Մոկիան։ Խթէ ոչ ուրիշներն, զոնէ երկու Կորիոններն՝ հայրն եւ որդին, յանդիմանեցին գՊոմպէոս թէ «իւր փառասիրութեան շահերը պաշտպանելու համար մինչեւ Կեսարի աղջկան հետ ամուսնացաւ. Թէպէտեւ միայն անոր պատճառաւան էր որ արծակեր էր իւր կինը, որմէ երեք զաւակ ոմնեցած էր. եւ դարձեալ, շատ անզամ արտասուալից աշօք տրսնջած ալ էր այն չարեաց համար, զոր իրեն ըրած էր այս նոր Վգիսթոսը»։

Կեսար սիրեց նա մանաւանդ Պրուտոսի մայրը՝ Սէրվիլիան։ Ահա անոր համար էր որ գնեց՝ իւր առաջին հիւպատոսութեան ատեն՝ մարգարիտ մը, որ վեց միլիոն սէստէրկի եղաւ իրեն. եւ քաղաքական պատերազմին ատեն, շռայլաբար տուած մնծագին ընծաներէն զատ՝ աժան զնով անոր առնել տուաւ խիստ զեղեցիկ հողեր, որ ամուրդավ կը ծախուէին։ Երբ ամուրդի ատեն սակարկութիւնը բարձր ծայնով կը զրուցէին, Կիկերոն ծաղրական կերպով մը ըստաւ. «Թէրէ կարծածէն աւելի աժան է տակաւին Սէրվիլիայի համար. զամ զի իւր աղջիկը կու տայ ՚ի զեղջ հաշուի»։ Կամկած կար թէ Սէրվիլիա, իր դստեր Սէրտիայի եւ Կեսարի մէջ հաղորդութիւն մը գոյացուցած էր։

ԴԱ. Թէ որ զինուորական երգերուն նայինք, կ'երեւի թէ ինչպէս Հռովմայ նոյնպէս Պաղպիոյ մէջ, ամուսնական անկողնոյ պատիւը չպահեց։ «Բա՛ղաքացիք, պահեցէք կիներնիդ. ճաղաստ լկտի՞ն է բերածնիս, որ Հռովմէն փոխ առած ստակովն Պաղպիոյ մէջ կին կը գնէր»։

ԴԲ. Այսոր նորուհիներուն մէջ Թագուհիներ կան,

ընդ որս եւ **Մաքրիտանացի Թագաւորին Ռոգուտէի կինը՝ Եմոյէ**, զոր՝ ինչպէս նաեւ անօր ամուսինն ընծաներով լեցուց, **Ակտորիոս Նասոյի ըսածին նայելով**. եւ մանաւանդ Կղէոպատրէ, որու հետ շատ անգամ կ'անցընէր զիշերները սեղանի վերայ : Կ'ուզէր անոր հետ ի միասին Եզիփտոսի Թագաւորին մէկ նաւովն Նեղոսն ի վեր երթալ մինչեւ յԵթովպիա, թէ որ իւր բանակն ընդումէր իրեն հետեւիլ : Հռովմ բերել տուաւ զեղէոպատրէ . եւ պարզեներով ու պատիմերով յղիացուցած վերադարձուց . մինչեւ անգամ Թողուց որ անկէ ունեցած մէկ զաւակն իւր անունովը կոչուի : Ոմանք գրած են թէ՝ անոր այս որդին կերպարանօք եւ բալուածրով իրեն կը նմանէր, եւ **Անտոն՝ ծերակուտին մէջ**, Կեսարի բարեկամաց՝ **Մատիոսի** եւ **Պապիոսի** վկայութիւնն ի մէջ բերելով հաստատեց թէ՝ Կեսար այն որդին ընդուներ էր : Պապիոս այս իրողութիւնը շատ ծանր գտաւ եւ հերքուելու կարօտ . եւ ասոր համար գրութիւն մը հրատարակեց որոյ տիտղոսն էր . «**Ապացոյցը առ այն թէ Կղէոպատրայ որդին Կեսարի որդին չէ**» :

Ճելվիոս Կիննա՝ ժողովրդեան տրիբունն, բանիցա անգամ խոստովաճած է թէ օրէեք մը կար շինուած՝ պատրաստ, զոր ինքը պիտի հրատարակէր Կեսարի բացակայութեան ատեն եւ անոր հրամանաւն . այս օրէնքը Թոյլտութիւն կ'ընէր Կեսարի՝ ըստ իւր ընտրութեան ուզածին շափ կին առնելու, որպէս զի ժառանգորդներ ունենայ : Մէկ խօօքով, անոր բարքն այն աստիճան հրապարակաւ անուանարկեալ էր, որ Կորին հայրն՝ իւր մէկ նառին մէջ կը կոչէ զայն «այր ամենայն կանանց, եւ կին ամենայն արանց» : Ճա՞նչ, Պինքի գլուխ, անոր Թշնամիներն իսկ կ'ընդ-

ոնայն թէ խիստ քիչ կը գործածէր : Ամեն մարդ գիտէ Կատոնի այն խօսքը թէ՝ «հասարակապետութիւնը տապալողներուն մէջ՝ միայն ևեսար զինով չէր» Պապիոս մեզ կ'իմացընէ թէ կերակուրի մասին այնքան անտարբեր էր, որ օր մը մէկուն տունն ընթրելու հրաւիրուած ըլլալով, երբ աւրուած ձէթ բերին, ևեսար միայն չմերժեց . եւ մինչեւ անգամ նորէն այն ձէթէն ուզելու պէս ըրաւ, որպէս զի՞ այնպէս չերեւի թէ իւր կոչնատիրոջ վերայ անհոգութիւն կամ անքաղաքավարութիւն նշմարեց :

ՄՊ. Անշահասէր չգտնուեցաւ ոչ հրամանատարութեան մէջ եւ ոչ դատաւորութեան մէջ : Ապացուցուած թէ Սպանիոյ մէջ անթիհիապատոսէն եւ նիզակալիցներէն ստակ առաւ . զոր ստիպմամբ խնդրեց իբրեւ հարկաւոր նպաստ մը՝ պարտքերէն ազատելու համար : Աւարի տուաւ Լուսիտանիոյ շատ մը քաղաքները, թէպէտեւ ասոնք երբէք դիմադրութիւն չէին ըրած, եւ անոր գալատեանն ատեն դռները բացեր էին : Թաղգիացոց երկիրներուն մէջ կողոպտեց աստուածոց տաճարներն, որ նուէրներով եւ ընծաններով նոխացած էին : Փլցուց հրապարակները՝ աւելի կողոպտելու համար . եւ նայելով որ ծեռքը շատ մը ծոյն ոսկի ոճնէր, Թտալիոյ եւ գաւառաց մէջ ծախել տալով, կոխուած ստակ առաւ՝ մէկ լիտր ոսկին երեք հազար սէստէրկի հաշուով : Խւր առաջին հիւպատուսութեանն ատեն, Կապիտոլիոնի մէջէն երեք հազար լիտր ծանրութեամբ ոսկի առաւ, եւ տեղը նոյնչափ քանակութեամբ պղինձ դրաւ ոսկեզօծեալ : Ճռովմանցոց նիզակակցութիւնը ստակով վաճառեց, Թագաւորութիւններ վաճառեց : Միայն Պտղոմէզաէն՝ Վգիպտոսի Թագաւորութեանը համար առաւ իբր վեց

հազար աաղանդ, որով վճարեց իւր եւ Պտղոմէոսի պաշտպանութեան ծախսը: Վերջապէս, ստակի եւ ամբարշտութեանց գօրութեամբ Միայն կրցաւ քաղաքական պատերազմին, յաղթանակաց եւ տեսարաններուն ծախքերը հոգալ:

ՄԵ. Ճարտարախօսութեամբ եւ զինուորական աաղանդով մեծահոշակ ի՞նչ որ կար գիտցուած, անոնց ամենուն հաւասարեցաւ կամ զերազանցեց: Մըր Յոլապելլայի դէմ եղած ամբաստանութեանն ատեն անոր խօսքերը լսեցին, ամենէն մեծ համարում ունեցող փաստաբաններուն կարգը դասուեցաւ՝ առանց ընդդիմութիւն գտնելու: Կիկերոն՝ առ Քրոտոս ուղղած գործոյն մէջ, յորում հրապարախօսաց անունները կը շարէ, կ'ըսէ: Թէ չգաներ անոնց մէջ այնպիսի մէկն որուն Կեսար խոնարհի. Թէ՝ անոր զրուցուածքին մէջ վայելչութիւն, զարդ, պերճութիւն եւ կերպ մը վսեմութիւն կայ: Կը գրէ առ Կոռնելիոս Նեպու. «ՊՇ հրապարակախօսն նախամեծար քան զԿեսար կը համարիս, անոնց մէջ որոնք հրապարակախօս միայն եղան. անոնց ո՞րը Կեսարէն աւելի խորհուրդ եւ խորհրդոց աւելի նրբութիւն ունեցաւ. կայ աւելի յատակ եւ աւելի զարդարուն ոն մը»: Կ'երեւի Թէ պատանեկութեանն ատեն, իւր ազգականին՝ Ստրաբոն Կեսարի նարտարախօսութեան կերպն ընդունեց. Մինչեւ իսկ իւր ԸՆԴՀԱՆԻՒԹԻՒՆԻ մէջ՝ Ստրաբոնի Սարդիացւոց համար ըրած ատենախօսութենէն շատ մը կտորներ մտցուց քառ առ քառ: Կ'ըսեն Թէ յստակ ծայնով մը, վառվեռն եւ շնորհալի ծեւերով եւ շարժումներով կը խօսէր: Մէկ քանի նառեր Թողած է, գորս ընդ Օգոստոսի պէտք է նկատենք ոչ այնչափ իբրև անոր կողմանէ հրատարակեալ զործեր, այէ

մանաւանդ իբրեւ ընդօրինակութիմներ՝ ճշգութենէ գուրկ, զորս անոր խօսած ատենն զրած են ասունադպիրը ոմանք, որ անոր խօսուածքին արագութեանը չէին համեր: Այս կարգէն է բառ առ Մերեւն, զոր քանի մը օրինակներու մէջ ուրիշ անոնվ կը գանեմ, եւ որ կարծել կու տայ թէ այդ զրութիմն ջատագովութիմն մ'է առ Աթեստիլու ուղղուած, յորում կետար զինքն ու զԱթետեմա կ'արդարացընէ իբրնց հասարակաց Թշնամին երժան ամբաստանութեանցը դէմ: Օգոստոս երբէք չնաւաստար թէ Առեւուիսուսն կէտեւ առ զինուուր է-ը և Սուանէն նեսարի գործերն են. որոց առաջնոյն համար կ'ըսեն թէ Սպանիոյ մէջ տրաւած առաջին կորիւէն յառաջ խօսեցաւ, եւ միամ' վերջին կորիւէն յառաջ: Այս վերջնոյն զալով, Ասինու Պոլիոն կ'ապահովէ թէ Թշնամնաց յարձակումն ա'յնչափ յանկարծական եղաւ, որ արդարեւ առենախանելու ժամանակ չունեցաւ:

Ֆ. 2. Անոր յիշատակագիրերն նաեւս ունիմք իւր ճակատամարտներուն վերայօք որ ի Գաղղիա. եւ ուրիշ յիշատակագիրեր քաղաքական պատերազմին վերայօք որ ընդդէմ Պումպէոսի: Պաղով Գուրեւով Եւէտուէ, Ագրէտէն և Սուանէյին, անոր հեղինակին ո'վ ըւլապը չգիտցուիր. ոմանք Պապիոն է կ'ըսեն. այլք՝ Հիրտիոս, որոն համար կ'ըսեն թէ Պառեւով Գուրեւովի վերջին զրոց յաւելուածն եւս զրած է: Ահապսիկ ի'նչ որ կ'ըսէ Խիթերոն Բրուտու անուանեալ գրքին մէջ՝ Ցէւրուտէիր Կեւուէին վերայ: «Այսէյ լուրուտէիր ընտիր զործ մ'են. ոճը յստակ, սահոմ, ատենարանական պանուճանքէ զերծ կամ սանկ ըսենք, մերկ է. կը տեսնեմք որ հեղինակն միայն նիւթոյ մասեր թողած է անոնց որք մի եւ նոյն առար-

կային վերայ մառելու պիտի ենէին։ Վերեւս ումանք անմիտք պիտի կարծն թէ պնճազարդնլ պէտք է այն խոշոր նկարը. բայց ճաշակի տէր ժարդիկ պիտի զգուշանան անոր դպչելու։ Հիրտիու՝ մի եւ նոյն զրութեան վրայ խօսելով, կ'ըսէ նաեւ. «Այնչափ գեղեցիկ յօրինուած է, ըստ վկայութեան բոլոր աշխարհի, որ պատմագրաց ծառայութիւն մը չկրնալ ընելէն զատ՝ անոնց գրիչը ժեռքերնէն ծգել կու տայ։ Ակայ մէկն որ ինծի չափ տրամադրիր ըլլայ՝ անոր վերայ զմայլելու. ընդհանրութէս ամեն մարդ գիտէ թէ ի՞նչ յօնակութեամբ գրուած է. ես սա եւս զիտեմ թէ ի՞նչ արագութեամբ եւ ի՞նչ դիւրութեամբ շարադրուած է»։ Ասինիու Պողլիոն կը պնդէ թէ Կիւռէ յեշակատէրէն ոչ ծիշդ են եւ ոչ հաւատաքիմ. Թէ՝ անոնց մէջ Նեսար երբ ուրիշներուն ըրածը կը պատմէ, քիչ հաւատ կ'ընծայէ. եւ երբ իւր վերայ կը խօսի, եղելութիւնները կ'այլայէ։ կամ յիշողութեան պակասութենէն եւ կամ դիտմամբ։ Եւ Ասինիու համոզուած է թէ Նեսար իւր այս երկասիրութեան նորը շինած ու սրբազրած ըլլալու է։

Նեսար Խոկած է նաեւս երկու գիրք Աւերաբուսուս թառ վերայ. երկու գիրք ալ Ճախատուն+ անոմնով. եւ քանաստեղծութիւն մը պրամ սկստրուն է Ճախատութիւն+։ Այս գրութեանց առաջինն այն առեն շարադրուած է, երբ վաճառականաց ժողովներուն նախազահելէ յետոյ իւր քանակին երթալ միանալու համար՝ պարագոյն Գաղղիուն Խողլով Աւբանան լեռներէն կ'անցնէր. երկրորդն՝ սցն Ժամանակներն յորեւմ Մոնղայի ճակատամարտն տեղի ունեցաւ. երրորդն, երբ Հռովմէն յանդրագոյն Սպանիա գնաց քանուչորս աւոր մէջ։ Ռոմիմը անոր Խուղթերն որ

առ ծերակոյտն. Թուղթերը՝ յիշատակագրի ծեւով խմբագրողներուն մէջ առաջինն է Կեսար. միւս հիւպատոսները միշտ նամակի ծեւով գրած են: Անոր ուրիշ Թուղթերը կան առ Կիկերոն. Թուղթեր՝ իւրքարեկամներուն, իւր առտիմին զործոց վերայ: Նամակի մէջ գաղտնի բաներու համար տեսակ մը ծածկագրութիւն կ'ընէք, որ էր՝ պէտք եղած զիրին տեղ նոյն զրէն յետեւ չորրորդն եղող զիրը գործածել, զոր օրինակ՝ -ի տեղ դ. այսպէս եւ միւս զիրերը: Կը յիշեն մէկ բանի գործեր զոր պատանեկութեան ատեն երկասիրած է. Դրա համար գրացնելու համար կ'ընէք առ այս այս զործերէն եւ ոչ մինչ չհրատարակուի, ինչպէս որ զայս մեզ կը յայտնէ այն խիստ կարծ ու պարզ նամակը, զոր այս մասին գրած է նու առ Մազեր գրքապետն:

ՖԷ. Մքանչելի կերպով կը գործածէր զինք եւ ձի: Անխոնց աշխատասէք ըլլալով, միշտ իւր լէգլոններուն զլուխն էր, եւ շատ անզամ ալ ոտքով, զլուխը բաց, արեւին եւ անձրեւին ներքեւ: Վարձու կառք մը բռնելով, առանց պատրաստութիւն մը ընելու, ամենէն երկար ճանքաները անհաւատապի արագութեամբ մը կը լմշնցընէք. այս կերպով նրը մինչև երեսուն փարսախ կ'ընէք: Երբ դիմացը գետ մը ելնէք, լողալով կամ տիկերով կ'անցնէք: Շատ անզամ իւր սուրհանդակներէն առաջ կ'անցնէք:

ՖԲ. Մարդ չկրնար ըսել Թէարդեօք իւր ծեռնարկութեանցը մէջ զգուշաւորութիւն աւելի ոնչէր Թէ համարժակութիւն: Երբէք իւր բանակը կասկածելի ճանքէ շտարաւ, տեղերուն վիճակին վերայ լաւ մը կը տեղեկանար առաջուց: Երբ իւր լէգլոնները յԱնգ-

ղիա անցուց, ինքն տռաջուց այդ ճամբորդութիւնը փորձեր էր, եւ գտեր էր ա'յն նաւահանգիստները որ կրնային կղզւոյն մօտենալ ապահովութեամբ։ Սոյն այս մարդն որ այսչափ կանխսզգոյշ էր, կը հասկընայ որ իւր բանակը պատերազմի դաշտին վերայ պաշարուած է, Քերմանիոյ մէջ. կը ծպտի իրրեւ Պաղղիացի եւ կ'անցնի Թշնամիներուն մէջէն։ Նոյնպէս կ'անցնի, ծմրան մէջ, Քրունդիսիրնէն ի Պուրացո՝ Թշնամի նաւատորմիոյի մը մէջ տեղէն. եւ որովհետեւ ա'յն զօրքերը՝ որ իւր ետեւէն պէտք էր գային, չեկան թէեւ ինքը քանից անգամ հրաման դրկեց, ուստի ինքն ալ զլուխը ծածկած, միայնակ նետուեցաւ փոքրիկ նաւակի մը մէջ. չթողուց որ զինքը ճանչեն, եւ միայն ա'յն ատեն համեցաւ դէպ ի եզերը դառնալ, երբ հարկ եղաւ հովին առջեւ խոնարհիլ եւ ալիքները զինքը պիտի կլանէին։

Եթ. Երբէք կանխագուշակ նշան մը չկրցաւ անոր իորհուրդները փոխել կամ յապաղեցընել։ Թէպէտեւ զոհի կենդանին դանակէն ազատեցաւ, սակայն նաշդադրեցաւ Սկիպիոնի եւ Յովասի դէմ քայլելէ։ Նաւէն ենելու ատեն կ'ընկնի, եւ այս գուշակական դէպքն ի նպաստ իրեն դարձընելով՝ կ'աղաղակէ։ «Եը քոնեմ քեզի, Ա'փրիկէ»։ Եւ որպէս դի զնքը ըլլայ ա'յն տեսակ մը ճակատագրէն, որ այս երկրիս մէջ կապուած էր Սկիպիոններուն անուանը, որք միշտ յաղթող կ'ըլլային, բանակետղին մէջ իւր քովը շարունակ մարդ մ'ոնմէք Սկիպիոններուն ընտանիքն, իիստ անարգեալ. զոր ծաղրական անուամբ բարեւ կը կոչէին։

Կ. Շատ անգամ սպատեհ առիթն էր որ անոր կուուիլ կու տար, մինչդեռ նա ծրագիր մը չունէր.

շատ անգամ չուէ մը յկոտոյ կամ շատ գէջ օգի լստեն կը յարծակէր, այն ատեն որ մսրդ չէր յուսար: Կենացք վերջին տարիներուն ժամանակն է միայն որ սկաներազմելու թիչ ցանկացող կ'երեւի, համոզուած ըլլալով թէ՝ ո՛չափ աւելի յաղթութիմներ ըրած էր շատ անգամ, նոյնչափ թիչ պարտաւոր էր զին բը բաղդին հետ վարանդի դնել. եւ թէ միշտ նուազ պիտի շահէր յաղթութեամբ մը, բան զոր պիտի կորսընցընէր պարտութեամբ մը: Վրբէր չեզաւ որ թշնամի մը ցիրուցան ընէ եւ անոր բանակետոյին չտիրէ. ժամանակ չէր թողուր ոթ անոր իսելքը գլուխը զայ: Ճգնական վայրկեաններու մէջ կ'արծակէր ծիերք նախ եւ առաջ իրենէն ակսելով, որպէս զի փախչելու միջոց չեղողով զինուորացը՝ յաղթելու հարկին մէջ դնէ զանոնք:

ԿԱ. Նշանաւոր էր անոր ծին. ոտքերը ճեղքուած էին այնպէս որ մարդու մասանց կը նմանէին: Այս ծին իւր տանը մէջ ծնած էր. եւ հմայողը՝ զայն կը նկատէին իբրեւ գրաւական աշխարհի կայսրութեան, զոր նորա տէրը պիտի գեռք պնցընէր. Կեսար ալ մեծ խնամով սնոյց զանի: Նա՛ առաջին անգամ եւ նա՛ միայն հեծաւ անոր վերպյ: Մտքն ալ, անոր անազապիքէ արծանը դնել տուաւ Մայր Աստղկամ տաճարին առջեւ:

ԿԲ. Շատ անգամ, երբ իւր զօրքը իսոյս տալ կ'ըսկէր, փախչողներն արզիլելով, որ մէկն իւր իսկ ծեռոք բռնելով եւ երեսնին թշնամւոյն կողմը դարձընելու բռնադատելով զանոնք ի մի կը ժողովէր: Շատերն այն աստիճան ահաբեկ կ'ըլլային, որ զրօշակիրին մէկը զոր այս կերպով կ'արգիլէր, նիզակին ծայրն անոր դարձուց. եւ ուրիշ մէկն ալ որոյ դրօշը բռներ էր, անոր ծեռ քը թողուց դրօշը:

ԿՊ. Աւրիշ շատ մը պարագաներու մէջ, անզեհեր քաջասրտութեան աւելի եւս սբանչելի նշաններ ցուցուց : Փարսադի կռիւէն յետոյ իւր զօրքն առջեւէն հանբայ հաներ էր ու յԱսիա կը դրկէր . ինքն ալ վոխաղրթեան փորրիկ նաւակի մէջ ժելլէսպնտոսի նեղուցէն կ'անցնէր . Պոմպէոսի տեղակալներէն միոյն՝ Լ. Խափոսի կը հանդիպի, որ հետք տպան ցոկանաւ ունէր . փախչիլ չխորհիլ . յառաջ կը քայէ, անձնատուր ըլլապու կը հրաւիրէ զայն, եւ հպատակութեան յայտարարութիմ կ'ընդունի անկէ :

ԿԴ. Սղեքսանդրիոյ մէջ, կամուքի մը վերապ յարծակած ատեննին՝ Սգիպտացւաց ծեռքէն ազատելու համար կը պարտաւորի նաւակի մը մէջ նետուիլ . քազմութիմն նետիւէն նախակին մէջ կը թափի . ծովը նետուելէն ուրիշ ճար չմնար : Մրկու հարիսք քայլ միջոցը լողալով կ'երթայ մօտագոյն նաւը կը համնի, ծախ ծեռքը ջրէն վեր բարձրացուցած՝ որպէս զի բռնած Թուղթերը չթրջէ, եւ ակոաներովն իւր վերտ զրահը քարշելով՝ որպէս զի զայն կողոպուտ չթօղու թշնամւոյն :

ԿԵ. Զինուորը բարբէն կամ բազդէն չէր գպաւեր, այլ միայն անոր զօրութենէն . եւ ըստ կարգին յետին խստութեամբ եւ յետին ներոզամութեամբ կը վարուէր հետերնին : Մրբ Թշնամին մօտ գտնուէր, անշառ կ'ըլլար ու յետին նշդրսեամբ կարգապահութիւն կը փնտուէր . թ'չ չրւելու օրերն եւ ո'չ կրուեկու օրեքը կ'իմացընէր . կ'ուգէք որ պատրաստ գտնուին ամեն վայրկեան : Մրբեմն իր բանակը կը թաշեցընէր առանց նպատակի, մանաւանդ տռնի կամ անձրեվի գրերը : Խ'ապապէր որ զինքն աշքերնէն չհեռացընեն ու ինքը յանկարծ կը հեռանար, Թէ՛ ցերեկ ըլլար եւ

Թէ զիշեր . եւ իւր քայլը կը շտապէր , որպէս զի ետեւն եկողները յոգնեցընէ :

ԱԶ. Իրեն սկզբունքն էր իւր Թշնամիներում զօրութիւնը տկար կամ նուազ չցուցընել՝ իւր զինուորները խրախուսելու համար , այլ ընդ հակառակն կը մնծցընէր անոնց աչքին : **Այսպէս ,** երբ տեսաւ որ իւր զինուորները Յովասի չուելը լսելով ահարեկ կ'ըլլային , ժողովեց զանոնք ու ըսաւ . «**Գիտցէք որ Մատրիտանիոյ Թագաւորը թիչ օրէն դիմացնիս պիտի ենէ տասն լէզէոններով , երեսուն հազար հեծեալ մարդերով , հարիւր հսկար Թեթեւ զօրքով եւ երեք հարիւր փիղերով :** **Թո՛ղ ուրեմն դադրին սուտ խօսքեր հանողները , եւ ընդոմին ճշմարտութիւնն որ ինձ քաջ ծանօթ է . ապա Թէ ոչ զանոնք կը բռնեմ , նաւերուս յոռեգունին մէջ զնելով կը Թողում որ հովն առնու ուզած տեղը տանի» :**

ԱԷ. Ամեն պակասութիւններու չէր նայեր . եւ պատիմներն աւելի անժանց քան Թէ յանցանաց համեմատաբար կու տար : **Կը վնտոէր ու սաստկապէս կը պատժէր ամեն տեսակ դասալրութիւն եւ անհնազանդութիւն . ուրիշ յանցանաց վրայ աչք կը խփէր :** **Երբեմն՝ մեծ յաղթութենէ մը յետոյ , ազատ կը ծգէր իւր զօրքն ամեն ծառայութենէ , եւ կը Թողուր որ բոլորովին գուարճութեամբ զբաղին , եւ կ'ըսէր Թէ «իւր զինուորներն անուշահոտ խոնկերով զօծեալ եւս կարող էին կռուելու» :** **Զանոնք իրեն ընկեր կը կոչէր , որ զինուոր կոչելէ աւելի քաղցր է :** **Կը սիրէր ոսկեղին եւ արծաթեղին շրեղ գէնքով զինեալ տեսնել զանոնք , որպէս զի փառաւոր երեւին եւ աւելի եւս մէր կապելով այն զէնքերուն , վախնան որ չըլլայ Թէ կոիրի մը մէջ գանոնք կորսընցընեն :** **Այն աստիճան զա-**

Նոնք կը սիրէր, որ երբ Զիտորիոսի պարտութիմն ի-
մացաւ, մօրուքն ու մազերը երկընցուց մինչեւ որ
վրէջը լուծեց. եւ ահա այս կերպով է որ իւր գօրացը
Թէ՛ սէր եւ Թէ քաջութիմն կը ներշնչէր:

Ա. Ա. Ակզրան քաղաքական պատերազմին, ամեն
լէգէոնի հարիւրապեսները խոստացան անոր մէկ մէկ
հեծեալ տալ, պէտքն իրենց կողմէն հոգալով. եւ բո-
լոր զինուորները խոստացան առանց կերակրոյ եւ ա-
ռանց ոռմկի անոր ծառայել՝ հարուստները յանձն
առնելով զաղքատները հոգալ: Պատերազմին բոլոր
տեսողութեան ատեն անոնց եւ ո՛չ մէկը Թշնամոյն
կողմն անցաւ. անոնք որ գերի բռնուեցան, լաւ հա-
մարեցին մեռնիլ քան Թէ անոր դէմ զէնք առնելու զի-
շանիլ. պաշարող եթէ ըլլային կամ պաշարեալ, անօ-
թութեան եւ ուրիշ պիտոյից այնքան յամառութեամբ
կը համբերէին, որ Պոմպէոս՝ Պուրացօյի մէջ անոնց
կերած խոտեղին հացը տեսնելով, ըսաւ Թէ կատաղի
գազաններուն հետ էր կոհիւր. եւ զգուշութեամբ պա-
հել տուաւ այն հացը, որպէս զի անոնց այսչափ յա-
մառ համբերութիմը տեսնելով իւր զօրքը չվիճատին:
Թէ ի՞նչ ոգի էր որ զանոնք ի կոհիւ կը մղէր, ասի
կը հասկըցուի սրկէ որ Պուրացօյի պարտութենէ յե-
տոյ՝ տասանորդաբար սպաննուկի իննդրեցին: Զօրա-
պետն աւելի եւս զբաղեցաւ զանոնք միսիթարելու քան
Թէ պատժելու: Ուրիշ ամեն պարագայից մէջ՝ յաղ-
թութիմներ տարին Թշնամնաց վերայ, որք գօրու-
թեամբ իրենցմէ վեր էին: **Ա** Եցերորդ լէգէոնին միայն
մէկ վաշտը քանի մը ժամ պաշտպանեց բերդ մը՝
ընդդէմ Պոմպէոսի չորս լէգէոններուն. զրեթէ բոլոր
վաշտը հարուածներով վիրաւորեցաւ. պատուարնե-
րուն մէջ հարիւր երեսուն հազար նետ գտնուեցաւ.

այս գործն մեզ չզարմացըներ, երբ նկատողութեան առնումք Սկէփա հարիւրապետին եւ Ակիլիոս սոսկական զինուորին գործերը, գորս այս տեղ կը պատմեմ ուրիշները չիշելու համար: Սկէփա՝ աչքին մէկը կորուած, բարձէն եւ ուսէն վիրաւորուած, վահանը հարիւր քանի տեղէ ծակած, չթողուց բերդին դուռն զոր իրեն հաւատացեր էին: Ակիլիոս, նաւային կոռի մը մէջ, աջ ծնորովք թշնամոյ նատ մը կը բռնէ. կը զարնեն թեւը կը կտրեն. կը նետուի նաւոն մէջ, ծախ ծեռքով կը կուռի փահանով. օրինակ մը որ կը յիշեցընէ Կինեգիրի հոյական գործն որ առ Եոյս:

ԱՅԻ. Գհաղղիացւոց պատերազմին թոյլոր ժամանակն որ տասն տարի տեսեց, Կեսար իւր զօրացը կողմէն երբէք ապստամբութին չտեսաւ: Պաղաքական պատերազմիներուն մէջ շատ պատահեցան. բայց շուտով, եւ առաւել եւս հեղինակութեամբ քան թէ ներողամտութեամբ, զապուեցան. վասն զի երբէք իւր ապստամբեալ զինուորաց առջեւ չխոնարհեցաւ. ընդ հակառակն միշտ դէմերնին ելաւ: Պլէզանցի մէջ, նշաւակութեամբ ցրուեց բոլոր իններորդ լէզէոնը, թէպէտեւ Պոմպէոս տակաւին զինեալ էր. եւ շատ Թախանճական աղերմներ ըլլուելուն համար եւ յանցատրները պատժելէն յետոյ էր որ զայն վերահաստատեցեց:

Հ. Ճռովմայ մէջ, երբ տասներորդ լէզէոնն սպառնալիօք արծակուրդ եւ վարժատրութին կը պահանջէր, եւ բաղաքը վտանգի մէջ կը կարծուէր, եւ մինչդեռ մի եւ նոյն ժամանակին մէջ, յԱփրիկէ պատերազմը բորբոքեր էր, Կեսար՝ իր բարեկամաց իրատներուն հակառակ, այն լէզէոնին քավին երթալու

եւ զայն արծակելու չվարաննեցաւ: Սակայն միայն մէկ խօսքով մըր, փոխանակ գինուորի՝ + + շատ-աշէ կոչելով ապստամբները, այնքան դիւրութեամբ զանոնք փոխեց եւ այն աստիճանն հալատակեցուց, որ սկսան աղաղակել թէ գինուոր են, եւ անոր ետեւէն յԱփրիկէ գնացին թէպէտեւ նա չուզեց. բայց ասով հանդերձ, գլխաւոր խռագարկուն երը պատժուեցան եւ իրենց ընդոնելիք աւարին եւ հողերուն երրորդ մասէն գրկուեցան:

ՀԱ. Իւր պաշտպանաւորաց համար ունեցած փոյթն ու հասաւարմութիւնը նոյն խև երիտասարդութեան առեն փայլեցան: Պաշտպանեց զՄասինթա որ պատռաւոր ոերունդէ երիտասարդ մ'էր, ընդողէմ Ճիէմպսադ Թագաւորին. եւ այնքան ջերմութեամբ պաշտպանեց, որ վիճաբանութեան սաստկութեամն ատեն՝ այս իշխանին որդեհյն՝ Ծորայի մօրութէն քոնեց. եւ մինչեւ անգամ, երբ զՄասինթա Ճիէմպսադի հարկատու յայտարարուած տեսաւ, զայն բունել ուզողներուն ծեռքէն առաւ, իւր տանը մէջ պահեց. եւ որովհետեւ ի Սպանիա երթալու վերայէր՝ պրեսորութենէն յետոյ, շնորհիւ գինքը շրջապատող բազմութեան որ իւր պաշտպանաւորներէն եւ սակրաւորներէն կը բաղկանար, զանի իւր զահաւորակին մէջ առաւ ու հետք տարաւ:

ՃԲ. Իւր բարեկամացը ճետ միշտ անսահման բարութեամբ եւ մտադրութեամբ կը վարուէր: Կայլուս Ռապայիոս որ անկուխ նանքաներու մէջ անոր կ'ընկերանար, յանկարծ հիւանդանալով, և եսար՝ նանքոն վերայ գտնուող միակ իշեւանն անոր թողուց, եւ ինքը չոր գետնի վրայ ու բաց օդին մէջ պառկեցաւ: Երբ կառագարութեան գլուխն անցաւ, մեծ պատիւներաւ

հասցուց այն մարդերէն շատերը որք իրեն սէր կապած էին, եւ ցածազգի էին. եւ որովհետեւ զինքն յանդիմանեցին այս բանիս համար, նա ալ պատասխանեց. «Թէ որ աւազակներ ու մարդասպաններ լին մի եւ նոյն ծառայութիւններն ընէին զորս ասոնք ըրին, նոյնպէս պիտի վարձատրէի զամոնք»:

ՃՊ. Երբէք չեղաւ որ՝ մէկու մը դէմ այն աստինան բարկանայ, որ՝ եթէ հարկ ըլլայ կամովին հանդարտելու պատրաստ չգտնուի: Կայիրու Մէմմիոս իւր ատենախօսութեանցը մէջ շատ կծու կերապով թշնամաներ էր զանի, եւ նա նոմանապէս անոր պատախաներ էր. բայց եւ այնպէս, հիւպատոսութեան միետամտութեամն ատեն անոր օգնեց իւր բոլոր ազդեցութեամբը: Խնքն զրեց առաջին անգամ Կալվոսի որ իրեն դէմ կսկծեցուցիչ պարսաւանքներ շինած էր եւ հետը հաշառուելու համար բարեկամաց ոմանց միջամտութեանը դիմեր էր: Կատուզոս, ըստ ասութեան նոյն իսկ Կեսարի «ընդդէմ Մամորրայի զրած ոտանաւորներուն մէջ՝ յաւիտենական արատ մը դրոշմեր էր անոր վրայ». Կեսար անոր ջատագովութիւններովը գոհացաւ, զանի յիւր սեղմանն ընդունեց մի եւ նոյն օրն, եւ ըստ առաջնոյն դարձեալ անոր հօրը հետ կը տեսնուէր եւ հետը կը ճաշէր:

ՃՊ. Բնականէն քաղցր էր նա՝ մինչեւ իսկ վրէժինդրութեանցը մէջ: Երբ ծեռք անցուց այն ծովահէններն որ զինքը բռներ էին, որովհետեւ երդում ըրեր էր որ զանոնք խաչէ, զանոնք խաչը հանելէ առաջ խեղդել տուաւ: Երբէք չարիք մը չհասուց Կուռնելիոս Փագիտայի, որ իւր պահւըտած ժամանակը Թակարդներ լարելով պիտի տանէր զինքը Սիրլայի յանձնէր, չնայելով որ հիւանդ եւ ծիրեալ էր.

եւ ստակ առնելով միայն Թողուցեր էր որ փախչի: Մեղքնել տուաւ իւր քարտուղարը՝ գՓիլէմօն, որ զանի Թոմատրելու խօսք տուեր էր. բայց չշարչարեց: Ակայութեան կանչուելով ընդդէմ Պուբլիոս Կղողիոսի որ իւր կնոջ միրողն էր եւ սրբապղծութեամբ ամբաստանեալ, պատասխանեց Թէ տեղեկութիւն չունէր, Թէպէտեւ իւր քոյրը Յուլիա եւ մայրն Աւրելիա արդէն ճշմարտութիմը խօսած էին. եւ որովհետեւ հարցուցին իրեն Թէ՝ ինչո՞ւ ուրեմն իւր կինն արծակեր էր, «անոր համար որ, ըսաւ, ի՞նչ որ ինձ կը վերաբերի, ինչպէս ոճիրէ նոյնպէս եւ կասկածէ պէտք է զերծ ըլլայ:»

ՃԵ. Բայց ամենէն աւելի քաղաքական պատերազմն ատենն եւ յաղթութենէն յետոյ էր որ անոր գԹութիւնն ու չափաւորութինը զմայլեցուց զամնքը: Պոմպէոս յայտարարեց Թէ իրրեւ Թշնամի պիտի նկատէր ամեն անոնք որ հասարակապետութեան կողմը չանցնին. ասոր դէմ Կեսար յայտարարեց Թէ իրրեւ բարեկամ պիտի նկատէր ամեն անոնք որ չէզոք կենան: Այն ամեն զինուորները որ միայն Պոմպէոսի յանմնարարութեամբն իւր զօրացը մէջ մտած էին, Թողուց որ անոր բով երթան: Աէրիդայի գիծերուն վերայ իւր Թշնամիները որ երկու բանակատեղեաց հեռու չըլլալուն համար իւր զօրացը մօտեցած էին, մկան համաձայնութեան վրայ բանակցիլ. բայց Ավրանիոս եւ Պետրէիոս ամօթ եւ նախատինք ըրին անոնց, եւ Թրէ անցուցին Կեսարի այն զինուորներն որ իրենց բանակատեղին մէջ գտան. այս նենգութիւնը վրէժինդրութիւն ընելու չմղեց զԿեսար: Փարսաղի կոռույն մէջ պոռաց որ ճանբայ Թողուն քաղաքացւոց: Իւր կուսակցութեան մարդերէն ո՛վ որ հակա-

ռակ կռւսակցութենէ եղողներուն համար չնորհ մը իմնդրեց, բնաս չմերժեց: Իւր Թշնամիներէն եւ ոչ մին սպաննուցցաւ բայց եթէ կրիմներու մէջ, ի բաց առեալ զԱփրանիոս եւ զՓաւստոս եւ զԼուկիոս Կեսար պատամին: Եւ դարձեալ չեն հաւատադր թէ ասոնք այ անոր հրամանան սպաննուած ըլլան: Ափրանիոս եւ Փաւստոս ներողութիւն առնելէ յետոյ ապստամբեր էին. եւ Լովիոս Կեսար՝ Կեսարի ազատագրեաներն ու գերխները հրավ եւ սրով ջնջեր էր բարբարոսաբար. նաեւս սպաննել տուած էր այն զազանները զորս կը մնուցանէին՝ ժողովրդեան առջեւ ի տեսարան բերելու համար: Վերջապէս Կեսար՝ ամեն անոնց որոց ներումն չէր ստորագրած, ետքէն թոյլ տուալ յՄտալիա վերադառնալու եւ առենիակալութեան եւ հրամանատարութեան հետամուտ ըլլալու: Սիզալի եւ Պոմպէոսի արձանները վերականգնեց զորս ժողովուրդը տապալած էր: Աւելի եւս կը սիրէր արգելու այն չարիբը զոր իրեն հասցընեւ կ'ուզէին կամ իրեն համար կ'ըսէին, քան թէ պատժել: Երբ իթեն դէմ զաւագրութիւններ կամ զիշերային գումարումներ գտնէր, բաւական կը համարէր հասկըցընել թէ իմացած է: Սնոնց որ իրենց ճառերում մէջ զայն կը Թշնամանէին, զօհ եղաւ հրապարակաւ ըսելու թէ՛ Թո՛ղ չշարունակէին: Համբերութեամբ տարաւ այն չարախօսութեանց զոր Աւելոս Կէկիննա կծու եպերանաց գրութեան մը մէջ կ'ընէր եւ Պիթոլէոս իւր ոտանաւորներոմ մէջ:

ՀԶ. Սակայն զանի կը կշտամբեն ալնպիսի գործերու եւ խօսքերու համար, որք իշխանութեան զեղծումի կը նմանին, եւ կ'երեւի թէ կ'արդարացընեն անոր մահը: Պոհ չեղաւ տարապայման պատիւներ ընդու-

նելով, ինչպէս, երկարածզեալ հիւպատութիւն, մշտնջենաւոր գիշտատորութիւն, թնդայի պաշտօն, կայսր եւ հայր հայրենեաց անունները կրել, արծան մք՝ Թագաւորաց արծաններուն մէջ, աթոռ մք՝ աւարգավայրին մէջ. այդ մարդկային մեծութեանց սպիտականներէն մինչեւ դրւս ելաւ. ծերակոտին մէջ եւ իւր դատարանին մէջ ուկիէ աթոռ մ'ոմէր. իւր արձանն ի Կրկէս տարուեցաւ մի եւ նոյն ճանդէտով զոր կ'ընէին աստուածոց համար. տպապրնեթ, խորաններ, քահանաներ ունեցաւ. տպարտիյն ամիսներէն միոյն իւր անունը դրաւ. շնորհած եւ ընդումած աստիք ճանները խաղալիկ ըրաւ իրեն: Եւր երբորդ եւ չորրորդ հիւպատութեան ատեն՝ անուռվ միայն հիւպատոս եղաւ, եւ դիկտատորակ թիւն բանեցուց: Եւր տեղն երկու հիւպատոս անուանեց այն երկու տարիներուն վերջին երեք ամիսներուն համար, որոց մէջ տրիբուններէ եւ շինուածապեսներէ արիշ ընտրութիւն չըրաւ: Պրետորներուն տեղն տեղակալներ դրաւ՝ քաղաքն իւր հրամանաց ներբեւ կառավարելու համար: Հիւպատոսներէն մին՝ յունուարի կազմակից նախընթաց երեկոյին մեռնելով, առուր մնացորդին. համար՝ հիւպատոս ըրաւ զեանինիս որ գայն իրմէ ինդրեր էր: Մի եւ նոյն ժպրիութեամբ եւ բռլոր օրէնքներն առ ոյինչ գրելով է որ ապենակալներ հրաժարեցուց տարիներով. հիւպատոսական զարդութ զգեստն շնորհեց տասն պրետորներու. քազաքացած եւ մինչեւ իսկ ծերակոտի անդամուց կարգն աֆցուց կէս—բարբարոս Պաղպացիներ, հարկաց եւ դրամոց տեսաւ ըրաւ իւր գերիներուն շատերը. եւ Աղեքսանդրիոյ մէջ Խողած երեք լէզէոններուն հրամանաւարութիւնը տուաւ իւր սիրականներէն միոյն, իւր

ազատագրելոյն Թուփինի որդույն :

Ճ. ՅԵՒ Ամպիոսի պատմածին հաւատամք, Կեսար՝ իւր գործերոն չափ թիշ զգուշաւոր խօսքեր կ'ընէր հրապարակաւ : «Ճասարակապետութինը, կ'ըսէր, անոն մ'է միայն՝ առանց իրականութեան : Սիլլա խիստ թիշ տեղեակ էր ասոր . վասն զի դիկտատորութենէ հրաժարեցաւ : Պէտք է որ այսուհետեւ աւելի ակնածութեամբ խօսին ինձի հետ, եւ իբրեւ օրէնք նկատեն իմ խօսքերս» : Այն աստիճան ժպրհեցաւ, որ երբ զոհեալ կենդանւոյ մը սիրտ չունենալը տեսնուելով՝ հմայող մը ըսաւ անոր ՅԵՒ չար նշան մի էր անի, Կեսար ըսաւ ՅԵՒ ինքն կրնար ուզած ատենը նշանները բարիի դարձնել . եւ ՅԵՒ զարմանալի բան մը չէ, եթէ զազան մը սիրտ չունենայ :

Ճ. Բայց անոր դէմ անհաշտելի ատելութիմ յարուցանողը սա՛ եղաւ որ՝ օր մը Մայր Աստղկան տաճարին առջեւ նստած ըլլալով ընդունեց ծերակոյտը, որ խմբովին կու գար՝ ի նպաստ իրեն տրուած պատուարեր վճիռները ներկայացընելու : Ումանք կը կարծեն ՅԵՒ Կոռնելիոս Բալրոս ՅՌողուց երբ Կեսար ոտքի կ'ենէր. այլք կ'ըսեն ՅԵՒ՝ ոչ միայն տեղէն չերերաց, այլ նաեւ ծուռ աչքով նայեցաւ Յրէրատիոսի, որ իմաց կու տար ՅԵՒ ոտքի ենէ : Ասի կարի աններելի՛ երեւևցաւ . որովհետեւ ինքն սրտմտեր էր, երբ տրիբուններոն միայն մէկ հատը՝ Պոնտիոս Ակուիլա ոտքի չէր ելեր՝ յաղթանակաւ անոր դատարանին առջեւէն անցած ատեն, եւ պոռացեր էր «Յրիբո՛ւ Ակուիլա, ե՛տ առ ուրեմն ինձիմէ հասարակապետութինը» : Վւ օրիրով մէկու մ'ալ բան մը չէր խոստացեր, բայց եթէ սա խօսքն աւելցընելով. եթէ Պոնտիոս Ակուիլա ուրեմն դուռ :

ՀԹ. Այս Թշնամանաց վրայ զոր կ'ընէր ծերակուտին, աւելի եւս մեծ ամբարտաւանութեան գործ մը աւելցուց: **Ժողովրդեան** արտաքոյ կարգի ցնծութեան ծայներովն Լատինական տօներէն վերադարձած ատեն, բազմութեան մէջէն մարդուն մէկն անոր արժանին վրայ դարնիէ պսակ մը դրաւ՝ ճերմակ ժապաւէնով մը կապուած: **Խպիդիոս Մարովոս** եւ Կէսէտիոս Փլավոս որ ժողովրդեան տրիբուններ էին, ժապաւէնը վերցընել տուին. հրամայեցին որ այն մարդն ի բանտ տարուի: Կեսար ցաւեցաւ տեանելով Թէ այս փորձն այսպէս չյաջողեցաւ, կամ լաւ եւս, ինչպէս որ նա ցաւ այն ատեն, չեղուցին որ Թազը չընդունելու փառքն ունենայ. դառնապէս կշտամբեց տրիբունները եւ իրենց պաշտօնէն զրկեց: Այս վայրկենէս սկսելով, չկրցաւ զինքը սրբել այն յանդիմանութենէն զոր կ'ընէին, Թէ Թազաւոր կոչուիլ կը բաղծար. Թէպէտեւ երբ ժողովրդեան մէջէն այն անոնք տուտդ ըւլար, կ'սէր Թէ ինքն Կեսար է եւ ոչ Թէ Թազաւոր. Թէպէտ նաեւս գայլական տօնից օրն երբ Մարկոս Անտոնիոս քանիցս ստիպելով՝ ատենախօսութեան բեմին մէջ անոր զլուխը Թազ դնել ուզեց, Կեսար չընդունեց եւ Կապիտոլեան Մարմազդին նուիրեց: Զրոյց ելաւ Թէ զօրաժողովներով զԲատալիա ամայացընելէ եւ Ճռովմայ մէջ հրամանատարութիւնն իւր բարեկամացը ծգելէ յետոյ, Ճռովմէական կայսրութեան կեղրոնն ու զօրութիւնքն ի Ցրովա կամ յԱղեքսանդրիա պիտի փոխադրէր: Մերակուտի ժողովոյն մէջ սա խօսքն իսկ պտըտեցաւ Թէ հնգետամապետն Կոստոս օրէնք մը պիտի առաջարկէր՝ Թազաւորի տիտղոս տալու համար Կեսարի. որովհետեւ Սիրիլայից գրոց մէջ գրուած էր Թէ Պարթեւք միայն

Թագաւորէ մը պիտի յաղթուէին :

Ձ. **Պատաժանք՝ որպէս զի այս օրէն բլն համար լի-
րենց քուէն երը տալու չպարտաւորին, փութացին ի-
րենց ծեռնադրկութիմք գործադրելու:** Ա սկզբան մի-
այն երկու կամ երեք հոգի մէկանց ժողովուելու կա-
րողանալով, ի մի գումարուեցան եւ լնդհանուր ժողով
մ'ըրին: Ժողովուրդն էր զանոնք հրաւիրողը: Կա-
ռավարութեան վիճակին չհամելէ զատ, ժողովուրդը
կ'առէք քանաւութիւնը եւ վրէժինադիրներ կը
փնտոէր: **Թաղթիացւց՝ ծերակուտին մէջ մտնելնուն
տոթիւ, սա ծանուցումն փակցուցին.** «Հասարակու-
թեան իմաց կը տրուի որ ծերակուտին մանրան շցու-
ցընն նոր ատենակալաց»: Հոռվմաց մէջ կ'երգէին.
«Թաղթիացինները զորս Կեսար յաղթանակով բերաւ,
ծերակուտին մէջ ձգեցին իրենց զգնստը որ միջնածի-
րանի գգենուն»: Կուինտոս Մաքախմոս որ երեք ամ-
սուան համար հիւպատոս անուանեալ էր, տեսարան
եկած ատեն՝ ըստ սրբորութեան իմաց տրուեցաւ ով
ըլլալը. չորս կողմէն երեսին պոռացին Թէ հիպատոս
չէ: Կեսեստիոս եւ Մարոլլոս՝ տիիրունութենէ իյնալ-
նէն յնտոյ, ժողովրդեան յառաջիկայ ժողովներուն
մէջ շատ մը ճայն գաստըկենցան հիւպատոսութեան
համար: Հակիոս Բրոտոսի արժմանին վերայ գրե-
ցին. «Աստուածները տա՞ն որ ապրիս» եւ Կեսարի
արժմանին վրայ, «Բրոտոս հիւպատոս եղաւ՝ Թազա-
ւունները վաճած ըլլալոն համար. սա Թազաւոր եղաւ՝
հիւպատոսները վաճած ըլլակրմ համար»: Վաթսու-
նէն աւելի քազաքացիք դաւանանեցան սնոր դէմ. ի-
րենց գլուխն ոնէին զե. Կայիոս, զՄարկոս եւ զՊե-
կիմոս Բրոտոս: Ա սկզբան վարանեցան Թէ ի՞նչ
կերպով զանի կորսընցընն. Թէ արդեօք Մորէսի—

Դաշտին ժողովոյն ատեն՝ այն վայրկենին որ տրիբոմները քուէ տալու պիտի կոչուէին, մէջերնոմ մէկ քանին զանի կամուրջէն վար ծգե՞ն ու մէկն ալ վարը զայն սպանէ՛, կամ Թէ Նուիրական ճանրուն մէջ կամ Թատրոնին մուտքին վերայ յարձակի՞ն անոր վերայ: Սակայն երբ որոշեցաւ որ ծերակուտի ժողովն մարտի իդոսի ատեն՝ Պոմպէոսի շինած սրահին մէջ ըլլայ, ամնաքն ալ համաժայնեցան որ ասկէ աւելի նպաստաւոր ժամանակի կամ տեղոյ չսպասեն:

ԶԱ. Ճրաշալի քաներ Կեսարի իմացուցին իւր մերձեցեալ վախճանը: Քանի մ'ամիս յառաջ զաղեականներ, որոց Կամպանիոյ մէջ հողեր տուած էր, տուներ շինելու վերայ ըլլալով՝ հին գերեզմանները կը պրարտէին այնքան հետաքրքրութեամբ որ մերթ ընդ մերթ հինաւուրց շիրիմներու պատահեցան. այն տեղն ուր՝ կ'ըսէին Թէ Կապուի հիմնադիրը՝ Կապիս Թաղուած էր, արուրէ սեղան մը գտան՝ վերան Յունարէն արձանագրութեամբ մը, որոյ իմաստը սա էր Թէ՛ Մըր Կապիսի ամիսները գտնուին, Յուլիոսի սերունդէն մէկը՝ իւր մնաժաւրաց ծեռօքը պիտի սպաննուի, եւ Խտալիոյ Թշուառութեամբ պիտի լուծուի վրէժը: Այս եղելութիւնը չենք կրնար իբր առասպելական կամ շինծու նկատել. Կոռնելիոս Բալբոս՝ Կեսարի մտերիմ բարեկամն է որ կը պատմէ ասի: Մի եւ նոյն ժամանակներն իմացաւ որ այն ծիերը զորս Ռուբրիկոնէն անցած օրը նուիրագործած էր եւ Թողած էր ազատորէն արածուելու, բան չէին ուտեր բնաւ, եւ առատ կ'արտասուէին: Սպորիննա հմայն զոհի մը մէջ իմացուց անոր Թէ վտանգ մը կայ սպառնացող, որուն ենթակայ պիտի ըլլայ մարտի իդոսէն առաջ:

Սոյն այս իդոսի նախատօնակին զանազան աեսակ թոշոմներ մերձակայ անտառէ մը հալածեցին եւ բգկտեցին ցախսարեկ մը, որ ծերակուտին սրահին վերայ Թառեր էր՝ բերանը դափնիի ճիւղ մը բռնած: Նոյն այն գիշերն՝ որոյ հետեւեալ օրն սպաննուեցաւ, քոմին մէջ իրեն այնպէս կու զար որ ամպերէն վեր կը թռչէր, եւ Արամազդի ծեռքին կը գայէր: Իսք կինը՝ Աւալպուրնիա երազին մէջ տեսաւ, որ տանը գազաթը վար կ'իյնաք, եւ Թէ ամսախնը հարթաւածներով վիրաւորուած էր իւր բազկացը մէջ: Իւր սենեկին դոներն իրենց իրենց բացուեցան: Թողոր այս պատճառներն եւ իւր առազդրութիւնը օր տկաք վիճակի մէջ էր, սկսան զանի վարանեցընել, չէր գիտեր Թէ արդեօք տրմը մնայ եւ ուրիշ ատենի ծգէ՝ ինչ օր միտքը դրած էր այն օրն ծերակուտին մէջ ընելքայց Դեկիմոս Բրուտոս յարդորեց որ բացակայ չըէլայ ծերակուտէն, որոյ անգամ ները մեծ Թուռվ եւ երկար ատենէ ի վեր իրեն կ'ըսպասէին: Ռատի ցերեկուան հինգեթրոդ ժամուն ատենները գուրս ելաւ: Ծիշատակագիր մը ներկայացուցին որ դաւաճանթեան վերայ մանքամասն աեղեկութիւն կու տաք իսկ նա խալունեց ուրիշ գրութեանց հետ գորս ծափս ծեռքը բուներ էր, իբրեւ Թէ զայն կարդալն ուրիշ ատենի ծգելով: Նատ մը զոհեր մորթեցին, բայց եւ ոչ մին բարի նշան մը ցուցուց. իսկ նա կրօնական այս զարհուրանքն առ ոչինչ գրելով ծերակուտէն ներս մտաւ: Սպուրիննան ծաղրելով: «Բայց ահաւասիկ մարտի իդոսն եկաւ առանց արկածից, ըսաւ: — Զանցաւ» սպատասիանեց հմայն:

ՁԲ. Երբ տեղը նստաւ, դաւաճանները զայն շրջապատեցին իբրեւ իրենց յարգանքն անոր մատուցանե-

լու համար. եւ ահա Յոլքիոս Պիմբեր, որ յանձն առած էր սկիզբն առնել, մօտեցաւ իբրեւ անկէ շնորհ մը խնդրելու համար. եւ երբ Կեսար նշան տուաւ որ իւր խնդիրքն որիշ ժամանակի թողու, Պիմբեր քոնեց անոր պատմուճանին վերէն. բայութեաւ է ը-բանդ, պոռաց Կեսար: Այն ատեն երկու Կասկաներէն մին կը գարնէ զԿեսար վզին քիչ մը տակէն: Կեսար կը բռնէ Կասկայի բազուկը, եւ իւր ծեռքն եղող սլաքովն զայն կը հարուածէ: Յարծակիլ կ'ու-զէ, դաշոմի երկրորդ հարուած մը կ'արգելու. կը տեսնէ որ ամեն կողմէն երկան բարձրացուցեր են իւր վերայ. այն ատեն կը պատառէ իւր զլուխը, եւ ծախս ծեռքովը վար կ'իջեցընէ պատմուճանը ու կ'իյ-նայ վայելուչ իմն կերպիւ: Քսաներեք հարուած ընդունեց: Առաջին հարուածին՝ հեծութեան ձայն մի արծակեց առանց խօսք մ'արտասանելու. ուակայն ռ-մանք կը պատմեն թէ՝ սա խօսքն ըստ Բրոտոսին որ յառաջ կու գար զարնելու համար. Դա՞ւ ու, ո՞րդեռէ էս: Պիչ մը ատեն գետինը փոռուած մ'նաց: Ամեն մարդ փախեր էր: Վերջապէս երեք գերիներ զայն իւր տունը բերին պատգարակով մը, որմէ դուս կա-խուած էր մէկ բազուկը: Այսչափ վէրքերոն մէջ մի-այն մէկ հատն զոր մահաբեր զտաւ անոր բժիշկը՝ Անտիստիոս, երկրորդ հարուածն էր զոր կուրծքին ընդունած էր: Պատաճաններոն դիտաւորութիւնն էր դիակը Յիբրայի մէջ ճգել, անոր խնչքն 'ի պետութիւն գրաւել եւ բոլոր գործքերն անվաւեր հրատարակել, բայց Անտոն հիւպատոսէն եւ հեծելոց զօրապետ Աէպիդէն վախճանոմ համար չկրցան:

ԶԳ. Ապա, նորա աներոջ՝ Պուկիոս Պիսոնի խնդրանօքն անոր կտակը բացին եւ կարդացին Ան-

տոնի տանը մէջ: «Նախընթաց սեպտեմբեր ամսոյ մէջ շինած էր այս կտակը՝ Լավլիկանոն անուանեալ գիւղական տան մը մէջ, եւ Խստեան կուանաց առաջնոյն յանձներ էր: Ա. Ցուբերտն կը պատմէ թէ՝ իւր առաջին հիւպատոսութենէն մինչեւ քաղաքական պատերազմին սկիզբը, սովորութիւն ըրած էր իւր կտակին մէջ իրեն ժառանգորդ ընել զՊոմպէոս, եւ թէ ատենաքանութեան մը մէջ՝ այն պարբերութիւնն իւր զինուորացը կարդացած եւս էր: Բայց իւր վերջին կարգադրութիւններովը երեք ժառանգորդ կ'անուանէր, որոնք քրոջ թոռներ էին. Ա. Հոկտաւիոսին կու տար ժառանգութեան երեք քառորդը. Պովիոս Պինարիոսի եւ Կուինտոս Պէտիոսի՝ վերջին քառորդը: Կտակին վերջաբանութեանը մէջ որդեգիր կ'ընէր զՃոկտաւիոս եւ իւր անոմն անոր կու տար: Զինքն սսլաննողներուն շատերը խնամակալ կը կարգէր իւր որդւոցը՝ եթէ ունենար: Իւր հրիտակառուներուն երկրորդ դասին մէջ կը զնէր զՊեկիմոս Բրոտոս, Ճռովմայեցի ժողովրդեան կու տար իւր պարտէզներն որ ՚ի Ցիրքա, եւ մարդ գլուխ երեք հարիւր սէստէրկ:

ԶԴ. Յուղարկաւորութեան օրն որոշուելով, Արէսի—Պաշտին վերայ՝ Յուլիայի գերեզմանին քով փայտակոյտ մը կանգնեցին, եւ ոսկեզօծ մատուռ մը ատենախօսութեանց բեմին դիմացն՝ ըստ օրինակի Մայր Աստղկան տաճարին, դրին այն գորե փղոսկրեայ դագաղ մը, որոն վերայ ծգուած էին ոսկեղէն եւ ծիրանի կերպաս մը՝ որ զինու յաղթութեան նշան մը կը կրէր, եւ նոյն այն պատմունանը գոր զգեցած էր սպաննուած ատենն: Վւ որովհետեւ տեսան որ եթէ յուղարկաւորութեան չուոյն կարգը պահել ուզեն, բոլոր օրը չպիտի բաւէ ա՛յն խուռն բազմութեան որ ըն-

ծաներ կը բերէր փայտակուտին համար, ուստի
յայտարարեցին որ ամեն մարդ առանց կարգի երթայ
եւ ուզած ճանրէն, ու իւր նուէրները յԱրէսի—Պաշ-
տը տանիք: Յուղարկաւորութեան խաղերոն մէջ զթու-
թիւն եւ սրտմտութիւն գրգռելու համար շինաւած շատ
մը երգեր երգեցին, ինչպէս են Այասիի մենախօսու-
թիւնը՝ Պակովիոսի կտորին մէջ, որոն անումն է
ԶԵՆ+ Ա+ԷՒՄ+Է

Եղէ նոցա փրկիչ զի զո՞հ եղէց նոցա, եւ այն.

Եւ Աստիոսի Խմելեինը, որ գրեթէ առաջնոյն նման
է: Փոխանակ դամբանական ճառի, Անտոն հիւպա-
տոս, քարոզի մը բերնով կարդալ տուաւ վերջին ծե-
րակուտին վճիռն որ Աստուածային եւ մարդկային
բոլոր պատիներն անոր կ'ընծայէր, եւ այն երդումն
որով իւրաքանչիւր ոք զինքն պարտաւոր կ'ընէր իւր
կեանրը վտանգի դնելով զայն պաշտպանել: Քիչ
իուսք աւելցուց այս ընթերցումին վերայ:

Պաշտօնի մէջ եղող կամ պաշտօնէ ելած ատենա-
կաներ՝ հասարակաց հրապարակը տարին հանդիսա-
կան դագաղը: Ռմանք կ'ուզէին Արամազդի սրբա-
վայրին մէջ այրել զայն, այլր՝ ծերակուտին մէջ:
Յանկարծ սուրով զինեալ եւ երկու զեղարդ կրող եր-
կու մարդ կրակ տուին դագաղին՝ ճրագներով. եւ ան-
միջապէս ամեն մարդ փութաց հոն նետել չոր փայտ,
նստարան, դատաւորաց աթոռ, եւ ինչ որ ծեռքեր-
նուն կը հանդիպէր: Երինգ նուազողներ եւ հտպիտ-
ներ հոն կը նետէին յաղթական զգեստներնին զոր
հազած էին արարողութեան համար. լէզէոնեան հին
զինուորներն՝ զէնքերնին, որով զարդարուած էին ի-

բնոց գորապետին յուղարկաւորութեան համար . կանայք՝ իրենց եւ իրենց զաւակաց զարդերը : Օտարականք մասնակից եղան այս հասարակաց սուզին . փայտակուտին շուրջը պտղտեցան , իւրաքանչիւրն իւր ցաւակցութիւնն ըստ իւր երկրին սովորութեան յայտնելով : Ճրեաները գիշերներով ամոր աճիմներուն րով հսկեցին իսկ :

ՁԵ. Օուղարկաւորութենէ անմիջապէս յետոյ ժողովուրդը Թրոտոսի եւ Կասիոսի տոները վազեց , եւ շատ դժուարութեամբ ետ մղուեցաւ : Ճելվիոս Կելնա անոնավ մէկոն կը հանդիպին . կը կարծեն թէ Կոռնելիոս Կելնա տրիբունն է , որ նախընթաց օրն Կեսարի դէմ ատենափոսած էր խստութեամբ . կ'ըսպաննեն զանի . եւ մէկն ալ անոր զուխը տիզի մ'անցուցած կը տանի : Ըստ կարգին , հասարակաց հրապարակին մէջ Ափրիկեան մարմարիոնէ սիմ մը կանգնեցին՝ վրան ստ արձանագրութեամբ . Աւ Հոյք Հոյքնեաւոց : Մրկար ատեն ժողովուրդը հոն կ'երթար զոհ կը մատուցանէր , ուխտեր կ'ընէր եւ վէճեր կը լմընցընէր՝ յանոն Կեսարի երդումն ընելով :

ՁՅ. Օմանք կասկած ունին թէ Կեսար այլ եա հոգ չէր ըներ որ երկար ապրի , եւ թէ այս պատճառաւ է որ չէր նայեր իւր վատառուղութեամը , եւ բանի տեղ չէր դներ չարագոյժ կանխասացութիւններն ու իւր բարեկամաց կանխազգացութիւնները : Տառերը կը կարծեն թէ ծերակուտին վերջին վճիռներուն վերայ եւ այն երդումին վերայ զոր յիշեցինք , Կեսար՝ զինքն այնքան ապահով կը հաւատար , որ ճանքեց Սպանիացի անմասպահները որ զինքը կը շրջապատէին սուր ՚ի ծեռին : Այլք կը հաւատան թէ լաւ եւս կը սիրէր իւր թշնամնաց Խակարդներուն մէջ ընկնիլ ,

քան Թէ միշտ վախ ունենալ անրնցմէ. եւ օմանք կը պատմնն Թէ սովորութիմն քրած էր բաել Թէ և իւր անծին պահպանութինը՝ իրմէ աւելի հասարակապետութեան շահուն կը վերաբերէր, Թէ ունեցած փառքն ու իշխանութինը բաւական էր. բայց, Թէ իրմէն յետոյ՝ Հոռվմ խաղաղութեան մէջ չմնալէ զատ քաղաքական պատերազմներու մէջ պիտի ընկնէր. եւ այնշափ քաղցր յաղթողներ չպիտի ունենար»:

ԶԵ. Գրեթէ ընդհանրապէս կը համաժայնին Թէ անոր մահն գրեթէ այնպէս եղաւ, ինչպէս որ նա բաղնացած էր: Օր մը երբ Քոհնոփոնի մէջ կը կարկար Թէ՝ Կիւրոս իւր վերջին հիւանդութեանը մէջ իւր յուղարկաւորութեանը համար կարգադրութիմներ ըրեր էր, այս տեսակ մահուան համար արհամարհանք ցուցուց, եւ իւր մահուան յանկարծական ըլլալուն բաղմանք ցուցուց: Մարտի իդոսին նախընթաց իրիկոմը, Լէպիդոսի տոմն ընթրած ատեն, կը վիճէին Թէ ո՛ր մահն է ամենէն քաղցր. Կեսար կարծիր յայտնեց Թէ ամենէն յանկարծականն ու անմիջականն:

ԶԷ. Յիսոնեւկեց տորեկան հասակին մէջ սպաննուեցաւ: Աստուածոց կարգը դասեցաւ ոչ միայն կրօնական արարողութեամբ, այլ նոյն իսկ ժողովրդեան ներքին համոզմամբ: Այն խաղերուն ժամանակն զորս նորա ժառանգորդը՝ Պգոստոս կը տօնէր նորա Աստուածացուցման համար, հերարձակ գիսաւոր մը երեւեցաւ եօթն օր. ցերեկուան ժամը տասնումէկին ժամանակները կը տեսնուէր. եւ հաւատացին Թէ Կեսարի հոգին էր որ յերկինս ընդունուած էր. ահա ասոր համար է որ անոր պատկերին մէջ՝ միշտ ըսում վրայ աստղ մը կայ: Պատով հիւել տուին

ծերակուտին այն սրահն ուր նա սպաննուեցաւ։ Մարտի իդում Առաքել հայրապետութեան կրչուեցաւ։ Եւ արգիլուեցաւ որ այն օրն երբէք ծերակոյ ուն չգումարուի։

ԶԹ. Զայն սպաննողն երեխն եւ ոչ մին ամսկէ յետոյ։ Երեք տարիէն աւելի ապրեցաւ։ Եւ ոչ մին բնական մահուամբ մնուաւ։ ամենքն ալ դատապարտուեցան, ամենքն ալ կորսն, իւրաքանչիւրն տարբեր կերպով, ոմանք կուուի մէջ, այլը նաւարեկութեան մէջ։ շատերն ինքզինքնին սպաննեցին նոյն սյն երկաթովն որով զարկին զեխսար։

ՕԳՈՍՏՈՍ

Ա. Հոկտավիա ընտանիքն Աւելյանի առաջին ընտանիքներէն մին էր ի վաղուց. բազմաթիւ յիշատակարաններ ասոր կը վկայեն: Թաղարին բազմակոյն տեղերէն մին երկար ժամանակէ ի վեր Հոկտավիոսի թաղ կը կոչուէր: Կը ցուցնէին պանդոկ մը որ նուիրեալ էր այս անոնուվ մարդու մը, որ հրամանատարութիմ կ'ընէր պատերազմի մը մէջ՝ ընդդէմ դրացի ժողովրդեան մը. եւ որ՝ Արէսի զոհ մատուցած միջոցին, թշնամիաց յանկարծական բորբոքման լուրն առնելով, զոհին միսերը կրակին վրայէն վերուց կէս խորովեալ, եւ ըստ սովորութեան բաժնելով, կուիսին վազեց եւ յաղթանակելով վերադարձաւ: Կար նաև հասարակաց վիրո մը, որ կը հրամայէր ամեն տարի Արէսին զոհ մը մատուցանել նոյն այն ծեռով, եւ որ զոհին մընացորդները Հոկտավիաններուն կը թողուր:

Բ. Այս ընտանիքն զոր Հինն Յարկուին ծերակոյտին ստորին դասուն մէջ մտցուց եւ ապա Սէրվիոս Յոլլոս պատրկական ընտանիաց կարգն անցուց, ետքին ուամիական եղած էր. եւ վերջապէս մեծաւ դժուարութեամբ իւր առաջին աստիմանին մէջ վերահաստատուեցաւ ի ծեռն դիկտատորին Յուլիոս Կեսարի:

Գ. Ռեփոս՝ Հոկտավիաններուն առաջինն եղաւ, որ ժողովրդեան բուէովն ատենակալութեան պատոյն հասաւ: Գանձապետ եղաւ, եւ երկու որդի թողուց, Կնէսու եւ Կայիսու. որք Հոկտավիա ընտանիքին երկու ճիւղերը

կազմեցին, բայց շատ տարբեր ճակատագրերով: Անէու եւ իւր սերունդը՝ բոլորն ալ մեծամեծ պաշտօններու բարձրացան: Կայիու եւ բոլոր իւր յետնորդըն, բաղդին կամ միաւութեան ներքեւ, ասպետաց կարգին մէջ մնացին մինչ Օգոստոսի հօրն ատեն: Այս վերջնոյն մեծ համ իրքեւ տրիբուն զինորաց ծառայեց Սիկիլիոյ մէջ, Էմիլիոս Պապպոսի հրամանաց ներքեւ: Անոր համ՝ Խաղային գործոց տուաւ իւր փառասիրութիւնը, եւ առատութեան ու հանգատութեան մէջ ծերացսւ: Շատ մը հեղինակներ գրած են այս մանր տեղեկութիւնները: Նոյն լնքն Օգոստոս կը պնդէ, թէ ասպետական, հինեւ հարուստ ցեղէ է, եւ կը խոստովանի թէ իւր հայրը՝ իւր անոնն ոննեցողներուն առաջինն է որ ծերակուտին անդամ եղած է: Մարկոս Անտոնիոս զայն կը յանդիմանէ ըսելով թէ իւր նախնեացը մէջ Թորիումեան Պէտիոն անոն ազատագրեալ մը եւ սեղանաւոր մը կան: Ահա այս է ամենը զոր կրցայ գրտնել Օգոստոսի ծագմանը վրայօք՝ հօր կողմանէ:

Դ. Անոր հայրը՝ Հոկտավիոս, երիտասարդութեան ժամանակէն հարուստ էր եւ մեծարեալ, եւ շատ զարմանալի է որ կը պնդեն թէ դրամափոխութիւն եւ մինչեւ իսկ միջնորդութիւն ըրած է: Առատութեան մէջ յղփացած, զիւրութեամբ պաշտօններու հասաւ, եւ գովելի կերպիւ վարեց զանոնք: Պրետորութենէն յետոյ՝ Մակեդոնիոյ կառավարութիւնն առաւ, եւ հոն երթալէն յառաջ, իւր ճամբուն վրայէն չնշեց ա'յն աւազակաց մնացորդները, որք Կատիլինիոյի եւ Սպարտակոսի ետևէն գացած էին, եւ որք Թորիոմի երկիրը կը զրաւէին: Մերակոյտն անոր տուած էր այս յանձնարութիւնը՝ արտաքոյ կարքի կերպիւ: Իւր գաւառոք թէ՝ արդարութեամբ եւ թէ՝ քաջարտութեամբ կա-

ուավարեց: **Միծ** ճակատամարտ մը վաստկեցաւ ընդդէմ **Ռէոսէից** եւ **Թռակացւոց**, եւ հոռվմայեցի ժողովը զեղեան նիզակակիցներուն հետ ա'յնքան լաւ վարուեցաւ, որ Կիկերոն՝ իւր նամակներուն մէջ որք դեւ կեցած են, անոր եղբայրը զկուխնտոս՝ որ այն ատեն **Ասլույոյ** անթիհիպատոս էր եւ զորմէ դգուհութիմ կ'ըլլար, կը յորդորէ որ հասարակապետութեան նիզակակիցներուն սիրցունէ զինքը՝ իւր դրացւոյն **Հոկտափոսից** պէս:

Ե. **Մակեդոնիայէն** վերադարձին, երբ ըստ ամենայնի պատրաստ կը ցուցնէր զինքն հիւպատոսութիմ ինդրելու համար, մահն յանկարծ եկաւ տարաւ: **Իւր առաջին կնոշմէն՝ Ամբարիակէն թողուց աղջիկ մը Հոկտափակա անոնմով.** եւ երկրորդ կնոշմէն՝ **Ատիայէն**, ուրիշ Հոկտափակա մը եւ զՓզոստոս: **Ատիան**, **Մարկոս Ատիոս Քալբոսի**՝ եւ **Կեսարի քրոջ Յուլիայի** դուստրն էր: **Քալբոս** հօր կողմանէ **Արիկիայի** բնիկ էր. եւ իւր ընտանեացը մէջ խել մը ծերակուտի անդամններ եղած էին. մօր կողմանէ, շատ մօտ ազգական էր **Պոմպէոսի**: **Պրետորութեան պատիմ** առած էր եւ **Կամպանիոյ** հողերը բաժնելու համար անուանեալ քսան գործակատարներէն մին եղած էր, **Յուլիոս Կեսարի** օրինաց զօրութեամբն: **Սակայն Անտօն'** զՓզոստոս ցած ազգի ցուցնելու համար յամառելով կը պնդէ, թէ նորա մօր հաւը ափրիկեցի էր, եւ **Արիկիայի** մէջ խանութքունելով երբեմն դեղավաճառութիմ եւ երբեմն հացագործութիմ ըրած էր: **Քարմացի Կասիոս**՝ իւր նամակներէն միոյն մէջ, հացագործ եւ սեղանաւոր նախահարց որդւոյ տեղ կը զնէ զՓզոստոս, եւ դեմ առնելով այսպէս կ'ըսէ. «**Մայրդ Արիկիոյ** ամենախորշելի մէկ ջաղացքին մէջ ալիւր կը վաճառէր, եւ հայրդ՝

Նէրուոմի մէջ առած տուած ստակէն աղտոսած ձեռքերովը կը շաղուէր : »

Զ. Օգոստոս՝ Աիկերոնի եւ **Անտոնի** հիւպատոսութեան ժամանակը ծնաւ, սեպտեմբերի **20**ին, արեւու ծագումէն քիչ մ'առաջ, դէմյանդիման **Պալատին** լերին, Էլ-Ռ Երէ անոնմով տեղի մը մօտն, ուր հիմա մատուռ մը կայ որ անոր մահուանէն թիչ մը յետոյ շինուած է : **Ե**րերակուտին գրութիմները կը պատմեն, Թէ **Ա.** Լէկտորիոս՝ երիտասարդ պատրիկն, շնութեան մեղապարտ դատուած ըլլալով, իւր պատիքը մեղմացնել տալու համար՝ իւր երիտասարդութիմը եւ իւր նախնիքը ի մէջ բերելէ զատ՝ սա եւս կը յաւելուր, Թէ **Օգոստոսի** ծնած տեղոյն տէրն, եւ սանկ ըսենք՝ իրը փոխանորդ ժողովուրդապետի գտնուելու առաւելութիմն ոնէր . Թէ, խնդրեր էր որ ներողութիմ պարգևեն ի շնորհս այն դից, որ նորա սեպհական եւ ընտանի էին . եւ Թէ, ծերակոյան հրամայած էր որ այն տեղն նուիրագործուի :

Է. Տակաւին կը ցուցնեն անոր նախնեաց տոմք ուր նա մաւ. **Վէլլէտրիի** արուարձաններէն միոյն մէջ : **Այն** սենեակն յորում զայն դիեցուցին, չափազանց փօքր է եւ մառանի կը նմանի : **Վէլլէտրիի** մէջ աներկրապ կը հաւատան, Թէ այն տեղ է որ ծնաւ, կը խղճնեն ու անկէ ներս չեն մտներ, բայց եթէ ի հարկէ ստիպեալ եւ ակնածութեամբ : Հին աւանդութիմն մ'է Թէ առանց ակնածութեան այն տեղէն ներս մտնողներուն՝ վրան յանկարծական սոսկում մը կը տիրէ, եւ այս կարծեաց հաստատութիմն տուողը սա՝ է, որ անզամ մը մարդուն մէկն՝ որ այդ տեղը նոր գներ էր, ըստ դիապուածոյ կամ ի'նչ բան ըլլալը հասկընալու համար՝ այն սենեկին մէջը պառկած ըլլալով, քանի մը ժամ

յետոյ յանկարծական եւ անգիտելի զօրութիւն մը զայն այն տեղին վերուց, եւ մարդն՝ իւր անկողնոյն հետ դրանն առջեւ գտնուեցաւ, գրեթէ կիսամեռ:

Ը. Ցղայութեանն ատեն Թորինոս մականոմն ունեցաւ, իւր սերնդեան ծագումը յիշելու համար, եւ կամ անոր համար, որ անոր ծննդենէն թիչ ժամանակ յետոյ, հայրը՝ Հռոկտափոս, Թորիսի երկրին մէջ յաջողութիւններ ունեցաւ: Կարծեմ, կրնամ ըստ բաւականին իրաւամբ ապահովել թէ Թորինոս մականունը ունեցած էր՝ այն արուրէ շիզդին նայելով գոր ես գտայ, եւ որուն վրան անոր տղայական հասակին պատկերը կայ՝ այս մականունով, եւ զիրերը գրեթէ աւրուած են ժանգէն: Այս շիզդը կայսեր ընծայեցի, որ խնամով պահածներուն կարգը դրած է զայն: Անտոն իւր նամակներուն մէջ ստէպ Թորինոս կը կոչէ զայն՝ իբր արհաւարհութեամբ, եւ Օգոստոս բաւական կը համարի անոր պատասխանել, թէ շատ զարմանալի բան է որ ժամանակաւ այս ինչ մականունն ունեցած ըլլալուն համար զինքն Թշնաման են:

Եետ ժամանակի Կեսար մականուանեցաւ, եւ վերջապէս Օգոստոս, առաջինը՝ իւր հանւոյն եղբօրը կը տակին համածայնելով, եւ երկրորդն՝ Մունատիոս Պլանկոսի խրատովն, որ կը ստիպէր այս անունը նախամեծար համարիլ բան զԹումուլոս անունն զոր անոր տալ կ'ուզէին՝ իբրեւ երկրորդ հիմնադիր Հռոկտմայ: Օգոստոս անոնք նոր էր եւ պատուական. միայն կրօնական եւ սրբազան բաներու կը գործածուէր, ինչպէս որ զայս կ'ապացուցանէ բառին ստուգաբանութիւնը եւ Ենէոսի մէկ խօսքը:

Թ. Զորս տարեկան էր երբ հայրը կորսնցուց. տան ու չորս տարեկան էր, իւր հանւոյն Օսւիայի

դամբանականը խօսեցաւ . տամն ու վեց տարեկան էր ,
այրական պատմումանն առառ . եւ Կեսարի՝ Աւգրի-
կեցւոց վրայ տարած յաղթանակին ատեն զինորական
պարզեներ ընդունեց , Թեպէտ եւ տակաւին իւր հա-
սակը չէր ներեր պատերազմի երթալ : Քիչ մը ժա-
մանակ յետոյ , իւր մօրեղբայրը՝ Սպանիայ երթալու
եւ Պոմպէոսի որդուց դէմ կռուելու համար ճամբայ
ելած ըլլալով , ինքն ալ ելաւ քիչ մարդով , եւ Թշնա-
միներով լեցուած ճամբէ մը անոր ետեւէն զնաց , Թէ-
պէտ եւ նոր ազատած էր ծանր հիւանդութենէ մը :
Նաւաբեկութիւն եւս կրեց . բայց վերջապէս հասաւ
Կեսարին քով , որն որ անոր այս նախանձախնդրու-
թենէն սրտաշարժեցաւ , եւ որ լաւ նշմարեց անոր մե-
ծույոյս բնաւորութիւնը ինչպէս նաեւ այն ճարտարու-
թիւնը զոր ցցուցած էր վտանգներէն ազատելու հա-
մար : Կեսար Սպանիոյ նուանումէն յետոյ , Պակիա-
ցւոց եւ Պարթեւաց դէմ ընելիք բաներ ունենալով ,
Արեւելքի ճամբոն վրայէն զանի իրմէ յառաջ յԱպո-
դոնիա դրկեց , ուր նա ուսաւ զրագիտութիւն . այն տեղ
է որ իմացաւ դիկտատորին մահը , որ զինքը իւր ժա-
ռանգորդն կ'անուանէր :

Ի սկզբան այնպէս խորհեցաւ որ մօտակայ լէզէոն-
ներոն օգնութեանը դիմէ . բայց այս միջոցն իբրեւ ան-
խոհեմական եւ վաղվաղուտ՝ մէկդի ծզեց : Սակայն
ելաւ ի ձոռվմ եկաւ , եւ իւր մօրն վարանմանցն ու իր
աներոջ Մարկիոս Փիլիպպոս հիւափատոսական ան-
ձին իրատուցն հակառակ որ ամենայն զօրութեամբ
կը ջանար անոր միտքը փոխել , նա վարուեցաւ իբրեւ
ժառանգորդ Կեսարի : Եւ ահա բանակի մը զլուխը
գտաւ զինքը . կառավարեց հասարակապետութիւնը
Անտոնի եւ Լէպիդոսի հետ , յետոյ միայն Անտոնի

հետ տամնու երկու տարի. եւ վերջապէս միակ եւ բացարձակ վեհապետ եղաւ քառասոմ ու չորս տարի:

Փ. **Այս** է ահա անոր վարուց համառօտութիւնը: **Անոր** իւրաքանչիւր մասը մանրամասնաբար պիտի պատմեմ ո՞չ ըստ ժամանակաց կարգի, այլ տարբեր առարկայներն զատ զատ դասերու բաժնելով, որպէս զի աւելի յստակ եւ որոշ կերպիւ մը ի տես բերեմ:

Ճինգ քաղաքական պատերազմ ըրաւ. **Մօտէնայի** պատերազմն, **Մակեդոնիայի**, **Պէրուզայի**, **Սիկիլիոյ** եւ **Ակտիոմի** պատերազմները. առաջինը՝ եւ վերջինը **Մարկոս Անտոնիոսի** դէմ, երկրորդը՝ **Բրոտոսի** եւ **Կասփոսի** դէմ. երրորդը՝ **Երրորդապետին** եղբօրն **Անտոնի** դէմ. չորրորդը՝ **Մեծին** **Պոմպէոսի** որդույն **Սէկստոսի** դէմ:

Փ.Ա. Բոլոր այս պատերազմներուն շարժառիթը սա էր, որ **Օգոստոս** զինքը պարտաւոր կը համարեր իւր մօրեղբօր մահուան վրէժը լուծելու, եւ անոր կը տակին ու դիկտատորութեան գործքերուն վաւերականութիւնը պաշտպանելու:

Ա.պօղօնիայէն գալուն պէս միտքը դրաւ, որ իրաւաբանական կերպով մը հարուածէ զբրոտոս եւ զեստոս, որոնք երբէք չէին յուսար ասի. եւ որովհետեւ Ճռովմէն դուրս ելեր էին ամեն վտանգէ ազատ ըլլալու համար, զանոնք իբրեւ մարդասպան ամբաստանեց՝ թէպէտեւ բացակայ էին: **Նոյն** ինքն տօնեց այն խաղերն, որ դրուած էին ի յիշատակ **Փարսալի** ճակատամարտին, զամն զի անոնք որոց պաշտօնն էր այդ, չէին համարձակեր կատարելու: **Իւր ծեռնարկութիւնները** աւելի իմն գօրութեամբ բայլեցնելու համար, ուզեց ժողովրդեան մէկ տրիբունին տեղն սնցնիլ որ նոր մեռեր էր. եւ այս աստիճանը ինդրեց,

Թէպէ՞ս եւ ինքը պատրիկ էք . նշմարիտ է թէ դեռ ծերակուտին անդամ չէք :

Թայց Մարկոս Անտոնիոս հիւլատոսի կողմէն շատ ընդդիմութիւն գտաւ . եւ որովհետեւ զայն իւր զիսաւոր նեցուկն համարած էք եւ նա իրեն համար մեծ բան մը չէր ըներ , այլ ի՞նչ որ աւանկ մէկու մը համար ամեն մարդ կ'ընէ նէ , այն էք ըրաւածք , եւ այն ըրածին ալ անդր բան զշափն արժէք մը կը զնէք , ուստի ինքն ալ ծերակուտին կոսակցութեան մէջն մտաւ : Գիտէք որ այն տեղ Անտոն ատելի եղած էք , մանաւանդ այն ժամանուսկէն ի վեր , որ այսրալպեան Գաղղիայէն վանել կ'ուզէք եւ Մոդինայի մէջ պաշարած կը պահէք՝ զԲրոտոս , որուն Կեսար տուած էք այն կառավարութիւնը՝ ծերակուտին հաւանութեամբն :

Խրատ տուին որ Անտոնն սպաննել տայ . բայց այս դաւը չկրնալով յաջողիլ , սկսաւ իր անձին համար վախնալ , եւ անսահման առատածեռնութիւններ ըրաւ , որպէս զի յինքն յանկուցանէ Կեսարի հիւ զինուրները , զորո օգնութեան կանչեց իրեն եւ հասարակապետութեան : Երբոր զօրք ժողվեց , հրամանատարութիւնն յնքն առաւ իբրեւ փոխանորդ Պրետորի , եւ պաշտօն տրուեցաւ որ Պեկիմոս Բրոտոսի օգնութեան երթայ Ճիրտիոնի եւ Պանսայի հետ , որք հիւպատոս անուանեալ էին : Այս արշաւանքն երեք ամսուան մէջ երկու կրիտվ վերջացաւ : Առաջնոյն մէջ՝ ի փախուատ դարձաւ , եթէ Անտոնի ըսածին հաւատամբ , եւ երկու օրէն յետոյ երեւան ելաւ՝ առանց միոյ եւ առանց զինու եւ զրահի : Ամենքը կը միաբանին ըսելու , թէ երկրորդին մէջ պետի մը եւ զինուորի մը պարտաւորութիւնները կատարեց . եւ թէ իւր դրօշակիրը իւռուին մէջ վիրաւորուելով , արծին իր ուաոցը վրայ առաւ եւ երկար առեն կրեց :

Ժ.Բ. Ճիրտիռ և Պանսու պատերազմին մէջ կորան երկուքն աէ, մին կոռվին մէջ եւ միւսն իր վերօնք թէն : Զբոյժ ճանեցին թէ Պգուստոս անոնց մահուանը մեղապարտ էր, թէ : Ամստոնի պարտութեմէն յետոյ հասարակապետութիւնը արանց հիւադադոսի մնացած ըլլալով, յոյս դրած էր յազմող բանակին միակ զրոյն տեսնել զինքը ։ Թայց սա ստոյգ է որ Պանսայի մահին այնպիսի կասկածներ յարոյց, որ իւր բժիշկն Պիբր կոն քիչ մ'ատեն բանտարկուեցաւ, եւ անբաստանուեցաւ թէ նորա վէրբերը Թոնմատրեր էր : Ակուիլիոս Նիգէր կը հաստատէ, թէ նոյն լնքն Օգոստոս սպամնեց զՃիրտիռ կոխվին մէջ :

Ժ.Գ. Ի՞նչ ալոր ըլլայ, երբ լսեց թէ Ամստոն իւր պարտութենէն յետոյ Լէպիդոսի բանակատեղին մէջ ընդունուեր էր, եւ թէ միւս զօրապետներն լնչպէս եւ իրենց լէգէոնները՝ ծերակուտին կողմը դարձեր էին, չվարանեցաւ այն կողմը ճգելու : Իր այս փոփոխութեանը իբր պատրուակ, ի մէջ քերաւ թէ անոնց խօսքերէն եւ անոնց գործերէն գանգատելու առիթներ ունէր, թէ՝ ոմանք զինքը տղու փեղ դրեր էին . թէ՝ այլք ըսեր էին որ զայն վարձնել ու կորանցումնել պէտք էր, եւ ընդիմութիւն ըրած էին այն վարձատրութեանց զորս իրեն եւ իւր հին զինտրացն ընել պարտ էր : Լաւ եւս ցուցնելու համար թէ ծերակուտին ծառայած ըլլալով զղացած էր, ծանր տուգանքի մը գատապարտեց Տորտիոմի բնակիչները, որք Մողենայի առջին սպաննուած՝ հասարակապետութեան զինտրներուն յիշատակարան մը կանգներ էին վրան սա արձանագրութեամբ . Աւ չհետեւ ուշութեան . եւ որովհետեւ այն տուգանքը շէին կրնար հատուցանել, բաղաքէն վրնտեց :

ՀԴ. Անտոնի եւ Ալեքսիդոսի հետ միանալով, Շակեղոնիոյ պատերազմն աւարտեց Փրկչագլէի դաշտերուն մէջ, Թէպէտ եւ հիւանդութեամբ ակարացած էր : Մրկու կորի ըրառ : Առաջնոյն մէջ՝ իւր բանակատեղին ետ մղուեցաւ, եւ պարտաւորեցաւ գէպի յՇանտոն դիմեղով ապաստանիլ . երկրորդին մէջ՝ յաղութիւնն իրն եղաւ, բայց չափաւորութեամբ չգործածեց : Բրոտոսի գլուխն ի Հռովմ դրկեց, որպէս զի յոտս Կեսարի արծանին դրուի : Գերեալներուն ամենէն երեւելիներուն դէմ խստութիւն բանեցուց, եւ մինչեւ բանիւ զանոնք Թշնամանելու ելաւ : Ամոնցմէ մին Թախանձանօք կը պաղատէր որ գերեզման շնորհէ իրեմ . պատաշիան տուաւ Թէ աֆզերը պիտի հոգան գայն : Ճայր մ'եւ որդին կը խնդրէլն որ կեանքերնին շնորհէ . հրամայեց որ վիճակ ծգեն կամ Թէ իրարու հետ կոռուին որ յաղթողին կեանքը շնորհէ : Ճայրը՝ որդոյն Թուրին դէմն վազեց, եւ որդին իւր Թրով ինքնքն սպաննեց : Օգոստոս անոնց մնոննելուն հանդիսատես եղաւ : Նաեւ երբ Փաբոնիոս, Կատոնի նմանողն, եւ ուրիշ բանտարկեալք երրորդապետաց դէմն ելան շգթայակապ, յարգանօք ողջունեցին կՇնութոն՝ կայսր կոչելով՝ եւ կծու Թշնամանք ըրին օգոստոսի :

Յաղթութենին յետոյ երբ կարգը բաժին ընելուն եկաւ, Անտոն Արեւելից գործերն ստանմնեց . իսկ ինքն յԽտամիա բերաւ հին զինւորներն, որպէս զի անոնց խոստացուած հողերուն տէր ընէ զանոնք : Թը գործուի ըրաւ բոլոր աշխարհիք . հօդատէրք կը զանգատէին Թէ կը կողոպտուին, եւ զթուքք, Թէ ըստ բաւականին չեն վարձատրուիր :

ԺԵ. Սոյն այս ժամանակիս մէջ, Լ. Անտոն՝ եր-

բորդապետին եղբայրը , Հռովմայ մէջ խռովութիմ յարուցանել ուզեց : Հիւպատոսութիմը զոր կը վարէր , եւ իւր եղբօրն իշխանութիմը՝ կը մեծցունէին իւր յոյսերը : Օգոստոս զանի նեղը խոթելով պարտաւորեց ի Պէրուաա քաշովիլ , եւ այն տեղ զայն սովացնելով բռնեց . բայց այս պատերազմին մէջ եւ մինչեւ իսկ պաշարումէն առաջ , առանց մեծ վտանգներ անցնելու չեղաւ ասի : Այնպէս եղաւ որ հասարակաց խաղերուն ատենն , զինորին մէկը՝ ասպետաց յատկացեալ տասն եւ չորս նստարաններէն միոյն վրան նստեցաւ . Օգոստոս՝ սակրաւոր մը դրկեց որ զայն քարշէ հանէ այն տեղին : Վայրկեան մը յետոյ , իւր թշնամիները խօսք մը հանեցին , թէ այն զինորը տանջանքի մէջ մեռեր է . ասի անոր ընկերներուն մէջ ա'յնպիսի յուզմունք մը յարոյց , որ մազ մ'նաց Օգոստոս պիտի սպաննուէր . բարեբաղդութենին , այն զինորը որ մեռաւ կ'ըսէին , մէկէն ի մէկ երեւան եկաւ ողջ առողջ : Ուրիշ անզամ մ'ալ Պէրուայի պարսպին քովն զոհ կը մատուցանէր , խումբ մը սուսերամարտներ շտապաւ քաղաքէն դուրս ելան եւ մազ մ'նաց որ զայն պիտի սպաննէին :

Ֆ.Զ. Ս.յս տեղին առնուելէն յետոյ . գրեթէ իւր բոլոր թշնամիները ջարդել տուաւ , եւ անոնց խպատճառանքն ու աղերաները չսած սա մէկ խօսքն ըսելով լմնցուց . պէտք է ՆԵՐՆԵՒՆ : Պրուած է թէ անոնցմէ երեք հարիւր հոգի զատեց երկու կարգ , մարտի իդոսի օրն՝ ԿԵՍԱՐԻ նուիրեալ սեղանին վրայ իբրեւ զոհ զանոնք մորթելու համար . այլք կը հաւատան թէ ինքն միայն յարուցած էր այս պատերազմը , որպէս զի իւր զալտնի թշնամիները եւ անոնք որ աւելի վախնախուն քան թէ անոր միտած ըլլալուն համար քաշուեր կե-

ցեր էմ , Անտառի կողմը բանելով ճամփուրա , ու առաջ կողոպւտը օգնէ իրեն իւր հմարինայ պատրաստուն Թոշակ տալու :

Այսու Միլիլիոյ պահերազմը , որ քշրշաւեցած է ծանրցա անզամ լոգիատեղան , մերթ անոր համար՝ որ ժամանակ ունենայ դարմանելու այն կորուստները որք ամրան մէջ երկու անգամ կրած նաւարձութիւններէն պատճառեցան . մերթ ծաղովորդը զար խնչու համար , որուն ուտեստը կտրեր էր , եւ ծովք նեղուելով մեծամային խաղաղութիւն կը խընդիր : Ա երջապէս տնմենավոր նոյն նաւեր ունէր եւ թանը հազար տագատագրեալ զերիներ զորս նաւաստիք պատճ էր , Պայման (ծովածոցից) բովն Յուլիոն նաւահանգիստը շննել տուաւ , Լուլրայն լինն եւ Ավելինոս Խօն Միացնելով եւ ծովը հուն վաղցունելով : Խը զօրք բոլոր Ծմեռն այն տեղ վարժեցնելէ յետոյ : յադահանդիս Նիմուռարդ Պուկէոսին , Պիւլայի եւ Վանդիկայի մէջ տեղ : Առին վայրկենին խորունկ քննցած էր , հարկ եղաւ արթնցունել որ նշան տայ : Վարժեցնասի առիթ տուաւ Անտառի զայն կշտամբելու , թէ ճակատամարտի մը մրայ ճայելու չափ քաշանքունիւնը չափէր , թէ ապուշ մարդու մը պէս զունազարդ առաջըն էր : աշքերն երկիխնք վերուցած : Եւ նցանաց այն ատեն իւր այս զիրքը Թողլով զինուր ներման առջև երեւեր էր , երբ Ազրիական Թշնամի նաւուն իր փախուստ դարձուցած էր : Այլք կ'ամբաս տան են թէ պութորկէն խորտակուած նաւերը միտքը վայրկ դուռը , որ Եպոսին ըրածին հակառակի ինքն յականքը էր : Եւ թէ այն անժամանքին արձանը զոր Կարկէսին խորթերուն մէջ կը բերէին , վերցունել տուաւ : Այս այն պատճագմն է յօրում եւս առաւել վր-

տանգմերու մէջ ինկաւ : Իւր զօրքը Ախիլիա անցունելէն յետոյ , ինքն ելեր կ'երթար զօրաց մնացորդը բերելու որ գեռ Խտալիոյ մէջ էր . յանկարծուատ վըրան յարձակեցան Պոմպէոսին տեղակաները Կեմոքարէս եւ Սապոլոփան , եւ հազիւ թէ միայն մէկ նաւով մը կրցաւ ազատիլ :

Քայլելով՝ Անկրէսի մօտ Ճռէզա զացած ատենն , Պոմպէոսի երկու ցոկանաւերը տեսաւ , որոնք ընդ երկայնութիւն գետեզրին կ'երթային . զանոնր իր նաւերը կարծեց , եւ մօտենալով թիչ մնաց որ պիտի բռնուէր : Զարտուղի շաւիդներէ փախաւ : Սմէլիոս Պաւոսի մէկ գերին որ անոր ընկերացած էր , յիշելով որ նա ժամանակաւ իւր տիրոցն հայրը տարագրել էր , վրէժխնդրութեան առ իմը չփախցոն ելով զայն սպաննել ուզեց : Պոմպէոսի փախուատէն յետոյ , Աէպիդրոս՝ այն երրորդապետներէն մին զորս Ճռլուաւ իրեն օգնութեան կանչեր էր Ս.փրիկէէն , քսան լէզէններուն հրամանատարութիւնն ունենալուն վրայ գոռոզացած , կ'ուզէր առաջին կարգն ինքն անցնիլ , եւ ամբարտաւանութեան ու սպառնալեաց կերպարանը առաւ . Պզոստոս հրամանատարութենէ հանեց զայն , կեանքը շնորհեց որոն համար ի ծոմք իշեալ կ'աղերսէր նա , եւ զայն ցկեանս աքսորեց Աիրկէի կղզին :

Ճ.Բ. Յանախակի գմտութիւններէ եւ առ երես հաշտութիւններէ յետոյ , Սարկոս Սնտոնի հետ աւրուեցաւ վերջապէս . եւ ցուցնելու համար թէ ո'րչափ այն երրորդապետն Ճռովմայ զնացըին ընդդէմ կը գտնուէր , անոր ճգած կտակի մէկ յաւելուածն բանալ տալով հրապարակաւ կարդալ տուաւ , յորում նա իւր ժառանգորդացը մէջ անցուցած էր Կղէոպատրի զաւակները սակայն զայն հասարակապետութեան Թշնա-

մի յապտարարեցէ յետոյ , անոր բոլոր ազգականներն ու բարեկամներն անոր դրկեց , ընդ որս և զեռայիտու Սոսիոս եւ զՅիտոս Դոմիտրիոս , որը այն ատեն հիւպատոս էին : Բոլոնիացիները՝ որ Անտոնի ընտանեաց պաշտպանութեանը ներքեւ էին միշտ , Բոտավիոց մնացեալ մասին հետ ի միասին անոր դէմ զէնք առնելէ դուրս Թողուց : Պիչ մը ժամանակ յետոյ , Ակտիոնի քովն նաւային կոռուփ մը մէջ զայն յազմահարեց , կոխու մինչեւ իրիկոն տեւեց , եւ Օգոստոս յազմող հանդիսացեալ , զիշերն իր նաւոն մէջ անցուց : Ակտիոնին եւաւ Սամոս վաճց՝ ճմեռն հռն բանակելու համար . այն տեղ իմացաւ , որ ա'յն զինւարները զգաց ամեն գոնդի մէջէն անխտրաբար առնելով յագթութենէ յետոյ ի Բրոնդիսիոն զրկած էր , ապստամբեր էին եւ արձակուրդ եւ վարձատրութիւն կ'ուզէին : Խտալիոյ ճամբան քոնեց , եւ երկու անգամ վնասուեցաւ փոթօրիկէ , նախ Պէլոպնէսի եւ Ստիլիոյ հռաւանդաններուն մէջ տեղ , սապա Կերաւեան լեռանց քովն : Խտեւէն եկող Թեթեւ նաւերոն մէկ մասն ընկղումնեցաւ , եւ իրն՝ բոլոր կազմածն ու գէկը կորուց : Իւր զինւորական կարգադրութեանցն համար բան ու եօնն օր միայն մնաց ի Բրոնդիսիոն , եւ փոքր Ասսիոյ ու Ափիդիայի վրայէն յԽփիպտոս եկաւ : Պազուրեց զԱղէքսանդրիա ուր քաշուեր էր Անտոն՝ Կողէրպատրին հետ , եւ քիչ ատենէն տիրեց : Անտոն խռո զաղութեան համար բանակցիլ ուզեց , բայց այլ եւա ժամանակը չէր . ստիպեցին որ ինքինքն սպաննէ , եւ Օգոստոս այն տեսարանովն զուարճացաւ : Խառ կ'ուզէք որ Կողէոպատրը իւր ճնշտ բերէ յագթանակաւու բայց օրովհետեւ Կողէոպատր քարրէ մը խայթուեր էր , Օգոստոս անոր վէրքը Թովիչներու ծծել տուաւ :

Թոյլտութիւն տուաւ որ Կղէոպատր Անտոնի հետ Թաղուի , եւ հրամայեց իսկ որ լմնցունեն այն գերեզմանը գոր անոնք շինել սկսած էին : Երիտասարդն Անտոն որ Երրորդապետին՝ Փոլքիա կնոջմէն ունեցած զաւակներուն անդրանիկն էր , ի զուր շատ մը աղաչելէ յետոյ , զնաց Կեսարի արծանին բովն ապաստանեցաւ . մէկդի առին զայն եւ սպաննեցին : Կեսարին որ Կեսարի որդին համարուած էր , փախչելու ատենն բռնուեցաւ եւ ի տանջանս դրկուեցաւ : Օգոստոս ինայեց միա զաւակներուն զորս Անտոն ունեցած էր Թագուհիէն , իւր ազգականներուն պէս նայեցաւ անոնց , եւ զանոնք իրենց զարմին վայելուչ վիճակի մը մէջ դրաւ :

ԺԹ. Կղէքսանդրի գերեզմանը բանալով , մարմինը դրւրս հանել տուաւ : Անոր զլուխը ոսկեղին Թագ մը դրաւ , ծաղիկներով պատեց եւ ամեն կերպ ուղերծ մատոյց , եւ երբ հարցուցին Թէ արդեօք Պըտղոմէոսներն ալ տեսնել կուզէ* , պատասխանեց , Ես ունեցէ Բագրատուր Հետենել , և ու Արքաւուներ : Եղիպատոս հովվմէական զաւառի մը փոխարկեցաւ . եւ զայն առելի բարեբեր եւ Ճոռվմայ համար մեծ հարստութեան աղբիւր մ'ընելու համար , իւր զինտրացը մաքրել տուաւ ա'յն ջրանցները , որք Նեղոսի յորդեալ ջուրերն ընդունելու համար շինուած էին , եւ որք ժամանակ անցնելով ապականուեր էին լճացեալ սիկով մը : Ակտիոմի ճակատամարտի յիշատակը մշտնջենատրելու համար , նոյն այն ջրեզերքին վրայ շինել տուաւ զՆիկոպօլիս : Այն տեղ հաստատեց խաղեր զորս հինգ տարին անգամ մը տօնել կը պարտէին : Եթեցուց ակտիական Ապողոնի հին տաճարը , եւ այն տեղն ուր իւր ցամաքային զօրքերը բանակեր է-

ԵՐԿՈՉԱԾԱԾԱՀԱՆԱԳՐԻ ՍԱՐՔ

ին , Արէօք . և նեմադրի նույսունեցու եւ նաւազ յաղթանակառ մը գործադրութեաւ :

Ի . Ապատամբութիւններ ապատամբութիւններ , գործադրանականներ ուժութիւններ . դէմ նիւթ անցուն ունեալ ժամանակ , գտաւ , եւ զանանք թքնեց ձննգետներ մէջ խեղղեց . ինչպէս , երիտասարդ Լեպորոսի գուշւադրութիւնը , Վարոն Մորէնայինը , Փանիոս Կեպիոնինը . Խճատիրսինը . Պղաւտիրու Հռովդիվինը , իւր նիզակակցին՝ Պովիոս Խպիկադրովինը . Աւդասիոսինը՝ որ ստութեամբ ամբաստանկալ ու հասակաւ եւ հիւանդութեամբ տկարացեալ էր . Խպիկադրոս առնոմ մէկու մը՝ որ կէս պարթեց իւ կէս հռովմայեցի էր . եւ վերջապէս Ցելեփոսինը՝ որ հուրվմայեցի կնոջ մը անուանազրոյց զերին էր . վասն զի ամենէն անարգ մարդոցմէ իսկ վախնալու տեղ հնակցաւ : Անդասիոս եւ Խպիկադրոս , կ'ուզէին անոր դուատրը Յուլիան եւ քեւորդին Ազրիպապար՝ իրենց աքսորեալ կղզիներէն փախցունել : Ցէլէփոս՝ որ զինքը կայսրութեան նախասհմանեալ կը կարծէր , Օգոստոսն ու ծերակոյտը կորսնցունելու ծրագիր պատրաստեր էր : Մինչեւ անգամ Բլիբիոյ բանակին մէկ ծառայն . այս մարդն ալ մէկոն աշբին չերեմալով գացեր անոր անկողնոյն քովը պահւըտեր էր , ու հոնքտան , վրան ալ որպի դանակ մ'ունէր : Կամ ա'յն որ ապուշ էր եւ կամ այնպէս կը կեղծէր . բայց բերնէն խօսք մը չկրցան առնել տանջանքներուն մէջ :

ԻՍ . Արտաքին պատերազմներուն զալով , միայն երկու անգամ ըրաւ ինքնին . Պաղմատիոյ պատերազմն՝ իւր առաջին երիտասարդութեանը մէջ . Կանտաբրացոց պատերազմը՝ Անտոնի պարտութենէն յետոյ : Երկու անգամ վիրատրեցաւ Պաղմատիոյ

մէջ . անգամ մը տչ ծոմկէն , քարի հարուածով մը . անգամ մ'ալ երկու քազուկն ու բարեց , կամուրջէ մ'թևիսալով : Ուրիշ ամեն անգամ իր տեղակախերուն մըջոցաւ կռուեցաւ : Սակայն , քանի մ'անդամ Պերմանիոյ մէջ եւ Հասնգարփոյ մէջ գնաց , կամ հոն մըտենալու մօտ տեղ մը կեցաւ՝ Ճռովմէն մինչ ի Ռավիչնա կւամ ի Ռիլան կամ յԱկուիլեա երթալով :

Ա. Դեքին կամ իւր զօրապետաց ճեռօք հնազանդեցուց Կանտարրացիները , Պասկոնները Ճռնգարացիները , Պաղմատացիները , Ալիրիացիները եւ Սոլպիսան լերանց ժողովուրդները : Պակեացւոց արշաւանքները զսպեց , եւ անոնց զլուկներէն երեքը հալածական վանեց : Պերմանացիները Մլրաէն մինչեւ ամդին քշեց : Սուէվներն ու Կիկամբրները իրաւախոհութեամբ ընդումեց , եւ զանոնք Ռենոսի եզերաց վրայ՝ Պաղմիոյ մէջ գտիւաղբեց : Ուրիշ անհանդարտ եւ կռուասէր ժողովուրդներ հնազանդութեան պարտաւորեց : Թրբէք մէկու մը ճետ պատերազմ չըրաւ առանց պատճառուի կամ առանց հարկագրուելու . որովհետեւ Թէ իւր Կայսրութիւնը եւ Թէ իւր զինուրական վառքն աւելցումնելու փառասիրութենէն այնչափ հեռու էր , որ շատ մը բարբարոս Բագաւորներ պարտաւորեց վրէժինդիր Յորէսի աամարին մէջ երդումն ընելու , Թէ հառատարիմ մ'նամ խտղաղութեան եւ նիզակացութեան զգը իրմէ կը խնդրէին : Փորձեց այս իշխամներէն մէկ քանին կիներ իրեն պատանդ տալու պարտաւոր ընել , որովհետեւ դիտեր էր որ երիկ մարդոց կեսանքի շատ հոգ չէին տաներ . սակայն ուզած ատմներն իրենց պատանդներն ետ առն ելու ազատ թողուց միշտ . եւ անոնց յանախական ապստամբութիւններն եւ նենգութիւնները չպատժեց , բայց եթէ անոց-

մէ առած գերիները ետ տալով՝ սա պայմանաւ , որ հեռաւոր երկրի մը մէջ ծառայեն ; եւ երեսոն տարիէն առաջ ազատ չըլլան : Անոր այսչափ չափատրութենէն եւ բարութենէն՝ Ճնդիկք եւ Սկիւթացիք որ այն ատեն նոր ճանցուած ժողովուրխեր էին , ստիպուեցան անոր դեսպաններ դրկել՝ անոր , եւ Ճոռվմայ ժողովրդեան բարեկամութիմը ինդրելու համար : Պարթեւք իսկ առանց վիճելոյ անոր Թողուցին Ճայապտանը զոր նա յետս կը պահանջէր , եւ ետ տուին Կրասոսէն եւ Մարկոս Սմտոնէն առնուած արծիւները զոր նա ուզեր էր : Մինչեւ իսկ պատանդներ տուին , եւ իրեն Թողուցին որ վեհապէտ մը ընտրէ այն բազմաթիւ մրցակիցներուն մէջէն , որոնք Թագաւորութեան համար կը մաքառէին իրարու հետ :

ԻՊ. Յանոսի տաճարը , որ Օգոստոսէն առաջ միայն երկու անգամ փակուեր էր , անոր տէրութեան օրովն՝ քիչ ատենուան մէջ երեք անգամ փակուեցաւ : Խաղաղութիմը հաստատուած էր ցամաքի վրայ եւ ծովու վրայ :

Մրկու անգամ փորր յաղթանակի պատիմերն՝ առաւ . նախ Մակեդոնիոյ պատերազմէն յետոյ ; եւ պապա Սիկիլիոյ պատերազմէն յետոյ : Մրեք մեծ յաղթանակ տօնեց , Պաղմատիոյ պատերազմին համար , Ակտիոմի պատերազմին համար եւ Աղէքսանդրիոյ պատերազմին համար . երեքին ալ իւրաքանչյւրն երեք օր տեևց :

ԻՊ. Մեծ ծախորդութիմներ եւ ամօթալի պարտութիմներ չկրեց , բայց եթէ Լոլիոսին եւ Վարուսինը , որոց երկուըն ալ Գերմանիոյ մէջ եղան : Առաջինն՝ աւելի նախատինք մ'էր քան թէ կրորատ . երկրորդը քիչ մնաց որ աղետալի պիտի ըլլար կայաւ :

իութեան . երեք լէգէոն իրենց պետովն , անոր տեղակալներովն ու օժանդակ զօրքերովը հետ մէկտեղ ջարդուբարդ եղան: Այս լուրին վրայ , պահապաններ կարգեց բաղաքին մէջ՝ անկարգութիւն մը չելլելու համար եւ զաւառաց հրամանատարներն իրենց տեղը պահեց , որպէս զի անոնք իրենց խելամտութեամբն ու փորձառութեամբ նիզակակիցներն իրենց պարտաւորութիւններէն շեղելու չթողուն : Կայսրութեան գործերուն վերահաստատութեանն համար մեծ խաղեր ու խտեց Արամազդի : Եւ այսպիսի ուկատ՝ ընկերական պատերազմին ատենն եւ Կիմբրացւոց պատերազմին ատենն միայն եղած էր: Վերջապէս , կ'ըսեն Թէ այն աւտոհճան՝ սիրտը կոտրած էր , որ ամիսներով ո՛չ մօրուցն ածիլել տուաւ եւ ոչ մազերը կտրել , եւ Թէ մերթ ընդ մերթ զլուխը պատին զարնելով կ'աղաղադէր , կունտէլսո՞ս Վարսո՞ս , ո՞ւ ո՞ւ էնցէ է՞ս վեդեաներա: Այս աղէտից տարեղարծը սուզի եւ արտմութեան օր մ'էր վիշտ՝ անոր համար :

Խ. Զինւրական կրթութեանց մէջ շատ մը փոփոխութեանց եւ կարգադրութեանց հեղինակն եղաւ: Եատ կէտերու մէջ հին սովորութիւնները վերայարոյց , եւ անշապատութեամբ պահեց կանոնը : Թոյյլուութիւն չէր ըներ գաւառական տեղակալի մը՝ ի ձռովմ զալ եւ կինը տեանելու , բայց եթէ ծմրան մէջ . եւ այն՝ զրժկամակութեամբ կը շնորհէր : Ձռովմայեցի ասպետին մէկը՝ իւր երկու որդիքը զինւրական ծառայութենէ ազատերու համար անոնց բթամատները կտրեր էր . պնոր ինչըն ու անծը յանուրդի վաճառել տուաւ . սակայն տեսնելով որ հասարակաց դրամն հաւաքողները միշտ զինը կ'առելցընէին , հուվմայեցի ասպետը՝ անոր ազատազրեալներէն միոյն առնել տուաւ , սա

պայմանաւոր զայն գիւղի մը մէջ ազատօքէն պարփակ թողու : Խշաւակութեամբ ցրուեց երկրորդ լճառնը , որ խռովարկութեամբ յանցաւոր եղած էին : Պրեավու հրաման տուաւ ուրիշներու որդնք լրաբար արձաւ կուրդ կ'ուզլին , բայց երկարժամանակեայ ծարայտ- թեանց կապուած վարձատրութիւններէն գրկեց գաւ- նոնք : Տասանորդեց այն վաշտերը որ իւղս տպագ փախսեր էին եւ զարիշով սնոյց զանոնք : Եթեւ պարզ զինւորներ՝ մահուամբ պատճեց հարիւրապետներ որ իրենց պաշտօնին տեղը չէին կեցեր : Ուրիշ յանցանաց համար զանազան պատիմներ կուտար . օրինակի նա- մար , պարեզօտը ծածանեալ թուլլով . ծեռքը մազ մը կամ հողի կտոր մը , բոլոր օրը զօրապետին մրանին առջեւ ուտքի վրայ կենալ :

Ի՞Զ. Քսագարական պատերազմներէն ի վեր , գիտ- ուցները շնչեւ չկոչեց երբէք , ո՞չ ատենախառամիեանցը մէջ եւ ո՞չ հրովարտակներուն մէջ : Զէր ներեր որ իւր որդիքը , իւր թոռունքը՝ երբ հրամանաւարութիւն աւ ոյն , ուրիշ անոնմ տան վճնորուաց , այլ կ'ուզէ որ զինւոր կօչեն՝ իրեն պէս : Ընկեր անոնքը՝ շողորոր , դրւթիմ մը կ'երեւէք իրեն . որն . որ ո՞չ զինւորական կարգապահութեան եւ ո՞չ Կեսարաց վեհափառու- թիւնը կը վայլէք ; (Հրդեհի դէպքն եւ ուտեստիր Բար- գրւթեան աղմուկի դէպքն ի բաց առեալ) երկու միւս- նաւոր պարագայից մէջ ազատազրեաներ գօրծածեց իրենտ զինւոր . անզամ մը , Ելլիքիոյ վերծակայ գալզ- թականութեանց պաշտպանութեանը համար , անգում մ'ալ , Ռէնոսի եզերը պահպանելու համար : Այս ազատազրեաները գերմիներ լին , զորս անդշապէր գնել եւ ազատազրելու համար հրաման . եղաւ եթեւ սկորի մեծամիարուատ անծանց : Առաջին գօրին վրայ

կեցուցին գանձնը, ազատ մարդերէն ոքոշեալ եւ տարբեր կերպով զիմնեալ :

Ցայտ դիւրութեամբ կուսար զինւորական ընծայներ որանք՝ ռակեղէն կամ արծաթեղէն բաներ էին, ինչ պէս քառամեննեակ, ապառազինութեան եւայն . բայց գուստ պատույ վերաբերեալ վարժատդութեամց, ինչպէս պարագանեան : բաղարական եւ այն պրակ-ներու մասին ջատ զգոյշ էր : Հետամուտ եփոխներուն կը մերժէր, եւ միայն արժանիքի նայելով կը շնորհէր շատ անգամ առևկան զինւորներու : ծովագոյն գը-թօշակ մը ընծայ տուաւ Ազգիպատսի՝ Սիկիլոյ մէջ անոր ըրած յաղթութենէն յետոյ : Երբէր պարզեւ մը շատաւ յաղթանակող գօրապեսներուն, թէպէտեւ ճա-կատամարտից մէջ իր ընկերներն եզած էին . վասն զի կը խորհէր թէ անմնք որ ինքնին զինւորական վար-ձապորութիւններ ընելու իրաւոնքն ունէին, պէտք չէր որ իրենք վարժատրութիւն ընդունէին :

Ըստ Թգուսաոսի, չկար բան մը որ այնչափ թիչ վայ-լէր մեծ զօրապուխի մը, որշափ վաղվաղումն ու յան-դզնութիւն . ստէկ կը կրինէր սա յունական առաժքը . Փասէսդէր յանցաբար զէսալութեան լուսակոյն եւ առ զ յոնջնապատրաստիւն, սա եւս . Բառաբան գումարու-ըստեալ եւ ու ինչ բառախուն լուսաբարեալ ե : Կ'ըսէր թէ միայն ա՛խ պատեն պատերազմի մը ժեղնառիկելու է կամ կռուի մը մտնելու է, եթիւ սակայ շահ կայ՝ յաղթութիւն ընելով . բան թէ կորուսն՝ պարտութիւն կրելով; «Ան-նոնք, որ քիչը շանելու համար շատը վտանգի կը դնեն, կը նմունին»: Կ'ըսէր, մարդու մը՝ որ՝ մոռէսկ կ'որույ ու-կեղէն կարթով, որուն կորուսատը չդիմաւորիր մէկ՝ որ-առի մը, ի՞նչ որ ալ ըլլրոյ այդ որսը : »

Տե՛կ. Պանք ատենապիտութեան . այդ պաշտօննե-

թէն շատ վայրեց ժամանակէն առաջ , եւ շատն ալ նոր
'ի նորոյ հաստուաւուած եւ ցլեանս էին : Ռոնդաթեամբ
առաւ քան տարուան հիւպատոսութիւն . իւր լէգէոն-
ները քաղաքին մօտեցեր էին , եւ յանոն իւր քանա-
կին՝ մարդ զրկելով իրեն համար հիւպատոսութիւն
խնդրեր էր : Ֆերակոյտը կը փարանէր : Աարիւրա-
պետին մէկը՝ Կոռնելիոս , որ պատզամաւորաց գլու-
խըն անցած էր , ձեռքը իւր Թուրին դաստապանին
վրայ դնելով , համարձակեցաւ ըսել . « Թէ որ դուք
մերժէք զեեսար հիւպատոս ընելու , ահաւասիկ ո՞վ
որ ծեր տեղ զայն պիտի ընէ : » Անոր առաջին հիւ-
պատոսութեանն ու երկրորդին մէջ տեղն ինն տարի
անցան . երրորդը միայն մէկ տարի միջոցէ մը յետոյ
եղաւ : Յետ այնորիկ մինչեւ ի տանումէկերորդն գը-
նաց առանց ընդհատութեան . ապա , քանից անգամ
իրեն առաջարկուածները չընդունելէն յետոյ՝ ինքն
երկուտասաններորդ անգամ հիւպատոսութիւն ուզեց
տապն եւ եօնն տարիէն յետոյ , եւ անկէ երկու տարի
յետոյ երեքտասաններորդ մ'ուզեց , որպէս զի առաջին
աստիճանի պատոյ պերճութեամբ ընկերանայ իւր
Թոռանցը՝ Կայիրոսի եւ Պուկիոսի , զոր տղայումթեան
հասակնին լրացնելուն առթիւ հռովմայեցի ժողովու-
թեան ներկայացնել կ'ուզէր , եւ որոց առաջին պաշ-
տօնները կառավարել կ'ուզէր : Իւր հիւպատոսու-
թեանց հինգը՝ եօնններորդէն մինչեւ մետասաններորդը
ամբողջապէս վարեց , միանները , երեք , կամ չորս ,
կամ վեց , կամ ինն ամիս պահեց , շատերը մինչեւ
իսկ քանի մը ժամ միայն : Յոնվարի կաղանդից օրն
էր , Կապիտոլեան Արամազդի տաճարին . առջեւ՝
պաշտօնական աթոռին վրայ նստաւ , եւ շուտով մը
պաշտօնէն ելաւ՝ իւր տեղը ուրիշ մէկն անուանելով :

ՍԱՆՈՐ հիմապատճենանց բոլորին ալ վարչութիւնը հոռվմայ մէջ չեղաւ . չորրորդը Ասիոյ մէջ եղաւ , հինգերորդը Սամոսի մէջ , ութերորդն ու իններորդը Տարրագօնափի մէջ :

Ի. Ծ Տասն տպրի հասարակապետութեան զլուխը կեցաւ , երրորդապետի տիտղոսով : Մը իւր պաշտօնակիցները աքսոր կը յայտարարէին , բիշ մ'ատեն դէմ կեցաւ , բայց յետոյ անոնցմէ աւելի խստութիւն դրաւ այդ մասին: Արդարեւ պաշտօնակիցները բարեկամաց կամ աղաջանաց շնորհիւ կակուղցան երբեմն , նա' միայն միշտ այն մտքին վրայ էր , որ եւ ո՛չ մէկու մը շնորհ ընէ . շինայեց մինչեւ իսկ իւր իննականակալին՝ Տորանիսուի , որ իւր հօրը պաշտօնակիցն եղած էր շինուածապետութեան մէջ : Ցունիոս Սատորնինոս կը պատմէ , թէ աքսորներէն յետոյ , Աէպիդոս ծերակոյտին մէջ անցելոյն վրայ զինքը շատագովելով , եւ յոյս տալով թէ վերջապէս զթութիւնը պատիժներուն սահման մը պիտի դնէր , Հոկտաւիոս ըստաւ , թէ աքսոր ընելէ դադրելովն , դարձեալ յարմար դատած ատենն պատիժ տալու կատարեալ ազատութիւն կը պահէր իրեն : Սակայն կ'երեւի թէ զղաց այս անգթութեանը վրայ , վասն զի ասպետաց կարգն անցուց Փիլոպէմէն անոն ազատագրեալը , որոն համար կ'ըսէին թէ աքսորներուն ժամանակը իւր տէրը Թագուցեր էր :

Եատ մը դիպուածներ զայն ատելի ըրին իւր երրորդապետութեանկ ատեն : Օր մը երր իւր զինւորները կը կարգադրէր , եւ մերծակայ գիւղից բնակիչներոն Թոյլտուութիւն ըրպած էր մօտենալ , Պինարիոս անունով ասպետ մը տեսաւ որ տախտակի վրայ զիր կը գրէր , լրտես կարծեց ու սպաննել տուաւ : Տէղիոս

Ա. Փեր որ հիւպատոս նշանակենալ էր ; կառավարուա
թեան գործողութեանց ոմանց վրայ չարամիտ խօսքեր
բրածէի . այնպիսի արարկու տպառնալիքներ ըստ
անոր , որ նա ինքզինքն սպաննեց : Կուինտոս Պարլոս
պրետոր՝ անոր յարգանք մատուցանելու գալով , մեծ
տախտակներ պահած էր պատմունանին ներքեւ :
Ճ. Ուղարկած ըրտ թէ սուր էր , ի սկզբան
վրան մինտուել չտուաւ , վախնալով որ Թերեւս ան-
հիմն զախ մը տիրած ըլլար իրեն . բայց քիչ մը յե-
տոյ , զանի իւր դաստարանէն դուրս հանելով իրրեւ
գերի տանջանրի նեթարկել տուաւ . եւ որպինետեւ
Պաշլոս բան մը չէր խոստովանէր , իւր իսկ ճեռքովն
անոր մշքերը հանելէ յետոյ ժանուար դատապարտեց :
Ս. Կախան ինքը գրած է թէ Պալլոս իրեն հետ մասնա-
ւոր տեսակցութիւն մը ինդրելով , զանի տպաննել ու-
զեր էր . թէ իւր հրամանան ի բանդ տարուելով եւ
յնտոյ աքսորուելով , նաւարեթեան մէջ կամ աւա-
գակաց ոմանց ծեռօք մեռեր էր :

Թրիբոնական իշխանութիւն գգեցաւ ցկեանս եւ
երկու անգամ իրեն պաշտօնակիլոց մ'առաւ , հինգ տա-
րիէ հինգ տարի : Բարուց եւ օրինաց մշտնջնաւոր
ժննչութեան պաշտօնն ոմեցաւ , առանց երբէք թնջի
անուն կրելու : Թենք անգամ ժողովրդեան ազգահա-
մարն ըրաւ : Երկու անգամ պաշտօնակցի մը հետ եւ
անգամ մը միախակ :

Ի.Բ. Երկու անգամ խորհնցաւ կառավարութենէ
հրաժարիլ . նախ՝ յետ պարտութեան Անտոնի , որ
շատ անգամ զայն յանդիմանած էր թէ նա միայն հա-
սարակապետութեան վերահաստատութեանը արգելը
կնքար . եւ յետոյ . երկարատեւ իօնութիմներէ կրած
ժամանեցաւ : Մինչեւ անգամ առենակազմնեն ու դա-

Ռատութերի իր քով՝ կանչեց, Եւ կառավարութեան արձանագրութիմներն ամսոնց տուաւ . բայց խորհրդածելով Թէ այսպէս ընելովն իւր կեանքը վտանգի, եւ կայսրութիմնը բազմաթիւ ախոյեաններու փառանիրութեանը կ'ննթարկէր, վեհապետական իշխանութիւնը յինքն պահից : Պիտաւորութիմները բարի էին, եւ արդինքն բարեյաջող եղան : Պալով անոր դիտաւորութեանցը որոց վրայ ստէպ կը խօսէր, կրնանը դատել աս խօսքերէն որ անոր հրավարտակներոն մէկէն բաղուած են . « Ուր էր Թէ կարենայի առ պահով եւ փառաւոր վիճակի մը մէջ ամրացնել հանարակապետութիւնը : Հասա արժանաւոյն վարձատրեալ պիտի ըլլամ, եթէ անոր բարեյաջողութիւնը՝ իմ գործըս եղած համարով . եւ եթէ մեռնելու առենս կարենամ յուսալ, Թէ զայն տեւական հիմանց վրայ հաստատած եմ : » Ֆւր լիսափառներն ընդունելի եղան . Նորա ընթացքն այնպէս եղաւ որ ոչ աք տեղի ամեցաւ վարչութենէն զանգատելու : Կայսրութեան մեծափառութեանը զայելուց զարդ եւ զեղեցիութիւն առևառ ձռովմայ, ցրոց յորդութեան եւ հրդեհից դէմ զայն ապահովեց . եւ իրաւամբ պարծեցաւ Թէ աղիւսէ քաղաք մը գտաւ, եւ մարմարինէ քաղաք մը Թողուց : Ապագային մէջ ձռովմայ ապահովութեանը նախա հոգ տարաւ, որչափ որ Վյենար մարդկային իրոհեմութիւնը հոգալ :

1. Բազմաթիւ հասարակաց յիշատակարաններ շինած է, որոց մէջ են զբանաւորաւապէս հրասարակ մը՝ ուր կային տաճար մը վրէժինդիր Արէսի նուիրեալ Պարտինեան Ապողոնի տաճարն : Կապիտոլինի մէջի Որոտացող Արամազդին տաճարը : Անկէ յառաջ երկու հրամաքարակ՝ կային հասարակաց ուր դատաստան կը

կորուէր , բայց որովհետեւ դատ վարողներուն բազմութեանը չէին կրնար բաւել , երրորդ մը շինեց , եւ բացման հանդէսը կատարելու փութաց , մինչ Արէսի տաճարը որ անոր մէկ մասը կը կազմէր , դեռ չէր աւարտած : Հրամայեց որ մաճաւորապէս պետական ոնիլներու ամբաստանութեանց եւ դատատրաց ընտրութեանը պահուի այն : Պալով Արէսի տաճարին ուխտ ըրած էր զայն կանզնել , երբ իւր հօր մահուան վրէժը լուծելու համար Աւակեղոնիոյ մէջ կը պատերազմէր : Ըստ այնմ , կանոն դրաւ որ ծերակոյան աւագային միայն հոն գումարուի՝ պասերազմի եւ յաղթութեան վրայ խորհրդակցելու համար , եւ կառավարութեան ու հրամանատարութեան պաշտօնները տալու համար . եւ թէ անոնք որ յաղթող հանդիսացեալ վերադառնան . իրենց յաղթութեան նշանները հոն թերեն : Ապողոնի տաճարը շինեց՝ Պալատին լերին վրայ ոնեցած իւր տաճնը գեսնին վրայ , որ կայծակէն զարնուեր էր , եւ ուր՝ հմայք ըսած էին թէ Ասպարոն բնակութիւն մը կ'ուզէր , վրան յամելցուց կամարակապ սրահ մը ուր յունարէն եւ լատիներէն մատենադարան մը դրաւ : Անա ա՛յն տեղ է , որ իւր վերջին տարիներուն մէջ՝ ստէպ կը գումարէր ծերակոյտը , եւ տաճնեակներով կը համբէր դատաւորները : Որոտացող Արամազդի տաճարը՝ շնորհակալութեան յիշաւուկարան մ'էր որ շինուեցաւ . Հոկտաւիոս զայն անոր, ռակտած էր իբրեւ իւր ազատարարին . որովհետեւ , Կանդաբրացւոց մէջ ըրած արշաւանքին ժամանակ ; գիշեր ատևն կայծակն իւր զահնուուրակին մօտն իջեր եւ անոր առջեւէն ջահն տանող գերլին ջախչայսեր էր : Անոր գործերն են նաեւս ուրիշ շինքեր , որոնք ո՛չ անոր անոնք , այլ իւր ըեւորդոց կամ իւր թրոք

կամ իւր կնոջ անոնը կը կրեն . ինչպէս Առվելիոսի կամարակապ սրահն եւ Կայիոսի արքոմականն . Լիվիայի եւ Հոկտաւիոյ կամարակապ սրահները եւ Մարկելլոսի Թատրոնը : Կը հարկադրէր զլխաւոր բաղաբացիները , իւրաքանչիւրն ըստ իւր կարողութեան կամ նոր շէնքերով կամ նորոգութիմներով քաղաքը զարդարելու : Ահա այս կերպով կանզնեցան շատ մը շէնքեր . Հերթիւկէսի տաճարը եւ Մուսայից տաճարը շինեց Մարկիոս Փիլիպայոս . Պիանաի տաճարը . Կորնիփիփիոս . Ազատութեան տաճարը՝ Ասինիոս Պոլիոն . Կունոսի տաճարը՝ Մոնատիոս Պղաւկոս . Կունէլիոս Քալքոսի Թատրոնը եւ Ստատիոս Ցաւրոսի ամփիթատրոնը , եւ անհամար հոյակապ յիշատակարաններ՝ Ազրիպաս :

Ա. Հ. Հռովմայ Թաղերն ու փողոցները նոր կերպով մը բաժանեց : Ցարեկան դատաւորներոն յանձնուեցաւ Թաղերուն տպահապնութեան պաշտօնին վիճակով ընտրութիւն ընել . եւ իւրաքանչիւր փողոց՝ ժողովրդեան մէջէն առնուած գործավարի մը հսկողութեանը յանձնուեցաւ : Հրդեհից համար պահապաններ սահմանեց , որ գիշերը կը հսկէին : Ցիրքայի ջրոց յորդութիմը արգիլելու համար , անոր փոսը ընդարձակեց եւ մաքրեց , որ ջուրերոն բերած շէնքի փլածոյքովն լեցուեր ու նեղցեր էր : Քաղաքը աւելի դիւրամատչելի ընելու համար , վրան առաւ Փլամինեան ճանապարհը նորոգել՝ Պիմինիէն սկսելով . եւ ուզեց որ յաղթութեան պատիւ կրող իւրաքանչիւր քաղաքացի , Թշամիներէն առած ստակը մեծ ճամբայ մը բարով յատակելու գործածէ : Այն տաճարները որ այրած կամ ժամանակ անցնելով փլեր էին , վերականգնեց՝ եւ ռնող ամէնը՝ ընծայներով պերճացուց : Անզամ մը

տամր ու վեց հազար լիտր ոսկի եւ յիսուն միլիոն սեստերկի մարգարիտ եւ մեծագին քարեր բերել տռաւշ Խապետոլեան Արամազդի սրբավայրին մէջ :

Լ.Պ. Սրբ զգեցաւ քահանայապետական պաշտօնը, զոր երրէք չէր ուզած ԱՀամբգոսխն վրայէն առնուզ քանի որ նա կենդանի էր, յունարէն կամ լատիներէն լեզուաւ գրուած երկու հազար հատորէն աւելի կան իսասացութիմններ այրել առւաւ, որոց վաւերականութիմը տարակուտափան էր. միայն Սիրիյեան անուանեալ գիրքերը պահեց, եւ այն՝ ընտրաւթեամբ. եւ զանոնք Պալատինեան Ապօղոնի արձաման ներքեւ ռավեցած երկու արկղիկներու մէջ ամփոփեց: Նուրէն կանոնի դրաւ Յուլիոս Կեսարի կարգադրած կաղանդացոյցը, որոն մէջ վերստին շփոթութիւն մասած էր քահանայապետաց անհոգութենէն: Եւր անոնքը դրաւ ա՛յն ամսոյն որ առաջ Աւետէնէո կը կոչուէր. Թէպէտ եւ ինքը սեպտեմբեր ամսոյ մէջ ձնած էր, բայց իւր առաջին հիւպատոսութիմը ա՛յն ամսոյ մէջ առած էր, ինչպէս նաեւ իւր մեծամեծ յաղթութիւն ներն ա՛յն ամսոյ մէջ բրած էր, որ ետքէն Օֆուռու կոչուեցաւ: Քահանայից Թիւր, անոնց պատիմ ու անոնց արտօնութիմները, մանաւանգ Խագեաններունը, աւելցուց: Խագեան կուսանաց մին մեռեր էր, եւ որովհեաւ անոր տեղը մէկը գրակի պէտք էր, եւ շատ մը քադաքացիներ իրենց ազգկանց մարտւելու համար՝ այդ պատժնը վիճակի ծցուելէ ազատ ընել կ'ուզէին, երդուաւ որ և՛է իւր քնու ազքիկներէն մին պէտք եղած տարիին ունենար, ինքը զայն պիտի ընծայէր: Վերայարոյց հին արարողութիմներէն ըատերը որոնք տակաւ առ տակաւ ընծուած էին. ինչպէս Հայութեան Աղբյուռ, Փխամնդիալի (Արամազդի քա-

հանայի) պաշտօները , գայլական տօները , հարիւր-
ամեայ խաղերը , նամբաւ կիցերու Թափօրները : Ար-
զգինց որ յաբրունս չհասած մէկը չվագէ գայլական
տօներուն մէջ : Հարիւրամեայ խաղերուն մէջ , արգի-
լից որ երկու սեղի երխուարդները գիշերային տե-
սաբաններու ներկայ չգանուին , բայց միայն՝ եթէ առ-
քին առած մէկն ունենամ հետերնին : Հրամայեց ոք
տարին երկու ամգամ պատրիւ ընծավեն Խոմայիակ
աստուածներուն (ճամբրու կիցերու աստուածներուն) ,
եւ թէ՝ զարնան եւ ամրան ծաղիկներով ծածկեն անոնց
արձանները : Անմահ աստուածներուն պատիմներին
յետոյ ամենաշքեղ պատիմները այն մեծ մարդոց յիշ
շատավին ընծայեց , որի այնչափ մեծազօր աստիճա-
նի մը հասուցեր էին՝ այնչափ տկար սկզբնաւորու-
թիւններ ոմեցող հասարակապետութիւնը : Անոնց
կանգնած բազոր յիշատակարանները վերահաստատեց ,
եւ հոգ տարաւ որ անժնց անումներն հնմ պահումն :
Իւր շինել տուած հրապարակին պիմազարդ զաւթին
մէջ դրաւ անոնց արձանները՝ յազթական զգեստնե-
րով , եւ հրավարդուակով մը յայտպարեց , թէ իւր գիւ-
տագրութիւնն այն էր , որ իւր միայ եւ իւր յաջրդաց
վրայ քաղաքացիք գտառաստան ընեն՝ ըստ գրինակի
այն մեծ մարդոց : Պամպէոսի պրօւնք վերուց ձերաւ
կուտին սրահն սր եփսար սպաննուեր էր , եւ տու-
րաւ նոյն այն Պամպէոսի Թատրոնին կից պաշտին
մէջ Յանասի մարմարեայ արձանին վերեւմ դրաւ :

I. Գ. Աւղեց զատ մը վնասակար գեղծուաներ որք
քաղաքական պատերազմաց սանձարձակութենէն մը-
նացած էին , եւ զօրս խաղաղութիւնը իսկ չէր կրցած
կործանեւ : Աւազակներ՝ կրենց անծիր պաշտպանու-
թիմը պատրուակ ընելով , գէնը կը կրէին հրապա-

բակաւ . նաևապարհորդելերն առանց ազատի կամ գերիի խտրութեան , յափշտակուելով կը տարուէին գիւղերը եւ կ'արգիլուէին ա՛յնպիսի տեղերու մէջ , ուր հողի տէրերը զանոնք բռնութեամբ կաշխատցնէին . նոր ընկերութեան անոմով՝ չարազործաց խումբեր կը կազմուէր : Ճոկտաւիոս աւազակները զսպեց , հարկ եղած տեղերը պահապանաց գոմղեր դնելով : Պերիներուն բանդերը աչքէ անցուց : Յքուեց բռլոր ընկերութիմները , բաց ի հիներէն , որոնք օրինաց առջեւ ընդունելի էին : Այրեց այն արծանազրութիմները ուր կ'անցնէին արքունի զանձուն հին պարտապանաց անուանքն , որպէս զի առաջքն աւնու ա՛յն անիրաւ ամբաստանութեանց , որոց աղքիւր էին այն արծանազրութիմները : Պաղաքին շատ մը Թաղերը զորս հասարակաց կալուածոց տեսչութիմնը կը պահանջէր անստոյգ մուրհակներու զօրութեամբ , մասնաւոր անհատից տուաւ դատաստանաւ : Պացարծակապէս դատէ զերծ կացոյց ա՛յն ամբաստանեալները , որոց դատաստանը կը քշքուէր , եւ որոց Թշնամիներուն նպատակն ուրիշ բան չկը , բայց եթէ անոնց նույին եւ անոնց անձկութեանը վրայ երկար ատեն ուրախանալ : Կամոն դրաւ որ եթէ մէկը զանոնք երկրորդ անգամ ի դատաստան կոչէ , եւ ապացոյց բերել չկարենայ , ա՛յն պատիժը կրէ , գոր պիտի կրէր ամբաստանեալն , եթէ դատապարտուէր : Միւս կողմանէ . որպէս զի յանցաւորը պատիժէ չխուսափին , կամ գործելն չափազանց երկար ժամանակ քշքուելով չփոխին , ուստի իւշէն (խաղեր զորս պրետորք կը տօնէին) նուիրեալ օրերոն մէջէն երեսոն հաստէն աւելի աշխատութեան օրերոն մէջ անցուց : Պատաւորաց երեք տուասմեակներուն վրայ յևսեցուց չորրորդ մը , որուն

համար ասպետներդմէն նուազագցն հասոյթ մը բաւական էր , եւ որ կոչուեցաւ Երեւան Հայք-Հայոց , որ կը պարտէք փորք գումարի դատերը տեսնել : Դատաւորները երեսուն տարւոյ հասակէն սկսելով ընտրեց . այսինքն հինգ տարի աւելի կանուխ քան զոր սովորութիմը կը ներէր , եւ որովհետեւ շատ մարդիկ գատաւորի տաճանելի պաշտօնը չէին ընդուներ , թոյ տուաւ՝ Թէպէտ դժուարութեամբ , որ ամեն տասնեակ իւր կարգին տարի մը , եւ ամեն տարի երկու ամիս այսինքն նոյեմբեր եւ դեկտեմբերի , հանգիստ ոմենայ :

Ա. Պ. Նոյն ինքն անխոնջաբար դատաստան կը կտրէր՝ երբեմն մինչեւ ի. գիշեր , իւր դատարանին առջեն դրուած գահաւորակի մը մէջ՝ եթէ հիւանդ ըլլար . կամ մինչեւ իսկ իւր տոռնը՝ անկողնոյն մէջ : Իւր դատաստաններուն մէջ ո՛չափ նշղութիմ նո՛յնչպի ալ քաղցրութիմ կը բանեցընէր , եթէ սա նշմարիտ է , թէ տեսնելով մարդ մը որ յայտնապէս յանցաւոր էր հայրասպանութեամբ , բայց ըստ օրինաց իւր յանցանաց խոստովանութեամբն միայն կրնար տանջանքի դրուիլ , սա կերպով հարցում մ'ըրաւ անոր . Ճշ-բիւր վր՝ որ հայրեւնէր վր+ մւուցած : Ուրիշ անգամ մը , երբ կեղծ կտակի մը վրայ էր ինդիրը , եւ զայն ստորագրողներուն ամենքն ալ դատապարտութեան մէջ լինկած էին կուռաւէւ օրինաց գօրութեամբ , արձակելու համար կամ դատապարտելու համար օրինական երկու տախտակիկներէն զատ՝ դատաւորներուն տախտակիկ մ'ալ բաժնեց , որ անոր գօրութեամբն կարենան ներել անոնց , որք սխալմամբ ստորագրութիմն տուած ըլլան կամ խարէութեամբ առնուած ըլլայ ստորագրութիմը : Ամեն տարի Ճը-

ՁՅԱ ԵՐԿՈՉԵՍԱՆ ԿԵՍԱՐՔ

ուղմայ պրետորիթ կը դրկէր քաղաքին մէջ բնակող գաղախանզերոն շրած բողոքները , եւ գաւառի բը նակչոց բողոքները կը դրկէր Թիւպառոսական ատենակալներուն որոց պաշտօնն էր այն :

Ա. Թուրոր օրէնքները նորէն աչքէ անցուց , եւ անոնց որ մէկը նորոգեց , խնչակս շնութեան , անպարկեցութեան , գահամանութեան , ամուսնութեան , եւ ծախքերու վերաբերեալ օրէնքները : Ամուսնութեան օրէնքին գալով , ասոր մէջ միւսներէն աւելի խստութիւն դրած ըլլալով , այնրան ընդդիմութիւն գտաւ որ չկրցաւ ընդունել տալ , բայց եթէ սպառնական պատիժներն նուազեցնելով կամ ըստ մասին շնչելով , եփեք տարի ծառայութենէ ազատութիւն շնորհելով եւ վարձատրութիւններն աւելցունելով : Այս առննուն հակառակ , հուզմունութիւնի ասպետները՝ տեսարանին մէջ տեղն մեծածայն աղազակն այն օրինաց ջնջումը խնդրեցին : Օգոստոս՝ Դերմանիկոսի գաւակները կանչեց , որոնք եկան , ոմանք իրեն եւ ոմանք իրենց հօրը գիրկը . զանոնք ցցուց ժողովուրդնեան , եւ շարժուածունքն եւ նայուածքով յորդորելով գժողովուրդը , որ չդժկամակի կայսեր Խոտ ան օրինակին հետեւելու : Եւույ նշմուրելով որ կանխահասս Թարմնախօսութեամբ կած միաբանական կնաթողութեամբ օրէնքէն խոյս կուտային , որոշեց թէ որչափ ժամանակ պիտի կրնար անցնիլ ամուսնութեան խոստութիւն եւ հարուանեաց մէջ տեղ . եւ պարտուախառշան սահմաններ դրաւ հնաթողութեան :

Ա. Վերակոյտը չափէն աւելի բաղմտաթիւ եւ կազմութիւնը յուի ըլլալով , իւր փայլը կորուսեր էր : Զազարէն աւելի ատենակալ կար : Ծատերը՝ առ ի չորսն կամ սոտակի զօրութեամբ նղած էին Յուլիոս

Նեսարի մահուանէն յետոյ , եւ անարժան էին . ԴԵ-
ԿԱՅԱՎ ԴՔԻՒՅ կը կոչէին զանոնք : Օգոստոս՝ առաջին
փայլը տուաւ ծերակուտին , եւ անոր անդամոց Թիւը
սահմանեց ըստ հին օրինադրութեան : Մրկու ընտրու-
թիմ դրուեցաւ . մէկն էր ա'յն , որով իշխանէն պաշտ-
պանեալ ատենակալաց իւրաքանչիւրն կ'ընտրէր ու-
րիշ մը , երկրորդն էր ա'յն , զոր իրեն եւ իր փեսին՝
Ազրիպպասի պահեց : Ահա այս ժամանակիս մէջն
է , որ կ'ըսեն , Թէ զրահով եւ սուրով զինեալ , եւ ի-
րեն բարեկամ ու ամենէն ուժեղ եղող ատենակալնե-
րով շրջապատեալ նախազահեց իւր ծերակուտին .
Կորդոս Կրէմոտիոս կը պատմէ , Թէ այն ատենն ա-
տենակալ մը չէր կրնար անոր քովն երթալ , բայց ե-
թէ միայնակ եւ վրան նայուելէ յետոյ : Անոնց շատե-
րոն պարտք դրաւ որ ինքնին դուրս ելլեն ծերակու-
տին , անոնք որ այս համեստութիւնը ցցուցին , կը
պահէին ատենակալի զգեստն , աւագավայրին մէջ
ունեցած տեղերնին , եւ հասարակաց խնջոյից մէջ
սեղան մը դնելու իրաւումքը : Պալով անոնց որ ընտ-
րուեցան եւ ընդունուեցան , որպէս զի ասոնք ալ աւելի
պատով եւ նուազ յօգնութեամբ իրենց պաշտօնները
կատարեն , ուզեց որ ամեն անգամ ծերակուտին գու-
մարմանն ատեն տեղերնին չանցած , իւրաքանչիւրն
ինկով եւ զինւով պատարագ մատուցանէ ա'յն տաճա-
րին աստուածոյն , ուր պիտի նիստ ընէին . Թէ ծերա-
կոյտն ամիսն միայն երկու կանոնաւոր ժողով ունենայ-
իդոսի եւ կաղանդի օրերն . Եւ Թէ՝ սեպտեմբեր եւ
հոկտեմբեր ամսոց մէջ ո'չ ոք ներկայ գտնուի ժողով-
ներուն բաց ի անոնցմէ , որք օրինաւոր Թիւ կազմելու
համար վիճակաւ ընտրուած պիտի ըլլային : Իրեն
համար մասնաւոր խօրհրդական մը կացոյց , որ վեց-

ամիսայ ժամանակաւ կը ծառայէր , եւ որուն հետ կը խորհրդակցէր այն գործոց վրայ , զոր ծերակուռժն պիտի ներկայացունէր : Կարեւոր գործերու մէջ քունքները երբէք կարգաւ չէր հառաքեր , այլ ըստ իր հանոյից . որպէս զի իրաքանչիւր ոք մեծ ուշադրութիւն լինէ , եւ պատրաստուի ո՛չ միայն իւր ճայնը տալու , այլ կարծիք մը ի մէջ քերեղու :

Ա. Տատ մը ուրիշ փոփոխութիւններ մտցուց : Արգիլեց որ ծերակուռժն գործերը չհրատարակուին , Թէ՝ դատաւորք իրենց պաշտօնէն ելլենոն պէս նաև բայ ելլեն ու իրենց կառավարութեանց աեղերն երան : Ճրամայեց որ անթիիհրապատուք իրենց բնակութեանն ու սպասաւորացն յատկացեալ գոմար մ'ունենան , որոց ծախքն առաջ հասարակաց գանձէն վարձք առնող հոգաբարձուներու յանձնուած էր : Այս գանձում պահպանութիւնը յանձնեց պրետորներուն եւ այն քաղաքացւոց որ պրետոր եղած էին : Առաջ քաղաքին գանձապետներուն ծեռքն էր : Տասնապետներու յանձնեց գումարել հարիւրապետ անուանեալ դատաւորները . այն պաշտօնը մինչեւ այն ատեն անոնց յատկացեալ էր , որոնք գանձապետ եղած էին :

Ա. Թերութեան գործոց մատակարարութեանը մէջ առելի շատ քաղաքացի մտցունելու համար , շատ մը նոր պաշտօններ ստեղծեց . ինչպէս վերատեղուաթիւն շինուածոց . մեծ նանապարհաց , ցրմուղից , Ցիրքայի նորոգութեանց . վերատեսչութիւն պատշաճաց . ոստիկանութիւն քաղաքին . երրորդապետաց պաշտօն . ծերակուսի անդամ ընտրելու համար . Այրիշ պաշտօններ , 'ի հարկին՝ ասպետաց համուէս ընելու համար : Խոստիւ գործադրելի ըրաւ գրաքնութիւնը ոք նրկար ծամանապէ ի վեր չնշուած էր . ըննթշնթր տանուանեց ,

եւ պրետորներամ թիմ ակեցուց : Աւզեց նաևս որ հիւպատոս եգած ատենն երկու պաշտօնակից ունենայ . բայց ասի չունեցաւ . որովհետեւ բոլոր աշխարհ կ'աղազակէր , թէ արդէն իւր անծնական մեծ վայելչութիմը ըստ բաւականին կը նուազեցնէր՝ ուրիշի մը նետ բաժնեխով այն պատիմ , զոր կրնար պահել միայն իրեն համար :

Ա. Նուազ շռայլ չեղաւ զինուորական արժանեաց վարձատրութիմներ ընելու մասին : Վրեառնէն աւելի զօրապետաց յաղթանակ շնորհեց , եւ աւելի շատերու՝ յագթանակի զգեստք : Վերակուտի անդամոց տղայքը՝ կանխաւ գործոց մատակարարութեան վարժեցնելու համար , Թոյլառութիմ ըրաւ որ այրական պատմութանին հետ մէկտեղ միջնածիրանին առնոմ , եւ այն ատենէն ծերակուտին ներկայ գտնուքն : Հազիւ թէ ծառայելու սկսած կ'ըլլային , լէգէռնի մը տրիբոն կամ հեծելազօրաց վնգի մը հրամանատար կ'ընէր զանոնք . եւ որպէս զի շատ մարդ գործածէ պնոնցմէ , շատ անգամ մէկ լէգէռնի հեծելոց հրամանատարութիմը երկու անձանց մէջ կը բաժնէր :

Ստէպ հեծելոց հանդէս ըրաւ , եւ վերահաստատեց անոնց Խափօրի արարողութիմնը , զոր պապետովիոնի մէջ կ'ընէին , եւ որ երկար ժամանակէ ի վեր կիրառութենէ դազրած էր . բայց չթողուց որ դատախազ մը կարենայ ճամբռմ մէջ տեղն զանոնք միէ վար իշեցնել , ինչպէս որ սովորաթիմ եղած էր : Անոնց որ ծեր եւ խաթարեալ էին , Թոյլառութիմ ըրաւ , որ դատախազ ունեցած ատեննին՝ իրենց ծին իւր հեծելարանն ռազարկեն , եւ իրենք ուժքով զան պատասխանելու . անոնց որ երեսոմ եւ հինգ տարեկաններ էին , Թոյլ տոսաւ նաեւս , որ եթէ իրենց մին պահել չուզն , նա տան զայն :

Խ. Յասն ընկեր ուզելով ծերակուտէն , ասպետաց իւրաքանչիւրին ընթացքը բննեց . պակասութիւն ունեցողները պատժուեցան կամ նշաւակեցան . շատերը՝ քիչ կամ շատ խիստ ազդաբարութիւն մը ընդունելով ազատեցան . ամենէն մեղմն այն էր որ անոնց կը տրուէր տախիտակաց վրայ , գոր կրնային ցած ծայնիւ կարդալ : Ամանք ալ՝ Թեթեւ տոկոսով փոխ առած ստալինին մեծ վաշխով փոխ տուած ըլլալոն համար , ամօթապարտ նշանակուեցան :

ԽԱ. Մը զինուորական տրիբունի պաշտօններուն համար ըստ բաւականին ընտրելի չգտնուէր , հւովամայիցի ասպետներուն մէջէն կ'ընտրէր , եւ ծերակուտի անդամ կ'ընէր , սա պայմանաւ որ երբ սպաշտօնէ ելլնն , ուզեն ծերակուտի անդամ մնան , ուզեն ասպետ : Եւ որովհետեւ այս վերջիններէն շատերը քաղաքական պատերազմի պատճառաւ աղքատցած ըլլաֆուն համար՝ հասարակաց խաղերոն ներկայ գըտնուելու չէին համարձակեր , վախնալով որ օրինաց սահմանած պատժոյն ներքեւ կիյնան . այս պատճառաւ յայտարարեց , որ օրինաց իշխանութեանը ներքեւ չմնալու համար՝ բաւական էր ասպետի եկամուտ ոմեցած ըլլալ , կամ ասպետի եկամուտ ոմեցող հայր մ'ունենալ : Հոռվմայեցի ժողովրդեան ազգահամարն ըրաւ Թաղ-Թաղ՝ Յուլիոս Կեսարին պէս . եւ որպէս զի ցորենի բաշխումը շատ անգամ ժողովուրդը իւր զբաղշմոմբէն ետ չկեցընէ , որոշեց որ տարին երեք անգամ բաժնուի չորս ամսուան համար . բայց տեսնելով ոք ամեն ամիս բաժնելու հին սովորութեան կարօտութիւն կը ցուցնէին , զայն վերահաստատեց :

Ընտրութեանց մէջ հին ուղղութիւնը մտցուց : Զանազան պատիմներով զսպեց հետամտական հնարք

Ներն : Առամկաց ժողովին իւրաքանչիւր օրն մարդկուս հազար սեստերկ կը բաժնէր ա՛յն երկու ցեղերոն . որոց անդամ էր , որպէս զի բան մը չընդունին ընտրելիներէն : Համոզուած ըլլալով թէ խիստ կարեւոր էր օտար արեան կամ ստրկական ցեղի խառնումէն զուտ պահել հոռովմայեցի ժողովուրդն , դոմ ուրեր հոռովմէական քաղաքացութեան իրաւունք չընորհեց , եւ ազատագրութեանց սահման դրաւ : Ցիրերիոս իւր պաշտպանաւորներէն յոյնի մը քաղաքացուց կարգն դրուիլը աղաչած ըլլալով , զրեց անոր թէ ա՛յն ատեն միայն կ'ընդունի , երբ Ցիրերիոս իւր այս խնդիրքն ընելոն իրաւացի պատճառները կենդանի բարբառով իրեն յայտնէ : Լիվիա մի եւ նոյն շնորհը կը խնդրէր հարկատու Պաղղիացւոյ մը համար . մերժեց զայն , բայց ապահարկութիւն շնորհեց անոր . ըսելով , թէ յաւ կը համարի հասարակաց գանձէն բան մը պակսեցնել , քան թէ հոռովմէական քաղաքացւոյ մեծապատուութիւնը արատաւորել : Ազատագրութեանց շատ մը արգելքներ զնելով , անոնց թիւը պայմանները եւ տարբերութիւնը կանոնի տակ առնելով գոհ չեղաւ . արգիլեց նաեւ որ գերի մը՝ եթէ փախած կամ սկասոիծ կրած ըլլայ , երբէք չկարենայ քաղաքացւոյ իրաւունք սուանալ , ի՞նչ կերպով ալ որ ըլլայ : Հոռովմէական հին հագուատը պահելու յարեցաւ նաեւ , եւ որ մը ժողովրդեան ժողովրի մը մէջ շատ մը սոյո համդերձ տեսնելով , սրտմտութեամբ աղաղակեց Ցիրգիլիոսի մէկ սուանաւորը զուրցելով , « Ահա' , այսոքիկ տիրողը աշխարհի . այսոքիկ յաղթողը 'ի յամդան » Եինուածապետաց յամնեց հսկել . որ կըրկէալին մէջ կամ հաթարակաց հրաժարակին մէջ ո՛չ ոք իւր պատմունանին վրայէն հագուատ առած գտնուի :

ԽԲ. Պետութեան զանագան կարգի մարդոց նը-
կատմամբ ստէպ իւր առատամեռնութիմը ցցուց ,
քանի անգամ որ առիթ ունեցաւ : Եգիպտասի գանձերը՝
ի չոռվմ բերուելով , այնպիսի առատութիմ մը տի-
րեց , որ ստակի տոկոսը շատ պակսեցաւ եւ հոգերան
գինն աւելցաւ : Այս ժամանակէն ի վեր , քանի անգամ ոք
հասարակաց գանձը գրաւալմներով կը ստուարանաք ,
գրաւեալ գումարներն առանց տոկոսի փոխ կուտար
անոնց , որ կրնային կրկինը երաշխաւորել : Մերա-
կուտի անդամներէն պահանջուած հասոյթը՝ ունն
հարիւր հազարէն տասն ու երկու հարիւր ճազար սես-
տերկի հանեց : Ամոնց որոց հարստութիմը բաւա-
կան չէր , իր կողմէն՝ պակասը լեցնելու համար պէտք
եղածն հոգաց : Ստէպ պարգեւատուութիմներ ըրաւ
ժողովրդեան , մարդզուխ երբեմն չորս հարիւր սես-
տերկ , երբեմն երեք հարիւր , երկու հարիւր , հինգ
հարիւր . իւր պարզեներէն զուրկ չէր Թազուր մինչեւ
իսկ տղայներն , Թէպէտեւ ըստ սովորութեան , տամ
ումէկ տարեկանէն փոքր մէկը բան մը չէր կրնար ըն-
գունիլ : Սովոր ժամանակները ցարէն տուաւ կամ ծրի-
ապէս կամ շատ ցած գինով , կը ստակի բաշխումնե-
րը կրկնապատկեց :

ԽԳ. Ժողովրդեան ծառայութիմ ընել կ'ուգէր և
ոչ շողոջրոգել , եւ ասոր ապացոյց կրնայ համարուիլ
սա , որ երբ գինիի Թանգութեան մասին գանցատ ըրին
իրեն , պատասխանեց թէ իւր փեսան Ազգիպապա :
Ճոռվմայ մէջ մարդ ծարաւ չմնալու համար պէտք ե-
ղածին չափ ջուր գտնուելուն հոգ տարած էր : Ուրիշ
անգամ ալ երբ հատարակաց պարգեւատուութիմն մը
կը կննդրէին զոր ժառավորիան խօստացած էր , ըստ
թէ իր խօսրը պիստ պահէ . բայց նոյն այն ժողովուր :

դը՝ երբ խնդրեց ի՞նչ որ խոստացուած չէր , հրովարտակով մը յանդիմանութիւն ըրաւ , թէ ամօթ եւ ժարդութիւն էր ըրածնին , եւ ապահովեց որ բան մը չպիտի տայ , Թէպէտ եւ տռաջ միտր ռմէր տալու : Եղինչափ անդրդուելիք հաստատամտութեամբ մը յայտարարեց , որ այն խել մը նոր ազատագրեալները , զորա՛ բառ իւր աղդարարութեան բաժնելիք տակին մատնակից ընելու նպատակաւ քաղաքացւոց Թուոյն մէջ անցուցեր էին , դուրս պիտի ծգուէին , սա պատճառաւ որ բան մը խոստացած չէր անոնց , եւ որպէս զի ժողովրդեան համար սահմանած գումարն բաւահան ըլլայ , փոքրագոյն բաժիններով բաշխեց :

Աւտեստի յետին նուազութիւնն ու միջոցներու պահանութիւնը զայն ստիպեցին ծախու եղող զերիները սուսերամարտերը , բոլոր օտարականները՝ բաց ի քժիշկներէ եւ դաստիարակներէ , եւ մինչեւ իսկ ծառայ զերիները Հռովմէն դուրս ընելու . բայց առատութիւնը նորէն տիրելուն պէս . իր պատմածին նայելով՝ ծրի ցորեն բաժնելու առվութիւնը ջնջելու ծրազիր մը շինեց , պրովինտեն այս սովորութիւնը՝ հողերուն մշակութեանը հոգ չտարուելու պատճառ կ'ըլլար . սակայն այս դիտաքրութիւնը ետ Թողուց , վասն զի գուշակեց որ այս ձրիաբար բաշխումները պիտի վերահաստատուէին եւ իբրեւ կաշառատուութիւն պիտի գործածուէին : Սակայն այն ժամանակէն ի վեր մեծաւ ու շաղրութեամբ հսկեց , որ հողագարծութեան եւ արմտեաց առեւտրի հոգաբարձուները ժողովրդեան բազմութեանն համեմատաբար պաշար միշտ ունենան ժեռքերնին :

Կա՛. Անոր չափ տեսարամններու սիրահար մարդ չերաւ . եւ թեքն միջչեւ այն ատեն տեսնուածներէն

աւելի սրանչելի եւնոր զնորայն՝ տեսարամներ տուաւ-
չորս անգամ՝ իւր անոնմովն , իւր ըսածին նայելով ,
եւ քսան երեք անգամ կ'ամ բացակայ . կ'ամ աղքատ
ատենակալաց տեղն : Յեսարամները ներկայացունել
կուտար զանազան Խաղերու մէջ , շատ մը Խատրոն-
ներու վրայ , ամեն երկրէ գերասաններով , հասարա-
կաց հրապարակին մէջ , ամփիթատրոնին մէջ , Կըր-
կէսին մէջ , ռամկաց ժողովոյ ցանկապատին մէջ :
Դազանամարտութիւններէն զատ , բանի մ'անգամ ալ
ըմբիշներ ի տեսարան հանեց՝ Արէսի-Դաշտին մէջ ,
ուր փայտէ նստարամներ շինել տուած էր : Նաւային
կոխու մը եւս ներկայացոյց՝ Յիբրայի բովն փորել
տուած տեղի մը վրայ , ուր է այսօր Կեսարաց նուի-
րական անտառն : Այս միջոցին՝ բաղաքին մէջ պա-
հապաններ կը դնէր , որպէս զի գողերը աւիթ մը
չզտնեն այն պահոմ , յորում գրեթէ բոլոր տուները
մարդ չէր գտնուէր : Կը կէսին մէջ , ոտքով արշաւանք-
ներ եւ կառքով արշաւանքներ ընել տուաւ . եւ երբե-
մըն՝ մեծատոհմ երիտասարդաց կուոիլ տուաւ կատա-
ղի զազանաց հետ : Կը սիրէր տեանել որ Հռովմայե-
ցի երիտասարդութեան ընտիր մասը ստէպ տօնէ տը-
րոյական խաղերը . վասն զի այնպէս կը կարծէր Խէ
հին սովորութեանց նայելով գեղեցիկ եւ արժանաւոր
բան մ'էր որ երիտասարդութիւնը իւր ճարտարու-
թիւնն ու բաջասրտութիւնը ցուցնէ ի կանուխ ժամա-
նակաց : Այս խաղերէն միոյն մէջ՝ և. Նոնիոս Աս-
պրենաս ծիէ ինկնելով վիրաւորեցաւ : Օգոստոս ոսկի
բառամաննեակ մ'ընծայ ըրաւ անոր . եւ արտօնութիւն
տուաւ անոր ինչպէս նաեւ անոր զաւակացը Տուրե-
ու անոմն կրելու : Աւակայն Ասինիոս Պոլիոն ա-
տենախօսին որոյ եղբօրաբդոյն Թամբնիոսի սրամքը

կոտրեր էր , ծերակուտին մէջ իրեն դէմ դառն գանգատներ ընելով վրայ , այս կերպ տեսարանը դադրեցնել տուաւ : Ասպարէզին մէջ եւ Թատրոնին վրայ հոռվմայեցի ասպետներ գործածեց , մինչեւ որ ծերակոյտն վճիռով մ'արգիլեց ատի . անկէ ետքը դարձեալ , հասարակութեան ի տես հանեց զնոլիիս պատանին որ պարկեշտ ընտանիքէ էր , եւ սակայն շատ հետաքրքրական էր զայն տեսնել . վաւն զի երկու ոտնաշափ բարձրութիմ չունէր , եւ տաւն ու եօթն լիտր կը կշռէր ու սրանչելապէս գօրեղ ժայն մ'ունէր : Ֆեսարանի օր մը , Պարթենիներէն առնուած պատանիները ասսպարէզին մէջէն անցնել տալով , իրմէ վեր երկրորդ նստարանին վրայ նստեցուց . Պարթեւ ըլլալով այս մարդիկն էին որ առաջին անգամ չոռվմայ մէջ տեսնուեցան : Մնէ արտարոյ կարգի բան մը կամ հասարակութեան տեսնալուն արժանի բան մը պատահէր , քաղաքին բոլոր տեղերուն մէջ անխորաբար տեսնել կուտար ժողովրդեան : Այս կերպով ի տես դրուեցաւ ոնզեղջիւր մը՝ Արէսի-Դաշտին վրայ . վագր մը՝ տեսարանին վրայ , եւ յիսուն գրկաչափ օծ մը՝ ոամկաց ժողովոյն հրապարակին առջեւն : Օր մը՝ յորում ուխտի մը կատարման համար Կորկէսին մէջ տեսարաններ կը տրուէր , հիւանդացած լլլալով , քահանայապետաց կրօնական ուղեւորութեանն ետեւէն գնաց գահաւորակով : Մարկիլլոսի Թատրոնին նուիրագործութեանն համար տրուած խաղերուն մէջ՝ իւր ֆղոսկրեայ աթոռը կոտրեցաւ եւ Թիկանցը վրայ ինկաւ . եւ իւր Թոռւանց տուած խաղերնուն մէջ՝ երբ տեսաւ որ չէր կրնար հանդարտեցնել կամ ապահովել զժողովուրդը որ ամփիթատրոնին փլշելէն կը վախնար , ելաւ իր տեղէն եւ գնաց նստաւ այն տեղ որ ամենէն աւելի վտանգաւոր կը կարծէին :

ԽԵ. Թեսարաններուն մէջ տիրող անկարգութիւններն ու շփոթութիմները կարգի դրաւ , երբ իմացաւ որ 'ի Պուզգէս բազմամարդ ժողովի մը մէջ՝ ծերակուտի մէկ անդամոյն տեղ տուող չէ գտնուեր . ուստի ծերակուտին վճիռ մ'ելաւ , որ տեսարաններուն մէջ առաջին տեղերը ծերակուտի անդամոց կը յատկացնէր : **Արգիլեց** որ ազատ եւ նիզակակից ազգաց պատգամաւորներն չկարենան աւագավայրին մէջ նըստիլ , որովհետեւ նշմարեր էր որ անոնց շատերը ազատազրելոց ցեղէ էին : **Ժողովուրդը** զինտրէն գատեց . նշանակեց ամուսնացեալ ռամէկաց տեղերը . պատանեկաց տեղերը՝ որոնք կը պարտէին իրենց մեծերնին ցովերնին ունենալ : **Արգիլեց** որ ժողովրդեան նստարաններուն մէջ սզազգեաց մարդ չերելի : Կանանց հրաման շուուաւ սուսերամարտերը տեսնելու , բայց եթէ ուրիշներէն աւելի բարձր տեղէ մը . առաջ , արք եւ կանայք խառն էին . միայն Սստեաննեցուն արտօնութիւն տուաւ Թատրոնին վրայ զատ տեղ մը բանելու , արեստորին զահուն բով : **Ըմրիշներու կոփիները** տեսնելն արգիլեց կանանց . եւ քահանայապետ եղած ատեն տուած խաղերուն մէջ , ժողովուրդն այս տեսակ կոիւ մը իննդրելով , հետեւեալ օրուան առաւուրդ ժամանակ նշանակեց կանուխ , եւ ինացուց որ լաւ չպիտի տևանէ եթէ կանայք ցորեկուան ձամք թինգէն առաջ հոն զան :

ԽԵ. Իսկ ինքը սովորութիւն ունէր խաղերը զիտեկ մերձակայ տունէ մը , երբեմն տաճարէ մը՝ իւր կնոջի ու զաւակացը մէջ տեղ նստած : **Մերթ լնդ մերթ քամի** մը ժամ եւ մինչեւ իսկ ամբողջ օրերով բացակայ կը գտնուէր , եւ այն ատեն զինքը դուրս նգելով , իւր տեղը բարեկամներէն մէկը կ'ուղարկէր՝ նախա-

գահեղու համար . բայց եքը ինքը ներկայ գտնուէր , ամենեւին ուրիշ բամի չէր նայեր , թէ՛ առիթ չտալու համար այնպիսի գանգատներու գորս տեսաւ և եսազ , որ տեսարանին մէջ շատ անգամ նամակներ եւ յիշատագիրեր կը կարդար ու անոնց պատասխան կուտար . եւ թէ՛ անոր համար որ իրօք մեծ զուարծութիւն կը զգար տեսարանէն , ինչպէս որ ինքն քանիցս անգամ խոստովանած է : Նաևս շատ անգամ պատկներ եւ վարժատրութիւններ կը շնորհէր , մինչեւ իսկ այն տօնախմբութեանց մէջ յօրս ինք չէր հիւրընկալողը : Խրցէր չեղաւ որ Յոնաց մարզանաց հանդիսատես գըտնուի , եւ մրցակիցներուն իւրաքանչիւրին ըստ արժանեացն շնորհ մը չընէ : Մանաւանդ ըմբիշներու նիգակախաղութիւններն ամեննէն աւելի կը սիրէր տեսնել , եւ մասնաւրապէս ձոռվմայեցիներունը . եւ ո՛չ թէ վիայն Յոնաց դէմ վարժուած՝ արհեստիւ գոտեմարտիկներն անյազարար կը դիտէր , այլ նաևս զանոնք որք առանց արհեստի կամ կրթութեան , իրննք իրենց կը գոտեմարտէին փողոցներուն մէջ : Հասարակաց տեսաբաններուն մէջ ի՞նչ որ կար աշխատող , աժենն ալ իւր ուշադրութեամն արժանի կը գտնէր : Ըմբիշներուն արտօնութիւնները պահպանեց եւ զանոնք աւելցուց : Արգիլեց որ սուսնրամարտները չկռասեցնեն առանց արժակուրդ տապու յարթողաց : Թասորոնի սահմաններուն մէջ փակեց այն զսպողական իշխանութիւննը , զոր ոնէին ատենակալք կատակերգուաց վրայ մի եւ նոյն ժամանակի մէջ եւ ամեն տեղ . բայց ինքն խորին ուշադրութեամբ հսկեց , որ ըմբիշներուն եւ սուսնրամարտերուն մէջ տեղ ամեն բան կարգով կանոնով կատարուի : Հտափիտներուն սանծարժակութիւնը զմպեց , մինչեւ սա աստիճան որ

երեք Թադրոնի վրայ գաւազանով ծեծել տուաւ եւ յետոյ արսորեց Ստեփանոն դերասանը , որ ամռանացեալ կին մը՝ երիտասարդ տղիւ մը պէս հազուեցնելով եւ զերիցի պէս զլուին ածիլել տալով , սեղանի վրայ իրեն սպասաւորութիւն ընկել տուած էր : Նմանապէս մնջկատակ Հիւլասը՝ որոն համար պրետորն գանգասներ ըրած էր , իւր տանը դրամն առջեւ հրապարակաւ ծաղկել տուաւ , եւ Հռովմէն ու Թոտիխայէն վոնտեց Պիւլադոս կատակերգոն , անոր համար որ մատովը ցուցցեր ու ճանչցուցեր էր հանդիսատեսներէն մէկը որ իրեն համար կը սուլէր :

ԽԵ. Այսպէս Հռովմայ մէջ սմեն քսն կանոնի մտնելէն յետոյ , Թոտալի՛յ մէջ քսան եւ ութն գաղթականութիւն բնակեցուց , եւ անոնց եկամուտներն ու աշխատութիւններն աւելցուց : Գաղթականները կերպով մը մայրաքաղաքին բնակչացը հաւասարցնելու համար , արտօնութիւն տուաւ , որ անոնց դատաւորները իրենց քուէնները ռամկաց ժողովոյն օրուան համար՝ կնքելով ի Հռովմ ուղարկեն : Այս գաղթականութեանց պարկեշտ ընտանիքներոմ աֆումը կը քաջալերէր , ասպետի աստիճան տալով անոնց այն գաւակացը որք զայն կը իննդրէին իրենց բաղաքին յանձնարարութեամբը . եւ մարդ զլուի հազար սեստերկ կը քամնէր անոնց , որոնք՝ ազգահամար ըրած ատենըն կը տեսնէր , որ շատ մը հարազատ որդի կը մեծոմնէին :

ԽԸ. Իր վրայ առաւ շատ մեծ գաւառաց կառավարութիւնը , զորս տարեւոր պաշտօնէից հաւատախն ո՛չ զիւրին բան էր եւ ո՛չ անկահով . իսկ միւսները Թողուց որ՝ վիճակի ճգուին անթիհիւպատոսաց մէջ : Ասկայն երրեմն փոխեց այս կարգադրութիւնը . եւ

շատ անգամ զրեթէ բոլոր գաւառներուն մէջ ելաւ գը-նաց , թէ՛ իւր վիճակինն ըլլային եւ թէ՛ ոչ : Տառ մը նիզակակից բաղաքներու ծեռքէն առաւ ազատութիւննին , զոր չարաշար կը գործածէին ի վնաս իրենց . այլոց՝ որ պարտեօք ծանրաբեռնեալ էին , ծեռնտութիւն ըրաւ . եւ վերստին կանգնեց այն բաղաքները որ կործանած էին յերկրաշարժէ : Լատինական կամ հոռվմէական բաղաքացութեան իրատունքը տուաւ ա'յն բաղաքաց , որ ծառայութիւններ ըրած էին : Հոռվմէական կայսրութեան բոլոր երկիրներուն այցելութեան ելաւ , կարծեմ՝ բաց 'ի Սպանիոյ եւ յԱֆրիկէէ . հոն ալ երթալու վրայ էր , Սիկիլիոյ մէջ երիտասարդ Պոմ.զէոսի պարտութենէն յետոյ . ուժգին եւ անընդհատ փոթորիկներն արգելք եղան , եւ յետոյ այլ եւս պատեհութիւն չեղաւ :

Խթ. Նուաճած երկիրներուն զալով , զանոնք կա'մ իրենց տէրերուն վերադարձուց , կա'մ օտարներու տուաւ . անոնցմէ քիչը պահեց , յաղթութեան իրաւանց զօրութեամբն : Պազեց որ հոռվմայեցի մողովրդեան նիզակակից Թագաւորներն՝ իրենց մէջ նաեւս սերտիւ նիզակակցին : Անոնց միութիւնը կը զօրացընէր ու կը նպաստաւրէր , եւ անոնց ամենքը՝ իբրև կայսրութեան անդամներն կը համարէր : Եթէ անչափահաս ըլլային կամ տկարամիտ , խնամտկալներ կուտար անոնց , մինչեւ որ կառափարելու հաստկին համնէին , կամ կառափարելու կարող ըլլային . եղան նաեւս այնպիսիք , որոց զակըներն իրեններուն հետ մեծուց եւ դաստիարակեց :

Ֆ. Օժանդակ զօրքերն ու լէգէոնները նահանգներու բաժնեց : Նաւատորմիդ մը Արխսենայի մէջ , նաւատորմիդ մ'ալ Բավկնայի մէջ ունեցաւ միշտ , այն

երկու ծովերը պահպանելու համար : Եետ արծակելոց իւր սպանիացի անծնապահներն զոր մինչեւ Անտոնի պարտութեան ժամանակն պահեց , եւ գերմանացի անծնապահները զոր ճամբեց . Վարոսի պարտութենէն յետոյ , իսր անձին եւ քաղաքին պահպանութեանն համար զունդ մը զօրք ունեցաւ : Սակայն երբէք չթաղուց որ Հռովմայ մէջ երեք վաշտէն աւելի գտնուի , գարծեալ անոնք ալ մէկ դաշտի վրայ չէին կրնաք միանալ : Միա զօրքերը՝ մույրաքաղաքին մերծակայ քաղաքաց մօտ , բանակաանեղեաց մէջ բնակեցուց : Պատերազմի մարդոց թոշակն ու վաղմատրութիմները կանոնի դրաւ . իւրաքանչյուր աստիճանի համար՝ ծառայութեան ժմանակն ու արծակիման յատկացեալ շահներն սահմանեց , ա՛յնպէս , որ զինաորութենէ քաշուելէ յետոյ՝ ուրիշի փառասիրութեանը ծառայելու ո՛չ բաղնանք ունենամ եւ ո՛չ կարօտութիւն : Զինորական մնագուկ մը հաստատեց , որոն եկամուտներ յանկացուց՝ զինորաց պարէնին համար : Սուրիանդակներ եւ ետքէն՝ անոնց համար կառքեր կարգեց , բոլոր մեծ ճանապարհնց վրայ , մէկզմէկէ քիչ հեռաւորութեամբ . որպէս զի առելի շուպրզ լոր համար ի՞նչ որ կ'ըլլայ գաւառուց մէջ , եւ նամակ բերողներն ալ կապենան իրաց վիճակին նշրջութեանը ի հարկին երաշխաւարել :

ՖԱ. Անիքն սցով իւր նամակներն ու գրութիմները կը ստորագրէր , սպիրոս մ'էր նախ եւ առաջ . ետքէն Աղեքսանդրի գլուխը եւ վերջապէս իւր կենաքնագիրն էր , զոր Պիոսկարիտոս փաքագրեց : Անու այս վերջինը գործածեցին անոր յացորդները : Իւր նամակներան վրաց կը նշանակէք այն ժամը յորում կը ցրէր , եթէ ցորենկուան եւ եթէ զիշերօւան :

ԾՐ. Չատ մը մեծանպանծ նշաններ ցցուց գԹու-
թեան եւ չափաւորութեան : Առանց խօսելու այն խնդլ
մը Թշնամեաց վրայ որոց ներեց եւ Թողուց որ պա-
տիներու ալ հասնին . չատ թեթեւ կերպով պատժեց
զԹունիոս Նովատոն եւ զԱքասսիոս պատուացի . որոց
առաջինը՝ Ազրիպավասի անուան բողին ներքեւ խիստ
նամակ մը հրատարակեր էր իրեն դէմ . եւ երկրորդը
խնջոյքի մը մէջ աղաղակեր էր թէ ո՛չ քաջարտու-
թինը եւ ո՛չ յօժարութիւնը պակսած էր զՕգոստոս
սպաննելու համար . մէկը արտորեց եւ միւսը տուզան-
քի դառապարտեց . եւ երր դատաւորաց առջեն կոր-
դուացի Սղիոս անուն մէկոն՝ ուրիշ ամբաստանու-
թիններու հետ մէկ տեղ սա յանդիմանութիմը կ'ը-
նէին , Խէ սովորութիւն ըրած էր Կեսարի վրայ իւր
գէշ կարծիրը յայտնել . խոռվեալ կերպարանօք դար-
ձաւ ամբաստանողին եւ ըսաւ . «Կ'ուզեմ որ Սղիոսի
համար ըսածներդ ապացուցանես . անոր պիտի հաս-
կըցնեմ Խէ կրնամ զիս պաշտպանել . եւ իրեն դէմ ա-
ւելի զուրցելիք պիտի ոմենամ քա՛ զոր նա ըսած է
ինծի դէմ : » Խւ ա՛յլ եւս ասոր խօսքը չըրաւ : Տիրե-
րիոս՝ իր նամակներուն մէջ շատ անզամ եւ զառնու-
թեամբ կը տրտնջար այն խօսքերոն համար , զոր
կ'ընէին Կեսարի դէմ . անոր զրեց այսպէս . «Տիրելիւթ
Տիրերիոս , քիչ անսացէք ձեր հասակին ծուանդին .
եւ մի վշտանաք եթէ իմ վրաս չար կը խօսին . քաւա-
կան է որ ինձ չարութիւն մը չեն կրնար ցնել : »

ԾՊ. ԶԹողուց որ ո՛ր եւ է զաւառի մը մէջ իրեն տա-
ճարներ կանգնեն , բայց եթէ սա պայմանաւ , որ ի՞նչ-
պէս իրեն նոյնպէս Հռովմայ բարդին նուիրեալ ըլլան .
եւ սակայն անտեղեակ չէր որ շատ մ'անթիհիւպատոս+
ներ տաճարնեց ունէին : Հռովմէս մէջ երբէք չուզեց

տաճար ոմենալ . մինչեւ անգամ հալեցնել տուաւ այն արծաթէ արծանները , զորս ժամանակով կանգներ էին իրենն , եւ անոցմէ գոյացած գումարովն՝ ոսկեղէն ամաններ շինել տուաւ պաղատինեան **Սապողոնի** տաճարին համար : **Ժողովուրդն** փութով եւ եռանդեամբ դիկտատորութիւնը ընծայեց անոր . իսկ նա մէկ ծովագը զետինը դնելով եւ կուրծքը բանալով , մերժեց զանի :

ՄՊԻ Իրրեւ Թշնամանք եւ նախատինք միշտ մեր . ժեց Դեւ անունը : Օր մը Թատրոնին մէջ եղած ատեն , դերասանին մէկը երբ սա ոտանաւորը զուրցեց . «Ո՞ւ Դեւ Դեւ էւնո՞ւ . ու Դեւը ուրդար . ժողովուրդն զայս Օգոստոսի վերագրելով , եռանդայոյզ ծափահարեց . այս անվայել ցոյցը դադրեցնել տուաւ՝ սրտմտութեան շարժումներ ընկելով : Հետեւեալ օրն հրովարտակով մը խստիւ կշտամբեց ժողովուրդը , եւ արգիլեց որ երբէք զինքը Դեւ չկոչեն . մինչեւ իսկ իւր զաւակացը չէր թողուր , որ Թէ՛ կատակելով եւ Թէ՛ անկատակ խօսելով այն անոնք տան իրեն . եւ չէր ուզեր որ իրենց մէջ ալ այդպէս կոչեն զիրար , եւ ո՛չ իսկ իրը ինչան բարեկամութեան : Կը նայէր որ Հռովմայ մէջ կամ ուրիշ քաղաքներու մէջ մտնելու եւ ելլելու ատենն՝ իրիկոմ կամ գիշեր ժամանակ ըլլայ , որպէս զի անհանգիստ շրնէ զանոնք որ իրեն համար պարտաւորութիւններ ունէին կատարելիք : Հիւպատոս եղած ատենն , սովորաբար ոտքով կը բայլէր . հիւպատոս շեղած ժամանակը , բաց զահաւորակի մը մէջ նստած՝ զինքը տանել կուտար , եւ կը թողուր որ իրեն մօտենայ ամեն մարդ , մինչեւ իսկ ստորին ժողովուրդը : **Մեծաւ** մարդասիրութեամբ կ'ընդոմէր իրեն մատուցուած ինդիրները : **Մարդոն** մէկը՝ դողալով , յիշատակազեր մը ներկայացնելով իրեն , ծաղրալից կերսլով

Մանոր ըսաւ . « Տեսնողը կը կարծէ թէ արծաթէ ; պտակ մը կ'ընծայէ փղի մը : »

Փողովքի օրերը , ատենակալները ողջումելու համար՝ կը սպասէր որ ծերակուտին մէջ եւ նստած ըլլան . անոնց իւրաքանչիւրն իր անունովը կը բարեւէր , թէպէտեւ անոնց անոմներն իրեն զրուցող չէր ըլլար . եւ ծերակուտին դռարս ելլելու ատենն ալ նոյն կերպով մնայք բարով կ'ըսէր :

Եատ մը բաղաքացիներու հետ հանապազորգական յարաբերութիւնն մ'ունեցաւ ընկերական պարտաւորութեանց վրայ հիմնեալ . միշտ անոնց ընտանեկան տօնախմբութեանց ներկայ գտնուեցաւ , մինչեւ այն ատեն , որ տարիքը շատ առաւ եւ նշանտուքի օր մ'անհանգիստ եղաւ բազմութենէն : **Ֆերակուտի մէկ անդամն՝ Տերրինիոս Գալլոս որ իւր բարեկամներէն չէր :** աշքերը կուրցած ըլլալուն համար՝ ապրելէ ծանմրանալով ուզեր էր որ անօթի կենալով մեռնի . **Փառստոս զանի տեսնելու զնաց , միսիթարեց եւ կենաց հետ հաշտեցուց :**

ԾԵ. Օր մը ծերակուտին մէջ խօսած ատեն , մէկն ելաւ անոր ըսաւ , « չեմ հասկնար ի՞նչ որ կ'ըսէր , » եւ ուրիշ մէկն ըսաւ . « Թէ որ կարգն իմս ըլլար խօսելու , ծեզի հակառակ պիտի խօսէի : » **Աւրիշպարագայներու մէջ , երբ ծերակուտին մէջ տեղի ունեցող վիճաբանութիւններէն պարտասած՝ բարկացեալ կերպարանօք մը դուրս կ'ելլէր , ըսին անոր , թէ « Ատենակալք պարտէին ազատութիւնն ունենալ հասարակաց գործքերուն վրայ խօսելու : » **Անտիստիոս Լաբէոյ՝ իւր ունեցած իրաւանցը զօրութեամբ որով ծերակուտի վերակազմութեան ատեն ատենակալ մը կ'ընտրէր , անուանեց զԱկադիոս որ ժամանակահ Պառստոսի թշնամին էր եւ .****

այն ատեն աքսորեալ էր : Օգաստոս հարցոց անոր թէ արդեօք աւելի արժանաւոր մէկը չէր ճանչնար, նա ազ պատասխանեց . առեւ մոբ է-ը Է-րծիւն ունէ . եւ այս յանդուզն համարձակութիւնը՝ անոնց եւ ոչ միոյն վնաս չառնեց :

ԵՊՉ. Իրեն դէմ հրապարակուած Թշնամալից եպերանաց գրութիւնները՝ ծերակուտին մէջ կարդալու չվախցաւ . զանոնք հերքեց զգուշութեամբ , եւ անոնց հեղինակացը դէմ հարցափործ չբացաւ . միայն սա կարծիքն յայտնեց , որ ուրիշներու անուանց քողին ներքեւ՝ անուանարկիչ ուսանաւորներ կամ գրութիւններ հրատարակողները փնտուին անուհետեւ :

ԵՊՀ. Երբ դառն կամ ամօթալի կատականքներ ուղղէին անոր , հրովարտակով մը զինքը կ՝ արդարացոմէր . եւ մինչեւ իսկ չէր Թողուր որ ծերակոյտն ըստօրինաց , կտակագրելու իրաւումքն զրկէ զանոնք որ զինքը Թշնամանած էին : Քանի անզամ որ ռամկաց ժողովոյն ներկայ գտնուեցաւ , իւր պաշտպանած ընտրելիններուն հետ մէկտեղ կ’երթար ցեղերուն մէջ կը շրջագայէր , եւ քուէ կը ինդրէր տովորական ծեւով , եւ ինքն ալ իրը կուտար իր կարգին իբր սոսկական քաղաքացի մը : Երբոր դատաստանի մը մէջ իբրեւ վկայ կը ներկայանար , յետին համբերութեամբ կը Թողուր որ զինքն հարցաքննեն ու հերքեն : Շուկայ մը շինել տուաւ որ իր ուզածէն շատ աւելի նեղ եղաւ , վամն զի շհամարձակեցաւ ստիպելու որ մերծակայ տոմներուն տէրերը՝ իրենց տեղէն ելլեն : Երբէք ժողովրդեան բարեկամութիւնը չիմղրեց իւր զաւակացը համար , առանց սա խօսքն առելցնելու , Էթ-ործ-ունէ էն : Շատ վշտացաւ , երբ օր մը՝ իւր որդիքն դեռ ծերանեզր սլատմունանն (տղայութեան պատ-

չունան) հազած, Թատրոնին ներս մտած ատելնին, ամեն մարդ ոտքի ելան եւ ծափահարեցին, ղժգոհութիւն յայտնեց այս բանին վրայ : Ուզեց որ իւր բարեկամները զօրաւոր ըլլան հասարակապետութեան մէջըն, բայց հաւասարութեան եւ թրինաց հնազանդութեան շվառուելով : Նոնիոս Ասպրենաս որ իրեն հետ սերտիւ կտպուած էր, իբրեւ Թոմաւորիչ ամբաստանուեցաւ Կասսիոս Սեւերոսի կողմէն . Օգոստոս ծերակուտին խորհուրդ հարցուց Թէ ի՞նչ ընելու էր ինքը այս պարագայիս մէջ . Եթէ անոր՝ դատաւորաց առջեւ ելած ատենն լինքն ալ քովը գտնուէր, կը վախնար որ կը կարծեն Թէ զայն օրինաց ծեռքէն ազատել կ'ուզէ, եթէ մինակ Ռողուր, իւր բարեկամը դատապարտելու կերպարանքն առած պիտի երեւէր : Աերջապէս, ծերակոյտն առաջին միջոցն յարմար դատելով, Օգոստոս դատաւորաց նստարանին վրայ բազմեցաւ քանի մը ժամ, բայց առանց խօսք մը զրուցելու, մինչեւ իսկ առանց համեկու նշան մը ցուցնելու՝ երբ Ասպրենաս կը խօսէր :

Երբէք չթողուց իր պաշտպանաւորները, մինչեւ իսկ այն մէկ զինառը զգը ժամանակով ինքը գրեր էր զինւորութեան, որն որ վնասուց հատուցման համար դատաստանին կոչուեր էր : Միայն մէկ ամբաստանեալ մ'ազատեց օրինաց ծեռքէն, եւ այն էր Կաստրիկիոս. բայց ասոր համար ալ ուրիշ միջոց չէր գործածած, բայց եթէ ի ներկայութեան դատաւորաց, աղաշելով՝ ամբաստանովն իր դատախազութենէն ետ կենալու ատիպած էր :

Ֆ. Այս ընթացքով, դիւրին է երեւակայել Թէ որչափ զինքը ափքուց ; Աեմ յիշեր ծերակուտին կողմանէ ի նպաստ անոր արուած վճիռները, զորս կը-

նամք երկիխղի կամ ակնածութեան ընծայել . բայց բոլոր հոռվմայեցի ասպետք՝ կամովին եւ համածայն միաբանութեամբ , երկու օր շարումակ կը տօնէին անոր ծննդեամ տարեդարձը : **Պետութեան բոլոր կարգի մարդիկ ամեն տարի արծաթի ստակներ կը ճգէնն կորդէսսէ ծուին մէջ , և եսարի անծին պահպանութեանն համար ըրած ուխտերնին կատարելով :** Յոմվարի կաղանդին կապիտովիոնի մէջ՝ իւր բացակայեզած ատենն իսկ , նուիրատուութիւն մը կ'ընէին : **Այն ստակով կը գնէր աստուածոց ամենազեղ արծաններ , որոնք նամբու կիցերուն մէջ կը նուիրագործուէին . ինչպէս Կուչէտար Ապողոնն , Ողբերգակ Արամազդն , եւ ուրիշներ :** Մրգ Պալատին լերան վրայ անոր տունն այրեցաւ , հյնօրեայ գինորք , ցեղք , տասնեակը եւ իսել մը մասնաւոր անծինք մէջերնին ստակ հաւաքեցին , այն տունը շինելու համար պէտք եղած ստակը անոր մատակարելու նպատակաւ : **Իրեն ընծայուած գումարները մերժածի պէս չերենալու համար , անոնց իւրաքանչիւրէն մէկ մէկ դինար արծաթ առաւ , եւ անկէ աւելին չուզեց :** Պաւառներէն վերադարձած ատենն , անոր անծին համար ուխտեր ընելով եւ դրուատիք երգելով դիմաւորելու կ'ելլէին . եւ ամեն անզամ որ քաղաք կը մտնէր , կը զգուշանային որ գլխահատութիւն մը չկատարուի :

ԾԹ. Իրբ յանկարծական եւ համօրէն ներշնչութեամբ մը Հայք հայքեւաց անոնը տուին . ի սկզբան ժողովուրդն էր որ ասոր համար պատզամատոր դրկեց անոր յԱկտիոմ , եւ որ անոր մերժմանն հակառակ՝ նորէն այն անոնն անոր տուաւ , յաղթանակի մը ցընծութեամբ եւ շքով , երբ նա տեսարանէն ներս կը մտնէր . ապա ծերակուտին մէջ . ո՛չ վճիռով . եւ ոչ

ծափահարութեամբ , այլ վաղերիոս Մէսսալայի բերնովն , որ ամենում փողմէն խօսելու ելլելով ըսաւ . « Հասարակապետութեան եւ քու երջանկութեան համար , վասն զի չեմք կարծեր Թէ ատոնք իրարմէ կըրնամբ զատել , քու տանդ երջանկութեանն համար , ծերակոյտն՝ հոռվմայեցի ժողովրդեան հետ միաբանութեամբ զքեզ կ'ողջունէ Հայր հայրենեաց : » Օգոստոս՝ արուասուելով , պատասխանեց սոյն սա խօսքերը , զորս միտքս պահած եմ ինչպէս եւ Մէսսալայի խօսքերը . « Հասած ըլլալով ի կատար բաղձանացս , ո' հարք միախումբք , ի՞նչ կը մնայ ինծ իրնդրել աստուածներէն , եթէ ո'չ սա , որ ինծ նկատմամբ սոյն օրինակ զգացմանց մէջ զքեզ պահպանեն մինչեւ ի վախճան կենացս : »

Կ. Ժողովուրդն իր ծախքով՝ Էսկովապի Փրծանին քովն արձան մը կանգնեց անոր բժիշկին՝ Անտոնիոս Մուսային , որ վտանգաւոր հիւանդութենէ մը բժշկեր էր զայն : Շատ մը ընտանեաց հայրեր կտակնուն մէջ պատուիրեցին իրենց ժառանգորդացը , որ մեռնենին ետքը զիրենք ի Կապիտոլիոն տանիլ տան , եւ իրենց անոնմովն զոհ մը մատուցանեն ի նշան շնորհակալութեան զերկնից , որ մեռած ատեննին զԹօգոստոս կենդանի Թողած էին : Թուալիոյ քաղաքներէն ոմանք տարին ա'յն օրէն կը սկսէին , յորում նա հոն եկեր էր : Գաւառաց շատերոն մէջ՝ տաճարներէն եւ խորաններէն զատ զորս կը կանգնէին անոր , ի պատիւ անոր՝ հինգամեայ խաղեր հաստատեցին զրեթէ բոլոր քաղաքաց մէջ :

ԿԱ. Բարեկամ եւ նիզակակից Թագաւորներուն իւրաքանչիւրն իր Թագաւորութեան մէջ շինեց բաշաք մը որ անոր անոնք կը կրէր , եւ ամենքնին մէկ-

տեղ իրենց ծափրովը լմնցունել առին Ալիմպեան Արամազգի տաճարն , որ ի վաղուց սկսուած էր Ա-
թէնքի մէջ , և զայն Օգոստոսի Ռգեցին նուիրեցին :
Իրենց երկիրները կը ծգէին , եւ առանց որ եւ է Թա-
գաւորական ջրոյ՝ Հռովմայեցոց զգեստով , եւ իբր
անոր պաշտպանաւորքն փոթաշանութեամբ կուգային
իրենց յարգանքն անոր մասուցանելու Հռովմայ մէջ
կամ զաւառաց մէջ :

ԿԲ. Եետ նկարագրեկոյ զայն այնպէս , ինչպէս որ
էր նա դատաւորութեանը մէջ , բանակաց գլուխն ան-
ցած ատեն , հասարամքանութեան կառավարու-
թեանը մէջ , պատերազմի մէջ եւ խագաղութեան մէջ
ժամէ հիմա խօսիլ անոր ներքին եւ առանձինն կե-
նացը վրայ , իւր բարուցը վրայ եւ անոր առւտնին վի-
ճակին վրայ , երիտասարդութենէն սկսելով մինչեւ ա-
նոր մահը : Առաջին հիւպառոսութեանն ատեն կռ-
քոյս իւր մայրը , եւ յիսամ ու չորս տարեկան հասա-
կին մէջ՝ իւր քոյր Հոկտափամ : Միշտ խանդական
խնամ տարած էր անռանց , եւ մեռնենէն յետոյ մեծա-
մեծ պատիմեր ըրաս անռոնց :

ԿԳ. Իկ մատուղ հասակին մէջ նշանուած էր Սէր-
վիլիոս Խաւրիկոսի ազգկան . քայց առաջին անգամ
Ամստենի հետ հաշուուելէ յետոյ , զիջանելով երկու
կողմանց Թախանձանքին որք կ'ուզէին զՓառսոս եւ
զԱմստեն կապով մ'իրարու միացած տեսնել , ամուս-
նացաւ Կղաւղիայի հետ , որ Ամստենի խորթ դուստրն
էր եւ Փուլիայի ու Կղողիոսի ազգիկն էր . հազիւթէ
հարսնացու էր նա . քիչ մը ժամանակ յետոյ Փուլ-
իայի հետ աւրուելով , ետ դրկեց զԱղաւղիա՝ կոյս
ըլլալով . եւ ամուսնացաւ Սկրիբնիայի հետ որ այրի
եղած էր հիւպառոսական երկու այրերէ . եւ որ ա-

նոնց մէկէն զաւակներ ունէր : Անկէ այ զգունքավ եւ արծակեց գէշ բարուցը պատճառաւ : Անպա իսկոյն ամուսնացաւ Ա. իսկայի հետ , զոր Ցիրերիոս՝ Ներքնի ձեռքէն առաւ Թէպէտեւ յղի էր . միայն զայն սփրեց եւ մինչիւ ի վախճան իւր կենացն զայն մեծարեց :

ԿՊ. Սկրիբոնիայէն աղջիկ մ'ունեցաւ Յուլիա անունով : Էլիսիայէն զաւակ չօննեցաւ , Թէպէտ եւ շատ փափառքցաւ , նա անգամ մը յղացաւ կը ժամանակէն առաջ ձնաւ : Յուլիա ի սկզբան խօսեցեալ էր Հոկտավիոսին որդույն՝ Մարկելլոսի , որ դեռ նոր տղայութեան հատակը լրացրեցած էր . ասի մեռնելով , Օգոստոս ստիպեց քոյրը՝ որ իրեն տայ իւր փեսայն՝ Ազրիապասը , որ այն աստեն ամուսնացեալ էր Հոկտավիոյի աղջկանց միայն հետ , եւ անկէ զաւակներ այ ունէր : Ազրիապաս եւս մեռնելով , երկար առոնց իր աղջկանն համար յարեար մէկը վճռուեց պեսունեան զանազան կարգի մարդոց մէշ , մինչեւ իսկ ասպետաց մէջ : Ա. երջապէս իրեն փեսայ ընտրեց զՅիքերիոս , եւ զայն ստիպեց արծակերու իւր կինը որ յղի էր , եւ որ արդէն հայր ըրած էր զՅիքերիոս : Մարկոս Անտոնիոս զրած է , Թէ Յուլիա ի սկզբան իւր որդույն Անտոնին սահմանուած էր , յեսոյ Գևորգուց Թագաւորին՝ Առաջինի , որուն ալջկան հետ նաեւ Օգոստոս կարգուիլ կ'ուզէր :

ԿԵ. Երեք մանչ թուն ունեցաւ Ազրիապասէն եւ Յուլիայէն . Կայիտս , Ղուկիոս եւ Ազրիապաս . եւ երկու աղջիկ թուն , Յուլիա եւ Ազրիապահ : Յուլիա ամուսնացաւ ընդիշի որդույն՝ Լ. Պալոսի հետ . Ազրիապահնա ամուսնացաւ Օգոստոսի ըրոջ Թուան՝ Գերմանիկոսի հետ : Օգոստոս որդեզրեց զԿայիտս եւ զՂուկիոս . ըստ սովորական կանոնի զանոնք իւ-

բենց հօրմէն ծախու առաւ . զանոնք իրենց մատաղ հասակին մէջ կառավարութեան մէջ մոցուց , հիապատու կարգել , եւ բանակաց մէջ ու գաւառոց մէջ ներկայացնել տուաւ : Իւր աղջիկն ու Թոռները յետին պարզութեան մէջ մեծոցուց , մինչեւ իսկ մանել սորվեցնել տուաւ անոնց : Արգիլեց որ բան մը զործեն կամ չխօսին բայց եթէ քովերնին մարդ գտնուած ատեն , եւ այն կերպով որ անոնց վրայ կարենան իրեն տեղեկութիւն տալ ամեն օր : Մարդոց հետ որ եւ է յարաբերութիւն ունենալէ զանոնք այնչափ կը հեռացընէր , որ Առուկիոս Ծուկինիոս երիտասարդն՝ որ մեծանուն կերպարանաց եւ համբաւոյ տէր էր , Բայահ ջուրերոն գալով իւր աղջիկը բարեւած ըլլալուն համար , գրեց անոր եէ վայելչութեան դէմ էր ըրածը :

Իւր որդեգիրներուն ինքնին կարդալ , գրել եւ ուրիշ կրթութիւններ սովեցուց , եւ մանաւանդ հոգ տարաւ որ զանոնք իփ գրութեան ոճին նմանող ընէ : Սեղանի ատեն , զանոնք իրմէ վար մի եւ նոյն բազմոցի վրայ կը նստեցունէր , և եւ նամբորդութեան ատեն իր առջեւէն կ'երթային կառքով կամ ծիով :

ԿԶ. Այն վստահութիւնն ու ուրախութիւնը զորս ընտանեացը շատուրութիւնն ու կանոնաւորութիւնը իրեն կը ներշնչէին , դառնապէս վրդովեցան . պարտաւորեալ տեսաւ զինքը՝ հեռացընելու երկու Ծուկիաները , որք ամեն տեսակ ամօթով արատաւորած էին : Տամ եւ ութն ամսոյ միջոցի մէջ՝ Կայիոս եւ Առուկիոս ծեռքէն ելան . մին՝ Լիւկիոյ մէջ , եւ միաը Մարսիլիոյ մէջ : Օրդեգրեց իւր երրորդ Թոռը՝ Ագրիպասը , եւ իւր փեսայն՝ Ցիբերիոսը . բայց քիչ մը ժամանակէն յետոյ Ազրիպասը հանեց որդեգրութենէ , իւր անարգ եւ վայրենի բարուցը համար . եւ

Սուրբէնտոյի մէջ փակեց : Իւր մարդոց՝ ոնպատռւութեանն աւելի զգայում էր քան թէ անոնց մահուանն . Կայիսի եւ Պուկիսի մահուան վրայ քնաւ սիրտը կոտրած չերեւցաւ : Իւր աղջկան նկատմամբ բռնած ընթացքին պատճառները իմացուց ծերակուտին՝ յիշատակագիրով.մը , զոր իւր բացակայութեան ատեն կարդալ տուաւ զանձաւպետին : **Այնքան ամշցաւ այս բանիս վրայ , որ երկար ատեն մարդու երես չտնաւաւ . մինչեւ անգամ խորհեցաւ թէ արդեօք իւր աղջիկը մեռցնել տալ չէր պարտեր :** Սա ստոյգ է որ Փերէա պնոմ ազատագրեալ կին մը որ Յուլիայի անառակութեանցը մեղսակից էր , ինքզինքը կախած ըլլալով , ըսաւ թէ լաւ կը համարէր անոր հայրն եղած ըլլալ քան թէ Յուլիայի : **Արգիլեց որ Յուլիա իւր աքսորին մէջ գինի եւ փափկատուն կինաց հանոյքները չվայելէ :** **Արգիլեց որ եւ ոչ մարդ մը՝ եթէ ազատ եւ եթէ զերի , չկարենայ անոր քովն երթալ , բայց եթէ իրեն իմաց տրուի , եւ ինքը գիտնայ այն մարդուն տարիքը , հասակը , զոյնը , եւ մինչեւ իսկ անոր մարմնոյն վրայի նշանները՝ եթէ ոմիի :** Հինգ տարի յետոյ՝ զտնուած կղզիէն ցամաք երկրին մէջ փոխադրեց զայն , եւ աւելի անուշութեամբ նայել տուաւ . բայց երբէք չուզեց զայն ետ կանչելու զիջանիլ . եւ որովհետեւ հուզմայեցի ժողովուրդն ատէպ եւ Թախանձանսք անոր վերադարձը կը իննդրէր , մաղթեց որ ժողովուրդն ալ Յուլիայի նման աղջիկներ եւ կիներ ունենայ : **Միւս Յուլիային՝ իւր թոռանը զալով , նա մանչ զաւակ մը ծընաւ՝ հեռանալէն թիչ մը ժամանակ յետոյ :** Օգոստոս մերժեց այն տղայն ճանչնալ , եւ արգիլեց որ զայն չսուցաննեն : **Կղզիի մը մէջ փակից զԱրիպասա , որ խելքը զլուխը չզալէն զատ օր ըստ օրէ աւելի ան-**

ուղղեցի կ'ըլլար . եւ զինտրներով պահել տուսռ զայն . մինչեւ իսկ ծերակուտի վճիռ մը հանել տուաւ , որ կը դատապարտէր գայն ցկեանս մնալ հոն , ուր էր . եւ թանի անգամ որ անոր վրայ եւ իւր աղջկանց վրայ խօսր ընէմն իրեն , կ'աղաղակէր , Հոմերոսի սա ոտանաւորը գուցենով . Երանի՝ որ եկեաց եւ մեռաւ առանց կնոջ , գաւակաց : Թրեններոն երբէք ուրիշ անոմ չէր տար բայց եթէ քաղցկեղ եւ վերք կը կոչէր :

Եթէ. Անո՞ր բարեկամութիմը դիւրին չէր վաստկիլ . բայց տեսական էր : Թիտէր արժանիցն ու ծառացութիմներն ափքեցնել , եւ փորքիկ պակասութեանց ու թէթեւ յանցանաց ներել : Միայն երկու մարդ կրնան յիշուիլ , որոնք անոր սէրը վայելելէ յետոյ , թշուառ եղան . Սալվիոիէնոս Հուռփոս զոր ի հիւպատութիմ բարձրացուցեր էր . եւ Կռւոննելիոս Պալլոս , զոր Ֆագիպոսի կառավարիչ ըրած էր . ասոնց երկուքն աշ ցածազգի մարդիկ էին : Առաջնոյն՝ ի պատիժ իւր ապերախտութեանն ու չարութեանն , արգիլեց որ ներս շմտնէ իւր տնին եւ մինչեւ իսկ այն գաւառներէն , յորս հրամանատարութիմ կ'ընէր . իսկ երկրորդը որ խոռվութիմն յարուցանել կ'ուզէր , ծերակուտին առջեւ դրկեց . եւ երբ նա իւր զէմ բացուած ամբաստանութեանց վրայ եւ իւր դատաւորաց տրամադրութեանցը նայելով ինքզինքն սպաննելու ելաւ , Օգոստոս զուցեց այն նախանձախնդրութիմը որով վրէժիմդրութիմ . կ'ընէին , բայց լացաւ , ըսելով թէ միայն լնքն էր ուրեմն որ չէր կրցեր իւր բարեկամացը դէմ ումեցած ոխը զսպել : Անոնք , որ անոր բարեկամ եղան , բաց 'ի յիշեալ երկու անձերէն ամենքն ալ իրենց կարգին մէջ առաջին աստիճանն ունեցան , թէ՛ հարստութեամբ եւ թէ՛ իշխանութեամբ , մինչեւ իրենց կենաց .

վախճանը , Թէպէտ եւ իրենց բարեկամական կապակցութեան մէջ կասկածներ ծագեցան : Թողոնք ուրիշները , Ազրիպպաս անզամ մը անհամբերութիւն ըրաւ , եւ Մեկնաս անխոհեմութիւն , առաջինն՝ առերեայթ պաղութիւն մը նշմարելով եւ Մարկելլոն իրմէ նախամեծար համարուելուն համար ամեն բան Թողուց եւ ի Միտիւլէն քաշուեցաւ . երկրորդն՝ Մուրենայի դատաւորութեան գտնուած ըլլալն իւր կնոջ Յերենտիայի իմացունեխմբն , Օգոստոսի գաղտնիքն երեւան հանած եղաւ :

Իւր բարեկամացը կռղմանէ նտես շատ խանդագառունք կը պահանջէր , Թէ՛ իրենց կենդանութեամնն եւ Թէ՛ յետ իրենց մահուամն . որովհետեւ , Թէպէտ եւ աչք չունէր ժամանգութեան , եւ իրեն հետ կապակցութիւն չոնքեցող մէկէ մը երբէք բան մը չէր ընդունած , սակայն եւ այնպէս իւր բարեկամաց վերջին կամեցողութեանցը շատ զգայում էր , եւ չէր ծածկէր , ո՛չ սրտին կակիծը . երբ կարծածէն պալյաս առատածեռութիւն եւ պատիւ ցուցնէին իրեն . եւ ո՛չ ուրախութիւնը , երբ երախտագիտութեան եւ խանգաղատանաց նշաններ կը յայտնէին : Երեն կտակեալ ընչից , կամ ժառանգութեամ մասնակցութեան բաժիններուն գալով , սպառութիւն ոմէր զանոնք կտակագրին զաւակացը Թողուզ . կամ Թէ որ անշափահաս էին , այրական պատմումանն առած ատենախն եւ կամ ամուսնամալու ատենմախն ամոնց կուտար , եւ վրան ալ ընծայ մը կ'աւելցունէր :

ԱԾ . Դիմէք ըստ պարագային քաղցր կամ անաչառ ըլլալ իւր ազատազրեաբներուն եւ գերիներուն : Աստահութեամբ եւ պատուվ նայեցաւ իւր ազատագրեալներէն շատերում . ինչպէս Ալկիխիսու Խնկելա-

դոսի եւ այլոց: Իւր գերիներէն մին Կողմոսը, որ շատ զէշ խօսեր էր իր վրայ, երկանի գարնելով զոհ եղաւ: Իւր զանձապահը՝ Պիոմնդոս, հետը շրջագայած ատեն՝ վրայնին եկող վարազի մը առջեւ ծգեց փախաւ: անոր վատութիւնը ոճիր չհամարեց անոր. վասն զի չէր կարծէր Թէ չար դիտաւորութիւն մը եղած ըլլար բանին մէջ. եւ Թէակէտ մեծ վտանգի մէջ գտնուեր էր; ամենին առաջ ինքն սկսաւ անոր վրայ կատակարանել: Մեռցոնմել տուաւ ՚իւր ազատագրեալներէն մին՝ Պրոկիլլոսը. զոր շատ կը սիրէր. որովհետեւ պարկեշտ պայմանի կանանց հետ շնական յարաբերութեան մեղապարտ ցուցուեցաւ: Իւր քարտուղարին՝ Թալլոսի սրոնքը կոտրել տուաւ, անոր համար, որ նամակ մը հաղորդելու համար հինգ հարիւր դենար ընդուներ էր: Իւր Թոռանը՝ Կայիսոսի դաստիարակն ու գերիները՝ վիզերնին բար մը կապած, զետը նետել տուաւ, վասն զի անոր հիւանդութենէ եւ մահուանին օգուտ քաղելով, անոր կառավարութեանը մէջ բռնաւորական եւ ազահական զործեր զործած էին:

ԿԹ. Երիտասարդութեան ատենն, քանից ամօթալի գործերով անունը աւրուեցաւ: Սէկոտոս Պոմպէոս՝ իգացեալ անուանեց զայն: Անտոն զայն յանդիմանեց Թէ իւր վատանոմութեան զնովն Յուլիոս Կեսարի որդեզրեցաւ: Անտոնի եղբայրն՝ Պուկիոս պնդեց, Թէ նա իւր երիտասարդութեան ծաղիկը Կեսարի տալէ յետոյ, Սպանիոյ մէջ դարձեալ պունկեցաւ Ս.ւլոս Հիրտիոսի հետ՝ երեք հարիւր հազար սեստերկի. եւ Թէ սովորութիւն ունէր վառած կաղինի կեղեւով՝ սրունքին մազերը այրել, որպէս զի աւելի կակուղ բռնանին նորէն: Օր մը երբ Խատրոնին վրայ, Ճիւրեղի՝ տաւիդ նուագող մէկ քահանային վրայ խօս-

ուած ատեն տաղ մը զուրցուեցաւ , բոլոր ժողովուրդը զայն Օգոստոսի վերագրեց ցնծութեան աղաղակներով : Այն ոտանաւորը՝ երկսայրի իմաստով մ'առնուելով , կրնար նշանակել սապէս . Թեսէք զայս վաւաշոտ որ իշխէ աշխարհի :

Ճ . Կոր բարեկամները՝ անոր չնացողական սիրահարութիմները ուրիշ կերպով չարդարացուցին , բայց միայն ըսելով թէ կիրքէն աւելի քաղաքական աղղեցութիմ կար ասոնց մէջ . եւ թէ անոր համար կիները կը գործածէր , որ անոնց արանց գաղտնիքն իմանայ : Մարկոս Անտոնիոս բաւական չհամարիր զայն յանդիմանել , անոր՝ Լիվիայի հետ ամուսնանալու անվայել կերպով աճապարելուն համար . կ'ըսէ նաեւ + թէ կոչունքի մը մէջ , հիւպատոսական մարդու մը կինը՝ ի ներկայութեան ամուսնոյն ճաշի սրահէն ուրիշ սենեակ մը տանել տուաւ . եւ թէ՝ այգ կինը դուրս բերած ատենն , ականջը կարմրած էր եւ մազերը տակնուպիայ էին . թէ՝ անոր համար արծակեց Սկրիբոնիան , որ սա՛ հարճի մը գոռողութեանցը չէր կըրցած համբերել . եւ թէ՝ իւր բարեկամները սապակ առնելով , ամուսնացեալ կիներ եւ հարմացու աղջիկներ կը գտնէին իրեն , զորս՝ Թորանիոսի վաճառած գերիներուն պէս , իրենց առջեւը կը մերկացունէին ու կը բննէին : Մարկոս Անտոնիոս նոյն իսկ Օգոստոսին ալ գրեց , մինչ դեռ անոր հետ յայտնապէս աւրուած չէր . «Խնչո՞ւ համար ինծ նկատմամբ փոխուած էր : Անո՞ր համար որ Թագուհի մը կը սիրեմ : Իմ կի՞նս է նա , եւ ո՛չ թէ երեկուընէ , այլ ինն տարիէ ի վեր : Եւ դուք , միթէ միայն զԼիվիա՞ն կը սիրէք : Դրաւ կը զնեմ , որ այս նամակս կարդալու վայրկեննիդ , գէշ-յէք Յէրառուլայի հետ , Յէրէնտիլլայի հետ,

Ճողովիբայի հետ , Սալվիայի հետ : Սրդարեւինչ
փոյթ Թէ ո'կը տեղ եւ որու հետ . . . :

ՀԱՅ. Նաեւս շատ խօսք պատեցաւ ի ծածուկ տըր-
ուած հացկերզմի մը վրայօք , զոր Ճ-ւ Եր-+---+
ա-ո-ր-ո-ւ-ա-ծ-ո-ւ-բ-ե-ռ-ն-ց կը կոչէին . որոն մէջ կոչնականք
ասուուածոց եւ աստուածուինեաց պէս հագուած էին ,
եւ նա զԱպոզմն կը ներկայացնէր : Ամտոն անոր
գէմ զրած խիստ նամակներոն մէջ , կը զրուցէ այն
անծանց անոններն , որք այն կոչոնքին մէջ էին , ո-
րոն վրայ անանոն մէկն սա համբածանօթ ուսան-
տրը շնչած է :

Այն ինչ ի յաղաղակ , զայթակդանս եւ յեպեր
ԶԱպողոնի պղծեալ վեհ եւ սուրբ ըզպատկեր ,
Կեսար եւ քարեկամբն ՚ի խաղըս պատժականս
Քրօսանս նկարէին զԱստուածոց եւ գյանցանս .
Աստուածըն այն , պաշտպանող Ճոռվմայ եւ Խոտալց
Քարթուցին զաշս ի յայս յամպարիշտ ի տեսլոյ .
Եւ մեծըն Արամազդ ցասոցեալ ի վայր էջ
Ի գանէն , ուր եղ գնա ճռոմուլոս ի մեր մէջ :

Պւտեստի նուազութիմն որ այն ատեն քաղաքին
մէջ կը տիրէր , աւելի եւս գայթակդական երեւցոց
այս շուայտութիմը . նետեւեալ օրն ամեն մարդ քա-
ցարձակ կ'ըսէր , Թէ՝ Ա-ո-ր-ո-ւ-ն-ց իւր-ո-ն բոլոր ցուէնը .
Եւ Թէ Կեսար արդեամբ Ապողոն էր , բայց Ա-ո-ր-ո-ւ-ն-ց
դուհէն . այս անոնը կը կրէր Ապողոն՝ քաղաքին մէկ
Թաղին մէջ : Մեղադրեցին նաեւ Թէ Կորնթոսի անօ-
թոց եւ զեղեցիկ կարասեաց սիրահար էր , եւ քաղդի
խաղերու մոլի : Յարագրութեամց Ժամանեակն , անոր
արծածին վրայ գրեցին տա . Հոյրո սեղանառութիւն

ՔԵՆՔ, և իսկ կորնթասէ խորասութեանութիւն չէ-
նէմ. որովհետեւ այնպէս կը հաւատայի՞ն թէ շատ մը
քաղաքացիներ տարագրեց, անոնց անօթեղեններն
առնելու համար : Սիկիլիոյ պատերազմին ատեն, ա-
նոր դէմ սա տողը յօրինեցին . Թէ պարտեալ ի ծո-
վու, գէթ յաղթէ ի խաղու :

ՃԲ. Պոռնկութեան յանդիմանութենէն ըստ բաւա-
կանին զինքն արգարացուց ա'յն ժամանակէն եւ ան-
կէ յետոյ . երբ իւր անձնական պահույն հոգ տանոգ
սկսաւ : Նաեւս հազուագիւտ եւ թանկագին
մասին՝ կարծուածէն նուազ հետամուտ ցը-
ցուց քաքը, Երբ Աղեքսանդրիոյ առմանէն յետոյ
պալատ բոլոր կարասեաց մէջէն միայն մէկ զմըռ-
սեալածն մը պահեց, եւ օրական զործածութեամփե-
րաբերեց բոլոր ուսկեղէն անօթեներն հալեցուց : Պա-
րավ կանանք . շատ սիրեց զանոնք, մանաւանդ կոյսե-
րը . նաև նաքն Լիվիա եւս կը նպաստէր անոր նոր ի
նորոյ կիներ գտնելու : Պաղդի խաղերով կը գուար-
ճինար, եւ կը խոստովանէր ասի . զրօսանք մ'էք
այն գոր շատ կը սիրէք մանաւանդ իւր ծերութեանք
մէջ, տօնի օր ըզար թէ ո'չ, եւ տափույն բռլոր միւտ
ժամանակներուն մէջ լինչպէս Խոլոնոսեան Յօնից ա-
տեն : Առնի կը տեսնուի իւր ընազիր մէկ նամակէն .
«Սիրելիս Յիբերիոս . ընթրիք անո՞նց հետ ըրի զորս
կը նանջնաք . անոնցմէ զատ հետերնիս էին Ալկի-
նիոս եւ Ալլվիոս հայրն : Մեք ծերունիքս, երէկ եւ
այսօր կերակուրէն յետոյ քուէից խաղով ժամանակ
անցուցինք . մէկ ու վեց թիւերը կը կորմնցուածէին եւ
գենար . մը կը վճարէին . Աստղկան քազդն ամբողջա-
կան շահ կ'առնուր : » Պարձեալ նոյն Յիբերիոսին
գրեց . « Աթենասի տօները հաճելի կերպով անցու-

ցինք . խազի սրահին դուրս չիջանք : Եղբայրդ բարձրածայն կը պոռար , վասն զի կը կորսնցումէր : Սակայն բաղդը շուտով դարձաւ . եւ վերջապէս շատ նուագէկորսնցուց քան զոր կը կարծէր : Քսան հազար սեստերկի եղաւինձի , սովորական առատածեռութեանց աղազաւ . վասն զի թէ որ ուզէի որ պարտքերնին ինձ վճարեն , կամ թէ որ կորսնցունողներուն բան մը տալ չուզէի , յիսում հազարէն աւելի վաստեկած պիտի ըլլայի . չեմ զջար ասոր վրայ , վասն զի իմ բարութիմս փառք կը բերէ ինձ : » Աղջկաննալ . գրեց : « Հարիւր յիսուն դենար դրկեցի ծեզ . Կոչու կաններէս իրաքանչիւրին նոյնչափ սուլած մ . որ իրենք իրենց քուէից խաղ կամ դար եւ ջուրո խաղան : »

ՀՊ . Ուրիշ ամեն բանի մէջ խիստ չափանք գըտնիւեցաւ , եւ ամեն յանդիմանութենէ ազամ : Հախ եւ յառաջ թնակեցաւ Հունական լուսային քոյն Արքանեալուս առքինուց վերն՝ տան մը մէջ , որ ժամանակաւ Կարլոս ատենախօսիմնն եղած էր . յետոյ Հորտենսիզսի տունը նստաւ՝ Պալատին լերին վրայ : Տունը ո՛չ մեծ , էր եւ ո՛չ զարդարուն . անդաստակները նեղ էին եւ հասարակ բարէ . դահլիճներուն եւ կերակրոյ սըրահներում մէջ ո՛չ մարմարիին կար եւ ո՛չ գոմաւոր փայտէ յօրինուածներ : Քառասուն տարի՝ ամառ ձմեռ մի եւնոյն սենեկի մէջ պառկեցաւ . եւ ձմեռը միշտ Հռովմայ մէջ անցուց , Թէպէտ եւ այն եղանակին մէջ քաղաքին ողն իր առողջութեանը կը վնասէր : Մըր առանց իր քովը մարդ ոմեննալու եւ առանց լնդհաստուելու աշխատիլ ուզէր , իր տանը ամենաբարձր տեղին մէջ կը փակուէր , զոր Սէրտուն եւ իր Մուսայն կը կոչէր . կամ թէ մերծակայ գիւղի մը մէջ՝ իր ա-

գլուխազրելոց միոյն տունը կը քաշուէր : Եթէ հիւանդամար , Մեկենասի բովը տանել կուտար զինքը : Առանձնանալու համար ամենէն աւելի ծովու մօտ տեղերը կը սիրէր , ինչպէս Կամպանիոյ կղզիները . կամ թէ Ճռովմայ շրջակայից փորրիկ քաղաքները , ինչպէս Լանուվում , Պրէնէստ , Ֆիվոյի : Այս վերջնոյն մէջ , Հերքիւլէսի տաճարին կամարակապ սրահներուն ներքեւ շատ անգամ դատաստան կը կտրէր : Խարի մեծածախ եւ մեծատարած գիւղային տուները չէր սիրէր թնաւ : Փլցունել տուաւ այն մէկ տունը , զար իւր թոռը՝ Ծուլիա շխնել տուած էր մեծ ֆալսրով : Եր տանը մէջ , թիչ հոգ կը տանէր արժաններու եւ պատկերներու , բայց կը նայէր ճեմելիքի , պուրակի եւ բնական հետաքրքրական իրաց , ինչպէս այն ահազին մեծութեամբ գազանաց ուսկները որք Կապրէաի մէջ կը տեսնուին , եւ զիրս հսկայից ուսկրներ կը կարծեն . եւս եւ նախնի դիւցազանց գէնքերուն :

ՃՌ . Կահ կարասեաց մէջ ցուցուցած ինայողութիւնը կրնանք դատել այն անկողիններէն եւ տեղաններէն , որք դեռ կեցած են , եւ որք հազիւ թէ բարեկեցիկ մարդու մը կը վայլեն : Եատ ցած եւ շատ պարզօրէն ծածկուած անկողնոյ մը վրայ կը պառկէր : Գրեթէ ուրիշ հագուատ շնագաւ բայց միւռան ի՞նչ որ իւր կինն , իւր բոյրն եւ իւր աղքունք իրեն համար կը շինէին : Եւր ամղանն ու միջնածիրանին ոչ լայն էն եւ ոչ նեղ : Միջ մը բարձրեկեկ կը գործածէր տոքի ամանները , որպէս զի բարձրահասակ երեւի : Միշտ հագուած էր՝ իւր տանը մէջ եղած ատենն իսկ , այնպէս որ անտէնկալ դէաք մը պատահած ատեն , իսկոյն կրնար հասարակութեան երեւիլ :

ՃՌ . Եերաֆորիները կանոնաւոր էին , եւ օտարաւ-

կաններն՝ լնտրութեամբ միայն կ'ընդումէր : Առաջերիոս Մէսսալա կ'ապահովէ թէ երբէք ազատագրեալ մը անոր սեղանին վրայ չճաշեց , բաց ի Պոմպէոսի ազատագրեալէն՝ Մենասէն , որ այն ազատութիւնն ոմեցեր էր՝ իւր տիրոջ նաւաթորմիզը յանձնած ըլլալոն համար : Նոյն ինքն Օգոստոս կը պասաէ թէ անզամ մ'իրեն հետ ճաշել տուալ իւր նախկին անձնապսիններէն միոյն , որոն տոմք կը գտնուէր գիւղին մէջ : Մրբեմն , ուրիշներէն աւելի ուշ սեղանի կը ընըստէր եւ աւելի շռւա կ'ենէր , բայց առանց մէկն անհանգիստ ընելու : Մաք կերակուրները ստփրաբար երեք տեսակ էին եւ երբէք վեցէն աւելի չէին ըլլար . ազատութիւնն կը տիրէր հոն աւելի , բան թէ զեղխութիւն : Խօսք կը բանար անոնց հնաւ որք կը լրէին կամ ցած կը խօսէին . եւ հիւրերը զրօսցոննելու համար , նուազարան զարնալներ , կատակերգոններ եւ մինչեւ իսկ փողոցի ծեռնածոններ բերել կուտար , եւ շատ անզամ ալ ժամանակներ : Այս տեղ Սուէտոնի գործածած յոյն բառին ճիշդ նշանակութիւնն է —————+էնուիո :

ՀԶ. Ցօնական օրերը շքեղութեամբ կը տօնախմբէր , եւ երբեմն ցնծութեամբ միայն : Կոռոնոսեան տօնից ատեն , եւ ուրիշ ժամանակներու մէջ , ցնծայներ կը զրկէր՝ կերպաս , ոսկի , արծաթ , կամ թէ կոխուած ստակ՝ ամեն տեսակէ հին ժամանակաց , թագաւորական եւ օտար շիգլներ : Մրբեմն ալ դրկածն էր խոշոր կերպաս , սպոնգ , արցան , հացարարի երկժանի , եւ ուրիշ այնպիսի բաներ . եւ ասոնց կադակութեան իմաստը գուշակելը շատ դժուար էր : Հաւասարութեան մասին մէկզմէկէ շատ հեւու եղող բաժններ վիճակահանութեան կը զնէր կցմ թէ պատ-

կերներ ծախու կը զնէր երեամին ի վայր դարձուցած , այնապէս որ անոնք որ բաղդերնոն կը բաշէին կամ կը զնէին , իրենց դրածին նայելով կամ խիստ շատ կը շահէին կամ խիստ շատ կը կորմնցունէին . Եւ կորուսացն ու շահը մի եւ նոյն սեղանոյ կոչնականաց մէջ տեղն կը բաժնուէր :

ՀԵ. . Քիչ բան կ'ուտէր (վասն զի այս կէտու ալ գրանց չեմ ըներ) , եւ կերակուրն ալ շատ պարզ էր : Պալսաւորապէս կը սիրէր սեւ հաց , մանր ծուկեր , կովու կաթի պանիր եւ թարմ թուզ այն տեսակէն որ տարին երկու անգամ կուտայ : Մրրէր կերակուրին Ժամուն չէր սպաս սեր , անօթութեանը կը նայէր միայն : Ֆոր նախակներին միոյն մէջ կ'ըսէ . « Ճաց եւ թուզ կերաց հասորիս մէջ . » եւ ուրիշ տեղ մը կ'ըսէ . « Նու իրական փողոցին պալատէն տուն վերադարձած առենս , գահաւորակիս մէջ տնկի մը հաց եւ բանի մը հատ չամիչ կերայ : » Նը զրէ Շիրերիոսին . « Զկայ հրեայ մը , որ աւելի խստին ծոմ պահէ շաբաթ օրն , քան զոր ես այսօր պահեցի . զիշերն ակսած էր , երբ երկու պատուա բան կուլ տուի բազանեաց ատեն՝ մինչ զեռ զիս չէին խնկած : » Այնապէս կ'ըլլար որ երբեմն ժամանակէն առաջ համ յետոյ կ'ընթրէր , եւ տանը մէջ կերակուրի ստեն բանի մը ծեռը չէր երկնցուներ :

ՃԸ. Ի բնէ զինի քիչ կը սիրէր : Մոտենայի առջեւ բանակած ատենն , ըստ պատմութեան Կուտնելիոս Նեպոսի , միայն երեք անգամ կը խմէր ընթրելու ատեն . եւ վեցէն աւելի չէր խմէր՝ յետին չափազանցութեանցը մէջ . կամ , թէ որ անկէ անդին անցնէր , կը փսխէր : Ալպեանց զինին միա ամենքէն նախամեծար կը համարէր . բայց դուն ուրեք կը խմէր ցորեկ ատեն : Զովանալու համար՝ ցրոյ մէջ Թրջած հաց կամ

կտոր մը վարոմնկ , կամ հազարի ժողոմ մը , կամ Թը-
թու եւ բարկահամ պտուղ մը կ'ուտէր :

ՃԹ. Ճաշելէն յետոյ , պահ մը կը հանգչէր , Աս-
գուսպներն ու ոտքի ամաններն հագած ըլլալով , ոտ-
քերք երկնցուցած եւ ծեռքն աշքերուն վրայ դրած :
Ընթրիքէն յետոյ , գիշերուան մէկ մասը կը հսկէր ,
եւ ցորեկւընէ մնացած զբաղմունքներն ամբողջապէս
կամ ըստ մեծի մասին կը լմնցունէր , անկէ յանկողին
կը մտնէր , ուր երբէք եօթն ժամէ , աւելի չէր բնանար ,
եւ դարձեալ ստէպ կ'արթննար : **Թէ** որ քոնը փախ-
ցունէր , բան մը կարդալ կամ պատմութիմներ ընել
կուտար մինչեւ որ քոնը տանէր , եւ արեւուն ելլելէն
յետոյ անկողնոյն մէջ կը գտնուէր : **Մրբէք գիշեր առնեն**
չիսկեց՝ առանց իր քովն մէկն ունենալու : **Առոտոն**
կանովս ելլելն նեղութիւն կուտար անոր . եւ կթէ գոհի
մը կամ ուրիշ տեղ մը առոտուն կանուխ գանուիլը
հարկ ըլլար . ուր որ երթալու էր , այն տեղին մօտ
սենեկի մը մէջ կը պագկէր , որպէս զի աւելի ժամա-
նակ ունենայ բնանալու , եւ գարձեալ երբեմն փողոցի
մէջ զայն տարած ատեննին կամ գահաւորակը թիշ մը
կեցրացած ատեննին քոնը կուզար :

Զ. Շատ գեղեցիկ էր կերպարամնքը , զոր չկրցաւ
փարիքը փոխսել , եւ սակայն ինքն հեռի էր ըստ ա-
մենայնի սեթեւեթէ եւ զարգէ : **Շատ մը սափրիչներ**
միմնզամայն աճապարանօք կ'ածիլէին , երբեմն Թե-
թեւ կերպով , երբեմն շատ տակէն . եւ այն պահուն ,
նա կը գրէր կամ կը կարդար : **Դէմքն այնքան հան-**
դարտ եւ այնքան զուարթ էր Թէ՛ խօսած եւ Թէ՛ լրած
ատենն , որ **Դաղղիոյ զլսաւորներէն վլն խոստովա-**
նեցաւ իր մարդոցը , Թէ անոր հետ **Ալպեան լեռներէն**
անցնելու ատեննին միտքը դրեր էր , որ երբ . **Օգոստոս**

ընտանեքար եւ տուամց զգուշութեան իրեն հետ խօսիլ սկսի , լեռներն 'ի վայր գյորէ զայն , եւ Թէ անոր դիմաց բաղցրութիւնը զինաթափ ըրեր էր զինքը : Աչքերը պայծառ եւ փայլուն էին , եւ ինքն տղ կ'ուզէր որ հաւատացին Թէ տեսակ մը աստուածային զօրութիւն ունէին աչքերը : Մէկու մը նայած ատենն Թէ որ այն մարտն արեւուն դիմացը կեցածի պէս աչքերը խոնարհեցնէր , մեծ փաղաքշանք ընել էր անոր : Զախ աչքը տկարացաւ վերջին տարիիներուն մէջ . Ակոսիները մանր էին եւ մթազոյն եւ ցանցառ . մոզերը խոսպապեալ եւ սակաւ ինչ խարտիշապոյն . յօնքերը կցեալ . ականջները ոչ մեծ եւ ոչ պատիկ . թիթն արծուային եւ սրածայր , մորթն՝ գորշ եւ սպիտակ գունոց մէջ տեղ . հասակը փոքր , Թէեւ Մարտին ազատազրեալն զրած է Թէ հինգ ոտք եւ չորս մատնաչափ էր . բայց անդամոց համեմատութիւնն աշնչառի լաւ էր , որ հասակին փոքրութիւնը կը ծածկէր . եւ միայն աւելի բարձրահասակ մէկու մը քով կեցած ատենն կ'երեւէր ինչպէս ըլլալը :

ԶԱ. Մարմինը խայտարղէտ էր . կուրծքին եւ փորին վրայ նշաններ ունէր , Արջ աստեղատան եօթն աստղերուն դրիցը նման ցրուած . ամստիկ մարմացիններ ունենալուն համար կը պարտաւորէր ծեռքերը շփել տալ ուժով , որմէ բլիթէններ պատճառած էին . այս բլիթէնները տեսակ մը որրին գարծած էին : Զախ սրունքը , զիստն ու ազդրը բիշ մը տկար էին . բայց ախտացեալ մասին վրայ , ճեղքած եղեգով ապա աւագ դնելով կը կազդուրէր : Մերթ ընդ մերթ աջ ծեռքի ցուցամատն այնքան կը թմրէր , որ եղջմրի մէջ կ'անցունէր զայն , որպէս զի կարենայ զիր զրել : Առաւուշտէն ալ զանգուտ ունէր , եւ միայն

այն ատեն կը հանգստանար երբ միզելու ատենն մանր խլիճեր թափէին :

ԶԲ. Մէկ քանի ծանր հիւանդութիւններ կրեց . մանաւանդ անգամ մը՝ ևանտաքրացւոց պարտութ ենէն յետոյ : Եերդին մէջ խցումներ տեղի ունենալով , ապրելով յոյս շնաց : այն ատեն՝ Անտոնիոս Մուսայի խրառովն , հակառակարուժից վտանգաւոր եղանակին հետեւեցաւ : Ցաք դեղերն օգուտ մը չէին ըրրած , պազ դեղերու զիմեց եւ բժշկուեցաւ : Ունէր նաև առարեկան եւ կանոնաւոր խօթութիմներ : Միշտ տկարութիւն մը կ'ունենար այն ամսոյն մէջ յորում ծնած էք . գարնան սկիզբին , սրտին առագաստը կ'ուռենար , եւ հիսեց հոսումներ կը ծագէին երբ հարառային հողմը փշէր : Այսպէս՝ միշտ տկար , դիւրաւ չէք առաներ ո՛չ ցուրտին եւ ո՛չ տարին :

ԶԳ. Ջմրան մէջ , չորս մեկնոց կը հազնէր ու վրայէն խոշոր ամդան մը . կուրծքը , զիատերն ու սրոմքը տաքուկ մը պատուալուած էին : Ամրան մէջ , քաց սենեկի մը եւ շատ անգամ ջրոյ ցնցույղներով եւ հողմանադներով զովացնեալ սիւնազարդ սրահի մը մէջ կը պառկէր : Աքեւին չէք դիմանար , ձմեռն անգամ : Մըրէք՝ իր տունն եղած ատենն անգամ , զլուխը չծածկած չէք պատեր քաց օդին մէջ : Պահաւորակով եւ օրական թիշ ճամբայ առնելով կը ճանապարհորդէր . երկու օրէն կ'երթար ՚ի Պղինէստ կամ՝ի Ցիրուր : Շովով ճանապարհորդելը նախամեծար կը համարէր , երբ որ կարող ըլլար : Այս փսփուկ առողջութիմը կը պահպանէր՝ միծ խնամք տանելով , մանաւանդ զում ուրեք քախնիք աւունելով . լաւ եւս կը սիրէք մէթով շփուիլ եւ կրակին քովն բր ոնիլ . յետոյ՝ արեւոն ցերմութենէն պազը կոտրած ջրով կը լուացուէր . եւ

երբ իւր ջիղերուս համար՝ ծովու ջրոյ կամ Ալպեան ջերմուկներուն պէտք ունենար, կը նստէր փայտեաց տաշտի մը մէջ զոր տպանիական բառով մը Պօրէր՝ կը Կոչէր, եւ բաւական կը համարէր մէկ մը ձեռքերը՝ մէկ մը ոտքերը ջուրը խսթել:

ԶԴ. Վաղաքական պատերազմներին յինոյ, հեծելական եւ զինուկան կրթութիւններէ ետ կեցաւ: Եւ միայն ափուն կամ օդագունտ կը խաղար: Եետ ժամանակի, ուրիշ բան չէր ըներ, բայց եթէ զահաւրակով կամ ոտքով պտտելու կ'ելլէր. եւ Թեթեւ զգեստով մը բիշ մ'ատեն վազելով եւ ցատկելով, վերջ կու տար շրջագայութեանը: Կը զրօնուրնակւ ուռկանով ծուկ որսալով, եւ քուէ եւ կուտ խաղալով՝ գէմքերնին ու զրոյցնին համելի եղող փորրիկ տղայոց հետ, զորս ամեն կողմէ մանաւանդ Մարիտանոցւցմէ եւ Սիրիացւցմէ բերել կու սոսր. զահանճերու կամ տզեղ տղայոց գալով, իբրեւ բնութեան հրէշներ եւ չարագոյթ իրեր, կ'ատէր զամոնը:

ԶԵ. Ի տղայութենէն, նարտասանութեան եւ գեղեցիկ արուեստից ուսման պարապեցաւ ուրախութեամբ եւ յարատեւութեամբ: Մօղենայի պաշարման ժամանակին եւ բաղաքական գործոց խառնակութեան մէջ, կը կարդար ու շարսագրութիւն կ'ընէր ամեն օր, եւ ճարտարախօսութեան վարժութիւն կ'ընէր: Խտրէն բանի անգամ որ ձերբակուտին մէջ կամ ժողովրդիան առջեն կամ իւր զինուրաց առյեն առտենախօսութիւն ըրաւ, առաջուց աշխատած ու պատրաստած էր, թէպէտեւ անմիջապէս խօսելու համար յաջողակութիւնը չէր պակսեր: Որպէս զի յիշողութիւնը պակսելու վտանգի չենթարկէ, եւ որպէս զի զոյ ընելու համար ժամանակ չկորսնցոնէ, կը կար-

դար վոգանակ քերնուց զրուցելու . Եւ երբ մէկոն հետ ծանր բաներու վրայ խօսելու ըլլար , եթէ իր կինն անգամ ըլլար , Թղթի վրայ կը գրէր ի՞նչ որ սիւ-
տի ըսէր , որպէս զի ո՞չ աւելի զրուցէ Եւ ո՞չ պահաս :
Քաղցր Եւ իրեն յատուկ արտասանութիւն մ' ունէր .
Եւ բաղցր հնչման համար վարժապետէ մը գաս կ' առ-
նէր մեծաւ ուշադրութեամբ : Բայց երբեմն կոկորդի
ցաւ ոնենալով , ժողովրդեան խօսելու համար բարող
մը գործածելու պարտաւորեցաւ :

ԶԶ. Զանազան արծակ գրութիւններ աշխատասի-
րեց , ընդ որու Եւ **Պատուսիւսն առ Յերան յաղախ ևս-**
տառէ . զանոնք կը կարդար մէկ բանի բարեկամներու ,
որոնք ոնկնդրաց տեղ կը բունէին անոր առջեւ . բայց
երբոր ծերացաւ , **Ցիրերիտն իրեն ընթերցիչ ըրաւ :**
Գրեց նաեւս Փէլսոսփայտն իրառներն , ևս տառնե-
քեր զիրը իւր վարուց վրայ մինչեւ Աանտարբացւոց
պատերազմն . անկէ անդին շնաց : **Բանաստեղու-
թեան փորձ եւս ըրաւ .** անոր մէկ փորրիկ երկասի-
րութիւնը կայ : վեցաշակի ոստանաւոր , որուն անոմն է
Աէմիւս . Եւ փորրիկ զիրը մ' ալ վերնատողից , զոր
սովորաբար բաղանեաց մէջ կը յօրինէր : **Այյասխի**
մէկ ողբերգութիւնն սկսեր էր մեծ խանդիւ , բայց ո-
ճը միրտը չսիրելով սպնգով սրբեց զրածը . Եւ երբ
բարեկամներն հարցուցին թէ **Այյասխին ուր տեղն**
հասեր է , պատասխանեց . «**Այյուր ոգունէնէ Հը**
ոյննասեցու :»

ԶԷ. Իբեն գրուե եան համսար ընտրած ոճը վսեմ Եւ
բաղցր էր , հեռու՝ վառողական մեծաբանութիւններէ Եւ
խոշոր զրոյցներէ , կամ իւր բաածին պէս խօսելով ,
հինգած խօսքերու գէշ հոտէն : **Գլխաւորապէս իւր**
խորհուրդը յափակ կերպիւ բացատրելու հոգ կը տա-

Նէր : Եւ այս բանիս համելու համար , եւ Թէ՛ ընթերցողն եւ Թէ՛ ունկնդիրն երբէք չփոթեցնելու համար , զանց չէք ըներ ո՛չ նախադրութիմները որ բառերուն իմաստին սահման կը դնեն , եւ ո՛չ շարկապները որ պարբերութիմները յիրափ կը կապեն : Ասոնք յապաւելով , խօսքին ոճը աւելի շնորհիք կ'առնու , բայց յստակութիմը կը պակսի :

Ֆաւստարապէս կ'արհամարհէր այն մատենագիրերը որ անձահ ճուռաբանութիմներ կը գործածէին , եւ անոնք որ հին ոճ մը կ'առնէին . ասոնց երկուքն աէ՛ դատապարտելի այլանգակութիմներ էին անոր աչքին առցեւ : Կը ծաղրէք զՄԵկենաս՝ տանրօրինակ տասացուածներու միտած ըլլալուն համար : Ամեն տեղ անոր ետեւէն : կը պնդի , եւ իբր գործածելու կ'նլէ անոր ոճը զորք գանգրացնեալ կը կոչէ : Զնոյն ինքն՝ զթիրերիոս , այն մթին եւ Այն խօսքերու սիրահարն ով պազատ չէք Թողուրք : Կը մեղադրէ Անտոնը իւր մենամոլութեանն համար , որով այնպիսի բաներ կը գրէ , որոց վրայ զմայլին աւելի դիւրին է բան Թէ զանոնք հասկնալն . եւ զայն կը ծաղրէ , Թէ առևն ոճ կը փորձէ ու չգիտէր Թէ որո՞ն վրաց կենաց . ու կը գրէ անոր . « Ահաւասիկ մեծ շփոթութեան մէջ էք ինկեր . չէք զիսանիր Թէ որո՞ւ նմանիք , Աննիոս Պարմերիք » Թէ Աներանիոս Փլակկոսի . չէք զիտեր Թէ այն հին բառերը գործածելո՞ւ էք զոր Սալուատոս Կատոնի Պատմութեան փոխ առած է , կամ Թէ Աւսիոյ ատենախօսից ստայօթ կարծիքներն ու շաղփաղփութիւնը մեր լեզուին մէջ Մուցոնելու՞ն էք : » Իւր քրոջ աղջկան՝ Ասդիապինայի հաննարը գովելով , կ'ըսէ անոր . յէ Պարխաւարապէս զգուշացէք սեթեւեթօք զրելէ կամ խօսսելէ : »

ՔԸ. Այր ման մեռագիրերուն մէջ կը տեսնուին շատ մը նշանաւոր զուցներ , որք անոր ընտանի էին խօսակցութեանը մէջ : Թափող պարտապամներու վրայ խօսած ատեն , Յունաց Խոլոնդէն կը հպատական , ի՞րակը . հասպաննելու համար թէ պէտք էր գոճ բրայ կրուափարութենէն : Ի՞նչպէս որ ալ ըստար , կ'ըսէր . կուռուց՝ եկածին պետ ունենած . ցուցնելու նամար թէ ի՞նչ արագութեամբ կասարներ էին այս կամ այն բանը , կ'ըսէր : Առ ընելու համար՝ ուղիւյն նամանոյ սրհագոյն , ուղև զու ուղու եւ նույնիւն եկելու համար : Անգին յափուկ մէկ բանի գրայթներ եւ բառեր կը գրածածէ . եւ մէկ բանի բառի այս ինչ հորովն կամ բայի այս ինչ գէմին աւարեր կերպավ մը կը գրէ միջոտ . բայց պիպամոնք չեն , այլ ավորութիւն : Ենթ մեռավիրներուն մէջ տեսած եմ նաևս , որ բառերն իրարժ չզատեր . եւ տօղի մը վերջին բառէն առելցած գիրելու : հետեւեալ տօղին անցունելու տեղ , նոյն այն բառին ներքեն կամ բրդորակիքը կը դնէ :

ՔԸ. Կասպարեալ նշուութեամբ քերականից ուղղագրութեանը չնետելիք . եւ կ'երեւի թէ անոնց կարծիքն էր , որոնք կ'ուզեն որ խօսաւածին պէս գրուի : Պափավ այն հետեւուն զորս կը փոխփխէ կամ զանց կ'ընէ , այս պակասութիւն մ'է զորամեն մարդ կը գործէ : Այս դիտողաւթիւնը չպիտի ընէի , թէ որ մեծաւ զարմանօք չկարդայի ի՞նչ որ կը պատմեն անոր համար . այսինքն , թէ հիւպատոսակամ մարդ մը պաշտօնէն հանեց՝ իբրև տգէտ եւ կոշտ մէկը , անոր համար որ եռէ գրելու տեղ էլ-է զբեր էր : Խածկազրութիւն ըրած ատեն , բ կը գործածէ փոխանակ տի , բ փոխանակ էի , եւ այսպէս վիսագիրերն ալ , եւ երկու ու ու փռխանակ +ի :

Պ. Օգաստեսի դպրութեանց համանոր նույնա մաքչուկ ունէր, յորս նշանաւոր հանդիսականուց վիճակը : Աւարժապետն էր Աւագողղողորոս Պերգամոսին ; զոր իր ծերութեամբ չնայերավ ; Աւագողոնիայէն ի Հռովմ բերաւ : Աւատութեան շատ մը նիւթեյում մէջ զարդուած, սկսաւ Սփերոսի փիշուավայութենէն կան առնելի Աւրեա փիշիսափայէն եւ անդոր որդուցնէն՝ Կիոնեաբուտէն եւ Կարիամետպիէն : Սպակայի յումարէն բնձուն պիւրաւ խօսելու չափ յառաջ չզնաց ; եւ այդ լեզուով նրբէթ բան մը գրեզու չելաւ : Ենէ անպատճառ հնարկ ըլլար լուսիներէն եր շարժութքէր եւ յունարէնի Թարգմանել կուտաք : Յանաց քամասնութուննիւնը՛ ո՞չ եւս բրյուլունն օգագոր էր անոր : անոնց հին կատակերգութիւնները կը սիրէր եւ զանոնք հանդիսացնել կուտաք : Երկօն լեզուներուն հեղինակարացք մէջ՝ ամենէն առելի առ բնանք կը կինառէր . հրապարակային եւ ամենատատ գամ կինաց օգագակար մկրառն չներ : բայ առ բառ կ'օքինակարէր զանոնք եւ կ'օւղարկէր անոնց որ իրեն կը ծառուցին՝ զօրուպեսոց, զաւուաւորաց, կրամաւ վարչաց, իւրաքանչիւրոց ըստ պիտույխից ։ Այս տեսանկ գրութիմները ծերտակնեւին մէջ անգամ կը կարգար ամբողջապես, եւ գանոնք իւր հրովարտակներուն մէկ կը երևուարակէր, մի չպէն՝ օրինակի համար Ճառ Մենեւ զու ։ Եւրաց ներ՝ նույնը, եւ Հուռուսիկասի նառները եւ երան շաբաթուածին յաշու շինուածին ։ այսպէս ընթիւմ կ'ուժէր հասկցունել թէ այս նիւթեցուա զրայ փրկ ամեցած պիտումները նոր չեմք, եւ հին հուպետուցու միտքն ար զրապեցուցածէն : Աղման, տիւ մակը բացակերութիւն տուաւ իւր դպրուն համացեզ մարդոցը : Խամբակութեամբ եւ բացութեամբ ցորեկ կ'ընէր առեն երկա միրութեանց ընթերցման, քերեւուած

ըլլար , պատմութիւն , ճառ , զրուցաբրութիւն . բայց չեր ախորժէր եթէ ՚ի զօվեստ իրեն շինէին , բայց միշտ այն , թէ որ շատ գեղեցիկ եւ մեծ վարպետներէ յօրինուած ըլլային . եւ կ'ագրարարէր պրետորներուն որ չնողուն որ իր անումը անձահարար բանաստեղծից բազմութեամբ մէջ մտցնող ըլլայ :

Պ.Ա. Կ'ըսեն թէ շատ մ'աւելորդ ապաշտութիւն . ներ ունէր : Խայծակէն եւ որուստամին վախ մը կ'ունենար որ տկարդութենէն էր : Միշտ ծովային հորմու կաշին տանել կուտար իրեն հետ , և փոթորիկ մ'եղբայի ախտելուն պէս , լաւ փակդաւած եւ նազստի տեղերը կը քաշուէր . Թայս կրօնական ահն անոր ննդիչէր : Երա՛յն շանթը , որ ինչպէս առաջ ըսինք , պնար քովնինկառ :

Պ.Բ. Դամնապէս կը սոսկար երազներէն . Թէ՛ իր տեսածներէն , եւ թէ՛ ուրիշներունէն՝ եթէ իրեն կը վերաբերէին : Փիլիպպոսի ծակատամարտիւն օքը միտքը դրեր էր իւր լրաբնէն դաւրս չեղեք , որովհետեւ անհամազատութիւն ունէր : Իր բարեկապմններէն միոյն տեսած մէկ երազն անոր միտքը փոխել տուաւ , եւ աղէկ ըրգու առի , վասն զի նշնամիներն իւր բանակատեղին առին , իւր գրանին մէջ վազեցին . եւ գառնառարակը ծակեցին կարծերավ թէ նա մէշն էր : Պարս նաև մէջ՝ շատ մը ահարկու եւ ցնորական տեսիրները կը տեսնէր , իսկ ուրիշ ժամանակներու մէջ քիչ մնագամ կը տեսնէր , եւ այնչափ նղջերուանիան չէին դրայար : Եւ որովհետեւ չերմեռանդութեամբ կ'երմաք որոտացող Արամազդի տաթարն , երազին մէջ առն սաւ որ նաանիտոյի ան Արամազդը կը գանգատէր թէ իր երկրպագուները կը հեռացունեն իրմէ , եւ ինքն ալ անոր լպատասիան կուտար թէ յանցանքը՝ Պրու

տացող Արամանդրին է որ իրեն դևապանութիւն կ'ընէ : Ասոր համար , այս վերջնոյն առժարին գագաթներուն վրայ զանգակներ դրաւ , ինչպէս որ կը դմեն դրներու վրայ : “Պարծեալ երազի մը տալաւորաւմեամբն էր , որ տարւոյն այս ինչ մէկ օրն՝ ծեարը բաց ոդքարմութիւն կ'ուզէր ժողովրդէն :

ԴՊ. Մէկ քանի կանխազեկոյց նշաններ կային զորս անփրէակ կը կարծէր : Օրինակի համար , թէ որ ձափառից ամսնն աջ ոտքին անցուաէր , թշուառու նշան նշան էր . թէ որ ծովով կամ ցամաքով ճանապարհորդելու եղած ատենն , ցող իշխէր , բարերարդումնեան եւ շուտ ու յաջող վերաբարձի նշան էր : Թշխաւմբապէս մէկ քանի օգնուելու մներ անոր զարգանքը կը զրաւէին : Եւր տանն առջեւ քարերուն մէջ անդէն արմաւնի մը ծլելով , զայն իր թերափիմներուն որբավայրին մէջ գրաւ ու մեծ խնամով մշակել առունե : Խաւորէայի կզզույն մէջ , իրեն ա'խապէս երեւցաւ , թէ ճին կազմիի մը ոստերը որ չորցած ու ՚ի զեմին խորարհած էին , իւր հասած առենն զեր բարձրացան : Ասոր վրայ այնչափ ուրավումիւն զգաց , որ ասիստեց Խէասիդուցիներն որ մնարիոյ կղզին արմելով Խաւորէայի կղզին իրեն թարուն : Խօճաւմարդու Քիմներ եւս ունէր մէկ քանի օքերու վրայ : Գնավաճանէի օքերուն Յնտեւեալ օրն երբէք նամրաց չեր երեար ; Ան իններարդից օրն ժամն գործ մը չէր մինէր . և այսովէաւ ընկնում պատճառ այն է՝ կ'ըսէր Թիրերիում , որպէս զի՞ այս ինչ անուններէն անբաժ եղող չարագոյժ պատուհաններէն զերծ մնայ :

ԴՊ. Շատար ստուածպաշտութեան զալով . ճին եւ Ճոլոմայ եցւոց առջեւ ընդունելի եղող աստուածոց շատ յարգանք կ'ընծայէր . եւ բոլոր ուրիշները կ'ար-

համարելու : Աթինցի նորընծայից կարգին մեջ ըստ դամուած ըլլապով , ըստ ժամանակին պատճեռութիւնն անեցաւ նայելու այն առանձնաշնորհութեանց զբա օմէին և երես Ելետինոսի բահանայները , եւ անմաց դպասաւոր եղաւ ձուովմայ մէջ : Եւ որովհետեւ զայտա նի բաներ կային բացատրելիք , բորբ հանդիսականն ներք դուրս ճանելով , այն կարգին մարդուց հետմիայ նուկ մկաց : Քայց Ֆափուոսի մէջ , արժանի հաւաքա րեց փայրկեամ մ'իր ճամբէն շնորհով Անգիստ տառա րին այցելութիւն մ'ընել . Եւ կը գովնաբանէ խոր Թուու կապահու , անոր ճամար որ Թրուամթէմի մօնէն անց ներւ ապանմ ժրէից պատուածոյն զոհ չէր մաստոցած :

2. Ա. Մինչդեռ այս կէտիս վրայ կը խօսիմք , առ առջի չէ յիշեց այս տեղ այն կանխառվաշաէ նշաններն որք կ'եղուեմ թէ պառոր ծննդնեն առաջ եւ յետոյ ; առ նար ապասցայ մեծութիւնն ու յարաւելու երջանկութիւնը զեկուցին : Եւ ճնշումն . շամանն աւ Ելետինոսի պարիսպան ներդրմ պրայ ինկած ըլլապով , պատօնան զրոցած էր թէ այն քաղաքէն քաղաքացի Ալ՝ ար մը կապատմին պիտի առանձնութէ Անգու վաստիումնեամբ , քաղաքին ընտակիւններն այն վայրկ եանէն սկսելով , յամաւ պատերազմ : Ի վերին Տառնվճարցաց հնաւ , գործեաւ բառ զում անմասմ նորէն պիտի ։ Եւ օք քիչ մնաց իդունք կորսայեցն պատմութիւնի ըլլամք : Ծաւա ժամանակ կէն եկոր հանեցան որ այն կոմիտարքութիւնը ։ Ան գործին լուս կ'երաւերէր ։ Թուպիու Անգութիւնն իր պարմութամն անոր մնաննելէն բանիմ անիրու յարաց : Ճուովմայ մէջ պահն Եղիք մը պատահեցաւ ; զոր բար մնանիք անենն : Եւ մէջ ճնմաք վմբարանն եցին թէ բնութիւնը Թագաւոր մը կը ճնանէր ճուովմանց հապաւ :

հանցր էք՝ սպարտի մեջ ծնանելիք բոլոր աղայները
շարդեխու համոր , բայց թէ՝ այն այրերը որոց կինեղն
յդի էին . իրարանչիրն ի մասնաւորի յուսալով թէ
պատզամն մերեւս իրեն կը վերաբերէր , արգելը նո
զեր էին որ այն վճիռն ի կիր շառնուի եւ գիւանսկան
գրութեամսց մէջ չանցնի : Խոս+ Ա+ Շ+ Պ+ Ե+ Մ+ Ե+
Ն+ Ի+ Հ+ Ե+ Վ+ Ա+ Շ+ Վ+ Ե+ Վ+ Ե+ Վ+ Ե+ Վ+ Ե+ Վ+ Ե+
Թէ Օգոստոսի մայրն՝ Աւտիա , ի պատի Ֆապողոնի տըր-
ռած մեծահանդէս զօհի մը երթարով զիշեր ատեն ,
տաճարին մէջ տեղն իւր գահաւորակին մէջ քնացեր
էք , ինչպէս եւ միւս կիները . Թէ՝ օծ մը առոր գահա-
ւորակէն ներս մտեր ու քիչ մը յնտոյ դուրս ելեր էք ,
Թէ Աւտիա՝ արթնցած ռառենն , ելեր լուացուեր էք ,
որպէս Թէ իւր ամսւսինն իրեն մնրձեցած ըլլար , եւ
Թէ՝ այն վայրկեամէն ՚ի վեր մարմնոյն վրայ օծի դը-
րոշմ մը ունէր զոր երբէք չէր կրցած ջնջել , այնպէս
որ այլ եւս հասարակաց քաղանեաց մէջ չերթւցաւ .
Թէ՝ Օգոստոս տապն ամիս յեսոյ ծնաւ եւ որդի Ֆա-
պողոնի համարեցաւ : Սրբն սա Աւտենա , զՕգոստոս
ծնանելէն յառաջ երազին մէջ տեսաւ , որ իւր աղիքն
չափաս բարձրացեր էին եւ երկինքն ու երկիրը կը
լցումէին : Ճոկտաւիոս ալ երազին մէջ տեսաւ , որ ա-
րեգակն իւր կնոջ կուշտերէն դուրս կ'ելլէր : Այն օրն
որ Օգոստոս ծնաւ , ծնրակուտին մէջ Կատիլինայի
գաւասդրութեանը վրայ խոդինուրդ կ'ընէին : Ճոկտա-
վիոս՝ իւր կնոջ տղայաբերութեան հօգովն զրադեալ
ըլլալով , ուրիշներէն ուշ եկաւ եւ սպառնառը զրուցեց :
Քիացտած քան մ'է որ Նեզիդիոս՝ տղոն ծնաւ ժա-
մը հասկրնազով , ապահովեց թէ աշխարհիս տէրը
ծնէր էք : Ճոկտաւիոս իւր բանակը թքրակիոյ խիստ
ներքառագոյն մասին մէջ տանելով , նուիրական ան-

տրանի մը մէջ՝ բարբարոսաց բռլոր արարողութիւնները գործադրելով հարցում ըրաւ Բակրոսի, իւր որդւոյն ճակատագրին վրայօք, քահանապները հապատատելով ըսին, Թէ ձոկտավոսի ըրած գինւոյ նուի բումներէն յետոյ, բոյը՝ խորանէն ելիք մինչեւ տառ ճարին կատարն բարձրացեր էր, եւ անտի մինչեւ յերկինս. եւ Թէ՝ այս բանս միայն Մեծն Աղեքասանդրի զոհին ատեն պատահած էր, մի իւ նոյն տեղին մէջ։ Ճետեւեալ գիշերն, այնպէս կարծեց Թէ կը տեմէր իւր որդին, որ գերմարդկապին մեծութիւն մ'ունէր, շանթն եւ արքունի գաւազան ի ծեռին, Արամազգի զգեստներն հազած, ճառագայթներով պատկեազ, դավմնեաւ զարդարեալ եւ երկոտասան ծիմափայլ միօք լծեալ կառրի մը մէջ։ Կայիրս Պրոռառոսի յիշատառ կազրոց մէջ կը կարդամց, Թէ անոր դայեակն իրին կունն զայն գետնապարկիս վրայ օրորոցին մէջ որած ըլլալով, հետեւմալ օրը չկրցան գտնել. եւ երկար ժամանակ վնտուելէ յետոյ, աշտարակի մը սարին վրա րայ գտան զայն՝ ծագող արեւոն գէմն դրուած։ Խօս սել կարենալուն պէս, իւր հատոն գլւգի տանը մէջ գորտերուն ըրած աղմուկէն նեղանալով, ճրամայեց որ լոեն. եւ կ'ըսեն Թէ այն ժամանակէն ի վեր՝ այն տեղի գորտերն այլ եւս չեն կարկաչէր։ Ճոռվմէն չորս մղոն հեռուն, Կամապանիոյ ճամբուն վրայ անռ լուսոի մը մէջ ճաշ կ'ընէր. արծիւ մը՝ ուժգնութեամբ հացն առջեւէն յափշտակեց եւ Խոչելով աներեւութացու, եւ յետոյ ետ դաւնտուվ յուշիկ կերպով նորէն հացը բերաւ։ Ա. Կատուլոս՝ Կապիտոլինի նպական գործութիւնն ընելէն յետոյ, երկու երազ տեսաւ. առաջնոյն մէջ, խումբ մը տղապք տեսաւ որ Արամազգ դի խորանին բոլորտիքը կը խազպային. Արամազգ

ամոնց մէկ հասոր մէկ դի առաւ , եւ Բաժարակալապատ առութեան դրծանկը որ իր սեռքն էր , առոր պիրզը իր բարաւ . Երկրորդին մէջ , նոյն այն տղայն տեսաւ որ Արամաղդի գիրկն էր , եւ որովհենոն մաքն առողի գիրկն առնել ուզեց , Արամազդի դէմ կեցաւ՝ ըսելով Թէ այն տղուն անծին վրայ հատարականդեռութեան նեցնկը կը մեծցունէր : Ճետեւալ օրն Կատուրուն Օգոստոսին պատահեցաւ , զոր երրէք տեսած էր . Եւ շատ զարմացաւ նայելով որ Երազին մէջ տեսած տղուն կը նւնանէր : Ռմանք ուրիշ կենդակ կը պատմեն Կատուրոսի առաջին երազը : Ամոնց ըժածին նայելով , շատ մը տղայներ տեսաւ որ ինսամսկալ մը կ'ողելին Արամազդին . Արամազդի մէջերնուն մէկը ցյուց որ ամեն բանի Թամիսը անոր դիմեն . Ժեռքն անոր շրթանցը դպցուց ու իր բերեին տարաւ : Կարկերոն “Յովիհօթ Կեսարի հետ ի Կապիտոլիոն գացած ժամանակին , իր բարեկամացը երազ մը կը պատմէր զոր Նախոնթաց գիշերը տեսեր էր . շբեղ կերպարանօք տղայ մը տեսեր էր , զոր ոսկի շղթայով մը կ իշեցնանէին Երկնքին , եւ որուն խարազան մը տուած էր Արամազդ : Նոյն պահուն Օգոստոսը տեսաւ , զոր չէր ճանչնար ամենեւին ինչպէս որ հոն գտնուողներուն գրեթէ առ մենքն այ չէին ճանչնար , Կեսարի բերել առուեր էր զայն որպէս զի զոհի մը համդիսատես ըլլոյ : Կարկերոն սկսաւ պոռազ Թէ Երազին մէջ տեսած տղայն հոն էր : Այրական պատմումնն զգեցած ատեն , իւր միջնածիրանին՝ երկու կողմի կարերը մէկին ի մէկ քակուելով , ոտքերուն վրայ ինկաւ . Եւ հոն գտնուող սէկ բանի անծինք աակէ հետեւցուցին , Թէ միջնածիրանի կրող մարդոց դասն անոր պիտի Բնազմնդէր : Յուլիոս Կեսար , Մունդայի մօսն իւր բանակատեղ-

ւղի սահմանն զծեցու ատեն , երբ անտառը մը կտքել կուտար , արմատնի մը գտակ , եւ գայն պահպանեց իբրեւ նշանակ յազմութեան : Արմաւենին քիչ օրուան մէջ շառաւիդներ արծակեց , այնպէս որ ո՞չ միայն ցողովնը կը հովանաւորէին այլ նաևս զայն կը ծածկէին . եւ աղաւանիներն որ սովորաբար այս ծառէն կը խորշին՝ տերեմները պինդ ըլլալուն համար , անոր վըրայ բոյն շինեցին : Կ' ըսեն Թէ այս տեսակ մը երեւոյթն այն պատճառներէն մին էր , որք մեծապէս զօրեցին Յուլիոս Կեսարին որոշում ընել տալու Թէ իւր քրոջ Թոռէն՝ Ճոկտաւէն զատ ժառանգորդ երբէք շուանենայ : Օգոստոս՝ յԱպօղոնիա առանձնացած ատենն , Ազրիպպասի հետ Թէոգինէս ուսողին դիտարանն ելլեր էր . դիմեն որոն նախ եւ յառաջ Ազրիպպաս հարցումն ըրեր էր , այնքան զարմացուցիչ եւ սքանչնի բարեխաջողութիւններ կը գուշակէր Ազրիպպասի , որ Գզուտոս մտիկ ընելովն՝ քիչ մը ժամանակ չուզեց իւր ծննդեան օրն ու պարագաները զրուցել , վակնալով որ ինքն անկէ շատ ստորին կը գտնուի . վերջապէս շատ մը վարանելէ յետոյ եւ գողգողակով զրուցեց : Թէոգինէս իսկոյն անոր ուսիրն ինկաւ ու սկսաւ երկրպագութիւն ընել իբրեւ աստուծոյ : Այն ժամանակէն ի վեր Օգոստոս իւր ճակատազրին վրայ այնպիսի վստահութիւն մ' ոմնեցաւ , որ իւր ախտարբը հրասարակեց եւ արծաթէ շիզդ մը կոխել տուաւ որ կը կրէր այծեղքը պատկերը , որուն ներքեւ ծնած էր :

Զ. Յուլիոս Կեսարի մահուանէն յետոյ , Ապողունիայէն վերադառնալով երբ ի Ճուռվմ կը մտնէր , յանկարծ՝ մինչ հորիզոնը պարզ էր , տեսակ մ' աղեղ երեւցաւ յերկինքն , եւ շանին ինկաւ Թիկտատորի լուսերի՝ Յուլիայի կաւուցուած մէկ յիշատակարանին

Վրայ : Եւր առաջին հիւպատոսութեամն ատեն երբ հմայութեան նշանակներու կը նայէր, ծրկուտասան անգղ ինքինքնին ընծայեցին անոր, ինչպէս որ ժամանակաւ պատահած էր Հռոմուլոսի, եւ բոլոր զոհերոն լերդերն մինչեւ յետին նեարդն ի յայտ բերին, ու պարզուեցան անոր աչքին առջեւ . եւ ասի, ըստ խոստովանութեան բոլոր ընդերահմայից, ուրիշ բան չէր իմացումէր, բայց եթէ մնծութիւն եւ երջանկութիմ :

Ա. Ե. Եւր բոլոր պատերազմաց յաջողութեամնը վրայ նախազգացում ունեցաւ : Մըր եռապետաց գօրքերը Թուլմնիայի մօտն գումարուած էին, անոր վրանին վերեն արծիւ մ'իր վրայ յարծակող երեք ագռամեր գիշատեց, եւ անոնց մարմնոյն կտորները ցիր ու ցան ըրաւ . բոլոր բանակն իւր աչաց առջեւ զայս տեսնելով, կանխաւ իմացուց երեք պետաց մէջ ծագելիք անհամածայնութիւնը եւ անոնց կուտյն ելքը : Փիլիպպէի մէջ, Թեսաղմնիկեցի մը՝ յաղթերու աւետիս բերաւ իրեն, Յուլիոս Կեսարի կողմէն, որ, կ'ըսէր թէ իրեն երեւցեր էր անկոխ նամրու մը մէջ : Մըր Պէրուզաի մօտ մատուցած զո՞ն բարեյաջող չէր գտած ու նոր զոհեր կը պատրաստէր, Թշնամիներն յանկարծական յարծակում մ'ըրին, եւ զոհին բոլոր պատրաստեալ բաներն առին տարին . Դմայք համաձայնօրէն հասատացին թէ զուժեալ Թշուառութիմները պիտի զան անո՞նց զլիտն, որոց ծեռքն ինձած նն զոհի կենդանիները . եւ իրաց ելքն արդարացուց անոնց կարծիքը : Միկիլիոյ մէջ տրուած նաւային կը ռուզն յորում յաղթող հանդիսացաւ, Նախընթաց օրն երբ ջրեզերքին վրայ կը շրջագայէր, ծովկ մը ջրէն դուրս նետուեցաւ ու ոտքին առջն ինկալ : Ակդիմնի մէջ

երբ համապահագուելու կետին վրայ էր : Իշու մը եւ իշխափաքք մը հանդիրսեցաւ . միոյն ակունք Բուհբաւունեւն եւ մեայն անոնքը յամանեւու էր . անազապնծով անջնց պատկերը քանդակել տուաւ տաճարի մը մէջ , զրո չինեց այն տեղն ուր բանակեր էր :

Ա. Այսոր մահն զյօթմէ հիմա պիտի խօսիմ , եւ ակոր պատուածացումը նաեւա ակներեւ նշանակներավ կանգնապէս յայտարգւեցմն : Ժողովրդեան խուռն բազմութեամբ՝ Արէսի — Պաշտին մէջ ազգահամարի Թրագոգութիւնը կատարելու ատենա , արծիւ մը՝ երկար պատեն անոր շուրջը ճափրեց , եւ յետոյ սրբարով դէռ ՚ի մերձակայ առանցքի մը նաևկամն ուր Ազրիպակա անդման փորագրեալ էր , պյա անուան լուսացն զրոն վրայ թառեցաւ : Այն պտեն իր պաշտօնակցին Շիրերիամի բերնով զաւցել տուաւ այն մաղթանին զօր սպազութիւն է ընել՝ յաւացիկայ հինգամեայ ժամանակին նաևնուր , թէպէտ եւ զայն պատրաստած էւ իւր առեղողակներուն ժրայ զրան էր : « Ձեմ ուզեր , զիաւ . պյասինի մաղթանին զրոցել , որոց կատապամը ես չափաք տեսնեմ : » Դրայն ժամանակուան մէջ Ականակը ռապկաւ իւր արժանին , եւ իւր անուան ստուգեն գիրը տեղէն հանեց : Ակէ առնենով ըսին անըր մէտ տակաւին հարիւր որ պիտի սպաքք . վասն զի իւր անըրւան առաջին զիրը : , հարվիր Բիւ Ար նշանակէ առաներէնու մէջ . եւ թէ պատուածոց կարգ պիտի զնուուի , լայն զի իւր պատան առաջին զիւր վերնապէն մնացածք եւու , Եկարգուածույ նպաւաւ հայուսած Ար նշանակէ : Ըստ պյան որբանեան վաւութագունէն էր մինչ ի Բանելինու երթալու Շիրերունիք հիւր ըշմանայ Կուէր Բանելինա . եւ զանազան դատեր նշանակուածու պատուածունուն մէշտ եւս կը մնայր ,

պորաց (որն որ դարձեալ գուշակութիւն մը նամարուեցաւ ետքէն) թէ ի՞նչ գործ ալ որ պատահի, այւ եա Հռովմայ մէջ չպիտի մնայ: Պատի նամբայ ելաւ եւ գնաց մինչեւ յԱստուրիա: Այն տեղ, նաղատաւոր հովի մը պատեհութիւնը չկորսնցունելով, իւր սովորութեանն հակառակ գիշերանց նաւ մտաւ:

Դ.Թ. Իւր վերջին հիւանդութիւնը թամշքով մկաս: Զղագրեցաւ Կամպանիոյ եզերքն ու առընթերակայ կղզիները շրջագայելէ: Կապրէա քաշուելով հինգ օր անցուց ըստ ամենայնի դատարկ եւ գուարթ: Պուզոլէսի ծովածոցի մօտէն ամցնելու ատեն, նաւահանգիստը կեցող աղեքսանդրիական նաւու մը նաւաստիքն ու պետքն՝ անոր առջեն եկած ճերմակ զգեստներով եւ ծաղիկներով պասկեալ, ըմպելիքներ նուիրեցին, բարեմաղթութիւններ ըրին եւ գովեստներով լոցուցին, ըսելով թէ իրեն էր որ կը պարտէին իրենց փրկութիւնը, նաւարկութեան ազատութիւնն ու իրենց բոլոր ինչը: Ասոր վրայ մեծապէս զուարճացաւ, եւ իւր բոլոր պասաւորացը մարդզուս քառասուն ոսկի բաժնեց, սա պայմանաւ որ երդմամբ խոստանամ այդ ստակն ուրիշ բանին չգործածել, բայց եթէ Աղերսանդրիոյ վաճառքի: Ճենդիւեալ օրերն, ուրիշ ընծայներէ զատ՝ յիմական եւ հռովմէական զգեստներ բաժնելով, Հռովմայեցւոց՝ յունական զգեստ եւ Յունաց հռովմէական զգեստ հազցուց, Նաեւս լեզուներնին անգամ փոխանակել տուաւ: Տատ զուարճացաւ նայելով այն խումբ մը մատադ պատանիներուն, որ հին գաղթականութեան մը մնացորդն էին Կապրէայի մէջ, եւ որ Յունաց կրթութիւնները կը կատարէին: Ճաշ մը տուաւ անոնց, եւ հրաման տուաւ եւ պահանջեց իսկ, որ իրենց մ.ջ խաղ խաղան, եւ իրարու ժեռքէ յա-

փշտակներ այն պտուղները , կերակուրիները եւ ի՞նչ որ խճն անոնց կը դրկէր : Ա երջապէս , ամեն տեսակ զքսանոց տուաւ զինքը : Կապրէայի կղզին բարձր- ի-բեռ- + -լ-+ կոչեց , այն տեղ իր մարդոցն անցու- ցած կեսերին նայելով : Սեղանի նստած էր , հեռուէն տեսաւ Մասգարա անուն մարդու մը զերեզմանը , զոր շատ սիրած էր . եւ զոր՝ կատակելով շատ ան- գամ Կապրէայի հիմնադիր կ'անուանէր : Ս յս Մաս- գարան տարի մ'առաջ մեռած էր , եւ երկրին բնակիչքը բաղմութեամբ անոր զերեզմանին շուրջը կուզային ջաներով : Օգոստոս՝ զանոնք տեսնելով , անմիջապէս յունարին բերեուած մը շինեց եւ բարձր ճայնի զրու- ցեց , որ կը աշխատէր :

Ճեմա-ընդէն ի հուր 44 սիւանէց ըշրապունք : Քը լովը կը զանամէր . Թրախիզոս որ Ծիրերիոսի մարդերէն էր , և ուրիշ գիտեր թէ ուր կը նայէր Օգոստոս . Բնորոցու մանր թէ ո՛ր բանառունդին է այս քեր- Եռամբ : Թրախիզոս վարպանեցաւ . Օգոստոս ալ ոս որդիշ մէկ Ծիրերիոսն քամ . Յենանեն զՄասգարա զարդ պահեալ ի ջանից : Սև նորկն նոյն հարցումն ըրս , մնար : Թրախիզոս պատասխանեց թէ ո՛վ ար ուզընաւ հելլինակը , լաւ յօրինաւած ին : Օգոստոս ականք բարձրանաց խնդրակ , եւ շատ ուրախ եղաւ մինչև լաւարու ճաշին :

Ճանկէ մացաւ ի Եւապօխս , եւ միշտ թիչ կամ շատ կը նեղոււէր աղնաց ցաւօք : Ներկայ զտնուեցաւ հինգ- ամեաց համարուն որ ՚ի պատիւ իրեն հաստատուած Էմի , եւ ասրաւ զԾիրերիոս մինչեւ ի Բնենեվենտ : Քայց ՚ի վերադարձին , զինքն աւելի զէշ զգալով , կեցաւ ի շոոյա . բերել տուաւ զԾիրերիոս , երկար ծանանակ անոր հետ խօսեցաւ ի ծածռւկ , եւ այ- նու հետեւ ա՛լ երբէք զործի մը չնայեցաւ :

Ճ. Իւր մահուան օրն քանիցս անդամ հարցուց , Աէ պրգեօր արտարոյ կարգի բան մը չէր տեսնուէր իր վրայ : Հայլի մը բերել տուաւ եւ մազերը սանտրեց , որպէս զի թիչ մը նուազ ծիւրեալ երեւի : Թարեկամ-ները իր քովք գալով , ըստ անոնց . « Թ' նշ կ' ըսէք , սա կենաց խաղը ըստ բաւականին յաւ խաղացի » եւ յաւելցուց յոմարէն լեզուաւ . « Եթէ գոհ էք , ծափս հարէք եւ դրուատիս կարդացէք : » Յետոյ իր քովէն լուրս հանեց ամենըը , տեղեկութիւն ուզեց Դրաւասի աղջկանը վրայ , որ հիւանդ էք Հռովմայ մէջ , և մէ-կէն ի մէկ հոգին աւանդեց Ախվիայի բազկացը մէջ ; լսելով . « Մնաս բարեաւ , Աէվիա . պարէ՛ եւ յիշէ՛ մեր միութիւնը : » Ահա ասոնք էին իւր վերջին խոս-քերը : Իւր մահը քաղցր եղաւ , եւ ա'յնպէս . Խոպէս որ փափազած էք . վասն զի երբ կը լսէք որ մէկը մե-ռած էք առանց ցաւոց , յունարէն զրոյց մը գրծա-ծելով կը մաղթէք , որ ինքն ու իրենները նախանդու-պիսի բարեբազզ կերպով մեռնին : Միայն վայրկեան մը խելայեղութիւն ունեցաւ մեռնելու առեն . ահա-բեկութեամբ պրուաց Թէ քառաւոն երիտառաբր զին-րը կը տանին : Այս խօսքը դարձեալ մարգարէու-թիւն համարուեցաւ . որովհետեւ իւր անձնապահն ե-րէն բառասան զինւորք իւր մարմինը տապին :

ՃԱ. Մեռաւ մի եւ նոյն սենեկին մէջ ուր մեռած էք իւր հայրն Հոկտաւիոս . ի հիւպատոսութեան Սե-կստոս Պոմպէոսի եւ Սէկստոս Անովէիոսի , ի ՀՅ օգոստոսի , յերրորդ ժամու յետ կյալաւոք , ի հասակի եսթանասուն եւ վեց ամաց՝ նուազ միով ամսով եւ հինգ աւուրբք : Քաղաքաց եւ գաղթականութեանց Թաղային ատենակաները մարմինը Նոլէն ի Թովիլէս սարին զիշեր ատին , սրովինտեւ տար էք եղանակը .

ցանելիք , Յասարակաց շենքերուն եւ ամնապեղեցիկ մահարաց մէջ դրին զայն : Բովիլլէօի մէջ , ասպետաց դանն եկաւ առաւ զայն ու ի ձուզմ տարաւ , ու իր տաճը գանթին մէջ գրաւ : Երբակոյսն անոր յիշառտաւ կը ու անոր յուղարկաւորութիւնը պատեւելու փութաց մեծաւ եռանդով : Կուլդէին յուղարկաւորութեան հանդէսը՝ յաղթական դրէն անցունել , առջեւէն տանելավ ծերակուտիւն մէջ եղող : Յաղթառթեան արժանն , եւ եռանդէն երթակով տգնաւականութեան երկու սեւի երիտանարձները՝ դժմրանական երգեր երգելով : Աչք կը խորհէին թէ յուղարկաւորութեան օրն՝ ոսկի մատանեյ տեղ երկառ մեսնի զնեն , եւ թէ բարձրագոյն գլուցաց քահանայներն հաւաքեն անոր ուկիները : Ամանք ակ տարույն ուներրոդ ամիսէն աւելի իններորդ ամսոյն տալ կ'ուգէին անոր անոմը , վասն զի մրոյն մէջ ծնած էր , և միւսոյն մէջ մեռած : Տատերի աղ կարծիք կը յայտնէին որ անոր ծննդենին մինչեւ մատն անցած ժամանակի միջոցն Օքառուն դար կոչուի , և տօնական արժանազրութեանց մէջ մտցուի այս անձնագիր : Քնչոր այս պատիմներուն սահման դրդին : Թքաթրիու անոր դամբանական ճառը խօսեցաւ Սուլիու Նեստորի տաճարին առջեւ . եւ Պրուսու Յիբերեայ որդին ուրիշ մը խօսեցաւ ատենախօսութեանց հին բեմին մօտն : Երբակուտի անդամք զայն ի վերայ հաւաց տարին յԱրէսի—Պաշտն ուր փայտակոյսին վիայ դրին : Մարդուն մէկը՝ որ պրետորութիւն ըրած էր , ապահովից թէ տեսեր էր որ նա յերկինս կը վերանար : Ասպետաց զինաւորները բոկոտն , առանց ամիննի եւ առանց գօտու , հաւաքեցին անոր դիակին մնացորդը , ու ամփոփեցին շիրիմի մը մէջ , զոր իւր վեցերորդ հիւպատութեանն ատևն կառւ-

ցեր էր , Ֆիքրայի եզերաց ու Փյամինեան ճպամբան մէջ տեղ : Բոլորտիքն անտառ մի եւս մնկել ոգբառ էր , զոր հասարակաց նևմելիք ըրած էր :

ՃԲ. Բացին կտակագրութիվը : Խստեանիները մ ծեռքն յանձնաւած էր , եւ գրուած էր ըստ մասին իւր ձեռօք , եւ քատ մասին երկու ազատագրելոց՝ Պողիք բեայ եւ Պլաքիոնի ծեռօք . երկու տրետրակի բաժնուած էր , եւ հետն կային ուրիշ երեք հատովներ՝ մի եւ նոյն կնքով կնքուած : Թուականն էր ապրիլ Յ , իւր մահօւանէն դարի մը եւ չորս ամիս յառաջ , Սիրոսի եւ Պլանկոսի հիւպագրութեան ժամանակ : Ըոլովն ալ ծերակօւտին մէջ կարդացուեցան : Երեն ժամանգորդ կը կարգէր զՖիքերիոս եւ զԼիվիա : Մէկը՝ երկու երրորդին եւ միաը՝ մէկ երրորդին . եւ կը հրամայէր անոնց որ իր անունը կը նեն : Երկրորդաբարպարատ նոնց տեղն կը կոչէր զԴրաւսոս՝ Ֆիքերեայ որդին , մէկ երրորդին համար . եւ զՆերմանիկոս ու իր երեք որդիքը , մնացորդին համար : Երբորդաբար անոնց տեղը կը զնէր իւր ազգականներն ու իւր բարեկանները : Կը կտակէր քառասոն միլիոն սեստերկ՝ հըռովմայեցի ժողովրդեան . երեք միլիոն հինգ հարիւր հազար սեստերկ , լատին ցեղերոն . հազարական սեստերկ , իւր անձնապահ զինւորներուն . հինգ հարիւրական , քաղաքին պահապան զինւորացը . երեք հարիւրական , լէզէոնեան զինւորներուն . եւ այս ստակըն անմիջապէս պիտի վճարուէր . զանձուն մէջ պատրաստ էր : Այլ եւ այդ պարգենեք եւս կտակեց , որոց ոմանք քան սեստերկէն աւելի չէին . ասոնք վընարելու համար տարի մը պայման կը զնէր ; իւր հարստութեան չափաւորութիւնը պատճառ ցուցնելով : Յայտարարեց նէ հարիւր յիսոն միլիոն սեստերկ մի-

այն պիտի Թողուր իւր ժառանգորդացը. սակայն քսան տարիէն ի վեր հինգ հազար միլիոն սեստերկէ աւելի ժառանգութիւն առած էր. բայց գանոնք ինչպէս նաեւ իւր հօրենական երկու ժառանգութիւններն եւ ուրիշ ընտանեկան ժառանգութիւնները Պետութեան համար վատնած էր : Իւր կտակին մէջ կ'արգիլէր , որ մի եւ նոյն գերեզմանին մէջ իրեն հետ շնաղեն իւր աղջիկն եւ ո՛չ իւր Թոռը : Կտակագրին հետն եղող երեք հաստրներէն մին՝ իւր յուղարկաւորութեանն համար հրամաններ կը պարունակէր . միան՝ իւր վարուց համառօտութիւնը , որ իւր շիրմին տուչեւ արոյրի վրայ փորագրուելու համար շինուած էր . երրորդը կը պարունակէր վիճակագրութիւն մը , որ կը ցուցնէր կայսրութեան զօրութիւնը , պատրաստ գտնուած զօրքերն , պետութեան գանձուն մէջ եւ կայսեր գանձուն մէջ գտնուած ստակն , պահանջելի տուրքերն ու հարկերը : Ասոր մէջ կը յաւելուր այն գերիներուն եւ աշխատագրելոց անունները , որոյմէ կրնային այս մասին տեղեկութիւն ուղել :

Ց Ի Բ Ե Ր Ի Ո Ս

Ա. Կղաւտեանց պատրկական ընտանիքը (վասն զի ժամանակաւ հատ մ'ալ կար ռամկական , որ անկէ ստորին չէր ո՛չ իշխանութեամբ եւ ո՛չ պատով) Սարինացւոց Թէկիլլէս քաղաքին բնիկ էր : Ըստ հրաւիրանաց Հռոմուլոսի պաշտօնակցին՝ Ցիտոս Ցատիոփի , բազմաթիւ պաշտպանաւորներով եկաւ հաստատուեցաւ Հռովմայ մէջ որ նոր շինուած էր . կամ որ աւելի ստոյգ է , Թագաւորաց հալածումէն վեց տարի յետոյ՝ ծերակոյտն զայն պատրկաց կարգին մէջ , ընդունեց . եւ այն ատեն այս ընտանեաց գլուխն էր Աւտտա Կղաւտոս : Ճասարակապետութիւնը՝ Ցրէվիրոնէն անդին հողեր տուաւ անոր՝ իւր պատպանաւորներուն համար , եւ Կապիտոլիոնի ստորոտը տեղ մը՝ գերեզմանատան համար : Իւր տիտղոաներուն մէջ կը հաշուէ քսան եւ ութն հիպատոսութիւն , հինգ դիկտատորութիւն , եօթն բնչչութիւն , եօթն յաղթանակ եւ երկու դրուատիր : Նշանաւոր էր զանազան նախնական անուններով եւ մականուններով . Պուկիռոս անունը ծգեց , վասն զի այդ անունն ունեցող իւր անդամներէն երկուքն մեղապարտ ցուցուեցան , մին՝ աւազակութեան եւ միւան՝ մարդասպանութեան . եւ ուրիշ մականուններէ զատ , շատ անզամ Ներոն մականունն եւս առաւ , որ սարբինական լեզուաւ՝ քաշընել է :

Բ. Կղաւտեանք շատ մը լաւ եւ գէշ ծառայութիմ-ներ մատուցին Ճռովմայ : Ահաւասիկ երկու տեսա-կին ալ խիստ նշանաւորները : Կոյրն Ապափոս չթո-դուց որ Պիտոռսի հետ օգտազիրկ դաշնակցութիմ մը կնքեն : Կղաւդիոս Կաւտէս ամենէն առաջ նաւա-ստորմիդով մը ծովէն անցաւ ու Կարթագինեցիները Միկրոնայէն վանեց : Կղաւդիոս Ներմն կոտորեց զԱնդրովանդ , որ ահամդին զօրքով Սպանեայէն կու-գար իր եզքօրն Աննիբաղին միանալու : Միւս կող-մանէ , Կղաւդիոս Ապափոս Ճռէգիլանոս , երբ տաս-նորդագետ աֆուանեալ էր օրէնք խմբագրելու համար : յժմնդգնեցաւ ազատ մաճկամարդ աղօկան մէկը՝ իրրեւ իւր գերին պահանջել , եւ իւր կիրքը յագեցունելու համար բռնութիւն բանեցունել . եւ ասի երկրորդ ան-գամ գժնութիմ պատճառեց ծնրակուտին եւ ժողո-վրդեան մէջ տեղ : Կղաւդիոս Պրուսոս՝ Ապափոսի շուկային քոզն ; իրեն արծան մը կանքնել տուաւ զըլ-խուն վրայ Թագով , եւ իւր պաշտպանաւորները զինեց՝ զիւտալիա ուոր հնմելու համար : Կղաւդիոս Պուլքեր որ Միկրիոյ մէջ հրամանաւորութիմ կ'ընէր , տես-ննով որ նուիրական վառեակներն բան չէին ուտէր , կրծնական բոլոր խղճահնրիւթիւններն առ ոչինչ գրե-լով զանոնք ծովք նետեկ տուաւ , ըսնելով . Առաջ ու բառ- ու վահ աւագեր , Բա՛կ է-սե զ-սե է-սե : Յետոյ նուային կուր մ'ըրաւ եւ կորննցոց . եւ դիկտատոր մ'լճտիե-լու հրանման ընդուած ըլլալով . հասմարակաց վտան-գըն այն աստիճանն իրեն խաժաշիք ըրաւ , որ իւր վա-քնաւորներէն Կլիզիա անուն մէկն ընտիեց այն պաշ-տօնին . Այս ընտանեաց մէջ կանայք եւս միմենաց հակառակ օրինակներ տուին : Կղաւդիա անոն կին մ'էր որ , երբ Կիւրեղի արձանը կրող նաև Ցիքրայի

առաջներուն մէջ խրեր էր, իր գօտիովն զայն իրեն քաջեց, բարձր ճախիւ աղօթելով աստուածներուն որ իբր վկայութիւն իւր ողջախոհութեանն՝ ոյժ տան իրեն զայն շարժելու : **Պ**արձեալ Կղաւդիա մ'էր, որ նոր իմն օրինակաւ ամբաստանուեցաւ սա՛ քրէական յանցանօք, Թէ՛ օր մը երբ իւր կառ քը բազմութեան մէջէն չէր կրնար յառաջ բալեցընել, բարձր ծայնիւ մաղթեր էր որ իւր եղբայրը՝ Կղաւդիու նորէն յաշխարհ գար ու նաւատորմիղ մը ջնջէր նորէն, որպէս զի Ճողվմայեցւոց Թիւը պակսէր : **Բ**աց յայսմանէ, ըստ բառականին գիտցուած է, Թէ Կղաւդեամնը, բաց ի միակ **Պ.** Կղողիսէն որ զեկիկերոն կորանցընելու համար, տարիբով իրմէ փորր ռատկի մը որդեզիր եղաւ, ամենքն ալ միշտ պատրկաց իշխանութեամն ու պատւոյն նեցուկ եւ պաշտպան եղան, եւ այնքան սպառկոթեամբ եւ յամառութեամբ ժողովրդեան դէմ գտնուեցան, որ իրենց դէմ բացուած մահապարտական ամբաստանութեանց մէջ փսկ, եւ ո'չ մէկերնին սգոյ հանդերձն զգեցաւ, եւ ոչ ամենաթեթեւ աղայանք ընելու խոնարհեցաւ . եւ ոմանք կուոց սահսկութեան միջոցին, մինչեւ անգամ ժողովրդեան տրիբունները ծեծ ելու ելան : Կղաւդիա մը՝ որ եստեան էր, միեւնոյն կառքի մը մէջ նստու իւր Եղբօրն հետ օր ժողովրդեան կառացն հակառակ կը յաղթանակէր, եւ հետև զնաց մինչեւ ՚ի Կապիտոլիոն, որպէս զի մերիբուժները փորձութիւն մը չհանեն իր Եղբօրը դէմ :

Պ. Ահա այս ընտանիքէն է որ կու գար Ցիրերիոս Կետար, հօր նւ մօր կողմանէ : **Պ**ար հակրական ծագումը կը հասնէր մինչեւ Ցիրերիոս Ներոնին, եւ մայրական ծագումը՝ **Ս**ապիտոս Պուլքէրի, որոց Երկուքն ալ կոյլին **Ա**նպայիոսի որդիին էին : Կիվիացի ընտա-

նեաց կապուած էր իւր հատմ կողմանէ որ որդեգրութեամբ այն ընտանեաց մէջ մտած էր : Այս ընտանիքը նէն ուսմկական , ո՞չ նուազ երեւելի եղած էր իւր ունեցած ուժն հիւպատոսութիմներուն , երկու ընչութիւնով , երեք յաղթանակով , եւ մինչեւ իսկ դիկսիատորի եւ հեծերոց հրամանատարի պատիմերովն : Հոչակաւոր մարդեր ծնած է . գլխաւորապէս Սալինատորն եւ Պրուասները : Սալինատոր՝ քննիչ ըլլալով , բոլոր Հռովմայեցի ցեղերը յանցաւոր նշանակեց իրրեւ Թեթեւամիտ . անոր համար որ , իւր առաջին հիւպատոսութենին ելլելու ատենն զինքը տուգանքի դատապարտելէ յետոյ , երկրորդ անգամ հիւպատոս եւ քննիչ ըրին զինքը : Պրուսոս՝ եզական կուոի մը մէջ Թշուափի գօրապետն՝ Պրաւսոսն սպանելով , այս մականունն ստացաւ իրեն եւ իր յետնորդացը : Կըսին նաեւս Թէ , փոխանորդ պրետորի եղած ատենն , Պաղղիայէն ետ բերաւ ա՛յն ոսկին զոր Պաղղիացոց տուած էին , երբ ասոնք պաշարած էին զեապիտոլին , եւ զոր Կամիլոս չէր կրցած ետ առնուլ : Իւր քեռ-եղմօր Թոռը որ Պրակիացոց դէմ զծերակոյտն արիաբար պաշտպանած ըլլալուն համար պաշտպան ներսէսութէ կոչուեցաւ , Թողուց որգի մը , որ նոյն օրինակ կոհիներու մէջ մտնալով եւ զանազան ծեանարկութիւն կազմակերպելով , վերջապէս սպաննուեցաւ :

Դ. Տիբերեայ հայրը Յուլիոս Կեսարի գանձապետն էր Աղեքսանդրիոյ պատերազմին ատեն , նաւատորմիդին հրամանատարութիւն կ'ընէր , եւ շատ նպաստեց յաղթութեան : Ես վարձատրութիւն , մեծ քահանայապետ կարգեցաւ ի տեղի Պուբլիոս Սկիպիոնի . եւ անոր յանմնուեցաւ շատ մը գաղթականութիմներ

տանիլ ի Գագղիա , ընդ որս եւ զանոնք որթ հիմա Նարբոն եւ Արլէս կը կոչուին : Սակայն Կեսարի մահուանէն յետոյ , ծերակուտի բոլոր անդամք նոր խռովութեանց տեղի չտալու համար՝ սպաննողներն անպատիժ Թողուլ որոշելով , նա ալ մինչեւ իսկ ինդրելու ելաւ որ բոնակալի մը սպաննիշներուն արժանավայել վարձառութիմներ տահիանուին :

Պրետորութիւն կը վարէր երթ գֆտութիմ ծագեցաւ եռապետաց մէջ . ասի եղաւ պատճառ , որով սովորականէն աւելի երկար ժամանակ իւր պաշտօնին նըշանները պահեց , եւ ի Պէրուսա գնաց եռապետի եղբօր՝ Անտոնի հետ , որուն յսդեալ մնաց մինչեւ իսկ իւր բոլոր կուսակիցներուն լրումէն յետոյ : Նախ ի Պրէնէստ եւ ապա ի Նէտապօքիս քաշուեցաւ , եւ չկրնալով գերիները որոց ազատութիմն կը խոստանար , ոտք համելու յաջողիլ , փախաւ ի Սիրկիլիա : Բայց սրտմտեցաւ որ Սէկստոսի հետ ռանենալիք տեսակցութեանն համար զինքն սպասցուցին , եւ խուրծի գործածութիւնը արգիլեցին իրեն , անցաւ յԱքայիս ու Մարկոս Անտոնի բով գնաց : Վիշ ժամանակէն , երթ ընդհանուր ներողութիմ հրատարակուեցաւ , անոր հետ վերադարձաւ ի Հռովմ. , եւ Օգոստոսի Թողուց իւր Լիփիա կինը , որ այն ատեն յղի էր եւ սրդէն Սիրերեայ մայր եղած էր : Վիշ ժամանակէն յետոյ մեռաւ , երկու որդի Թողլով , Պրուտոս եւ Տիրերիսս :

Ա. Բաւական տկար փաստերու հաւատալով կ'ըսն . Թէ Սիրերիոս Փոնդիի մէջ ծնած է . որովհետեւ իւր մօրը հան այն տեղ ծնած էր , եւս եւ ծերակուտին վճռովն արծան մը կանգնած լին այնտեղ Նրքանկութեան : Ամենէն հաւատարիմ մատենագիրք

Կը համաժայնին ըսեխու , թէնա ի ձոռվմ ծնառ , Պա-
բատին լերան վրայ , նոյենմբերի 18ին , յերկրորդ
հիւպատոսութեան Սմիլտո և եպիդոսի եւ Մոնա-
տիոս Պլանկոսի , յետ Մակեղոնիոյ պատերազմին ,
գոնէ տօնական արձանագրութեանց եւ ճասարակաց
գրութեանց մէջ այսպէս առանդուած է : Սակայն կան
հեղինակներ ոքք տարի մ'առաջ կը ցուցնեն նորա
ծնոնդը , եւ Հիրտիոսի ու Պանսարի հիւպատոսու-
թեան ժամանակին մէջ կը դնեն . կան ուրիշներ ապ
օր ետ ծգելով մինչեւ Մէրկիլիոս Խասարիկասի եւ Ամ-
տօնի հիւպատոսութեան ժամանակին մէջ կը ցուցնեն :

Զ. Իւր առաջին տարինիրուն մէջ շատ մը նիգու-
թեանց եւ վտանգաց ենթարկուեցաւ : Մը իւր ծնողը քաղաքնաբար նաւ մտնելով փախչելու վրայ էին ի
Նէապոլիսէն ուր կը հարնէին թշնամիք , այն վայր-
կնին որ զայն մէկ մը խր դայեակին ու մէկ մը իւր
մօրը գիրկէն առնելով՝ այսպիսի վտանգաւոր պարա-
գայի մը մէջ զտնոնք այնպիսի բեռէ մը ազատել կ'ու-
զէին , երկու անգամ , մազ մնաց որ իւր նիշե-
րովն իւր ծնողը պիտի մատնէր : Ի Միկիլիա եւ յԱ-
բայիս տարուելով , եւ Լակեղեմինիացւոց յանձնա-
բարուելով որոնք իւր ընտանեաց պաշտպանութեան
ներքեւ էին , երբ գիշերանց անանց քաղաքէն դուրս
կ'ոլլիք , կեանքը վտանգի մէջ ինկաւ , անտառի մը
մէջ . իր եւ իր մարդոց շուրջն անտառն այնպէս յան-
կարծօրէն բռնկեցաւ , որ իւր հագուստն ու Լիվիայի
մազերը կրակ առին :

Պայասի մէջ տակաւին կը ցուցընեն այն ընծայնե-
րը , զորս Սեկսոտոս Պոմպէոսի քոյրը՝ Պոմպէան ը-
րաւ անոր՝ Միկիլիոյ մէջ . այն է պարեզօտ մը , ճար-
մանդ մը եւ ուկիլի մատանիներ : Ի Ճոռվմ վերազար-

ծառ ապեկն , Պարզիոս առունակված զայն քրդեգրեց կտանգագրութեամբ : Ցիրարիոս անոր ժաղամանգալիքն ընդունեց , բայց անումը չարւաւ . որովհետեւ Պահողիոս , Օգուստոսինին հակառակ կոռապկցութեան էր : Խնն առարեկոն հասակին , իւր հօրք տամիքան ակման ճառոր խօսեցաւ ատենաբանութեանց բեմբին վրայ : Արևո պատանի էր , նրբ Ակամիոնի ճակատավարակն յետոյ , ծիռվ Օգոստոսի լազմակին ետեւոց վեցաց . ինըը կ'երթար կառ ըին ճանք կրողմէն , եւ ճոկնակիւթյ որդին Մարկելլոս աշկողմէն : Դավաազանեց նրանք ակտիական խողերուն . եւ տրոյական խարեւուն մէջ , առաջին խումբին զլուփն կեցած էր :

Է : Նրբ այդական պատմութեամն առառ , գրեթէ ապէտ պէտ անցուց իր երիտասարդութիւնն ո՛չ բոլոր այն ժամանակն որ անցաւ մինչ յիւր Բազարութիւնն : Այդքա անգամ սուսերամարտի տեսարաններ տուակ , մին ի յիշատակ իւր հօրն , միւսն ի պատիւիք հաւունք թիւթուսուի , տարբեր ժամանակներու եւ տեղերու մէջ . առ ռաջինը , հասարակաց նրապարակին մէջ : Երկրորդը , Երկէսին մէջ : Հինօրեամյ սուսերամարտուններ հանեց բայն տեսարաններուն , եւ մարդ զլուփն հարիւր հազար շետերկ վնաքեց : Նաևնա , ինքը բացակայ ըլլալով նարնդերծ , ինաղեր տուաւ միւս շքեղութեամբ ; իւր մօքն եւ իր աներօցն ծախիւր : Ամուսնացաւ Մարկոս Ազգարիպասի դատեր Սպրիպալինայի հետ , որ բարձ դուռը էր Պունկուս Աւտոփիկոսի հումայեցի ասպետին , որուն Աֆիկերն նամակներ ուղարծ է : Անփէ որդի մը ունեցաւ Պրուսոս անոմով զոր կորանցոց . եւ Պարտաւորեցաւ զայն արքակելու , Աէպէտ և զայն կը սիրէր , եւ նա յդի էր երկրորդ անգամ : Անոր ամուսնութեան տուին Օգոստոսի դուստրը Ծովիան . ասի 22

շատ տիրութիւն պատճառեց ամոք. վասն զի շատ յարեւալ էր Ազգիպալմայի. և թիզ յարգածք կ բնծայէք Յուլիայի. վասն զի սա, մինչդեռ իւր առաջին ամուսնոյն հետ կ'ապրէք. խռառամներ ըրեր էր իրեն հրապարակաւ: Սաստիկ կը ցաւէքր Ազգիպալմայի համար. եւ անգամ մանոր հանդիպելով, այնպիսի ևռանդուն եւ կարօւագին աջօթնայեցաւ ամոր, որ այնուհետեւ գրուշութիւն ըրին որ այէ եւս ամոք առջին չերեւի: Ես ակզրան լաւ միաբանութեամբ ապքեցաւ Յուլիայի հետ. բայց թիզ մը յետոյ պնդան հեռացաւ անկէ, որ երբէք անոր անկողինը չէր մտներ: Զեաւակ մը ունեցեր էին որ Ակուրիկէափ մէջ ծնած էր: նա ալ փորրիկ հասակին մէջ մեռաւ: Յիբերիոս Գերմանիոյ մէջ կորանցուց իր Դրուասու եղբայրը. եւ անոր յուղարկատրութիւնն հետ՝ ոտքով քայլեց մինչեւ 'ի Հռովմ, բոլոր նամբան:

5. Արքեղայս Բագաւորը, Օրալզացիներն եւ Թուսաղոնիկեցիները, ալենքն ալ տարբեր դատերու մէջ պաշտպանեց Թգուստոսի առջեւ. ասի իւր առաջին վործերն էին քաղաքական իրաւագիտութեան մէջ: Դուրակուածին մէջ քարեխօնեց ի նպաստ Աւողիկէի, Շախատիրի եւ Քիայի բնակչաց, որոնք երկրաշարժ մը կրած ըլլալիվ, օգնութիւն կը խնդրէին: Վրէական յանցանօք ամբաստանեց. եւ դաստապարտել տուաւ զՓաննիոս Կեսարիոն, որ Թգուստոսի դէմ գաւագրեր էք Աւարոն. Մուրինայի հնտ: Նոյն ժամանակին մէջ, երկու տաբդեր պաշտօններ առած էք վրան. հոգ տանիլ Թւտելեաց որ պակսիլ սկսեր էին, եւ գերիները պատժելու սահմանեալ տեղերն աչքէ անցունել: Այս բանտերուն տէրերը ինքզինքնին ատելի բրած էին. եւ կ'աւթաստանուէին թէ, ոչ միայն ձեռք անցուցած նամ-

բորդներնին, այլ նաևս զինտրաժամն ծոռակաթենէ ազատելու համար այն տեղ պահւըստովները բանութեամբ վար կը գնէին:

Թ. Խոր գէնքն առաջին անգամ նաևտաքրացւոց գէմ գործածեց, զինտրաց տրիբունի աստիճանու. յետո, Արեւելից մէջ հրամանատարութիւնն ըրաւ. Յիշրամին վերագարուց Հայաստանի Խաղաւորութիւնը, եւ անոր գլուխը Խազ դրաւ, իւր գահուն մէջ նստած: Պար-
Ենմերէն ընդունեց ա'յն հռովմէական արծիւնները գորս
Նարասոսի ծնորքն առեր էին: Ա. առաջակա կոչուած
Դադղիան կառավարեց իբր տարի մը. այս երկիրն
այն առեն բարբարուաց արշաւանօքն եւ մեծերուն
կոփիմերովն յաւզման մէջ էր:

Ճնազանդեցուց Աղապեանց մէջ բնակող Շնուական եւ Ալինտելիկեան ազգերը, Գերմանիոյ, Առաջարիոյ շատ մը ժողովուրժներ եւ զՊաղմուրացիս: Պառա-
սում հսզար Գերմանացի որբ պայմանագրութեամբ անմնատուր նղած էին, զաղղիական երկիրներուն մէջ փոխադրեց, եւ հող տուաւ անոնց՝ Շննուսի եզերաց վրայ: Այս բաջագործութիւններէն յետոյ, դրաւանաց պատիւ ընդունեց. եւ կառք հնձած բաղարէն ներս մտաւ մեծ յաղթանակի փառքով. եւ ասի տակաւին մէկու մը շնորհուած բան չէր: Ես վագ ժամանակաց, առաւ ամեն առենակալութեանց պատիւներն, եւ զրե-
թէ կարգաւ վարեց գրեժապետութիւն, պրետորութիւնն եւ հիւպատութիւն: Թիշ ժամանակէն, երկրորդ ան-
գամ հիւպատոս եղաւ, եւ հինգ տարուան համար տրի-
բունական իշխանութիւն զգեցաւ:

Ժ. Աղապահ յաջողաւթեանց մէջ տեղ, առիջին գո-
րաւոր ժամանակն եւ բաջաւորդ ըլլարով, յանկարծ
առանձնանալոյ եւ հիւանալոյ միջոցին դիմեց, թէ՝ ե-

թիվը հնագույնը հնահարդիքը կնօքմեն զգը ո՞յ ամբաստաններին ար. եւ ո՞չ արձակել, ևս սակայն չէր կրնար ալ տանիլ. եւ Թէ՛ անոր համար, որ կը հառատար Թէ՛ իւթարժերն առելի պիտի մանչցումք բացակայում եւսն ժամանակն իրենց կարծում պատճենագույն, բայց Թէ՛ տաղանդաբար կերպիւ թիվ հանապատճերք լուսն: Անմանը կը կարծեն: Թէ՛ Պատառուի գուակաց Միջնեթոք առան նեցարիւ գեց ամենցիւ երեսիւ, Թէ՛ Երկրորդ առաջինը զարդիքը մասնաւունք պատճեն էր, իւր յօժաբութեամբը կը ձեռիք ըստ արին մելի Անդրիքաստի, որ յ Երբ Մարդկանը պաշտօնի կուռեցաւ Վարդամենուն մէջ, ի Միւ աժարին քաջաւեցաւ մրցափյի մը կամ բննիչի մը դեռ շխաղալու համար: Մայրն անհնարին թափանմանը ներ ընթալու ուղղութ ար չթնողու: Պահեստ ծեփակուտին մէջ պրոտցամց. Թէ՛ գնմրը լրեալ կը Շողոն: բայց Երբ քրիստոնիւ թր չփոխուց, եւ որունիւնու յանհուռութեամբ արագիլ վրդիգոյն երթարուն, չորս որ բան չենքրաւ: Անդամակէն հրաման տուին նամրաց ելլելու: Եւր կինն ուսութիւն հռովմէայ մէջ Թաղուց, եւ Բաստիայի նամրան բնեցաւ: Անկ բառ ո՞մ անգամ չխօսնեցաւ իրեն բնկերաց լուսնիւն: Եւ բաժնեւենլու ասթեն ալ անաբցմէ խիստ բիշերուն հնու պահպուեցաւ:

Եւսն. Պատիայէն Թինչ Կամպանիոյ եզերը պտր տեղով կ'երթար, իմացաւ որ Պատաստի առաջութիւնը կը Դիմուրանար: Պանի մ'օք կամք աւաւ: բայց որովհետեւ պրաց հանեցին Թէ՛ աւելի վթուղական վայրկաններն երեւ կը ըստամէ, ունտի մինչդնու շատ գիշ ապ մ'էր փութաց ի նաւ մանել որչպ ի անուրիս կիզին: Երթաց ունի համար, ոյում Ամքասիք ուզը կը սիրել առ որին վեհացիք գեկեցիւթիւնը պիտի՝ Այժմունանին վերադարձն ունեն: հան կեցած ըլլապիւվ: Այն տեղ բա-

դարին եւ գիւղին մէջ ըստ քառակույթին նեղմերպազ
օհեւանած , պարզ բարբագյուղ մը պէս առցեցաւ , ա-
ռանց սակրաւորի եւ վարոցաթորի . մէր թագ մերն
հրապարակային կրթութեանց տեսքին մէջ կը պրշա-
ցայէր , եւ ամեն օր Յունաց մես : տեսութիւն կ'ըներ .
զրեմէտ անոնց պատիճանին . հաստատր . մարդու . պէտ-
Առուու մը , իսք նամբրդութեան պատրաստութեանցը
վրայ խռովու առենն , թերնէլու սարիօսըներու թէ . բայ-
դարին բայօթ , հիւանդները առեննէ կ'ուզէ . այս խռորը
յսոզները ծոյւ մեկնութիւն տափն է եւ մի եւ նոյն օրն
ատենակալաց հրամանամ քոյթ ճիշտնդները հասա-
րակաց պրահի մը մէջ տարին , ու զուր գուս շարեցին
ըստ տեսակի հիւանդութեան : Այս անակնիւալ տեսա-
րանէն զարմացած , ի մեջուն չեր զիտեր թէ . ինչ ըս-
նելու էք . բայց վերջապէս սկսաւ ներոգութիւն խնդրեր
անոնց ամենէն . մինչեւ իսկ անօնցմէ ոք յետին տարի-
նանի մարդիկ էին : ԱՌիայն մէկ անօնմ տքիրանականը
իշխանութեան իրաւունքն ի գործ ածեց , եւ ասիրաբար-
րոցներուն վէջ պատաժեցաւ . ուր կը յաճախէր նանա-
պազորբարաբ : Առիւսատից . մէջ տեղ կոխի . մը հազեր
էք . եւ եթր նա վէճը խաղաղեցընեկ կ'ուզէք . անոնցմէ
մէկը կարծերազ թէ . իր հակառակութիւնն կը նապատա-
ւաքէր . թերնէն թշնամական խօսքեր . վասիտուց . մանոր
դէմ : Զիքերիս առանց քանէ մ'ըսեղու իր տանը զնաց .
խկոյն նորդէն եկաւ վարոցաթորներուվ , եւ հապարակաց
բարոզի մը թերնով . յիւր դաստիանն կողեց զայն ոք
պիմքը թշնամամեր էք , եւ զայն ի քանութանել տուակ :

Ենու ժամանակի իմացաւ ոք իսք կինը Յուկիս իսք
ակառուկութեանցը համար քատապարտուեր էք . եւ
թէ . Օգոստոս իսք իսկ նեղինակամ եամբք լուծեր էք . ի-
րենց ամուսնութիւնը : Թէ պէտք եւ այս բարս գմիկ կ'ու-

բախացումներ, հարկ համարեց իւր տներոջը գրել է նպաստ Շռպիայի, և Խախանինեանոք խնդրեց անկէ որ իւր աղյօնանը թողու ի՞նչ պարզեմեր որ ըրած էր անոր, թէնու նաև անարժան էր անոնց: Որք իւր տրիբունական պաշտօնին ժամանակն լրացաւ, վերջապէս խոստվաճեցաւ Թէ Խայրոսի եւ Պուկիոսի հետ մըրցման կանգնած շտարու համար չէր որ հեռացեր էր, այլ ուրբջնպատճառ էր. եւ յաւելուց, Թէ, զանոնք երեկորդ պաշտօնին մէջ ըստ բաւականին ամրացած եւ զայն կատարելու կարող տեսմելովն, այլ եւս այն խղճահարութենէն զերծ էր, տատի եւ կը խնդրէր որ Թոյլ տրուի իրեն՝ տեսնալու այն սիրելի անծերը, գործ ձռովմայ մէջ Թողած էր, եւ կարուցեր էր: Խանդիրը մնջմունքաւ. մինչեւ անզամ անոր հասկցուցին, Թէ այլ եւս եւ ո՞չ կերպով մը պէտք չէ միտքը բերէ զանոնք, զորս Թողելու համար այնչափ փոյթ ցցուցեր էր:

Ճ. Փ. Թատի ակամայ ի ձռողոս մնաց. եւ իւր մօրն շնորհիր, հազիւ Թէ կրցաւ նա՛ ծեռք անցոմել որ Շգուառու, ապս նախատինքը ծածկելու համար, ձռողոսի մէջ զայն իրեն տեղակալ սահմանեց: Այն վայրկենէն ի վեր, ոչ միայն իբրեւ առանձնական մարդ մը առյօնցաւ, այլ իբրեւ կասկածելի ու զանգիտելի մարդ մը: Նույնէն Խեռի երկիրներու մէջ կը պահւըտէր, կարելի եղածին չափ իւր երեսը պահելով այն այցելու Թիմներէն, զորս, ամեն կողմէն կ'ընէին իրեն՝ հրամանատարութեան պաշտօնին ստանձնելու զացողները, որք գրեթէ առանց բացառութեան ձռողոսի մէջ լինագ կ'առնէին: Տակաւին աւելի մեծ պատճառներ ուժեցաւ հօգածութեան: Տամոն փոխադրուեր էր՝ այցելութիւն ընթիրու համար Խայրոսի, որում յամծուած էր հրամանատրել Արեւելից մէջ. այն տեղ նշմարեց,

թր այն երիտասարդ եշխամը՝ իւր ընկերոջ եւ կուտավարչին Լոլլիոսի. ողաքական խօսքերում՝ ազգեցութեամբը, իրեն. դէմ դարձեր էք: Կասկած ըրին նաև եւ Թէ երկսայրի. խօսքեր ըրած էք հարիւրապետացարոնը իրմէ առած էին պաշտօնմին. եւ իրենց վեցամեսայ արձակուրդէն կը դառնային. եւ Թէ ուզած էք հասկընալ որ մեծերնին փոխուի նէ ինչ պիտի ընեին . . . : Օգոստոսէն իմանալով այս մեղադրութիւնները, խկոյն ինգրեց որ իրեն հակող մը տան որ իւր խօսքին ու գործերը դիմէ:

ԺԴ. Խւր սովորական զինական ու հեծելական կը թութիւններէն իսկ հրաժարեցաւ, ծգեց հռովմէական զգեստն ու յունական զգեստ հագնելու խոնարհեցաւ: Մրկու տարիի մստ այս վիճակիս մէջ մնաց, . օր օրի աւելի ատելի. եւ աւելի անարգելի ըլլաբով. այն աստիճան, որ Նիմոսի բնակիչներն անոր արժանները կործանեցին. եւ հացկերոյթի մը մէջ երբ՝ անոր վրայ էր խօսքը, երիտասարդ Կայիթսի մէկ բարեկամն առաջարկեց այս իշխանին, որ ինքն երթայ ի Հռոդոս եւ իրեն քերէ արսորեալին զլուխը (այս անոնքը կու տային անոր): Պատահ նշանարտիւ զինքը վառանգի մէջ կարծելով, պարտաւորեցաւ իւր ագաշանքն միացնել իւր մօրն աղաջանացը, որպէս զի վերադառնալու արտօնութիւն առնու: Բաղդն յաջողեց այդ արտօնութեան շնորհուելուն: Օգոստոս յայտարարեր էք Թէ այս կէտիս վրայօր անպատճառ իւր որդւոյն կամացը պիտի դիմէ: Կայիթս այն ատենն Լոլլիոսի հետ աւրուած գտնուելով, ի նպաստ Տիրեքեայ հակամիտութիւն ցուցուց: Պատի Օգոստոս ետ կանչուեցաւ, բայց սա պիտի մանաւ որ կառավարութեան չպիտի խառնուի եւ ու բանի մը մէջ:

Ժմի. Առան առարիքացակազումնէ յետոյ վերապար-
ծաւ ի առումին, պարզապային համար մեծ յօշսերով. ո-
րոնք հիմնուած են: Եթիտասարդումնեան սկիզբէն իւր
ուզագրումինը գրասող նշաններու վրայ: Մայրը՝ ա-
նով զգի եղած արտնեն ուզերով գրանալ, թէ արդեօք
գաւափին արան պիտի քլամր, հաւու մը հառկիթներին
մէկ հասն առաւ, եւ իւր ու իւր կիններոն ձեռօքը
թիւանց մինչեւ որ հառկիթէն գուրս եկան ժագը, որ շատ
զեղցիկ բարովով վառեակ մէք: Ակրիբոնիւս ուստին
անոր վրայօք շատ մեծ բաներ գուշակեք էք, մինչեւ
իսկ ազգահովելով թէ նա օր մը պիտի թագաւորէք,
բայց ժուանց թագաւորումնեան նշաններն ունենալու:
ասի տեսակ մը իշխանութիւն էք զօր այն ատեն չէին
գիտեր . բայց ետքէն վարեցին զայն ենեաթք: Եւր զի-
նուորական առաջնու արջաւանացը մէջ, Սիրիա եր-
թագուն ճամադր բանակը Մակեդոնիայէն անցուցած
առենաց. Փիլիպպոսն զակատամարտին դաշտին մօ-
տէն անցաւ. այն տեղ՝ յաղթող լէզէռններուն կանք-
նուած խորաննիրը յանկարծ սկսան վառաւած երեւիլ:
Պլիտին երթալու ատենն, Պատակոնի մօտն Պէ-
րիովնի պատգամին խորհուգր հարցուց. եւ նա ըսաւ
իրեն որ տակեղէն քուէներ նետէ Ապոնայի աղբիտին
մէջ: Ասի կատարեց, եւ կատարեալ յաղթութիւն վաս-
տրելեցա: Պեռ այսօք ցրոյն մէջ այն քուէները կը
տեսաւուին: Ստ կանչթելէն քանի մ'օր յառաջ, արծիւ
մը՝ այն տեսակէն որ տակաւին Հռոդոսի մէջ տես-
նուած չէր, անոր տանը կատարին վրայ թառեցաւ:
Այն օրն որոյ հետեւեալ օրն հրաման ընդունեց ի
ձոռվէ դառնալու, երբ հագուատը կը փոխէր, իւր պա-
րեզօտը բոլորովին կրակի մէջ երեւցաւ: Ահա գլխա-
տրապէս այս վայրկենիս մէջ էք, որ մեծ վստանութիւն

դրամ եղբասիւլու և առաջարաշխվին հնաօնք եռնցը մը ըլք-
րայ. գոյր իւր քավին առած էր իրքեւ դաշտու միջն-
սպակայութեան, եւ որ իմացուցելը էր իրին, Աէ այն
նաւը որ կու զար, բարեյացոզ լուսի էր կը բերէր իրեն։
Ֆիշ մը ժամանակ առաջ + պրավինութեան իւր գործերն
լաւ չէին երթար, խորհեր էր որ անոր հետ շրջագայե-
լու ատեն զայն պատժելու համար ծովը նեստէ, սա հար-
մոզմամբ Թէ խարեւայ գիտութեալու մը կը պարծե-
նար, եւ այն պատրուակով՝ վասնգառին զադանիքներ
Կ'յամանար։

Փ. Հռովմէն վերադարձ պատենն, իւր Պրուսու
որդին խօսնակաց ատեսմնը լուսակ հեսմն, ու աճոր ա-
ռաջին վարժութեանցը նսխագահեց։ Կարէնէսի Սալին
ու Պրմակէսի տոնը մզեց ու Մեկնասի պարտիզացը
մէջ Խսկուիլիէսի Թաղը լնակեցաւ։ Ճասարակաց
պաշտօններու մէջ չմտնելով, անհատական մարդու մը
սահմանիներոն մէջ փակուած, բոլորովին հանգստու-
թեան տուաւ զինքը։ Երկու տարուան միջոցի մէջ Կա-
յիս եւ Պուկիս մեռնելով, Օգոստոս զայն որդեզրեց,
ընդ նմին եւ վախճանեալ իշխանիներուն եղբայրն Ագ-
րիպասը։ Եւ ինքն ալ պարտաւորուեցաւ իւր քեռոր-
դին Պէրմանիկուը որդեզիր առնուլ։ Այն ժամանակէն
ի վեր ա՛լ կա իրբեւ ընտպնեաց հայր բան մը չըրաւ.
ամեն բանի մէջ իրբեւ որդեզիր զաւակ վարուեցաւ։
Բնաւ պարզեւատուութիւն, ազատազրութիւն չըրաւ.
մինչեւ պնզամ ժառանգութիւն չընդունեց բայց միայն
իրը իւր սեպհական ստացուածք։ Սակայն բան մը
զանց չէին ըներ, զայն աւելի պատկառելի ցուցնելու
համար, մանաւանդ այն ժամանակէն ի վեր որ Ագ-
րիպաս՝ Օգոստոսին մերժուելով եւ Հռովմէն հեռա-
նալովն, կայսրութեան յաջորդելու յուսն միայն անոր
վրայ զարծեր էր։

ԺԶ. Յրիբունական իշխանութիւն տրուեցաւ անոք հինգ տարուան համար . պաշտօն տուին Պերմանիան խաղաղեցնելու . Պարթեասց պատգամաւորները՝ Հռովմայ մէջ Օգոստոսի հետ տեսնուելէ յետոյ , հրաման ընդունեցին որ Ֆիբերիոսի կառավարութեան տեղն երածարվ հետը տեսնուին : Ֆլիբիրիայի պարտազանցութիւնը լսելուն պէս դուրս ելաւ : Մրեք տարուան մէջ լմնցուց այն պատերազմը , որ Խարթագինեցոցմէն ի վեր բոլոր օտար պատերագմաց մէջ ամենէն դժուարինն էր . իւր հետն տանուհինգ լէզէռն եւնոյնչափ աղ օժանդակ զօրք ունէք , բայց ամեն տեսակ արգելքներով շրջապատուած եւ ուտեստի պակսութեամբ նեղուած էր : Յամառեցաւ ու ետ չդարձաւ , թէեւ շատ անգամ զինքը ետ կանչեցին . վախցաւ որ չըլլայ թէ՝ իւր բաշուելուն վրայ , գօրանայ Թշնամին եւ իւր վրայ քայլէ : Իւր անխոնջ յարատեւութեանն համար լաւ վարձատրուեցաւ , վասն զի հնազանդեցուց եւ կայսրութեան երկիրներուն վրայ յաւելցուց բոլոր Բլիբիրիան , այսինքն Խտալիոյ , Նորիկէսի , Թրակիոյ եւ Մակեդոնիոյ մէջ տեղն ու Պանուրի եւ Աղրիական ծոցին մէջ տեղն եղող երկիրները :

ԺԷ. Իւր փառքը շատ փայլուն եղաւ . որովհետեւ նոյն ժամանակուան մէջ Աարոս իւր լէզէռները կը կորանցունէք Պերմանիոյ մէջ , եւ տարակոյս չէին ըներ , որ յաղթող Պերմանացիք պիտի գային միանային Պանոնիացւց , և թէ Բլիբիրիան՝ որոյ մասն կը կազմէին այս ժողովուրդները , զապուած չըլլար : Յաղթանուկ եւ մեծ պատիներ սահմանեցին անոր : Պերակուատի անդամներէն ոմանք կարծիք յայտնեցին , որ Տաննաւախան անոննն տան անոր . այլք , - այսպէլէ առնուն , եւ ումանք , բայց Եւական . բայց Օգոստոս դէմ կե-

ցաւ, ըսելով թէ նա գոհ ըլլալ կը պարտէր այն անունովն, զոր պիտի ունենար օր մը : Նոյն ինքն Յիրերիոս իւր յաղթանակը ետ ծգեց, որովհետեւ բոլոր Հըռովմ մգոյ մէջ էր այն ատեն՝ Աւարոսի պարտութեանն համար : Եւ սակայն յաղթական պատմութեանաւ եւ դափնեայ պատկով քաղաքէն ներս մտաւ . ելաւ գահի մը վրայ, զոր իրեն կանգնած էին Աւրէսի դաշտին մէջ, եւ Օգոստոսի քովը նստաւ՝ երկու հիւպատոսաց մէջ տեղին, ծերակոյտն ներկայ եւ ոտքի վրայ ըլլալով : Ֆորովուրդը ողջում ելէ յետոյ, ելաւ այն տեղէն տաճարն երոն այցելութեան զնաց :

Ֆ.Բ. Հետեւեալ տարին դարձաւ ի Գերմանիա : Եւ որովհետեւ Աւարոսի պարտութիւնը՝ անոր անհոգութիւնն ու յանդխութիւնը կ'ընծայէր, բան մը չըրաւ առանց խորհուրդ հարցնելու այն ժողովրին, զոր այն ատեն կազմեց առաջին անգամ ըլլալով. մինչեւ այն ատեն ամեն բան միայն իր խելքովն ըրած էր : Գւշադրութիւնն ու արթնութիւնը կրկնապատկեցնաեւ : Թենոսէն անցնելու պատրաստութով, ինչ պաշար եւ աղյու իր հետերնին պիտի առնէին, կարգադրեց . եւ ինքն զետեղրին վրայ կեցաւ, որ սայլերը քննէ ու չթողու որ անպիտան կամ արգիլեալ բան դնեն անոնց մէջ : Մոր Ռաբնոսի անդիի կողմն անցաւ, սովորութիւն ըրաւ միշտ միայն դալարեաց վրայ կերակուր ուստել, եւ շատ անգամ ալ պառկիլ . հետեւեալ օրուան համար տապիր հրամանները, ինչպէս նաև անահնկալ գէպքի մը համար հարկ եղած կարգադրութիւնները գրութեամբ կ'իմացունէր . սա եւս կը յաւելուր, որ եմէ գժուարութեան մը համուիպին, միշտ միայն իրեն դիմեն երբ որ ալ ըլլայ, գիշերն անգամ :

Ժ.Բ. Խատիւ կը նայէր կարգապահութեան, եւ մին

կարգ ու կանոններ ու ամսովոր պատիժներ դրաւ . ամեթափարտ նշանակեց լէտէռի մը մէկ տեղակալը , որ ոմանց զինուորաց թողարաւութիւն ըրեր էր իւր մէկ ազատագրին հետ գետին միւս եզերաց վրայ որսի երթալու : Թէ էաւէտ եւ գոն ուրեք կոչի կը սկսէր՝ սա սկզբունքով , թէ հարելի երածին չափ քիչ բան բաղդին ենթարկելու է , անկայն յօժարութեանիր կը պատերազմէր . երբ պիշտեներն հակած ատեն՝ իւր ճրամկն ինքնին մարեր . նշանակ մը , որ յատ նորա բամի , երբէք չէր խաբած ո՞չ զինքը ու ո՞չ իւր նախնիքը : Յաղթող հանդիսացաւ . բայց քիչ մնաց որ Թրուկտեր անգնով մէկը գնաթ պիտի պամանէր . այս մաքքը , Թրբերիոսի բոլորնիբը ցրուած բազմուն եան մէջն նշարուեցաւ խը յուղամնքէն , և տանջանաց մէջ խոստովանեցաւ այն ոճիքը զոր միտքը դրեր էր գործել :

Ա. Մրկու տարի . Գերմանիկոյ մէջ մնալէն յետոյ նրբ վերապարձաւ , տօնեց յաղթանակը զոր եւո ժեեր էր . իւր տեղականին եսեւէն կ'էրթային յազմական զգեստներով , որ ինը խնդրանարն ջնորհուած էին անմից . Կապիտուլիքն ենելէ յանափ . կառքէն իջնելով . փարեցան Օգուստոսի մացթուն որ կը նախազահէր այն արագողութեան : Պամինոնյի մէջ մուղարդոց ու ընծաներավ ցրիգնուոց կ'թուլոն , որ Պամեռնացի զօրաւալն մէկը . պապա ցիւ այս Առողուցեր , էր իրեն որ փափսի կ'իրն մը շաբաթուեւ վեցընկերուվը . Փակուելու մնացեր էր : Հազար մէջամի պատրիարքեց յուղայ հայուրակաց իշնուարք քնաճականիք , և ամսաթարացուք . մաքք ցույնի նորիք հետքին արաւուերից անուան . Յոշմամիներէն պանքցան աւայնիքէն : պատմաք մը նորինց Աբիսարանունամն . եւ տաճար մը Կաստորի եւ Պոլլուքսի իւր եւ վիգ նորօք մանումուն :

ԽԱ. Քիչ մը ժամանակ յետոյ , Թրապատռները հարուցեցին , որ նա՝ Օգոստոսի թատ մէֆանդ կառավարէ գտառները , եւ թէ ազգահամար նա ընէ : Այս արարողութիւնը կատարեց : Ըստ նաևքայ եղաւ յԹիլիրիա քայ : Եմծիջապէս եմ՝ կանչուելով , եկու Օգոստոսը յետին աստիճան նույսեմի պինակին մէջ զտու , բայց դեռ կենդանի . եւ անքողի օր մէջ անոր հետ Թրայնակ փակուեցաւ : Կիրում որ ընդհանրապէս կը հաւատան , թէ այս գականի խօսնկցութենքն յետոյ , երբ Թիրերիուս դուրս կ'եղէր , Օգոստոմի օւթենին մէջն եղող զերիները տա՞ խօսքը լսեցին . Կատար կը մեղքնամ հռեզն մաշեցի ժողովուրդն որ աւտոնկ ժամի ժողու մնարդու շնչ ձեռքը կ'իյնան : » Կիրումնաեւս ինչ որ կը պատումն ումանք . այսինքն թէ Օգոստոս յայտնապէս կը մեզադրէր , որ նա այն աստիճան խիստ բարք մ'ունի , որ տեղ մը ազատորէն ու զրւարի վեռակցութիւն մ'եղած ատեն ներս մտնէ նէ . արգելք կ'ըլլաց : Թէ ։ Եիթիալի սիրոյն համար էր որ զայն որդեգրութենէ չարտարսեց . կամ , թէ անձնապիրութիւն մասն էր . բայց յնտեւ թեանը մէջ . եւ թէ , ուզերէր որ զմիջոց վնասուն : Բայց չեմ կրնար զիս համոզել , թէ այնչափ խոհեմ , եւ այնշապի զգուշանք իշխան մը պարեւանցի կերպով բան մ'ըրած ըլլայ այն աստիճան կարեւոք եղող գործի մը մէջ . կը հաւատամ , թէ Թիրերիուս լաւ եւ յոտի յաժկութիւնները կշուրով , լամ աւելի զտան : Ճասաւառապէս կը հաւատամ անոր նայելով , որ հրավարակային ատենախօսութեան մը մէջ երդուաւ , թէ համարակապեսութեան բարեյն համար միայն որդեգրէր էր զթիւերիուս . եւ նամակներնան մէջ կը տեսնեմ , որ զայն կը նկատէ իրիւ փոքրառու զօրապետ , իբրև միակ նեցուկ հասարակապետութեան : Ահա անտուց մէկ քանի

օրինակները. «Ռդջ լեր, ամենասիրելիս Ցիքերիս. ամեն տնսակ երջանկաթիւն կը մաղթեմ քեզ. յիշէ՛ որ դու մեր ամենուս գորապետն ես. բաղդիս վրայ կ'երդ-նում որ դու գորապետաց ամենէն քաջն ու ամենէն խելացին ես: Թ'զջ լեր:» — « Ամառուան բանակելու տեղգի հոգա՛... Սիրելիս Ցիքերիս, համոզւած եմ որ այդչափ փափուկ դիրքի մը մէջ, եւ աշխատութեան այդչափ քիչ վարժուած գորրով, կարելի չէ քեզմէ աւելի խոհնեմութեամբ վարովիլ: Քովդ եղողներուն ամենքն ալ քեզ կ'ընծացեն Ծննդոսի սանմանական քեր-թուածը. Մի որ հսկելով կանգնեաց զպետութիւն: Մըր ծանր գործ մը կամ հօգ մը ունենամ, սիրելի Ցի-քերիսս կը փնտուեմ, եւ Խլիականին սա երկու առ-զերը կը յիշեմ.»

Յուրաշնաբեր ոյս խոհեմ հետեւելով բայլու առից,
Ընդ ոչ հրս էսկ կորեմ դառնել ելու անցից:

«Մըր կ'իմանամ որ չափազանց աշխատութիւնն զքեզ կը տկարացնէ, բոլոր մարմնովս կը դողամ: Կ'աղա-չեմ, ինքիմնքի նայէ. Թէ որ հիւանդնալու ըլլաս, մայրդ եւ ես կակիծնուս կը մեռնիմք, եւ կայսրութիւնը վտանգի մէջ կ'իխայ: Իմ առողջութիւնս քան մը չէ՛, Թէ որ բռնկդ լաւ չըլլայ: Կ'աղօթեմ աստուածներում որ զքեզ պահեն, եւ միշտ պաշտպան ըլլան քեզի, Թէ որ հուզմայեցի ժողովուրդը կը սիրեն:»

ՏՊ. Օգոստոսի մահը յերեւան շնանեց. Ժինչեւ որ երիտասարդ Ազգիպապասին մահը չիմացաւ ստուգիւ: Ֆայս իշխանին անձնապահներուն վերակեցու զինւորա-կան արքիրում մէր, որ իսր լոնդոնած հրամանը անոր ցուցնելէն յետոյ գայն սպամնեց: Զգիտութիւն Թէ ար-

դեօք Օգոստոս մեռնելու ատենա՝ խովանականց առաջըն առնելու համար այդ հրամանն ստորագրեց, կամ թէ Լիվիան տուած էր անոր անունովն այդ հրամանն՝ Ֆիբերիոսի գիտութեամբը կամ չգիտնալովը : Անշպէս որ ալ ըլլայ, երբ այն տրիբոնն Ֆիբերիոսի իմացուց թէ իրեն տրուած հրամանը կատարանէ, Ֆիբերիոս բաւ, թէ որ եւ է հրաման մը տուածչէ . Եւ թէ ծերակոյտն պիտի դատէ զայդ. բայց անոր համար այսպէս վարուեցաւ, որպէս զի այս տպաննութեան ատելի գործն իւր վրայ չճգուի հրապարակաւ, որովհետեւ ետքէն երրէք ասոր խօսքը չեղաւ :

ԽԳ. Խւր տրիբոնական աստիճանին գօրութեամբ ծերակոյտն ի ժողով հրաւիրեց . եւ խօսելու սկսելով, յանկարծ սրտին կսկիծէն չդիմանալու եւ հեծկրտանօք խեղդուելու պէս լուց : Խօսելու կարողութիւնս կորսընցունելուս հետ կեանքս ալ կորմնցունէի, բաւ . Եւ ատենաբանութիւնը՝ իւր որդոյն Պրուտոսի տուաւ որ կարդայ : Թետոյ Օգոստոսի կտակագրութիւնը բերին : Անոր վրայ ստորագրութիւն ռննեցողներուն մէջէն միայն ծերակուտի անդամ եղողներուն թողուցին մօս զալ . միւսն երև իրենց ստորագրութիւնը հեռուվն նայելով հաստատեցին : Ազատագրեալ մը կարգաց կտակը որ կրսկսէր սա խօսքերով . «Որովհետեւ անզութ բաղդա ձեռքէս առաւ Կայիրուն ու Պուկիուն, Ֆիբերիոս Կեսարը ինծ ժառանգորդ կ'անուանեմ ժառանգական ընչիցս երկու երրորդին համար : » Ասի նաեւս նպաստեց այնպէս կարծել տալու, թէ որովհետեւ այս կերպով կը բացատրէր միտքը, չէ թէ ընտրութեամբ այլ իշարկէ ստիպեալ իւր աշքերը Ֆիբերեայ վրայ դարձուցիր էր :

ԽԴ. Թէպէտ եւ Ֆիբերիոս չվարանեցաւ եւ ոչ

վայրին մը՝ կառավարութիւնն առանձնելու հետ մաս
ընկած, Անպէտ և ազդէն այս մասին պէտք եղած պատ-
րաստութիւնն ու գործեթիմներն տևէք, սակայն անօ-
րինակ անամօթութեամբ մը երկար ժամանակ մերժել
ծեւացուց, իւր բարեկամաց Խախտնանացը պատուա-
խանելով, վեւ գետեց թե է աւտով հրեւ մ'կ խորբաժիւնը,
եւ խրամանկ պնառուգութեամբ, մ'ու երկայրի պա-
տրաստաներով՝ կափակայեալ վիճակի մը մէջ բռնե-
լով բարդ ծերակայութ, որ ազերսելով անոր Թաթերուն
ինկած սիրտերնին կը հատցունէին. այն աատիքան ե-
ղաւ, որ ուսանց հպմբերդութիւնը հատաւ, եւ այսոնց մէկն
բազմութիւնն մէջըն ազագակեց. կու մ' նուշ ընդունէի, կու մ'
նուշ նորդէ ։ Գերից մէկն ալ երեսին բաւ, թէ շատ ան-
գամ մարդս իւր խոստացածը կատարելու համար կը
նեղուէք. սակայն ինքը կը նեղուէք խոստանալու ինչ
որ արդէն կատարած էք։ Ա երջապէս իբրև ակամայ
ընդունեց կատարութիւնը, լալով այն թշուառ իւ ծանր
ձառացութեանը վրայ, զոր իրեն կը յանձնէին, եւ զօ-
րութեամբ համկցուվելով թէ օր մը այդ պաշտօնին մէ-
ջէն զինքը պիտի ազատէք։ Այս մասին իւր գուրցած
խօսքը առա էք. «Արսապասեմ այն վայրկինին, յորում
իրաւացի պիտի գտնէք իմ ծերութեանս հանգիստ շնոր-
հիւր»։

ՀԵՅ, Ա արդանելու պատճառներ ունէք. շատ մը վը-
տաննիւրք կը թարունային իրեն. եւ ստէա կ'ըսէք թէ
շատ գժուարին վիճակի մէջ էք. Աղեժէս անոնրով Ա գ-
րիպապափ. մէկ գերին իւր տիրոց մասհուան լրէժը լու-
ծելու համար բարական շատկեկ զօրք ժողվեր էք. եւ
Է. Սկրիբոնիոս Լիբոյ՝ ազնուական, մարդը գաղտնի
դիտումներ ունէք ու յեղափոխութիւն մը յարուցանել
կը խորհիք։ Ի լիւրիոյ մէջ եւ Պերմանիոյ մէջ զօրքերը

գլուխ վերուցեաք էին, եւ շատ մը պրտաքոյ կարգի պահանջաւմներ կ'ընէին. զիխաւորապէս կ'թւզէին մի եւ նոյն թոշակն ռմնենալ զոր ոնէին պրետորական զինուորները։ Ամանք կը մերժէին ու չէին ճանչնար իշխան մը, զոր իրենք չէին ընտրած. և կըստիպէին իրենց հրամանատաքն Գերմանիկոսը որ տիրէ զահուն. բայց նա ետ կեցաւ անդրդուելի կերպով։ Դյխաւորապէս այս կողմէն էր Ցիբերիոսի ունեցած գախը։ Խոստովանելով Թէ կառավարութեան բեռն ամբողջապէս տանելու անկարող էր, եւ Թէ այդ բեռը մէկ կամ աւելի պաշտօնակիցներու հետ բաժնելու կը կարօսէր, առաջարկեց ոյք միայն այնչափ պաշտօն առնու վրան, որչափ որ իրեն տայ ծերակոյտն։ Նաեւ հիւանդ ըլլալ կեղծեց, որպէս զի Գերմանիկոս աւելի համբերութեամբ սպասէ կամ մերծեցեալ յաջորդութեան կամ վեհապետութեան բաժանման ակնկալելով։ Ապատամբութիմները խաղաղեցան. Կղեմէս մատնուելով բըռնուեցաւ. գալով Լիբոյի, Ցիբերիոս իր Թագաւորութիմնը խստութիմներով սկսիլ չուզելով, տարի մը սպասեց՝ ծերակունին մէջ զայն դատապարտելի ցուցանելու համար, եւ մինչեւ այն ատեն անոր դէմ զգուշութեամբ վարուեցաւ։ Որ մը որ բահանայապետաց հետ մէկ տեղ գոհ կը մատուցանէին, կապարէ զանակ մը տալ տուաւ Լիբոյի՝ փոխանակ երկաթէ կացինք, զոր կը զործածէին սովորաբար։ Ուրիշ սնգամ մը, Լիբոյ խնդրելով որ մասնաւոր տեսակցութիւն մընէ, չհանեցաւ բայց եթէ իներկայութեան իւր որդւոյն Պրուտոսի, եւ խօսակցութեան մինչեւ վերըն շրջափայելով անոր ժեռքը բռնեց որպէս Թէ վրան կռմնելու համար։

18. Ամեն վախէ զերծուելով, ի սկզբան շատ չա-

փատրութեամբ եւ զրեթէ սոսկական մէկու մը պէս վարռւեցաւ: Այն շատ մը մեծափառ պատիւներուն մէջն զորս անոր կ'ընծայէին, փորրիկներն ու բիչերն ընդունեց: Իւր ծննդեան օրը Կրկէսի խաղերուն օրուան դիպելով, չուզեց որ իրեն համար բան մը ասելցունեն, բայց եթէ Նրկու միով կառք մը: Պէտք ուզեր ո՛չ տաճար, ո՛չ բահանայ, եւ ո՛չ իսկ արժան եւ պսոտկնք, բայց միայն, եթէ մասնաւորապէս արտօնութիւն տուած րլլար. եւ այն՝ սա՛ պայմանաւ, որ աստուածներուն արձաններուն մէջ չդրուին, այլ իրեւ կարասի եւ գարդ նկատուին: Պէմ կեցաւ որ երդում չընեն իր գործերուն վրայ, եւ թէ սեպտեմբեր ամիսն Ֆքերէն եւ հոկտեմբեր ամիսն Ալէսու չկոչուի: Զընդունեց խնճնակալ անունը եւ Ճայր հայրեննեաց մականունը, եւ քաղաքական պսակն որով իւր պալատին անդատուիլը զարդարել կ'ուզէին: Օգոստոս անունը որ ժառանգարար իրեն կը վերաբերէր, չգործածեց, բայց եթէ առ Թագաւորս եւ առ վեհապետս զրած նամակներուն մէջ: Միայն երեք անգամ հիւպատոս եղաւ. առաջին անգամ, թիւ օրուան ժամանակ. երկրորդ անգամ, երեք ամիս. երրորդ անգամ, Ճռովմէն բացակայ ըլլալով, մինչեւ մայիսի իդուին:

Իւշ. Այն աստիճան Թշնամի էր փաղաքշանաց, որ, չէր ներէր որ ծերակուտի անդամ մը՝ յոր զահաւորակին քովին երթայ, Թէ՛ յարգանք ընծայելու համար եւ թէ՛ գործի վրայ խօսելու համար: Ճիւպատոսական անծ մը երբ հատուցում մընելու ատեն անոր ծունդերուն փարիլ ուզեց, Ցիրերիոս այնպէս խուճապելով ետ քաշուեցաւ որ կոնկի վրայ ինկաւ: Թէ՛ խօսակցութեան մէջ եւ թէ՛ հրապարակախօսութեան մը մէջ թէ որ իր վկայ ողորական կերպիւ մը խօսէին, կ'ընդիր-

չէր խօսողը, եւ կըստիպէր որ իւր զրոյցներոն ճեւը փոխէ: «Քաղաքացի մը, Թէ՛ր իմ ըսաւ անոր. իմաց տուաւ որ անզամ մ'ալ այդ Թշնամանքը չընէ իրեն: Ուրիշ մէկը՝ անոր զրադամունքը նուիրաւուն կոչեց. յանդիմաննեց զանի, եւ նուիրաւունին աեղ ուշադրուէ զնել տուաւ: Ուրիշ մէկն այ ըսաւ թէ անոր հրամանաւց ծերակուտին ներկայացած էր. անոր իրաւուկ ըսել տուաւ:

Ի՞՞. Նախառական գրուցներու եւ եպերական զրութեանց անզգայ կենալով, ստէպ կ'ըսէք թէ ազատ քաղաքի մը մէջ, լեզուն եւ միտքը պէտք է ազատ ըլլան: Մերակոյտն այս տևսակ ամբաստանութեանց դատերը տեսնել ուզելով, ըսաւ անոնց. «Առանց այդ հոգն վըրայնիս առնելու, տակաւին ըստ բաւականին կարեւոր գործեր ունիմք. Թէ որ անզամ մ'այդ մանր բաներուն մէջ մանէք, ալ որիշ բան չպիտի կրնանք ընել. եւ այս պատրուակով, ամեն մարդ իւր ատելութիւնը գոհացընելու պիտի գործածէ զծեղ:» Տակաւին միտք պահուած է անոր սա խօսքերը որ քաղաքացւոյ մը կը գայլն. «Թէ որ մէկը չար խօսի իմ վրայօք, պիտի ջանամ գործերովս անոր պատասխանել. Թէ որ տակաւին զիս ատէ, ես ալ զայն պիտի ատեմ:»

Ի՞՞. Անօր այս չափաւորութիւնը այնչափ առելի նշանաւոր էր, որչափ որ աւելի էր առ հասարակ ամեն մարդու նկատմամբ ցցուցած ակնածողութիւնն որ մեծարանք կրնար համարուիլ: Մերակոյտին մէջ Հատիրիոսիր հակառակ խօտած ըլլալով, «Ներեցէք ըստ, Թէ որ իրեւ անզամ ծերակուտի՛ ազատութիւնն ու կարծեաց դէմ խօսեցայ:» Աւ ամբողջ ծերակուտին ուղղելով խօսքն, ըսաւ. «Չատ անզամ ըսած եմ, եւ զարձեալ կ'ըսեմ, Հարք համախոմքը, պէտք է որ բարի իշխան մը՝ որ ընդհանուրին բարօրութեանն հա-

մար կը Թագաւորէ, եւ այսչափ մեծ, ու այսչափ քիչ սահմանափակ իշխանութիւն մ'առած է ծեզմէ, զինքը նկատէ իբրեւ ենթարկեալ ծերակուտին, բոլոր բաղադրացոց ընդհանրապէս, եւ իւրաքանչիւրին ի մասնաւորի. ասի ըստծ եմ, եւ չեմ զղաք. որովհետեւ մինչեւ հիմա տեսայ որ դուք արդարասէր եւ բարերար տէրեր էք:»

Ա. Ծերակուտին եւ ատենակալութեանց առանձնաշնորհութիւններն ու մեծափառութիւնը պահպանելով, առ երեւոյթս ազատութիւն մը պահեց իրեն: **Զեղաւ** մնաւ գործ մը՝ փոքր կամ մեծ, հրապարակային կամ մասնաւորական, որոնմ համար հաշիւ չտուաւ ծերակուտին: **Խորհուրդ** կը հարցունէր ծերակուտին՝ հարկերուն վրայ, մենավաճառութեանց վրայ, կառուցունելիք կամ նորոգելի շինութեանց վրայ, գօրաժողովի եւ զիմորաց արծակուրդի վրայ, հրամանաւ արութեանց երկարումի վրայ, լէզոնից եւ օժանդակ զօրաց վիճակին վրայ, ծոտար պատերազմաց ընթացքին վրայ, **Թէ** ինչ պատասխան տալու էք Թագաւորաց եւ հնչ ծեւով: **Ազգենի** մը հեծելոց հրամանափարն որոնմ համար յափշդպակրութեամբ եւ բռնաբարութեամբ ամբապտանութիւն կ'ըսուէր, ստիպեց որ ծերակիւտին առջեւ զինքն արդարացունէ: **Միշտ** միայնակ ներս կը մտնէք ծերակուտին մէջ. օր մը՝ որ հիւանդ ըլլալոն համար զահաւրասկով ներկայացեր էք, բովի մարդերը դուրս հանեն տուար:

Ա. Արքէր չէր տրտնջար երբ իւր կարծիքին չհետապնդէ: Ճապանակ պրեսոր մը հրաման առաւ բացակայ գտնաբելու, թէպէտ եւ Ցիրերինս ընաւ որ կարգեալ ատենականներն կը պարտէին իրենց պաշտօնին պատւոյն համար բաղադրին մէջ մնալ: Պատրոն մը՝

շինելու համար՝ ստակի գումար մը Յքերից բնակչաց
կտուկուած ըլլալով, ուզեց որ այն ստակը մեծ նամ-
բու մը շինութեան գործածուի . բայց անոր նակառակին
կտակողին կամքը վաւերացոցին : Օր մը երբ ծերա-
կոյտն կարծիքով երկորի կը բաժնուէր, վորրագոյն
մասին կողմն անցաւ, եւ ո՛չ որ անոր ետեւէն չեկաւ :
Ամեն բան օրինաց սովորական ընթացիցն համեմատ
կը գործուէր. եւ հիւպաստաց հեղինակութիւնն այն-
պէս եղած էր, որ **Ավորիկէէն** պատգամաւորներ անոնց
քոյք երթալոյ սկսան զանգատիդ, Թէ Կեսար՝ որուն դի-
մելու պաշտօնով եկեր էին, իրենց գործը կ'երկարա-
ծէր : **Խնըն** ալ միշտ հիւպատոսաց առջեն ոտքի կ'ել-
լէր, եւ անցնելու ատեննին նամբուն վրայ կը կայնէր :

Ա.Բ. Բանակաց գլուխ կեցող անթիհիսպատուաները
կշտամբեց, անոր համար որ երբէք հաշիւ չէին տարդ
ծերակուտին . եւ իրմէ խօսք կ'ուզէին զինուրական
վարձատրութիւններ շնորհելու համար, որպէս Թէ իւ-
րինք կառարեալ իշխանութիւն ոմեցած չըլլացին :
Գովեց պրետորին մէկը, որ պաշտօնի անցներու ա-
տենն, ըստ հին սովորութեան, ներբող կարդացնը էր
իւր նախնեաց : **Եատ** մը բաղաքացւոց յուղարկաւորուէ
թեանը ընկերացաւ, մինչեւ ի փայտակոյժն :

Մաթնաւորաց նկատմամբ եւ փոքրիկ բաներու մէջ
եւս նուազ չսփառոր չցցուց զինքը : Ճռողոսի դատա-
լորները որ առանց ստորագրութեան նաև միշեր դուռը
էին, ի չոռովմ բերել տուեր էր . ասոր համար բաւլ
յանդիմանութիւն չըրաէ անոնց : բաւական Բաժներց
իրենց տեղը դրկել, հրամայելով որ իդենց թեանը առաջարկ
ստորագրեն : Պիոգինէս բերականն որ ճռողոսի դուռը
ամեն շաբաթ օր դասկու տար, մերժեր էր անդ մասն
նաւոր դաս մառնելու ինդիրը, եւ զերիի մը դիբով

գրաւցել տուեր էք որ եօթն օքէն զայ . այս քերականն զայն ողջունելու համար անոր պալատին դրան առջեւ եկեր էք . ըստ անոր որ եօթն տարիէն զայ : Դաւա-
ռաց հրամանատարներուն որոնք հարկերն աւելցունե-
լու կը յօրդորէին զինքը , զրեց թէ «Բարի հովիտ մ'իր
ոչխարները կը խուզէ , եւ ո՞չ թէ կը կեզեթէ : »

Ա.Դ. Կամաց կամաց , սկսած վերջապէս ինքնակալիք դեր կատարել , երբեմն լաւ , երբեմն գէշ , բաց ընդ-
հանրապէս՝ Պետութեան լաւ ծառայելու և զեղծում-
ներն արգիլելու կերպով : Մերակուախն շատ մը վճիռ-
ները ջնջեց : Մերթ ընդ մերթ , զինքը խորհրդատու
կ'առաջարկէր դատաւորաց , իրենց գահին վրայ նըս-
տած ատենանին . անոնց կամ բովը կամ դէմներնին կը
նստէր աւելի բարձրկեկ տեղի մը վրայ . եւ թէ որ հաս-
կընար թէ յանցաւոր մազատելու համար աշագութիւն
ընել կ'ուզէին , կամ հրապարակին մէջ կամ գատա-
րաններէն միոյն մէջ երեւան կ'ելլէր խսկոյն , եւ դա-
տաւորաց կը յիշեցնէր իրենց երդումը , օքէնքը եւ
պատժելու համար լրած պակասութիւննին : Խոր բո-
լոր գօրութեամբք դէմ կը կենար հասարակաց բարուց
ապականութեանը :

Ա.Դ. Դերասանից վարձքն ու սուսերամաքտից թիւը
սահմանափակելով , խաղերու եւ տեսարաններու ծափ-
քը բարեկարգեց : Պառնապէս զանգատեցաւ թէ Կո-
րնթոսի անօթներուն տարապայման զին մը կը տքուէր
եւ թէ երեք հատ մօրթածուկ երեսաւն հազար սես-
տերիէ աւելի ծախուեր էին : Կարծիք յայտնեց որ կա-
ռապիսց գեղինութեան սահման դրուի , եւ թէ ծերա-
կոցն ամեն տարի ուտելեաց զիներուն վրայ կամոն
դմէչ . Շխնուածագետներն՝ կապելանոցներն եւ անա-
ռակութեան տեղերը գոյելու համար այնչափ խիստ

հրաման ընդունեցին, որ ծաղարարութեան խռանութեան անգամ Թոյլտուութիւն չէին ըներ: Ցիբերիոս՝ ինայդութեան օրինակ տալու համար, ամենէն փառաւուր հացլերոյթներուն մէջ, առջի օրեքնէ մնացած միս բերել կու տար իրեն ըսելով թէ «Վարազին կէսը ամբողջ վարազին չափ լաւ է:» Վերցուց այն տեսակ մը սովորութիւնը, որ պարտաւորութիւն կը դնէր մարդուն՝ ամեն օր իւր պաշտպաններն ու բարեկամները ընդգրկելու. Եւ յոժվարի կաղաղութէն յետոյ կաղանդէք տախն ու առնեն արգիլեց Խնձ կաղանդչէք որ բերէին իրեն, անմիջապէս անոր բառապատիկը տալու սովորութիւն ունէր. բայց աեսնելով որ տարեգլխոյն օրն զինքը տեսնել չկրցողներն՝ միջոց չտալով ամիս մը զինքը կ'ընդմիջէին, նեղացաւ, եւ այլ եւս բան մը չտուաւ:

I. Վ. Վերահաստատեց այն հին սովորութիւնը, որով շնացեալ կնոջ մը ազգականները գումարելով զայն դատել կու տային, եթէ յայտնի ամբասուանոգ մը չըրլար: Մրդումէն լուծեց հոռվիւացեցի ասպետին մէկն որ երդում ըրեր էք երբէք իւր կինը չարձակել, եւ որ իւր փեսին հետ մեղապարտ յարաբւրութեան մէջ գտնուած ատենն վրայ գաւցեր էք. Մոլորնայ կիներ՝ յանցանաց մէջ ինկնող մանկաբարձից համար դրուած պատիժէն ազատ ըլլալու համար, ամօթալից առեւտուրի հրապարակաւ ծանուցումներ փակցուանելու միջոցին կը դիմէին. Եւ երկու կարգէն երիտասարդ անառակներ՝ դատաւորաց երթալով, զիրենք ամօթապարտ նշանակել կու տային, որպէս զի իրպլունք ունենային անպատճ ներկայանալ Թատրոնին վրայ կամ ասպարէզին մէջ, իբրեւ կարգակորոյս քաղաքացի: Ցիբերիոս զանոնք ամենին ալ տարազրեց, որպէս զի չկարենան օրինաց

ԺԵՐԺԸ ՎԻՊԻՄԱՆ ՄԵԴԱԿԻՆ միջնորդի ժքանին առաւ, անոր համար որ Յուլիսի կաղանդից ժամանակները գեղը բնակեր էր սա նպատակաւ, որ ժամանակակիցն անցնելով ետքէն արժան զինով վարձէ տուն մը՝ բաղաքին մէջ: Գանձապետութիւնն առաւ ուրիշ մէկէ մը, անոր համար որ իւր ամուսնուն նան հետեւակ օրն արձակեր էր կինը, զոր նախընթաց օրը ընտրեր էր վիճակ ծգելով:

Ա. Օտար արարողութիւնները, հրէական եւ եղիպտական ծէսերը արգիլից. զանոնք պահողները պարտաւորեց՝ այն կրօնքներուն զգեստներն ու զործիքներն այրելու: Հրէից երիտասարդները ցրուեց զաւորաց մէջ, ուր օդն վատառողջ էր: Եւ զանոնք այն տեղ պահեց տեսակ մը զինուրական երդումով. այս ազգին մնացորդն ու անոր աղանդապետները ձուովմէն սրտաքսեց, պատիժ դնելով որ եթէ նորէն գան, զերի ըման: Արարուեց նաևս աստղաբաշխները. բայց երբ խոստացան որ իբենց արհեստը բնաւ չգործածն։ Թոյլ տառաւ նորէն գալու:

Ա. Բ. Գլխաւորապէս հոգ տարաւ, որ իսպադութիւնը չվրդավի հաւղկանարութեամբ. եւ խուռափկանթեամբ. Բռապիոյ մէջ պահապան գարքեր գրաւ. սուածիւնէ սւեփի բազմաթիւ: Ձուովմայ մէջ բանակատեղի. մը հաստատեց, ուր ժողովից պրետորական վաշտերը որ առաջ բաղաքին ու շրջավայրիցը մէջ ցրուած էին: Փողովրդական աղմուկները խստի զագեց, եւ անոնց աւուազքն առնելու հոգ սկարաւ: Թատրոնին մէջ ծագած կռուի մը ատեն մարդաւապանութիւն մը գարծուեցաւ. Ձուովմէն հեռու աքարուեց կուսակցութեանց զլուխներն ու գերասանները որ անոր պատճառներն էին, եւ չուզեց երբէք զանոնք ետ կանչել. Թէև ժողովրդին չամու

Ապրանքնեցը Պաղէնկացի թառկիշները հարթուապ ենոյ
վը յուղարկագումբիմիկ եցուցեր էին, Ափնչեւոր ճա-
ռանգորդներէն առալի գումար մը առեր էին առան-
րամարտից տեսաբաննի մը համար, զանազան պարու-
րուակաւ վաջա մը ձուովմէն վաջա մ'ալ Պագիոյ
մէջ Կոտիոսի Երկրներմն թերթի կուտաւ, որուց յան-
կարծ քաղաքին բոլոր դռներէն ներս մարտն գին քեր-
նին բարձրացուցած վորդերու ժայնով և եւ երկանի
զարկին բնակչաց եւ ատենակապոց մեծագոյն մասը
որը յախտեան չազատեցան : Ապաստանելու եփա-
տութիմը ջնջեց ամեն տեղ : Կիզիկայի թնակիչները
մէկ քանի բռնութիաննիր զործեր էին հաղթական
բազարացւոց դէմ աղաւ անոնցմէ այն ազառութիւ-
նը, զոր արժանացեր էին Արինդրանավ դիմ զրած պատ-
տերազմնուն մէջ : Խոր տերաթիան բոլոր ժամանակին
մէջ երբէք զինուորական արշատանք մը ջրբան, իր տե-
ղակալաց միջոցաւը միայն վանեց Թշնամիներու բայց
միշտ ուշ եւ իրեր ակախյա : Զօրուն ենէ աերի շարու-
անզամ զանգատ եւ սպառնալիք զործածնից կայթու-
թեան Թշնամի Թագաւորմերը զավերու համար : Դաքւա-
նօք եւ խոռութուն բով, ռառնց շատերը պարտաւորեց
իր բովը զալու եւ զանոնք վար դրաւ : ասոնց մէջ էին
Սարորողոււս, գերմանացի Թագաւորն, Հուելուպո-
րիս, Կապաղովկիոյ Թագաւորն : Այս վերջնոցն Թա-
գաւորութիւնը հուկմէական զաւառի վերածեց :

Լ. Ը. Կայարաւմեան զանակալելան ճեանեւադ առաւ-
շին երկու տարիներուն մէջ, ձուավմէն գուրքու ունիք վկո-
խեց . եւ եարն ար Մերձակայ բաղաբները միայն
զնաց, եւ երբէք Անտիումէն անդին չվսաց, եւ որուն
ուրեր ու թիչ օր բացակայ զանուեցաւ . սակայն շատ
անզամ յայտարարեց թէ զաւաններուն եւ քանակնե-

րոն այցելաւթիւն պիտի ընէ։ Պամն տարի, ճամբոր-
դուն եռն պատրաստութիւն կ'ընէք. ճամբուն վրայ
հանգոյցներ եւ պաշարներ դնել կու տար, վերջապէս
Թողուց որ իւր ճամբորդութեանն համար եւ իւր վերա-
դարձին համար մեծահամբէս ուխտն ընեն, այնպէս
որ, ալ կարուկելով սկսան ևուշենէր կոչել գայն.
ասի շոյն հուպիտի մ'ամփմն էր, որն որ Թատրոնին
վրայ միշտ կը վագէր, ու երբէք կանգուն մը տեղէ ա-
ւելի առաջ գացած չունէր. եւ ասի. առակի կարգ ան-
ցած է։

Ա. Յ. Ջերմանիկոսի եւ Դրուսոսի մահուանէն յե-
տոյ, որոց մին Սիրիոյ մէջ կորաւեցաւ եւ միւսը Հը-
ռովմայ մէջ մեռաւ, Օիքերիոս բաշուեցաւ ի Կամպա-
նիա. բայր աշխարհ այնպէս համոզուած էր Եէ երբէր
ի Հռովմ չափաի վերադառնաբ, եւ Եէ չափսի կընար
երկար ժամանակ ապրիլ. ժողովրդեան խօսքն էր ասի,
որ ըստ մասին շիտակ ելաւ. արդարեւ, երբէք նորէն
ներս չմտաւ ճռովմէն. բայց թիշ օրէն յետոյ, երբ
կ'ընթրէր Շէրբակինի մօտ տան մը մէջ զոր իւր դիր-
քին նացելով «ո՞ կը կատէին, խոջոր բարեր բազմու-
թեամբ թափիլ սկսելով, տանը գագաթը վար եկաւ,
և կոշնականներէն ու ծառայող գերիներէն շատերը
մեռան։ Շիդերիոս ամեն ակնկալութեան հակառակ
ազատեցաւ։

Խ. Կամպանիոյ մէջ շրջագայելէ և Խապուտի մէջ
Խապիտոլիան ու Դոլի մէջ Շգուտասի տաճարը նուի-
րակործելէ յետոյ, գոր իւր ճանապարհորդութիւնն պա-
տրուակ ըրած էր, բաշուեցաւ ի Կատարէա։ Եզ սիրէր
այս կողջին, վառն գիլ միայն մէկ կողմէն կընային մօ-
տեննակ աֆոր. եւ դարձեալ մօտենապու տեղն ալ շատ
նեղ էր, եւ միւս րուր տեղուանքն ահազին բարձրու-

Շեամբ սեպանցեալ ժայռեր եւ ծղվոց անգոտներ՝ պեմատչեի ըրած էին զայն։ Եաւ շանցաւ, ազաշանք-ներով զայն հրամիրեց ժողովութիւն, որ անարեկ եղեր էր Փիդինէսի մէջ պատահած ազեւաքէ մը, ուր սուսերամարտից սեպանցեալ մ'ատեն ամփրիթատրոն մը փլչելով բան հազարեն տեղի մարդ սպաններ էր. նորէն ցամաք երկիրն անցաւ, եւ այնչափ աւելի յօժարաւթեամբ Թողուց զինքը տեսնել, ո'քափ. որ հրովարտակով մ'արգիլած էր։ Հռովմէն դուրս ելլելու աւենն, որ մարդ չմօտենայ իրեն եւ նամբուն վրայէն հետացուցեր էր բռնդր մարդիկ։

Խան. Նորէն յիւր կզգին դարձած ատենն, հասարակապետութեան հոգե ամա աստիճան մէկով Թողուց, որ այն ժամանակէն ի վեր, մեռնող ասպետաց եւ ոչ մէկով տեղը մարդ անցուց. ոչ զինւրական տրիբուն մը, ոչ զաւառի հրամանատար մը փոխեց։ Սպանիան ու Սիրիան առանց անթիրիապատուի Թողուց տարիներով. Հայաստանը Պարթեաց որս Թողուց. ԱՌէսի-սմ, Դակիացւոց եւ Սարմատացւոց. Պաղցիական երկիրները, Գերմանացւոց. առանց հոգ ընելու կայսրութեան անպատճութիմն ու վտանգը։

Խօթ. Ե շնօթե իւր առանձնականութեան, եւ մայրաբարին աշքէն ճեռք, մէկամց ինքինքը տուաւ ամեն մոլութեանց, զորս մինչեւ այն ատեն ծածկեց էր ոչ լաւ կերպիւ։ Խը երիտասարդութեանն սկիզբէն. բամակաց մէջն նաև ցուանը էր իւր սասարիկ գլխանուռնեամբն։ Փոխանակ Աւբերտոնի, Բերնուլլի կը կուէին. փոխանակի Կալուադոնի, Աւ-դաւոն. Խեցուին ալ ԱՄեր կ'ըսէմն (այս անունները յօդի բառիներէնի մէջ ուժիւ ու կը նշանակեն)։ Խնձրնակալ ըստալով, երկու գր եւ երկու զիշեր արթեցութեամբ անցուց Պոմպոնիու

◀ Համերոքի շեւ Լուսիոն Պիտոնի հետ ; ճայն վտկայն ժամանակին մէջ՝ որ քարուց վերանորոգութեամբ կ'աշխատուի և եւ անմիջապէս յնուոյ, միոյն սուսաւ Սիրիայի կառավագութիւնը, եւ Արևին, Տուովիսայ բազարապեսի պաշտօնն, զանոնք իւր սիրեցնալներն ու ամեն ժաման բարեկամներն կոչելով՝ ոռմսակինմէջ մէջ։ ԶՍեստիոն Պապոս շռայր ու զայթակդիչ ծերունին զոր ժամանակաւ Օգոստոս ամօթապարա նշանակած էր, ծերակուտին մէջ կշռամբելէն յետոյ, անկէ ընթրիք մ'ուզեց, սա պայմանաւ որ իւր ուստեիիքի սովորական եղանակին մէջ ամֆետին փափոխութիւն չընէ։ Եւ Թէ մերկ աղջիկներ պայսապէրութիւն դնեն կերակուրի առնեն։ Պահճակն պատթիւն համար ներկայացող շատ մը երեւեի հետոքուտներու մէջն ամենէն ածծնեթի նախամնջար համարեց, անոր համար որ, նա սեղածնին վրայ խմեր էր փարչ մը գինի զոր ինքը լեցուցեր անոր սուեր էր։ Պորա հարիքը հազար նեստերի շուսաւ Ասեղիոն Սարբնոսի, անոր համար որ զրուցառութիւն մը յօրքներ էր, յորում սոմկը և Թզկերուկը, ոստիէն եւ օսքիկը կը վիճաբանէին իրարու հետ։ Վերջապէս նոր ատենակաղաթիւն մը հաստատեց, զոր կարելի էր հեշտաբեւու հոգաբարձութիւն կոչելը, եւ զոր Անտոնիոս Պրիզեն հուվայեցի առաքեալիննեց։

Ես անապրեայի մէջ աւշաննացած սովելն, իւր իւրսն Խնազուն անառակութեանց համար Արշակունակ որ զեր ունէր, անս այն անոյէ, որ մամկամարդ աղջիկներ Պատրիառքաթիւն տոկացնեի։ Պայտնդակ համոյքներ երեւագծեցին պատքարով զզնոյ մը կը ծեւացնէին իրնոց մէջ և եւ այսպէս յիշար բնառնուած, մէկզմէկու հետին կը պահնեմէին անոր այրին առցեւ, որպէս զի ծե-

րունիի մը մարած ցանկութիւնները բորբոքեն այս տեսարանովս։ Ամենալիտի նկարներով եւ Վլեփանտիսի գրքերով շատ մը սենեակներ ունէր զարդարուած, որպէս զի ամեն կողմ հետութեանց դասեր եւ օրինակներ գտնուին։ Պուրակներն ու անտառներն ա'յլ նու ուրիշ բան չէին, բայց եթէ Աստղկան նուրիեալ ապաստաններ, ուր ամեն կողմ երկու սեռի երիտասարդներ կը տեսնուէին, ժայռից խոռոչի մէջ եւ քարայրներու մէջ, մարմիննին հեշտափրական դիրքեր առած եւ իրենք յաւերժահարսից ու շահապետաց պէս հազուած։ Տիբերիոսը Կառուկեան կը կոչէին, իւր կղզւոյն անոնմէն առնելով։

Խ-Դ. Կ'ըսեն Թէ առելի եւս առաջ տարաւ զազրութիւնը. եւ ա'յն կէտին հասուց որ դժուարին է Թէ՛ հաւատալ եւ Թէ՛ պատմել։ Պնդելով կ'ըսեն Թէ, հաստակազմ բայց դես ստանդեաց փորբիկ տղայներ՝ բաղնիք առած ժամանակն, մանր ծովկերս ըսելով. երկու սրումքներուն մէջ տեղը առնելով խաղալու, խածնելու եւ ծծելու կը սովորեցուանէր. ասի զուարժութիւն մ'էր իւր տարիին եւ հակամիտութեանցը համեմատ, եթէ սա հետեւեալն ստոյգ է. քաղաքացի մը կտակաւ անոր ճգեր էր Պառասիոսի մէկ պատկերն, յորում Ա.տալանտ՝ Մէլէազրի հետ այնպիսի դրից մէջ կը ներկայանար, ինչպէս փոքրիկ տղայներն Տիբերիոսի հետ. եւ սա պայմանաւ կտակեր էր, որ եթէ պատկերն անհաճոյ երեւէր իրեն, անոր տեղն մէկ միլիոն սեստերկ կրնար առնել. Տիբերիոս պատկերը նախամեծար համարեց եւ զայն իւր տանը նուրիրական տեղոյն մէջ դրաւ։ Կ'ըսեն նաեւս Թէ զոհի մը ժամանակ, խոմկն իրեն ներկայացնողին գեղեցկութենէն խկոյն յափշտակուելով, հազիւ Թէ, արարողութեան աւարտե-

լոյն սպասեց ու քրնակարեց այն երիտասարդու ու անոք եղբայրը, որ սքննդ կը նումագէր. եւ թէ, ետքէն ափոնց ուռերը կռարել տուաւ, անոր համար որ իրենց ամօթոյն վրայ կ'ոպբային:

Եթե. Պարկեշու կանանց կեանքը եւս խաղալիկ ըրած էր իրեն, ինչպէս որ տեսնուեցաւ Մալլոնիայի մահուամբը. զրպարափիշներու միջոցաւ ամրաստանել տուաւ այս կիմը: որ միշտ անոր փափաքները մերժեր էր. եւ ամբատանութեան ժամանակն շարունակ հարցուց անոր Ռէ արդեօք զոջացե՞ր է. իսկ կինը իր դաւին վճռոյն չսպասելով, քաշուեցաւ իր տունն ու ինք զինքն սպաննեց, պիղծ եւ գարջելի ծերտանի կոչելով զպն՝ բարձր ժայնի: Պարծեալ, մանր Թատերավիաշղերու մէջ, ընդհանուր ծափահարութեամբ Ցիրերիոսի պկառշամեզացին այն լկտի նկարագիրն, յրուսի ծեր նոխագ. մը կը լիզէր այծ մը:

Եթե. Արծաթասէր էր: Պատերազմի ատեն կատ իւր. ճամփորդութեանզը մէջ հետն գացողները կը կերակրէր: Բայց երբէր բան մը չէր փնարեր: Իւր կենազը մէջ միայն մէկ անզամ առատաթեռնութիւն ըրցաւ, եւ այն, Օգոստոսին ստակովը: Իր հետի բովոր ժարդերը երեք կարգի բաժնեց ըստնոցա աստիճանի. առաջին կարգին վեց հարիւր սեստերկ բաժնեց. երկրորդն, չորս հարիւր. երրորդին երկու հարիւր: Այս վեցինը Յունաց կառզ կը կոչէր, եւ միւս երկուը՝ իր բարեկամաց կարգերն:

Եթե. Իւր աէրութիւնը եւ ո՛չ մի հոյակապ շինութեամբ նշանաւոք եղաւ: Չատ մը տախներէ յետոյ դեռժեալ Թերակառապ Թաղուց զանմնը որոց միայն ծեռնարկած էր. այն է, Օգոստոսի տաճարն, ու Պիտիուսի Թատրոնին նորոգութիմները: Բնաւ տեսարան

մբ չտուաւ, եւ որդիշներու տուածին ալ զուն որենք
հանդիսաւուն եղաւ . այն ժամանակին ի վեր որ ժողովրդեւան թափանձանօքն պարաւուորուեր էր Ակիցուկաւուսկերգուն ազատագրիլ, կը վախնադր որ տեսարանի ներկայ գտնուած վայրկեանը պատեհութիւն համարեցով իրմէ բան մը կը ինսդրեն : Ներակուտին անդամուց ոմանց աղքատութիւնը թեթեցուց . բայց որպէս զի ասով օրինակ մը տուած չըմայ, յայտարարեց թէ ալ այնունետեւ միայն անոնց նպաստ այստի ընէք ; զորս ծերակդյուն արժանի դառնէր . այնպէս որ շատերը ամշանուն կամ քաշուելով ըլեցին . ընդ որս եւ ներտադաս՝ ձորտէնակոս աւենախօսին նորբօրդին, որ խիստ փոքրիկ հարստութիւն մ'ունենալով ամուսնացեր էր՝ Օգոստոսին հանձելի ըբալու համար, եւ չորս գաւակաց հայր կը գտնուէր :

ԽԸ. Իբրեւ ինքնակալ միայն իրկու անգամ առաջարեսնութիւն ըրաւ . անզամ մը, հարիսր միջիոն սեստերկ փոխ տուաւ ժողովրդեան, երեք տուարուան համար եւ առանց տոկոսի . անզամ մ'ալ, ևելիոս լերին վրայ պրած տուաներուն տէրերուն վնասը տուաւ : Այս սրկու աւատուածենութեանց վերցինք ժամանակին Թշուառութեանը շնորհուեցաւ . եւ միւսը՝ ժողովրդեան արարականերովը որպէս թէ կորդուելով առնուեցաւ : Ստակի նուազութիւն տիրեր էր : Ֆիքերիս ծերակուտին որոշմամբը հրաման հաներ էր, որ վաշխառութեամբ հարստացաղները՝ իրենց ընչից երկու երրորդը կալուածի պառկեցունեն . եւ թէ պարտականներն իրենց պարտուց երկու երթորդը առնեն ստակով վճարեն . առանց իւր օգնութեանն, այս վնասոյն գարծադրութիւնն անկարելի կը ըլլար : Դադով այն ծառայուեանը գոր ըբաւ ևելիոս լերին բնակչացը . և յիշափ

բարձրաճայն ճռշակեց ասիւտը, ուզեց որ այն վերին անոնց փոխափի ու Շէնքուուի լուսակուուի: Յետ հաստուցած նեղոյ այն պարգեները գորս Օգոստոս կտակերէր գինուորաց, երթէր իր անոնովը քան մը չտուաւ անոնց, ի բաց առեւալ հազարական սեստերկն զոր պրետօրական զինուորաց բաժնեց՝ Սեյմանք անմնատուր չըպատճնուն համար, եւ մէկ բանի պարգեներն զոր տուաւ Միւրիոյ լէգէններանն, անոր համար որ միայն անմներ իրենց զինուորական դրոշներուն մէջ չէին դրած Սեյանի կենդանացիրը: Խիւտ բիշ արծակուրդ տառաւ հինորեայ զինուորաց, զաւ եւս կը սիրէր, որ ծառայուէ: Թեան մէջ մեռնին, քրաբէս զի ինքն ժառանգորդ ըլլայ այն վարժասփաթեանց, որ անոնց կ'իյնային: Մրրէր եւ ոչ առատած եռնութիւն մ'ըրաւ գաւառաց, բայց եթէ Փոքր Սախոյ, որոն շատ մը բաղաքները կործաներ էին երկանշապէէ մը:

Խոր. Անգամ թե ենէ, մինչեւ յափշտակութիւն գնաց: Ճշմարիտ է, թէ լնքն. էր պատճառէր որ Անէոս Լէնտուրիս հմայն, այն մեծահարուստ մարդը սրտին ցաւէն միուաւ ուեւ. Թէ զանի պարտաւորից որ զինքը միակ ժառանգործ յապարափէ. Թէ՝ զԼէպիդա այն բարձրաստինան կինը ուրիշը էրկընէն Խոդուելէն քան տարի յստոյ ամբանտանուեցաւ Թէ իւր ամուսինը Կուիրինիսը. Թունգաւոր ու ունգաւոր ուզած էր, անոր համար մահուան դասապարտեց, որ ինքը աչք տնկած էր նոյն այն Կուիրինիսի ժառանգութեանը, որն որ հիւպատուական անձ մ'էր հարուստ եւ անզաւակ. Թէ, Պաղոիոյ, Սպանիոյ, Միւրիոյ եւ Յունաստանի շատ մը իշխանաց ինչը պապեց ամենաանենեւ եւ հաւանականութենէ հեռի պատրուակներով. օրինակի համար, բաեւ լով Թէ, ունիցած ինչքերնոն կէսը պատրաստ ստուկ է.

Թէ՝ շատ մ'անհատք եւ շատ մը քաղաքներ հանք հաւնելու եւ ուրիշ արտօնութեանց իրաւումբէն կապտուեցան . Թէ՝ վերջապէս, Առնոն՝ Պարթեւաց Թագաւորն որ իւր մարդերէն հալածուելիվ կայսրութեան պաշտպանութեանն ներքեւ Անտիոքի մէջ ապաստաներ էր իւր գանձերովն, մատնութեամբ սպաննուեցաւ եւ բոլոր հարստութիւնը յաւար առնուեցաւ :

Ֆ. Իւր մերժաւորաց դէմ ունեցած ատելութիւնը ցցուց, Նախ իւր եղրօր Արուասոի նկատմամբ, որուն մէկ նամակն յերեւան հանեց, յորում զՓոստոս կայսրութենէ հրաժարելու պարտաւորել կ'ուզուէր . եւ յետոյ, բոլոր միաներուն նկատմամբ : Իւր կնոջ Յուլիայի արսորն իւրի մեղմացունելէ ա'յնչափ հեռի գտնուեցաւ, որ արգիլեց անոր՝ իւր տնէն դուրս ելլել եւ ո՛ր եւ է մէկու մ'երես տեսնել, Թէպէտ եւ Օգոստոս ամբողջ քաղաք մը տուած էր անոր իրրեւ բանտ . մինչեւ անզամ վերցուց ա'յն ստոկը, զոր նորա հայրն ամեն տարի անոր կը շնորհէր մանք կամայական ծախքերու համար, սա պատրուակաւ Թէ կտակին մէջ այնպիսի բան մը չկար զրուած : Իւր մայրը Լիվիան ատելի եղաւ իրեն . իւր իշխանութեանը նախանձընդդէմ կը կարծէր զայն : Անոր հանապազորդական այցելութիւնները չէր ընդուներ, եւ երկար ժամանակ անոր հետ միայնակ մնալէ կը զգուշանար, վախճալով որ չըլլայ Թէ այնպէս երեւի, Թէ սնոր իսորհուրդներովը, կը վարուի . այլ սակայն երբեմն ասոնց հետեւեցաւ, բայց դժուարութեամբ : Մերակուտին զրութեամցը մէջ Լէկոյ արտէ ինչպէս նաեւ Օէստոնէ արտէ կոչուելուն համար անձկութեամբ կը նեղարտէր : Մըրէք չուգեց թոյլ տալ որ Լիվիա ԱՌԵՅ հայրէնեաց կոչուի կամմեծաշուր պատիւ մ'ընդունի հասարակութեան մէջ :

Մինչեւ իսկ, շատ անգամ պղցարարեց անոր որ չիսառ-նուի կարեւոր գործերու մէջ, որոնք՝ կ'ըսէք թէ իւր սեռին համար շինուած բաներ չէին. մանաւանդ այն ժամանակէն 'ի վեր, երբ Խատայի տաճարին քովն հրդեհի մ'ատեն զայն տեսաւ, որ ժողովրդեան ու զի-նուորաց մէջն մտեր ու օգնութեանց կը նպաստէր, ինչպէս որ սովորութիւն ունէր ընելու իր ամուսնոյն կենդասութեանն ատեն:

Փ. Աստ չանցաւ, անմիարանութիւն ծագեցաւ մէջերնին: Լիվիա աղաչեց Ցիրերիոսի որ ազատա-գրեալին մէկը ասպետաց կարգն անցոնէ. Ցիրերիոս ըստ անոր թէ կը կատարէ, բայց սա պայմանաւ որ իւր արձանագրութեանց մէջ անցունէ թէ իւր մայրը բոնութեամբ իրմէ առած է այդ շնորհը: Լիվիա՝ վի-րաւորելով, ցցուց անոր՝ Օգոստոսին մէկ տոմսակը գոր երկար ժամանակէ ի վեր պահած էր. անոր մէջ Օգոստոս՝ Ցիրերիոսի խիստ ու բռնաւորական բնու-թեանը վրայ կը խօսէր: Ցիրերիոս զայրացաւ որ այն-չափ երկար ժամանակ այնպիսի գրութիւն մը պահեր էր ու այսչափ դառն կերպով իրեն կը ցուցնէր. կը կարծուի թէ մէկզմէկու հետ գժտելնուն զինաւոր պատ-նառներէն մին ալ այս էր: Ինչ որ ալ ըլլայ, Ցիրե-րիոս՝ երեք տարի բացակայ եղած ատեն, միայն մէկ անգամ և բանի մը ժամ տեսաւ իր մօրն երեսը. ան-կէ յետոյ, տեսնելու երբէք չգնաց անոր՝ հիւանդաց ատենն, եւ անոր մահուանէն յետոյ, անոր յուղարկա-ւորութեամն համար երկար ժամանակ իրեն սպասել տուդաւ. այնպէս որ դիակն փայտակոյտին վրայ դրուած ատենն, արդէն փաեր ու հոտեր էր: Ցիրերիոս արգի-լեց որ աստուածային պատիմեր չընծայեն անոր, եւ պնդելով կ'ըսէր թէ իւր մօրն վերջին կամքն այնպէս

Էին : Անոր կտակը ջնջեց, եւ քիչ ժամանակի մէջ կործանեց ու Թշուառութեան հասուց անոր բոլոր բարեկամները եւ անոր ջնորհիւ մեծացողները, մինչեւ իսկ զանոնք որոց յամնամած էր իւր յուղարկաւորութեան հոգն. անոնցմէ մին՝ որ հոռվմայեցի ասպետ էր, ջրհանի աշխատութեան դատապարտուեցաւ:

ՄՊ. Երբէք հօր սիրտ չոնճցաւ, ո՞չ իւր հարազատ որդույն Պրուսոսի համար եւ ո՞չ իւր որդեգրին Պերմանիկոսի համար: Կ'ատէք Պրուսոսը՝ իբրեւ տկար բարուց տէր եւ Թուզամորթ կեանք վարող. նաևս անոր մահուանն անզգայ գտնուեցաւ ըստ ամենայնի. եւ հազիւ Թէ անոր յուղարկաւորութիւնը լմնցեր էր, գործի նայիլ սկսաւ, եւ արգիլեց որ դատարաններն ա՛յլ եւս երկարօրէն փակուած չմնան: Ցրոյիայէն դեսպաններ Պրուսոսի մահուան վրայ ցաւակցութիւն յայտնելու ուրվինետեւ քիչ մ՛ուշ եկեր էին, ասի բոլորովին մտքէն հանած մարդու մը պէս պատասխանեց անոնց, Թէ ինքն ալ իւր ցաւակցութիւնը կը յայտնէ Հեկտորի մահուան վրայ. այս անծն անոնց լաւագոյն քաղաքացիներէն մին էր: Կախանձելով Պերմանիկոսի վրայ, կը ջանար իր խօսքերովն այնպէս ցուցնել, Թէ ինչ փառաւոր գործ որ ըրած էր նա, ամենքն ալ բացարձակապէս անպիտան բաներ էին. եւ Թէ՝ անոր ըրած յաղթութիւններն անգամ վնասաբեր էին կայօրութեան: Վերակուտին մէջ զանգատեցաւ, Թէ Պերմանիկոս իրմէ հրաման չէր առած յԱղէքսանդրիա անցնելու համար. եւ սակայն, յանկարծական եւ սաստիկ սովի մը դարման տամնելու համար էր որ նա հոն զացեր էր: Մինչեւ իսկ կը հաւատան, Թէ Ցիրերիոս զՊերմանիկոս կորսնցունելու համար, Միւրիոյ մէջ իւր տեղակալը՝ Կաէոս Պիստու գործածեց. եւ Թէ, Պիսոն, ա-

նոր մահուանն համար ամբաստանուած ափենն, Տիք թերիոսին հրամանագիրերը պիտի ցուցնէր, Թէ որ ծեռքէն չյափշտակէին . բայց ասի չկրցաւ խափանել այն ցոյցը, որով գիշեր ատեն կայսեր պալատին շուրջն սկսան ստէպ պոռալ. «Յուր մեզի Գերմանիկոսը» Յուրովինետեւ ոխերիս հալածող եղաւ այս դիւցազին որբ: զաւակաց ու կնոջը, ուստի այս կասկածներն ըստ այնմ գօրութիւն ստացան;

ԽՊ. Ազրիպպինա՝ իւր ամուսնոյն մահուանէն յետոյ, թիչ մը համարձակ տրտունջներ ընելով անոր, Տիքերիոս անոր ծեռքէն բռնեց ու յունարէն տող մը ոտանաւոր զուրցեց որ կը նշանակէր, ՊՇ. Թէ ոչ տիրէք, ընդ միշտ զանգատիք. եւ այն ժամանակէն յետոյ երբէք անոր հետ շխօսեցաւ: Օր մը սեղանի վրայ պտուղ ներկայացուց Ազրիպինայի, եւ նա չկերաւ. այն ատենէն սկսելով այլ եւս զայն ճաշի չհրաւիրեց, պատճառ ցուցնելով թէ Ազրիպպինա կը կարծէր թէ զինքը թունաւորել կ'ուզէ: Բայց ասի առաջուց կարգադրուած բան մ'էր. լաւ գիտէր որ պտուղ ներկայացուցած ատեն պիտի մերժուէր, որովինետեւ անոր ականջն հասուցեր էր որ զգոյշ կենայ, վասն զի մեռցունել կ'ուզեն զինքը: Քիչ մը ժամանակ յետոյ զայն ամբաստանեց թէ մերթ յոտս Պառստոսի արձանին մերթ լէգէնից քով ապաստանիլ ուզած էր. եւ Պանդատարիա կղզւյն մէջ աքսորեց: Եւ որովինետեւ նա այս բանիս համար թշնամանօք խառն յանդիմանութիւն կ'ընէր, ծեծել տուաւ հարիւրապետի մը ծեռօք որ անոր մէկ աչքն հանեց: Ազրիպպինա միտքը դրաւ որ ինքինքը զգէ անօթութեամբ մեռնելու . բայց Տիքերիոս բռնութեամբ ուտելիք կլել տուաւ անոր. եւ սակայն նա զարծեալ մեռաւ: Տիքերիոս ա-

նոր յիշատակն գարշելի ամբաստանութեանց ներքեւ ծգեց, եւ խորհեցաւ որ անոր ծննդեան օրը վատախտար աւուրց կարգը դասուի : Պնդելով իսկ կ'ըսէր Թէ չուսն ի պարանոցի զայն ընդ քարշ ի մահարան չածելն՝ մեծ ջնորհ մ'էր սնոր . եւ հաճեցաւ որ այս գթութեանն համար իրեն շնորհակալ ըլլան վճիռ մը տալով, եւ այս բանիս համար ոսկի ընծայեն Կապիտոլիան Աւրամազդի :

ՖԴ. Ցիրերիսի որդուց կորստենէն յետոյ, երեք թոռները մնացեր էին, այսինքն Գերմանիկոսի զաւակները . Ներոն, Դրուսոս եւ Կայիրու . նաեւս Ցիրերիսու, Դրուսոսի որդին : Ցերակուտին յանձնարարեց Գերմանիկոսի երկու անդրամիկները՝ Ներոնն ու Դրուսոսը . եւ այն օրն յորում այրական պատմունանն առին, նշանաւոր եղաւ ժողովրդեան տրուած առատաձեռնութիմներով : Պայց երբ ի սկզբան տարւոյն լսեց որ անոնց անձին պահպանութեանն համար հրապարակաւ ուխտեր կ'ընէին, ծերակուտին ըսաւ որ այնպիսի պատիներ միայն հասուն հասակի եւ մեծ ծառայութեանց կրնան շնորհուիլ : Ասի բաւական եղաւ ցուցնելու, թէ ի՞նչ տրամադրութիմն ոնէր անոնց նկատմամբ . եւ այն ժամանակէն սկսելով, անոնք Թակարթներու նպատակ եղան . կը գրգոէին զանոնք տրսնջալու, որպէս զի պատժելու աւիթ գտնուի : Ցիրերիսու ծերակուտին մէջ զանոնք ամբաստանեց դառնութեամբ լի նամակաւ մը . անոնց վրայ զանազան ոճիրներ ծգեց եւ զանոնք հայրենեաց Թշնամի յայտարարեց : Անոնց երկուրն ալ անօթութենէ մեռան . Ներոն Պոնտիա կղզւոյն մէջ եւ Դրուսոս Պալատին լերին վրայ : Առաջինը կամովին որոշեց այդ մահը . վասն զի դահիճ մը զոր իրեւ ծերակուտին հրամա-

նու անոր զրկեցին, ցցուց անոր իւր չարչարանաց գործիքը. գալով Թրուսոսի, այնշտափ անգթութեամբ անոր ուտելիք չտուին, որ նա իւր պաստառն ուտել փորձեց: Այս երկու երիտասարդ իշխանաց դիալիներն ցիր ու ցան եղան որ հաղիւ թէ կրցան ամփոփուի:

ԴԵ. Յիբերիոս իւր հին բարեկամներէն զատ, գլխաւոր քաղաքացիներէն քամն հոգի իրեն մնկեր ըրած էր, որպէս թէ իրեն խորհրդականի պաշտօն կատարելու համար: Անոնց երկուր կամ երեքն ի բաց առեալ, ամենքն ալ մահացուց զամազան պատրիուակներով. ընդ որս եւ գԹէյան, որուն կործանմամբն շատ քաղաքացիներ կործանեցան: Խշխանութեան մինչեւ գերազայն աստիճանն բարժացուցած էր զայն, ոչ այնշտափ գումար բարեկամութեան, այլ մանաւանդ անոր խորամանենիւններովն Պերմանիկոսի որդիքը կորսանցումելու եւ կայսրութիւնը իւր Յիբերիոս թուանն, Պրուասի որդույն ապահովելու համար:

ՄԱՅ. Քահցր չէր եւ ո՛չ առ յոյն գրագէտս, որոնց հետ շատ ընտանեքար կ'ապրէր: Օր մը հարցուց Ձենոնի ոք իւր յնօսքերուն մէջ սեթեւեթ կը գործածէր, թէ ինչ բարբառ էր իւր գործածած գժուարին լեզուն: Ձենոն պատաժանեց թէ Պորական բարբառն էր: այս լեզուն Հռոդոսի մէջ գործածական էր: Յիբերիոս անոր այս պատաժախանը համարեց կակծեցուցի ակնարկութիւն մը որ իրեն կը յիշեցնէր Հռոդոսի մէջ կեցած բնալը: ռատի: Ձենոնը արսորեց ի Կինարա կղզին: Սկզբունքին ունէր սեղանին վրայ առաջարկել զանազան ինդիրներ որք իւր օրսկան ընթերցանութեանց շարունակութիւնն էին: Սելեւկոս քերականն անոր գերիներուն միջոցամ՝ ամեն օր անոր ինչ գիրը կարդայը կը հասկընար, եւ այս կերպով սնոր

ընելիք հարցմանցը պատրաստ կը գտնաէր . Թիբերիոս հակցաւ ասի . զանի իւր պաղատէն հեռացուց , եւ յետոյ մեղքոնել տուաւ :

Ֆ. 1. Իւր ոգտյն վայրենութիւնն ու ծանրութիւնը ի տղայութենէն մանչցուեցան : Իւր նարտարախօսութեան դասատում՝ Թէ՛սոդոր Պաղարէոս զայն կանխաւ դատեց եւ լաւ նշանակեց անոր բնութիւնը , ըսելով Թէ Ցէ՛լ և նո՞ւ արէ՞ւն երջու՞մ : Ամգթութեան գործեր փախուց , նոյն իսկ իւր թագաւորութեանն սկիզբներուն մէջ , ուր կը ջանար չափաւորութեան առերեւոյթս նշաններ ցուցնելով , ժողովրդեան համարումը վաստըկիլ : Օր մը երբ քաղաքացւոյ մը յուղարկաւորութեան բազմութիւնը կ'անցնէր , խեղկատակին մէկը զայն տեսնելով , բարձր ձայնիւ ըսաւ մեռեալին , որ երջայ իմացունէ Օգոստոսի , Թէ իւր առ հոռվմայեցի ժողովուրդն կտակած պարզեաները տակալին վճարուած չեն . Տիբերիոս բռնել տուաւ խեղկատակը . անոր ինչ բաժին որ կ'իյնար , վհարել տուաւ , եւ զայն ի տանջանս դրկեց պատուիրելով որ նշմարաւութիւնը զրուցէ Օգոստոսին : Պոմպէոս անունով հոռվմայեցի ասպետ մը՝ ծերակուտին մէջ բան մը մերժեց Տիբերիոսի . Տիբերիոս բանտարկութեան սպառնալիք ըրաւ անոր , ըսելով նաեւս Թէ այնպէս պիսի նայէր անոր ինչպէս Պոմպէոսի մը . ասի դառն կատակ մ'էր այն ասպետին անուանը վրայ , որ նորա ընտանեաց Թշուառութիւնները կը յիշեցնէր անոր :

Ֆ. 2. Նոյն ժամանակին մէջ , պրեսոր մը հարցուց անոր , Թէ արդեօք հայրկ էր արքանական ամբաստանութեանց լոել : Տիբերիոս պատասխանեց Թէ օրէնքը պահել պէտք է , եւ բարբարոսաբար պահեց ալ : Վարդուն մէկը՝ Օգոստոսի մէկ արժանին զլուխը վե-

բուցեր էր, ու տեղն ուրիշ մը դրեր էր. ասոր խօսքն
եղաւ ծերակուտին մէջ. եւ որովհետեւ եղելութինը
ապացուցուած չէր, մարդը հարծափորձի ենթարկուե-
ցաւ ու դատապարտուեցաւ: Բանն այն տեղ հասաւ,
որ գլխապարտութեամ ոճիր մը կը համարուէր զերի
մը ծեծելը կամ Օգոստոսի արծանին առջեւ հազուստ
փոխելն, Օգոստոսի պատկերը կրող մատանի կամ
ստակ մը հետն ոմենալով բաղնիք կամ զեղխութեան
տեղ մը գացած ըլլալն, անոր խօսքերուն կամ զործե-
րուն միայն մէկ հատին վրայ մեղադրութիւն մ'ընելու
համարծակիլն: Մեւեցուցին քաղաքացիին մէկը, ա-
նոր համար որ իւր գաղթականութեան երկրին մէջ թո-
ղուցեր էր որ իրեն պատիմեր ընծայուի այն օրն, յո-
րում Օգոստոսի պատիմեր մատուցած էին ժամանա-
կաւ:

ԴՐ. Ցիքերիոս ուրիշ շատ մ'անագորդյն եւ անո-
դորմ զործեր զործեց, անաշառութիւնն ու օրինաց
պահպանութիւնը պատրուակ ընելով. բայց արդեօք
իւր անգնութեան միտութիւնը գոհացնելու համար:
Իրեն դէմ ոտանաւորներ հանեցին այն թշուառու-
թեանց վրայ զորս կը կրէին, եւ այն թշուառութեանց
վրայ որոց տակաւին ակնկալել պարտ էր:

Զի՞նչ ապա գու կեսար, արիւնարբուդ անգուխ,
Ո՞ւ ըլնաւ գու առաքեա, գու ոչ քաղաքացի,
Դու չես, բայց տարագիր, ում Հռոդոս ապաստան:
Հռովմ ետես զոտկեղար ծընանիլ ի ծոց իւր.
Բակելիք անհամ է վասըն քոյ արդ գինի,
Եւ պա արբեցութիւն զբօսանց նոր քեզ հաճոյ:
Ըդնեղիչն հայրենեաց՝ յանձին շահ մեղաւոր.
Զմոհ առեալ կարապետ, ի պատու արադ մըսանէր:

ԶԱնմութիւն գաժան կանգնել յիւր նայս ուժին .
Ար ի կարգ յառաջին յաքսորեն բարձրանաց ,
Ատեցեալ Հռոմացւոց , ատեցեալ ի մօրեդ .
Այս շունիս զիրաւունա , ոչ ըզբարս , ոչ զբարի .
Ընդ Օգոստիայ տէրութեամիք , յաղթանակա յոդնակոն ;
Բայց գար է պըղընծի , տէրութիւն քո տշխուր .
Դու արեան թըշչւառից ես սաստիկ ծարաւի .
Ո՞վ դու Հռովմ , արդ յիշեա ըզնիլլա , զդահիճ քոյ ,
ԶՄարիոս անգութ , որ , ի շարիսն հոդաւեր ,
ԶԱնտոն , որ ի Բաղդեն քեզ ընդդէմ յարձակեր ,
Հռովմ , նոյն են և շարիքն որ արդ քեզ պատրաստին :
Կա տիրե յահ յերկիւզ և այեանց հեղուլ տայ :

Ցիրերիոս կը կեղծէր այնպէս խորհիլ թէ այն տաղերը՝ մտքերնին անհանգիստ եղող անժամց ոմանց գործ էին , որոնք մեծերնին չէին կրնար բաշել . Եւ թէ , առելութեան եւ ո՛չ թէ նշմարտութեան արտայայտութիւններ էին :

Ա. Ի Կապրէա ըրած սակաւորեայ ճանապարհորդութեան մը մէջ , ծկնորս մը յանկարծ քովը մօտեցաւ այն վայրկենին որ նա միայնակ ըլլալ կ'ուղէր , եւ արտաքոյ կարգի մնծ մօրուանուկ մ'անոր առջեւ ձգեց : **Ց**իրերիոս՝ վախնալով մկնորսին յանկարծական երեւումէն , որ ժայռերուն փրայէն մազլելով մինչեւ իրեն նկեր էր , անոր երեսը շիփել տուաւ իւր ծուկովն : **Ձ**կնորսն ինքն իրեն ուրախացաւ որ իւր բոնած մեծ խառնիճը եւս չէր ընծայած անոր . **Ց**իրերիոս բերել տուաւ խառնիճը , եւ անով մկնորսին երեսը պատաւուտել տուաւ : **Մ**ահուամբ պատժեց պրետորեան զօրքերէն զինուոր մը , որ ծառաստանի մը մէջէն սիրամարգ մը զողցեր էր : “Կահաւորակը մացարի մէջ

կառշելով, յարձակեցաւ ճամբան դիտելու պաշտօնն ունեցող հարիւրապետին վրայ. զարկաւ գետինը, եւ քիչ մնաց որ հարուածնեփոմներքեւ զայն պիտի մեռցումէք:

ԱՅ. Վ. Երջապէս ամեն տեսակ բարբարոսաթեանց տուաւ զինքը. առիթ չէր պակսեր. հալածելու համար ունէր իւր մօքը, իւր քեռորդոցը, իւր հարսին, Սէ-ւանի բարեկամները, եւ մինչեւ իսկ անոնց միայն ծանօթութիւն ովնեցողները: Աէյանի մահուանէն յետոյ է որ անոր անզթութեան առաւելուն երեւցաւ. ասով հասկցուեցաւ որ զայն արիմահնդութեան գրգռողն այն պաշտօնիայն չէր. այլ նա պատրուակներ կ'առ-թէր այն բռնաւորին, որոն վնտուածն ալ այն էր: Սակայն Ցիրերիոս իւր վարուց վրայ եւ իւր Թագառո-րութեան վրայ զբած համառօտ յիշառակարանաց մէջն կը համարձակի ըսել, թէ զՍէյան անոր համար պատ-ժեց, որ Գերմանիկոսի զաւակաց դէմ անոր ունեցած դիտաւորութիւնները հասկցեր էր: Ճշմարիտը սա է որ Ցիրերիոս այն երկու երիտասարդ իշխանաց մին այն ատեն մեռցունել տուաւ, երբ Սէյան արդէն կաս-կածելի եղած էր իրեն. եւ միւսը, այս սիրեցելոյն մա-հուանէն յետոյ:

Անոր բոլոր անզթիւններն մանրամասնարար պատմելն շատ երկար կ'ըլլայ. բաւական պիտի հա-մարիմ ընդհանուր զաղափար մը տալ անոր վրայ: Յօ-նի օրերը եւ մինչեւ իսկ տարեզլիւոյ օրն ի միասին առնելով, չեղաւ օր մը, որ նշանաւոր չըլլայ շարչա-րանաց գործադրութեամբ: Ամբաստամնելոց կիմներն ու զաւակները մի եւ նոյն դատապարտութեան կ'նննթար-կէր. անոնց մերժաւորացը արգիլեալ էր անոնց համար բալ: Մեծ վարձատրութիւնները ամբաստամնողաց նա-

ԽԱ ՎԱԼՄԱՅԻԾ ԽԱԿ Կը տրուէին : Ամեն բանսարկուի խօսք ընդունելի էր . ամեն յանցանք , լոկ խօսքով եղածն ալ , մահապարտական էր : Ամբաստանութիւն եղաւ բանաստեղծի մը համար , Թէ սպրերգութեան մը մէջ Թշնամանք զրուցել տուեր էր Ագամեմնոնի դէմ , եւ պատմագրի մը համար , Թէ զբրուտոս եւ զեասսիոս հոռվիմայեցոց վերջինքն կոչած էր . ասոնց երկուքն ալ պատժուեցան , եւ զրութիւններնին ջնջուեցան , Թէնու շատ տարի յառաջ շարագրուած եւ Օգոսլոսի առջեւ կարդացուած էին : Թանտարկելոց մէջ եղան ոմանք , որոց ո՛չ միացն գիրք չէին թողուր , այլ նաեւ ամեն հաղորդակցութիւն եւ ամեն խօսակցութիւն կ'արգիկուէին : Եատերը , դատի կոչաւած ատեննին , իրենց դատապարտութիւնը անկասկած գիտնախոմ համար , տաճանքէ եւ նշաւակութենէ պիծելու նպատակաւ ինքը ինքնին մահացու կերպիւ կը վիրատրէին . այլր ծերակուտին մէջ , Թոյն կը կթէին . բայց անոնց վէրքերը կը կապէին , եւ զանոնք ընդ քարշ ածելով ի բանտ կը տանէին կիսամեռ եւ հեւալով : Ամացեախներոնն ամենքն ալ քարշելով ի մահարան եւ անտի ի Թիրքա կը տարուէին : Այս կերպով միայն մէկ օրուան մէջ մինչեւ քանանք առաջուց կը լլկէր : Ապրելու կը ստիպէին զանոնք որ մեռնիլ կ'ուգէին . որովհետեւ Թիրքերիտամահն այնքան Թեթեւ պատիժ մը կը համարէր , որ երբ ի+ մացաւ Թէ եարգիլիոս անոն ամբաստանեալ մը՝ ինքը ինքնին սպաններ էր , պոռաց . «Եարվիլիոս ազատեցաւ ծեռքէս : » Օր մը բանտարկեալները նայելու գացած ատենն , երբ մէջերնոն մէկը կ'աղերտէր անոր որ

իւր պատիմքը իրութացունէ, պաստասիանեց։ «Յակար իին ըստ բաւականին չբարեկամացանք իրարու հետ։» Ճիւպափոսական մարդ մը իւր յիշատակագրութեանցը մէջ կը պատմէ, թէ Կապրէայի մէջ բազմամարդ հացեկերոյթի մը գտնուեր էր, Ցիրերիոսի Թզուկն որ ուրիշ խեղկատակներու հետ հոն էր, բարձր ծայնիւ հարցուց թէ ինչո՞ւ համար Պակնիոս՝ որ արքունական յանցանօք ամբաստանեալ էր., տակաւին կ'ապրէր. Ցիրերիոս լուել հրամայեց. բայց քանի մ'օրէն յետոյ գրեց ծերակուտին որ շուտով գալուէ զՊակնիոս։

Ա. Իւր կատաղաւթիմբ կրկնապատկուեցաւ, երբ լոեց որ իւր Պրուսոս որդին զոր իւր պնառակ կեանք վարեխն մեռած կը կարծէր, իւր կնոջ Լիվիլլայի եւ Սէյմնի ծեռօք Թոմապրուեր էր։ Պատիմներն ու չարչարանքները բազմապատկեց. բանց զործը միայն ասի ըրած էր. մինչեւ ա՛յն աստիճան, որ իւր ասպընջականն եղող Հուդոսցին՝ որ իւր հրամիրանօրն ի Հոռվմ եկեք էր, խակոյն բռնել ու հարցափորձի զնել տուաւ, որպէս թէ ա՛յն դաւադիրներէն մին եղած ըլլար զորս կը վինտուէին. եւ երբ սխալանքն յայտնուեցաւ, սպաննել տուաւ գանի՛ զործին վրան ծածկելու համար։ Կապրէայի մէջ տակաւին կը ցուցնեն սպանութեանց տեղն. գայլ, մ'էր այն, ուրկէ վար ի ծով կը գլորէին պն Թշուառները, որոց երկար եւ քստմնելի տանջանցներ կրել տուած էին. եւ վայրն, նաւաստիններ կը բռնէին զանմնք եւ ակիշներով ու թիակներով. կը զանակոծէին զանոնք ի մահ։ Եատ տեսակ անզթութիւններէ զատ, սա եւս մտածեր էր. վարպեթեամբ շատ մը զինի խմցունել կու տար մարդու մը, եւ յետոյ այն մարդը կապել կու տար այն կերպով ող մնկարելի կ'ըլլար միզել։

Եթէ մահը վրայ շիանէր, եւ եթէ Թքասիլոս գուշակն զանի շիամոզեր թէ երկար կեանք՝ ուն ենալու համար իւր վրէժխնդրութեանց ո՛ր մէկն ետ ծգելու էր, տակաւին շատ մարդ պիտի գոհէր. իւր Թոռանց եւ ո՛չ միոյն չպիտի ողորմէր: Կայփոսն կասկիածելի եղեր էր իրեն. եւ երիտասարդ Տիրերիոսը կ'արհամարհէր իբրեւ շնութեան ծնոնդ: Շատ անզամ զարմացմամբ երջանիկ կը կոչէր զՊրիամ, որ բոլոր ընտանիքը մեռեր էին եւ ինքն տայրեր էր:

ԱԴ. Բայց այսչափ անհնարին չարագործութեանց մէջ տեղն, եթէ ատելութիւն եւ նզնվք կը ներշնչէր, ինքն ալ ոնրին արհաւիրքն ու ամօնքը կ'իմանաւոր: Արգիլեց որ առանց վկաներ գտնուելու մարդքան շիարցունէ հաւահմայից. Հռովմայ մօսերն եղող պատզամները ջնջել ուղեց, բայց վախը կասեցուց գանի. վասն զի Պրենէսդի գիրքերը գորս կնքուած՝ արկղիկի մը մէջ զնելով քերել տուած էր; մեսան ոք չկան արկղիկին մէջ, եւ երեւան ալ չելան մինչեւ որ այսկղիկը տանարին մէջ տարուեցաւ: Վղաւ որ գաւառաց ոմանց կառավարութեանն համար ամթիրիւպատուներ անուանեց. բայց շիամարձակեցաւ գանմնք դրկել. վար կը զնէր քանի մը տարի ու յետոյ սփոնց յաջորդներ կը կարգէր. անոնց հրամանաւարաւթեան. տիտղոսն եւ պաշտօններն իսկ վրանին կը Թողձար, բայց տեղականերու ծեռօթ վարել կու տար պաշտօննին:

ԿԴ. Երբ իւր հարսն ու Թոռները դատապարտել տալու ելաւ, զանոնք շղթայակապ տանել տուաւ գահաւրակի մը մէջ՝ պահապաններով, որք հրաման առած էին արգիլելու որ անցորդներն չնային կամ ճամբան չկենան:

ԿԵ. Երբ որոշեց կորսնցունել զՍէյան որ դաւա-

գրութիւն կ'ընէր իրեն դէմ, աւելի խորամանկութիւն գործածեց քան Թէ իշխանութիւն, որովհետեւ Պէյան այն աստիճանն բարձրութեան հասած էր, որ կը տօնէին անոր ծննդեան օրն եւ անոր պատկերները կը մեծարէին : Պատուաւոր պատրուակաւ մը զայն իրմէ հեռացունելու համար, իւր հինգերորդ հիւպատուութեանը մէջ, զար այս խորհրդով խնդրեց չօրրորդ հիւպատուութենէն շատ ժամանակ յետոյ Թէպէտ եւ բացակայ էր, զայն իրեն պաշտօնակից ըրաւ . ապա, իրեն խնամինայու եւ տղիբունական իշխանութիւն առնելու յուսագիր ըբաւ զայն . եւ յանկարծ զայն ամբաստանեց առ ձերակոյտն : Բայց գրած նամակն շատ անարդ եւ գծում էր. անոր մէջ կ'աղաշէր ծերակուտի անգամներուն, որ հիւպատուներէն մին իրեն դրկեն, որպէս զի ֆնդգինչն միայնակ անոր ձեռքը յանժնէ . եւ իւր ծերակետանն հակառակ, պահապաններով զայ ամոնց առջեւ ներկայանայ լի անիւ եւ դողութեամբ . եւ վախճառով որ յեղափոխութիւն.մը կ'եղլէ, հրաման տակիր էր, որ իւր Թրուտոս Թոռը որ այն ատեն բանտարգեալ էր, եթէ պարագայն պահանջէ, ազատ Թողում նև գործերան գլուխն անցունեն : Նաւեր պատրաստ կեցուցեր էր, քանակներէն միոյն քով ապատանելու համար . եւ Ժայոի մը վրայէն տեհամբերութեամբ կը նրայէր նշանի զոր ուզած էր, աւելի շուտով տեղեկանակու համար : Վրբ Պէյամի զաւադրութիւնը խեղդուեցաւ, Թիրերիոս ո՛չ աւելի ապահով եւ ո՛չ աւելի հաստատուն կրցաւ ըլլալ . ինն տիրու փակուած թմակնցաւ իւր Կահպէայի տանը մէջ, զոր Յան Աւրուաւոյ կը կոչէին :

Ա. Ամեն վայրկեան նախատին թմեր կ'ընգունէր որ կը տիրեցնէին զինքը : Պատասմարտեալ քաղա-

քացիք Թջամանք կ'ընէին անոր երեսին, կամ եպերական գրութիւններով որը Թատրոնին մէջ կը գրտնուէին: Ասոնք տարբեր տպաւրութիւններ կ'ընէին անոր վրայ . երբեմն կ'ամչնար ու ծածկել կը ջանար. երբեմն ալ արհամարհել կը կերպարանէր, եւ ինքն կը հրաժարակէր զանոնք: Ձեղաւ բան մը որ աւելի կսկծեցուցանէ զայն, քան Պարթեւաց Թագաւորին. Արտաւանի մէկ նամակն, յորում կը յանդիմանէր զայն իւր մարդասպանութեանցն, վատութեանն, անառակութեանցը, եւ ազգականացն սպանութեանցն համար, եւ կը յորդորէր փութով իւր արժանաւոր պատիմը կրել եւ խնջայօժար մահուամբն քադաքացոց ատելութիւնը գոհացունել: Աներջապէս, իւր իսկ առաջն ատելի ըլլալով, չկրցաւ ինքզինքը բռնել, եւ իւր հոգույն Թշուառ վիճակն նշամարել տաւաւ նամակի մէջ, զոր զրեց առ ծերակոյսն, եւ որ կրօկսէր այսպէս. «Թ'նչ գրեմ ձեզ, հարք միախումքք. կամ, ինպէս գրեմ ձեզ. կամի նչ զգրեմ ձեզ. Թող աստուածներն ու աստուածուիիք զիս կորսնցունեն աւելի զառն կերպիւ, քան զոր ես կըզգամ ամեն օր Թէ կը կորսուիմ, ենէ ըսածս գիտեմ:»

Խէ. Ումանք կը կարծեն, Թէ ապագային վրայ ունեցած գլատութեամբն շատ կանխաւ հասկցեր էր, Թէ ինչ ամսնապարտութեան եւ ինչ աղետից սահմանուած էր. եւ Թէ, ասոր համար է որ զահակալութեամն ատեն այնչափ յամառութեամբ դէմ կեցեր էր, որ զինքը հայր հայրենեաց չկոչեն, եւ իկա գործերուն վրայ չերդնուն, վախուալով որ այդ պատիւներէն շատ ստոր զանուելուն համար առաւելազոյն եւս յանարգութիւն չիջնէ: Գոնէ այսպէս կը մակարերուի անոր խօսքերէն, զոր ըրաւ այս երկու նիւթերուա վրայ .

«Ես միշտ ինքզինքիս նման պիտի ըլլամ, կ'ըսէր. եւ բնաւ բարքս չպիտի փոխեմ, քանի որ խելքս գլուխս ըլլայ. բայց պէտք է որ ծերակոյտն մտածէ, թէ վժանզանոր օրինակ մը տալ է այնպիսի մէկու մը գործերոն վրայ երդումն ընել, որ կրնայ փոխուիլ, » եւ կը յաւելուր. «Թէ երբէք ծեզ նկատմամբ իմ բարեսրութեանս վրայ տարակուսիր (եւ կը մաղթեմ որ աղի չպատահած մեռնիմ), ձոյր հոյքենեաց տիտղոսն ինծ պատիւ մը չպիսի ըլլայ. եւ արժանի պիտի ըլլաք կա՛մ սա յանդիմանութեան թէ Թեթեւամտւթեամբ այդ տիտղոսն ինծ տուեր էք, եւ կա՛մ սա յանդիմանութեան թէ առանց իրաւացի պատճառի փոխուեր էք ինծ նկատմամբ : »

Ա. Զօրեղ էր եւ հաստանդամ. հասակը՝ սովորականէն քիչ մը բարձր. ուսերը եւ կուրծքը՝ լայն. բոլոր անդամները՝ լաւ համեմատական էին: Զախ ծեռքն աւելի յաջողակ եւ աւելի ուժով էր քան թէ աջը, եւ յօդուածներն այնպէս զօրաւոր էին որ մատովն կը ճմլէր տհաս ինձորն. եւ մէկ պոնդով մը տղու եւ երիտասարդ մարդու իսկ միսն կը ցաւցումէր: **Մարմնոյն գոյնն սպիտակ էր.** մազերը քիչ մ'երկայն էին զլիսոն ետին, եւ զգին վրայ կը թափէին, եւ ասի իւր ազգատոհմին գծագրութեանն մէկ մասն էր: **Պէմբը գեղեցիկ էր,** բայց մէկ քանի փորբեկ այտումներ ունէր աստ եւ անդ: **Աչքերը խոշոր էին:** եւ սա մասնաւոր յատկութիւնն ունէր, որ զիշերն արթնցած աւտեն՝ քիչ մը ժամանակ ցորեկուան պէս կը տեսնէր, եւ յետոյ աշաց տեսութիւնը կամաց կամաց կը մթանար: **Քայլած ատենը վիզը ծիգ կը բւնէր եւ քիչ մը ետեւ գացած:** **Կերպարանքն իսստ էր,** միշտ տիտուր եւ անծայն: **Թրեթէ, բնաւ չէր խօսեր բոլորտիքն եղող-**

Ներուն հետ. կամ թէ որ խօսէր, տեսակ մը զգածեալ եւ անդամոց անախորժ շարժումով կ'ընէր, որ ամբարտաւանութիւն եւ դաժանութիւն կը ցուցնէր։ Օգոստոս բոլոր այս պակասութիւնները տեսաւ. եւ բանիցս անգամ զանոնք ջատագովելու ելաւ ծերակուտին եւ ժողովրդեան սոշ։։։ այնաքս ցուցնելով թէ անոր բարբէն չէին սզլ բնութիւնն այնպէս ըրած էր։ Կը թագաւորութեան գրեթէ բոլոր ժամանակին մէջ անայլայլելի առողջութիւն մ'ունեցաւ, թէպէս եւ երեսուն տարեկան հասակէն ի վեր միաւկ ինքն եղաւ իւր անձին բժիշկ։

ԿԹ. Այնչափ բիչ կրօնասէր էր, որ քաւդէութեան կը պարապէր եւ ճակատագրի կը հաւատար. սակայն զարմանայի կերպով մը կը վախճար ամպոց որոտումէն. եւ մրրիկի ժամանակներն՝ զլուխը դափնեայ պասկ մը կը դնէր, սա լնդհանրացեալ կարծիքին հետեւելով, թէ շանեն երբէք չզարներ դափնիի տերեւին։

Ճ. Մեծ ինամով մշակեց յունական եւ լատինական գրականութիւնները։ Աերջոյն մէջ դաս կ'առնէր Մեսասլա Կորվինոսէն, որուն յարած էր յերիտաւարքութենէն ի վեր. բայց արուեստակութիւն ու խըստութիւն բանեցնելովն կը մթացունէր իւր ոճը. եւ երբեմն, անմըջապէս զրուցածը՝ մուածելով զրուցածէն լաւագոյն կ'ըլլար։ Ծովիոս Կեսարի մահուան վրայ բնարերդակ բերթուածներ յօրինեց։ Կը յունարէն բանաստեղծութեանցը մէջ, նմանող եղաւ Խփորիոնի, Ճուհանոսի և Պարթենիիոսի։ Այս բանաստեղծները կը զմայլեցնէին զինքը. անոնց զրութիւններն ու կենդանագիրերը հասարակաց զրբառուներուն մէջ՝ երեւելի հին հեղինակաց կարգին մէջ մնել

տուաւ . Եւ ասի պատճառ եղաւ որ շատ մը գիտնականներ ծանօթութիւններ ուղղեցին իրեն : այն երեք մատենագրաց վրայօք : Այնչափ հոգ տարաւ առասպելաց ուսմանն , որ ծաղրելութեան կը հասնէր : Իւր հարցումները զորս սովորաբար կ'ընէր քերականից , որոց հետ՝ ինչպէս որ ըսինք , շատ կը սիրէր ապրիլ գրեթէ սա կերպ բաներ էին . «Ո՞վ էր Հեկուրայ մայրը . ի՞նչ անուն ունէր Աքիլէս՝ Լիկոմեդայ արքունեաց մէջ . ի՞նչ էին յուշկապարիկներուն երգերը : » Աերջապէս , այն օրն որ Օգոստոսի մահուանէն յետոյ առաջին անգամ ըլլալով ծերակուտին մէջ մտաւ , կրօնից միանգամայն եւ որդիական գորովոյ պարտաւորութիմը կատարած ըլլալու համար , հարկ համարեց այն կերպով զոհ մատուցանել ինչպէս որ ըրած էր Մինոս՝ իւր որդոյն մահուանէ յետոյ . այսինքն ո զինով եւ խնկով , բայց առանց նուազարանի զոհ մտուցանել :

ՃԱ. Թէպէտ եւ դիւրաւ կրնար խօսիլ յոմարէն , սակայն ամեն պարագայի մէջ չէր գործածեր , մանամանդ ծերակուտին մէջ կըզգուշանար . Եւ անգամ մը յոմարէն բառ մը գործածելով , ներում խնդրեց այնովսի օտար բառ մը զրուցելուն համար . Եւ ծերակուտին մէկ վճռոյն մէջ լսելով այն յոմարէն բառն որ Է-ՅԵ + + + Ի-Ե-Լ Վ-Ր-Ր կը նշանակէ , կարծիք յայտնեց որ այն բառը փոխուի ու տեղը լատիներէնը դրուի . կամ թէ որ լատիներէնը չկայ , խօսքն ուրիշ ծեւով մը զրուցուի : Լատիներէն լեզուաւ պատասխանելու պարտաւորեց զինորին մէկը , որմէ վկայութիւն կ'ուզէին յունարէն լեզուաւ :

ՃԲ. Լապրէայի մէջ առանմացած ժամանակն , երկու անգամ ի Ճռովմ վերադառնալ փորձեց : Առաւ

ջին անգամուն, եռամի նաւով մը եկաւ մինչեւ Կեսարի պարտէզներուն մօտն. զինւորներ շարուեր էին Թիբրայի եղերաց վրաց, եւ հրաման առած էին որ չթողուն եթէ դիմաւորելու գալ ուզող լլլայ: Երկրորդ սնգամուն, Ապահեան ճամբէն յառաջ քալելով եկաւ մինչեւ որ եօթն մղոն մնաց ի Հուովմ. բայց անոր պարիսպները տեսնելուն վրայ գոճ ըլլալով, ետ դարձաւ: Ա' ըսեն թէ հրաշք մը այսպէս ընել տուաւ անոր. (ոյրովհետեւ չգիտցուիր թէ ինչ էր առաջին ճանապարհորդութեանն ատենն ետ գառնալուն պատճառը:) Օժ մ'ոնէր զոր զրօսանք ըրած էր մեծոցանել, եւ իւր ծեռօք կը մնուցանէր. տեսաւ որ մրջինները կերեր էին զայն. եւ պատգամ մ'ալ իրեն իմացուց որ բազմութեան ոյժէն վախնայ: Թատի ետ դարձաւ, եւ հիւանդացաւ Կամպանիոյ մօտն՝ Աստուրայ կղզւոյն մէջ. յետոյ, ինքինքը քիչ մ'աղէկ գտնելով, զնաց մինչեւ Կիրկէի կղզին. եւ իւր առողջութեան տկարութիւնը ծածկելու համար զինւորական խաղերու ներկայ գանուեցաւ, եւ մինչեւ իսկ գեղարդներ նետեց վարագի մը վրայ զոր ասպարէզին մէջ թող տուեր էին բայց այս աշխատութիւնը կուշտի ցաւ մը պատճառեց. եւ մարմինը տաքնալէն յետոյ մսեցուցած ըլլալուն համար, վտանգաւոր կերպի հիւանդացաւ: Սակայն տակաւին թիչ մը ժամանակ ինքինքը բռնեց. եւ զինքն ի Միսենա տանել տալով, մինչեւ իսկ իւր շուայտանը չընդհատեց, անբարեխտութիւն համարէ կամ թէ կեղծ կերպաւորութիւն: Խոր բժիշկը՝ Կլարիկէս, կերակորք մ'ենելու ատեն մեկնելու պատրաստուելով, անոր ձեռքը բռնեց համրուրելու համար: Թիբրիոս՝ կարծելով թէ նա իւր բազկին զարկը նայիլ կ'ուզէր, կեցուց զանի եւ հացկերոյթը երկարածգեց: Մին-

ՀՅՈ ՆՐԿՈՏԵՍԵՆ ԿԵՍԱՐՔ

չեւ անգամ տեղը տարաւ իւր ա՛յն սովորութիմը , որ էր կերակուրին . յետոյ ճաշի սրահին մէջ տեղն ուռի վրայ կենալ , քովը սակրավորամ՝ ունենալով . եւ այս պէս բոլոր կոչնականաց մնայք բարեամերը ընդունիլ , եւ ամոնց երթայք բարեաւ զրոցել իր կողմէն :

ՃՊ. Սակայն ծերակուտին զրութեանցը մէջ կարդարով , որ շատ մը պմբասարանեալներ որոց մասին թեթեւ կերապով եւ իբր լոկ նշաններէն առնելով գրած էր . արձակեր էին առանց զանոնք գոնէ խօսեցնելու , հասատաց որ զինքն արհամարհել կրսկսէին . սրտմանեցաւ ասոր վրայ , եւ որոշեց որ , ի՞նչ որ ալ ըլլայ , ի Կապրէա վերադառնայ . որովհետեւ չէր համարձակերրանի մը ծեռնարկելու , բայց եթէ իւր ապառաժներուն մէջ ապաստանելէ յետոյ . բայց ծախող հողմեր եւ իւր հիւանդութեան սաստկութիմը զինքն ծամբէն վար դրին , եւ Պուկուզդոսի գիւղի տանը մէջ կեցաւ , եւ հոն մեռաւ ևօթանասոմ եւ ութն տարեկան հասակին մէջ եւ իւր տէրութեան բսանիրեքրորդ տարին , ի 16 մարտի , ի հիւպատոսութեան Կնէոս Ակերրոնիոս Պուկուզոսի եւ Կայիոս Պոնտիոս Նիգրինոսի : Ամանք կարծեցին թէ Կայիոս Կալիգուլա յամրաբարագրող թոյն տուեր էր անոր . այլը , թէ այն պահուն յորում ջերմը թողեր էր , ուտելիք չտուին . վերջապէս ումանք ալ , թէ պաստադներով զանի խեղդեր էին , երբնա իւր մատանին կ'ուզէր գոր առեր էին մարած պտեն : Սենեկայ գրած է , թէ իր վախճանին մօտենալն զգալով , մատանին մատէն հաներ էր որպէս թէ մէկու մը տապու համար . թէ քիչ մատեն ծեռքը բռներ էր . եւ թէ յետոյ նորէն մատն անցուցեր էր եւ անշարժու ճախի ծեռքը գոց մնացեր էր . թէ յանկարծ իր գերիները կանչեր էր , եւ թէ որովհետեւ պատասխան

առուղ չկար, ոտքի վրայ ելեր էր. բայց թէ, ուժը հատնելով, մեռած ինկեր էր անկողնոյն քովն :

ՃՊ. Աերջին անգամ երբ իւր ծննդեան օրը կը տօնէին, իրեն այնպէս եկաւ թէ երազի մէջ կը տեսնէր Թեմենեան Ասլողոն մը, որ անսովոր մեծ հասակ եւ զեղեցկութիւն ունէր, զոր Սիրակուասայէն քերել տուեր էր՝ նորաշէն տաճարի մը գրքատամը մէջ դնելու համար և թէ այս Ասլողոնն իրեն կ'ըսէր որ արդարեւ զայն նուիրագործողը Տիրերիոս չպիտի ըլլար : Անոր մահուանէն քանի մ'օր յառաջ, Կապրէայի կղզեյն մէջ փարոսի աշտարակը փլաւ երկրաշարժէ մը. եւ Ախսենսայի մէջ, անոր սենեակը տաքցունելու համար թերուած մոիթիւներն պաղել եւ մարելէ յետոյ, իրին կուան դէմ յանկարծ նորէն քոնկեցան ու վառեցան մինչեւ լոյս :

ՃԾ. Անոր մահուան լուրն իմացուելով պէս, այնպէս ուրախութիւն եղաւ Ճոռվմայ մէջ, որ ամեն մարդ սկսաւ փողոցներուն մէջ վագել ու պոռալ, թէ Տիրրանյի մէջ զայն նետելու է. կ'երդմնեցունէին երկիրն ու աստուածները որ անոր ոգույն տեղ չտան, բայց եթէ ամբարշտաց մէջ տեղն ու Տարտարոսի մէջ. այլր կըսպառնային զայն ընդ քանի ածել ի մահարան : Անոր անցեալ բարբարոսութեանցը յիշատակին վրայ կ'աւելնար նոր վայրենութիւն մ'ալ. ծերակոյտն կանոն դրած էր որ դատապարտեալ բաղաքացւոց պատիժը տասներորդ օրն գործադրուի միշտ, մէկ քանի թշուառն եր ճիշդ ա՛յն օրն սպաննուիլ կը պարտէին, յորում Տիրերիոսի մանն իմացուեցաւ. Թողութիւն կը իմարտէին մեծածայն պաղատանօր. բայց որովհետեւ Կայիոս դեռ բացակայ ըլլալով, չկար մարդ որոն կարենային դիմել, պահապաններն՝ կանոնի դէմ բամ մը գործած

չըլալու համար, խեզդամանց ըքին զանոնք եւ ի տես դրին անոնց դիակները : Աւաելութիւնն կրկնապառկեցաւ այն բռնաւորին դէմ, որոն քարբարոսութիւնը մեռնելին յետոյ տակալին զգայի կ'ըլլար : Մրր անոր մարմինը Միսենայէն փոխադրուեցաւ, կը պոռային Թէ պէտք էր զայն Արտելքայի ամփիթատրոնին մէջ այրել ինչպէս որ կարելի էր. բայց, զինւորներ զայն ի ձառվմ բերին եւ սովորական արարողութեամբ այրեցին :

Հ.2. Կտակը շինած էր երկու տարի առաջ, երկու օրինակ էր, մին իւր ձեռօք, միան ազատագրեալի մը ծեռօք գրուած . բայց երկութն ալ կատարելապէս իրարու նման էին. եւ իւր զերեաց վերջիններէն ստորագրեալ : Իրեն ժառանգորդ կ'ընէր իւր Թոռները ևայիոսն ու Ֆիբերիոսը, կէս առ կէս . եւ զանոնք մէկզմէկու փոխանակ կը կարգէր : Տատ մը պարզենեք կը կտակէր եստեանաց, զինւորաց, իւրաքանչիւր քաղաքացւոյ, եւ իւրաքանչիւր Թագի զիսաւորաց : —

ԿԱՅԻՌՈՒ ԿԱԼԻԴԱՌԻԾԱ.

Ա. Պերմանիկոս, Կայիռու. Կեսար. Կալիգալայի հայրն եւ Պրուսոսի՝ ու Սմտոնի աղջկանց փոքրագունին Անտօնիայի որդին, որդեզրեցաւ իւր մօքեզբօրն Թիրերիոսի. օրինաց պահանջած հասակէն հինգտարի առաջ գանձապետութեան պաշտօն, եւ անմիջապէս յետոյ հիւպատոսութեան պաշտօն վարեց : Պերմանիոյ մէջ բանակաց հրամանատար ըլլապուղկուած ըլլալով, այնչափ աներկիւղութեամբ եւ նախանձաւորութեամբ բանեց լէգէնները, որ Օգոստոսի մահուան լուրն իմացուելուն պէս, յամառօրէն կը մերժէին զԹիրերիոս իբր ինքնակալ նամանալ, եւ կ'ուզէին իրնց գօրապետը Թագաւորեցոնել : Թաղթեց Թշնամեաց եւ յաղթանակեց : Երկրորդ անգամ հիւպատոս կարգուեցաւ . բայց պաշտօնի անցնելէն առաջ, Ճռովմէն գրեթէ վոնտուեցաւ Թիրերիոսի կողմանէ որ Արեւելից գործերն անոր յանձնեց : Ճայառանին Թագաւոր մը տալէ եւ զԿապաղովկիա հոռվմէական գաւառի վերածեղէ յետոյ, Անտիոքի մէջ մեռաւ ի հասակի երեսուն եւ չորս ամաց, նուաղական հիւանդութեամբ մը, որն որ կասկած կ'ըլլուէր Թէ Թայնէ

պատճառած է: **Ս**րդարեւ մարմնոյն վրայ տեսնուած կապուտակ բիծերէն, եւ բերնէն ելլող փրփուրէն զատ, անոր աճիններուն եւ այրած ոսկրներուն մէջ տեղն ամրողջապէս մնացեր էր սիրտը. եւ առ հասարակ այնպէս կը հաւտացուի, թէ թունով թրծուած սիրտը կրակին դէմ կը դնէ:

Ռ. Անոր մահը՝ Ցիրերիոսի ատելութեանն ու Անէսու Պիսոնի հնարքներուն կ'ընծայէին: **Ա**յս Պիսոնն, որ Գերմանիկոսի **Ս**րեւելից մէջ հրամանատարութիւն ըրած ժամանակն Սիրիայի կառավարիչ էր, չծածկեց թէ զինքը պարտաւորեալ կը համարէր հօրն կամ որդույն Թշնամի ըլլալու. խօսքով եւ գործով Թշնամունեց գերմանիկոս որ հիւանդ էր եւ կը մաշէր, եւ դառն կսկիծներ պատճառեց անոր: Նաեւս, ի Ճռովմ վերադարձած ատեն, թիչ մնաց որ ժողովուրդը զանիր պիտի բգկտէր. եւ ծերակոյտը զայն ի մահ դատապարտեց:

Գ. Գերմանիկոսի մարմնոյն եւ մորին բոլոր յատէկութիւնները այնպիսի բարձր աստիճանի մը մէջ էին, որոն եւ ո՞չ որ երբէր հաւասարեցաւ. ոնէր աննման գեղեցկութիւն մը եւ արիութիւն մը. յոյն եւ յատին գրականութեանց համար եւ այս երկու լեզուաց ճարտասանութեանն համար՝ հոյակապ հանճար՝ մը, զմայլելի բարեսրտութիւն մը, սիրցոնելու եւ սիրուելու մեծ փափաք մը, եւ ասոնց մէջ յաջողելու համար՝ մեծ տաղանդ: Ըստ մարտինոյն միակ պակասութիւն մ'ոնէր. այն է, օրոնքները թիչ մ'աւելի բարակ էին. բայց կերակորէ յետոյ ծի հեծնելու սովորութեամբն՝ անոր դարման ըրսու: Խօնակաց ատեանին մէջ դատեր պաշտպանեց, մինչեւ իսկ յաղթանակի պատիմներն առնելէ յնտոյ: Եւր ուսմանցը շատ մը

հոյակապ յիշատակարաններէն զատ, ունինք մեռքերնիս անոր յունարէն կատակերգութիմները։ Թէ՛ առ տնին եւ Թէ՛ հրապարակային կենացը մէջ միօրինակ քաղցր էր։ Ազատ եւ նիշակակից բաղաքներէն երս առանց սակրատորի կը մանէր։ Հոյակապ մարդոց գերեզմանները կը պատուէր։ Վարոսի պարտութեամն ատեն սպաննուած զինորաց ուկերոտին իւր ձեռօքը ժողվեց ու շիրմի մը մէջ ամփոփեց։ Բար նախանձորդներէն եւ Թշնամիներէն ի՞նչ Թշնամանք եւ ընդունէր, փոխարէն բաղցրութիմ կը ցուցնէր։ Երբէք չսրդողեցաւ Փիսոնի՝ որ իւր վճիռներն արհամարհեր եւ իւր պաշտպանաւորները նեղեր էր, բայց միայն այն ատեն երբ տեսաւ որ անոր կախարդանացն ու անոր ծուղակներոն նշաւակ եղած էր. եւ այն ժամանակ դարձեալ բաւական համարեց՝ ըստ հինաւորց սովորութեան, հրապարակաւ անոր բարեկամութենէն հրաժարիլ եւ իւր մարդոցն յանձնել որ իրեն համար վրէժինդիր ըլլան եթէ իրեն աղէտք մը համնի։

4. Այսչափ առարինութիմ անվարծ չմնաց։ Այնչափ կը սիրուէր ու կը յարգուէր խր ազգականներէն, որ՝ (Թողոնք ուրիշները) Օզոստոս երկար ժամանակ վարանեցաւ խորհելով որ զայն իրեն յաջորդ ընէ, եւ զայն Տիբերիոսի որդեզրել տուաւ։ Ժողովրդիան առջեւ այն աստիճան շնորհ գտած էր, որ ամեն անզամ դուրս ելլելոն՝ անհամար մարդիկ բոլորտիքը կը ժողովուէին; եւ քանի մ'անգամ ալ բազմութեան շատութենէն կեանքը վտանգի մէջ գտնուեցաւ։ Ապատամբութեան խաղաղելէն յետոյ, Գերմանիայէն վերադած ատենն, բոլոր պրետորեան վաշտերն դիմաւորելու գացին, եթէ եւ անոնց միայն երկուքն հրանիան

ընդունած էին. եւ հռովմայեցի ժողովուրդն, ամեն սեռէ, ամեն հասակէ եւ ամեն աստիճանէ, անոր ճամբոն վրայ տարածուեցաւ Հռովմէն մինչեւ քան մղոն հեռի:

Ա. Աւելի մեծ սիրոյ նշաններ նաեւս երեւան եկան անոր մահուսն օրն եւ հետեւեալ օրերը. քարեր նետեցին տաճարներուն մէջ, աստուածոց արձամները կործանեցին. շատ մարդիկ փողոց նետեցին իրենց առ տնին աստուածները. ոմանք ալ իրենց նոր ծնած տղայքը դուրս ճգեցին: «Ըստն նաեւս թէ բարբարոսները որ այն ատեն մեզի հետ կամ իրենց մէջ պատերազմ ունէին, զինադադարի հաւանութիւն տուին, իբրեւ ընդհանրական աղետից մէջ. թէ ոմանք իշխանք մօրուրնին կտրեցին եւ իրենց կիներուն զլուկները ուախրել տուին ի նշան մեծ սպոյ. եւ թէ արքայից արքայն որսորդութիւն չըրաւ եւ մեծամեծները յիւր սեղանն չընդունեց. եւ ասի, Պարթեւաց մէջ զրեթէ այնպէս բան մ'է, ինչ որ է մեր մէջ դատարանաց փակուիլը:

Զ. Անոր հիւանդութիւնը՝ առաջին անգամ իմացուելուն պէս, Հռովմայ մէջ կատարեալ սրաարեկութիւն տիրեց. եւ որովհետեւ իրիկուան դէմ նոր սուրհանդակներու գալստեան կըսպասէին, զիտցուիր թէ ի՞նչպէս եղաւ, զրոյց ելաւ յանկարծ, թէ Գերմանիկոս կազզուրեր էր. ասոր վրայ, իսկոյն ի Կապիտոլիոն կը վազեն ջահերով եւ զոհի կենդանիներով. տաճարին գռները զրեթէ կը կոտրեն, որ շուտով մատուցանեն զրիերնին: Ցիրերիոս կ'արթննայ չորս կողմէն լուռած աղաղակներէն. Հայութ աղակնեցաւ. հայրէն+ն աղակնեցաւ. Գերմանիկոս աղակնեցաւ: Երբոր մահն սսուպուեցաւ, ոչ միսիթարանք, ոչ իրովար-

տակ կրցաւ սահման դնել հասարակաց ցաւոյն, որ մինչեւ գեկտեմբեր ամսոյ տօնից օրերն իսկ տեւեց։ Տիբերիոսի Թագաւորթեան քարուականութիւններն աւելի եւս մեծցուցին այս երիտասարդ դիւցազին փառքն ու անոր մահուան կսկիծը . որովհետեւ բոլոր աշխարհ՝ իրաւամբ համոզուած էր, թէ երկիւղն ու ակնածութիւնն զորս նա կը ներշնչէր ինլրնակալին, սանձ դրած էին այս հրէշին քարբարոսութեանը զոր նա ետքէն յերեւան հանեց։

Է. Ամուսնացաւ Ազրիպպասի եւ Յագիայի դստեր՝ Ազրիպպինայի հետ, եւ անկէ ունեցաւ ինն զաւակ, որոց երկուքը մանկութեան մէջ մեռան, եւ երրորդ մը՝ տղապութեան հասակը լրացուցած ատեն։ Այս վերջինը նշանաւոր էր իւր զեղեցկութեամբը։ Լիվիա անոր արծանն իբրեւ Կուպիդոն զգեցեալ, Աստղկան տաճարին մէջ դրաւ։ Օգոստոս անոր կենդանագիրն ոնէր իւր սենեկին մէջ, եւ ամեն անգամ ներս մանելով զայն կը համբուրէր։ Միս զաւակներն մինչեւ իբենց հօրն մահուանէն յետոյ ապրեցան։ Եւ էլին, երեք աղջիկ, Ազրիպպինա, Պրուսիլլա եւ Լիվիլլա . եւ երեք մանչ, Ներոն, Պրուսոս եւ Կայիոս Կեսար։ Ներոն եւ Պրուսոս՝ Տիբերիոսի ամբաստանութեանցը վրայ դատապարտուեցան ծերակուտէն։

Ը. Կայիոս Կեսար օգոստոս ամսոյ վերջին օրն ծնաւ, ի հիւպատոսութեան իւր հօրն Պերմանիկոսի, եւ Փոնտէոս Կապիտոնի. ծնած տեղին վրայօք անհամածայնութիւն կայ. Կնէոս Լէնաուլոս Պետուփիկոս կը պնդէ թէ Տիբուրի մէջ ծնաւ. Պլինոս կ'ըսէ, թէ Տրէվացւոց երկրին մէջ, երկու զետոց միացած տեղն։ Պրեւ ապացոյց կը յիշէ այն տեղն դրուած խորան մը՝ վրան աս արծանագրութեամբ, է բողժոքնու-

բէ-ն Առեւդունոյէ : Անոր տէրութեան օրովն հրատարակուած քերթուածներ այնպէս կը ցուցնեն Թէ քանակին մէջ, զօրաց ձմերոցին մէջ ծնած էր .

Ծընեալ սընեալ ի բանակս եւ վարժեցեալ ի մարտի, Բաղդըն նըմա պատրաստէր ըզկացսրութիւն աշխարհի :

Ինքնակախսց գործերոն մէջ զրուած կը գտնեմ, Թէ նա Սնտիրնի մէջ ծնած էր : Պլինոս կը յանդիմանէ զԳեատուլիկոս, Թէ շողոքորթութեամբ, խորհած է զեալիզուլա Ցիրուրի (Ցիվոլի) մէջ ծնած ցուցնել, եւ Թէ Ճերթուլէսի Նուիրեալ քաղաք մը՝ երիտասարդ իշխանի մը իրը հայրենիք ցուցնելով անոր մափառութիւնը շողումել ուզած է . կը պնդէ Թէ այս ստութեան՝ նշմարտանմոնութիւն տուողը սա՛ է, որ Կալիզուլայի ծննդենէն տարիի մ'առաջ, արդարեւ Ցիվոլիի մէջ Գերմանիկոսի որդի մը ծներ էր, նմանապէս Կայիոս Կեսար անուանեալ, որն որ աննման գեղ եւ վայելութիւն ունէր, եւ որուն կանխահաս մահն թիշ մ'առաջ յիշեցի : Կայիոսի ծննդեան վրայ Պլինոսի ունեցած կարծիքին զալով, Օգոստոսի Ցիշատագրութեանց թուակաները՝ անոր դէմ կը խօսին : Ս.սոնց մէջ կը տեսնեմք, որ Գերմանիկոս ի Գաղղիա չգնաց, բայց եթէ իւր հիւպատոսութենէն յետոյ՝ եւ Կայիոսի ծննդենէն յետոյ : Պլինոսի յիշած արճանագրութիւնը բան մը չապացուցաներ ի նպաստ իրեն, որովհետեւ Ս.գրիպպինա մի եւ նոյն երկրին մէջ երկու աղջիկ ծնաւ . եւ ասի բաւական է՝ բատ սովորութեան մեր լսզուին, Բ-Հ-Հ-Ն-Ն-Բ-Ն բառին գործածութիւնը արդարացնելու, վաև զի Թէ՛ մանչ եւ Թէ՛ աղջիկ տղայոց ծնոնդն հահկցունելու համար մի եւ նոյն բառը կը գործածենք:

Օգոստոսի մէկ նամակն ունիմք, զոր իւր մահուանէն քանի մ'ամիս առաջ իւր քեռդստերն **Ա.գրիպինայի** գրած է, Կայիսու Կալիգուլայի վրայօք, վասն զի միւն Կայիսոր մեռած էր. «Սրէկ հրաման ըրի Տալատիկոսի եւ **Ա.սելլիոսի** որ զԿայիսու ի բանակատեղն տանին, ընդ պահապանութեանմբ աստուածոց, ի 18 մայիսի: Խմ մէկ բժիշկս անոր հետ կ'ուղարկեմ, եւ **Գերմանիկոսի** կը զրեմ որ զայն վար դնէ, թէոր կ'ուզէ: **Մնացի՛ր** բարեաւ, սիրելիս **Ա.գրիպինա**. եւ ջանացի՛ր՝ ողջ առողջ հասնիլ ամուսնոյդ բով:» Խնձ կը Թուի, թէ այս նամակը բատ բաւականին կը յայտնէ, թէ Կայիսու բանակին մէջ ծնած չէ. որովհետեւ երկու տարեկանի մօտ էր, երբ առաջին անգամ ըլլալով զայն հոն տարին: **Ասի** բաւական է հաւատ չընծայելու համար ա՛յն քերթուածին զոր յիշեցի, մանաւանդ որ անոր հեղինակն ալ ճանչցուած չէ: **Ուստի** պէտք է յարիլ ա՛յն կարծիքին, զոր կ'աւանդեն հասարակային զրութիւնները որոց հարազատութիւնը ճանչցուած է: **Ա.սկէց** զատ, զիտցուած է որ Կայիսու՝ ուրիշ ամենէն նախամեծար համարեց միշտ **Անտիոքի** բնակութիւնը, զոր եւ սիրեց իբրեւ իւր ծննդեան տեղին, կ'ըսեն նաեւս, թէ Ճռովմէն զզուելով, կայսրութեան կեղրոնը հոս փոխադրել ուզեց:

Թ. Կալիգուլա մականոմը՝ զինւորական կատականուն մ'լը. այս բառը տեսակ մը զինւորական ոսից ամանի անուն լը, զոր նա կը հազնէր այն բանակավայրին մէջ ուր մեծցաւ: Զօրքերը շատ յարեալ էին այս իշխանին, որ իւր տղայութիւնն անոնց մէջ անցուցեր էր. ասոր մէկ ապացոյցը տեսնուեցաւ զիխաւորապէս **Օգոստոսի** մահուանէն յետոյ, երբ իւր լոկ ներկայութիւնը բաւական եղաւ խուզվարկուաց կատաղու-

Թիւնը կեցոնմելու, որոնք տարապայման միջոցներու դիմելու պատրաստուած էին. այս մարդիկն ա՛յն ատեն միայն կակուղցան, երբ տեսան որ Կայիտոսը մնրծակայ մէկ քաղաք մը զրկելու վրայ էին՝ վախճախով որ անոր կենացը վտանգ մը կը հասնի. ասոր վրայ իրենց զղումն յայտնեցին, բռնեցին անոր կառքը եւ ստիպմամբ ինդրեցին որ իրենց վրայ այնչափ ատելի գաղափար մը չունենան :

Փ. Սիրիայի արշաւանացն ատեն իւր հօրն ընկերացաւ: **Ի** վերադարձին, իւր մօրը քով ընակեցաւ. եւ երբ սա աքսորուեցաւ, բնակեցաւ իւր մեծ հանւոյն՝ Լիվիայի քով, որոն դամբանականը ետքէն ինչն խօսեցաւ ատենախօսութեանց բեմին մէջ, մինչդեռ սղայութեան պատմուման կը կրէր: **Ա**սկէ յետոյ, իւր հանւոյն **Անտոնիայի** քովը գնաց: **Տ**ասն եւ ինն տարեկան հասակին մէջ, **Ցիրերիոս** զայն ի Կապրէա բերել տուաւ, եւ մի եւ նոյն օրուան մը մէջ այրական պատմուման առնուլ եւ մօրուքը կտրել տուաւ, առանց այն օրն պատուային արարողութեամբ մը նշանակուելու, ինչպէս որ սովորութիւն էր եւ ինչպէս որ անոր եղբարցը համար կատարած էին: **Ա'**յն տեղ է որ կրցաւ պրծիլ այն ամեն ծուղակներէն զորս կը լարէին անոր: **Ի** զուր կը ջանային որ բերնէն տրտունջ հանել տան. երբէք պատրուակ մը չէր տար չարութեան. իւր եղբարց աղետալի մահը չնշմարածի պէս երեւցաւ. եւ իւր իսկ նախատինքներն անհաւատալի կեղծ կերպարանութեամբ մը կը ծածկէր: **Ցիրերիոսին** եւ զինքը շրջապատողներուն ա՛յն աստիճան կամարութիւն կը ցուցնէր, որ իրաւամբ ըսին, **Թէ** ո՛չ անկէ աւելի լաւ սպասաւոր մը եւ ո՛չ աւելի չար տէր մը եղած է երբէք:

ԺԱ. Սակայն, նոյն այն ժամանակէն ի վեր, չէր կրնար իւր ցած եւ անզութ միտութիմները ծածկել . խոր մեծ զուարձութեանց մին էր չարշարանաց ենթարկուած թշուառներուն տանջանքներուն համդիսատես ըլլալ : **Գ.իշերն՝** մեծ մելինոցի մը մէջ պլղուած եւ կեղծ մազերով զլուխը ծածկած, գէշ տեղեր կը պտղտէր : **Ա.** մենէն աւելի սէր տուած էր թատերական պարի եւ երածշտութեան . եւ **Ցիրերիոս** դիւրաւ անոր թոյլտուութին կ'ընէր, յուսալով որ անոր այս ճաշակները պիտի կարենացին անոր կատաղի բնութիւնը ցածուցանել : **Խորատես** ծերունին այնչափ լաւ կը նանշնար զայն, որ շատ անզամ կ ըսէր . «**Ե**թ Թողում որ Կայիոս ապրի իւր թշուառութեանն եւ այլոց թշուառութեանն համար . օծ մը կը մեծցունեմ հոռվմայեցի ժողովրդեան համար, եւ **Փայեղոն** մը՝ տիեզերաց համար : »

ԺԲ. **Ժամանակէ;** մը յետոյ ամուսնացաւ **Մ. Սիլանոսի** դստեր **Ցունիա** Կղաւիլլայի հետ, որ Ճռով-մայ ազնուական մեծ բնուանիքներուն մէկն էր : **Իւր եղբօր** **Պրուասի** անդ հաւանաց սահմանուելով, այս պաշտօնն դեռ չփարած, մէկն ի մէկ քահանայապետութեան անցաւ : **Ցիրերիոս՝** այն ատենն ուրիշ ամեն նեցուկէ զրկուած, եւ վատանութիւնը պակսած ըլլալով **Սէյանի** վրայ զոր թիչ ժամանակ յետոյ ջնջեց, կը փորձէր Կայիոսի բնարութիւնն ու սէրը, զոր աստիճանաբար կը մօտեցունէր գահուն : **Կայիոս,** որուն կինն դեռ նոր մեռեր էր տղայաբերութեան ժամանակ, զահն ելլալու աւելի ապահով ըլլալու համար, **Պրետորեան** վաշտից զիհոյն՝ **Մակրոնի** կինը **Սննիա** Նէվիան մոլորեցուց . երդմամբ խոստացաւ անոր, որ հնան ամուսնաւայ եթէ կայսրութեան համար . եւ այս

խոստումն ստորագրեց։ Ամոր միջոցաւը շահեցաւ զՄակրոն, Իւ, ոմանց հեղինակաց բաածին նայելով, զայն գործիք բրաւ զՑիրերիոս Թունաւորելու համար։ Եթերունիին մատանին հանել տուաւ մինչ նա դեռ կը շնչէք. եւ որովհետեւ նա ալ կ'երեւէք Թէ չէր ուզեր Թող տալ մատանին, վրան պաստառներ նետել տուաւ, եւ մինչեւ իսկ զրուցուածին նայելով, խր ճեռօքն զայն խեղդամահ ըրաւ։ Ազատագրեալ մը որ ներկայ կը գտնուէք, այս վայրենի գործը տեսած ատեն պոռալով, Կայիրոս անմիջապէս կախել տուաւ զայն։ Այս պատմութիւնը ճշմարտութենէ րիչ հեռի կ'երեւի, երբ դիտեմք, որ նոյն ինք Կալիգորիա, ըստ ոմանց պատմագրաց, եթէ ո՛չ այս հայրասպանութիւնը գործած ըլլալոն, գէթ զայն խորհած ըլլալոն վըրայ պարծեցաւ։ Իւր մօրն ու իւր եղբարց վրայ իւր սէրը ցցուցած ըլլալու համար, կը պանծար Թէ անոնց վրէժը լուծել ուզած էր։ Կ'ըսէք, Թէ Ցիրերիոսի բնացած ատենն՝ դաշոյնը ճեռը սենեակէն ներս մտեր էր. բայց սիրտը զթալով կասեր էր. նետեր էր դաշոյնը եւ բաշուեր գացեր էր, մինչդեռ Ցիրերիոս որ զայս տեսեր էր; չէր համարձակեր վրէժինդրութեան դիմելու։

ՃԳ. Ի՞նչ որ ալ ըլլայ, բոլոր հոռվմայեցի ժողովրդեան, կամ լաւ եւս, բոլոր տիեզերաց բաղծանօքն նա ի զահ ելաւ։ Սիրելի էր գաւառաց եւ բանակաց, որ զայն տղայ տեսած էին. եւ սիրելի Հռովմայ բնակչաց, որ զայն կը սիրէին։ Գերմանիկոսի որդին եւ շնջուած ընտանիքի մը յետին շառաւիղն ըլլալոն համար։ Միսենայէն դուրս ելլելոն պէս, Թէպէտ եւ Ցիրերիոսի յուղարկաւորութեանն առթիւ տակաւին սգոյ զգեստ հազած էր, անոր ուղևկից եղաւ անժոռն եւ

ցնծութեամբ յի բազմութիւն մը , որ ջահեր կը կրէր եւ զոհիեր կ'ընծայէր : Ամենքն զայն իրենց աստղն , իրենց սանն կը կոչէին , եւ փաղաքշական անոններ կու տային :

ԺՊ. Հազիւ թէ բաղարէն ներս մտաւ , ծերակուտի անդամոց եւ ժողովրդեան որ ժողովրին մէջ լցուեր էր , միամայն հնուանուե եամբն պետութեան միակ տէր եւ միակ ինքնիշխան ճանչցուեցաւ , Ցիրերիոսի կտակին հակառակ , որ անոր ժառանգակից կու տար իւր քեռորդին՝ Ցիրերիոսն , որ գեռ տղայ էր : Հասարակութեան ուրախութիւնն այնչափ մեծ էր , որ երեք ամիսէն թիչ ատենուան մէջ հարիւր վաթսուն հազարէն աւելի զոհ մորթեցին : Անոր օրերը Թանկագին համարած ըլլանին ցուցնելու համար այնչափ շատ առիթ կը վնտուէին , որ քանի մ'օր յետոյ , երբ Կամպանիոյ կղզիներուն մէջ ճամբորդութիւն մ'ընելու գացած էր , ուխտեր ըրին անոր վերադարձին համար : Այն ժամանակի մօտերն հիւանդացաւ . ժողովրդի զիշերն անոր պալատին բոլորտիքը կ'անցունէր . եւ շատերը ուխտ կ'ընէին կռուելու կամ ինքինքնին զոհելու անոր թժշկութեանը համար : Քաղաքացոց այս սրանչելի սիրոյն միացաւ նաեւ օտար արքունեաց կողմանը , ցուցուած ակնածութիւնն : Պարթեւաց Թագաւորը՝ Արտաւան , որ իւր արհամարհանքն եւ իւր ատելութիւնը չէր ծածկած Ցիրերիոսի համար , Կայիսիսի բարեկամութիւնը ինդրեց : Անթիհիւպատոսի մը հետ տեսակցութիւն ըրաւ եւ Եփրատին անդիի կողմը զնաց հոռվմէական արծիներուն եւ Կեսարաց պատշկերներուն ուղերձ մատուցանելու համար :

ԺԵ. Առ հասարակ ամեն մարդու նկատմամբ ցուցուցած մարդասիրութիւնը օր ըստ օրէ աւելի սիրցուցին զանի : Արտասուելով Ցիրերիոսի դամբանականլր զրուցելէ , եւ անոր յուղարկաւորութեան հանդէսը կարգադրելէ յետոյ , փութաց երթալ ի Պէնտաղայր կղզին եւ ի Պոնտիա կղզին , իւր մօրն եւ իւր եղբարց ամիսն-

ները ժողվելու համար : **Աւելի** եւս նախանձաւորութիւն ցուցնելու համար, օդին գէշութեանը չնայելով ճամբայ ելաւ : **Ակնածութեամբ** մօտենալով, ինքնին սափորներու մէջ դրաւ անիւնները . եւ դրօշակիր ցոկաւնաւով մը մեծ շրով տանել տուաւ մինչ յԱստիա, եւ անտի Ցիրքայի վրայէն ի Հռովմ: **Ասպետաց կարգին** երեւելի մարդերն զիմատորելով ընդունեցին զանոնք, որ երկու կոնքերու մէջ դրուելով, ցորեկ ատենչիրմի մը մէջ տեղաւորւեցան : **Ի** պատիս անոնց՝ տարեկան զոհեր, եւ ի յիշատակ իւր մօրն՝ **Կրկէսի** խաղեր հաստատեց, յորս իւր պատկերը՝ աստուածոց պատկերացը պէս պատգարակով տանել կը պարտէին: **Գ**երմանիկոսի անոնք տուաւ սեպտեմբեր ամսոյ : **Գ**երակուտական վճռով մը, իւր հանւոյն Անտօնիայի, լնծայել տուաւ բոլոր այն պատիւները զորս ունեցած էր Լիվիա . եւ իւր հիւպատոսութեանը պաշտօնակից ընել տուաւ իւր մօրեղբայրը **Կղաղէմ** որ հոռվմէական ասպետ էր այն ատեն : **Պ**րտեզիր ըրաւ իւր եղբայրը Ցիրերիոսը, այն օրն որ նա այրական պատմունան առաւ, եւ անոր տիտղոս տուաւ իշխան երիտասարդութեան : **Պ**լուք որ ամեն երդմանց մէջ տա պայմանական ձեւը դրուի . **Ա**ւայէս և է-ը +որ+ն էնց այն լուծէ ուրեմն էն, որը և է որդէն . եւ հիւպատոսաց զրութեանցը մէջ սա հետեւեալը . **Ա**ւայէն յաջուռնեան կայէսէ Աւայէրայ և նորու էւց : **Յ**անվարութեան վերահաստատեց բոլոր անոնք, որ դատապարտուած կամ արտորուած էին . եւ ընդհանուր ներողութիւն չնորինց : **Ի**ւր մօրն եւ իւր եղբարց դէմ եղած դատախազութեան վերաբերեալ բոլոր յիշատակազիրերը հասարակաց հրապարակը տանել տուաւ . եւ անոնց եւ ո՛չ մին կարգացած չըլլալուն վրայ երդում ընելին յետոյ անոնց ամենն ալ այրեց, որպէս զի հոգ եւ մոտմուուք չպատճառի անոնց, որք ամբաստանող կամ վիայ եղներ էին . չուզեց կարդալ այն մէկ Թուղթի զոր ներկայացուցին իրեն, եւ կ'ըսէին թէ կենացը վե-

բարերութիւն ունէր։ Պատասխանեց Թէ չէր ըրած քան մը որ ո՛ եւ է մէկու մը ատելութեանն արժանի ըլլայ. եւ Թէ բանսարկուներու մտիկ ընելու համար ականջ չունէր։

ՓԶ. Ճռովմէն տարագրեց այլանդակ շուայտութիւններ հնարազներն. եւ մինչեւ իսկ շատ դժուարութեամբ կրցան հրաման ընդունիլ որ զանոնք Տիրքայի մէջ չխեղդեն։ Փնտուել գտնել տուաւ Ֆիտոս Լարիենոսի, Կրէմուտիոս Վորդոսի եւ Կասախոս Սենեկոսի գործերը, զորս ջնջած էր ծերակոյտն. Թոյլ տուաւ որ զանոնք կարդան, իբրեւ Թէ ինքն շահն ունէր որ պատմութիւնը հաւատարմարար գրուած բլլար։ Պատառաց Թողուց իրաւասութիւն մը, որ ազատ եւ անկախ էր իրեն բոլոր ըլլուելէ։ Ճռովմայեցի ասպետաց հանդէս ըրաւ խիստ եղանակաւ մը որ բարեխառնեալ էր յափաւորութեամբ։ Հրապարակաւ առաւ անոնց ծիերն, որոնք անարգական գործոյ մը յանցաւոր ցուցուեցան. եւ բաւական համարեց զանց ընել անոնց անոնները կարդալու, որոնք փորրիկ պակասութիւններ գործած էին։ Պատառաց աշխատութիւնը Թեթեցունելու համար, տռաշին չորս տասնեւակներուն վրայ հինգերորդ մ'առելցուց։ Պահուաց ժողովն եւ բուէի օրէնքը վերահաստատել փորձեց։ Տիրերիոսի կտակին մէջ գրուած բոլոր պարզեները հաւատարմարար եւ առանց յապաղեցունելու վճարեց, Թէ եւ այն կտակն յոշինչ զրուած էր. նմանապէս Լիվիայի կտակին սպարգենները վճարեց, Թէ եւ Տիրերիոս զայն ջնչած էր։ Վաճառմանց տուրրին երկու հարիւրորդ դենարն չնորհինց Բտալիոյ ժողովրդոց։ Եատ մը հրդեհեալներու վնասը հատուց։ Պազաւորութիւննին վերադարձումելով անոնց զորս Տիրերիոս կապտեր էր, յաւելցուց անոնց վրայ այն եկամուտներն զորս չէին կրցած ժողովել անոնց գահընկեցութեամնե տառն։ Ճարիւր միլիոն սեստերկի գրաւում մը վերադարձուց Կոմազինայի Թագաւորին՝ Անտիոքոսի։ Ա-

ուարինութիւնը բացալերելու նախանձաւոր կեցած , ութսուն հազար սևատերկ տուաւ ազատազրեալ կնոց մը , որ չէր ուզած իսր տէրը ամբաստանելու հաճի՛ հարցափորդի ատեն : **Ս.հա** այն ժամանակն է , որ ուրիշ շատ մը սպատիւներէ զատ , ուսկի վահան մը բնծայնցին անոր , զոր ամեն տարի բահանայապետից զարոցը կը պարտէք այս ինչ օրն ի Կապիտոլիոն տաւնիլ , եփեւէն գալով բոլոր ծերակոյտն ու ազնուականութեան երկու սեռի երիտասարդները . զովասանական տաղեր երգելով : **Օրէնք դրին** , որ անոր զահակալութեան օրը **Պատէւտ կոչըւի** , որպէս թէ **Ճռովմայ** նոր հիմնադրութիւն մ'եղած ըլլար :

Ժ. 1. Զորս անզամ հիսպատոս եղաւ . առաջին անգամոն , յուլիսի 15 մինչեւ սեպտեմբեր 1. երկրորդ անգամոնն , յունվարի սկիզբէն մինչեւ վերջն . երրորդ անգամոն , մի եւ նոյն ամսոյ մինչեւ 13. չորրորդին , մինչեւ ի 7 : **Ա** երջին երկու անզամու հիսպատոսութիւններն իրարու յաջորդեցին անընդհատարար : **Ա** երջընթերը կիոնի մէջ սկսաւ , առանց սպաշտօնակցի , բայց ոչ թէ վասն հավարտութեան կամ զանցառութեան , ինչպէս որ ըսին . այլ անոր համար , որ Ճռովմէն բացակայ ըլլալուն համար չկրցաւ գիտնալ որ իրեն պաշտօնակից ըլլալիք անձն յոնվարի 15 մնաւած էր : **Երկու անզամ մարդ զլուս երնք հարիսր սեստերկ տուաւ ժողովրդեան** . եւ փառաւոր հացկերոյթ մը՝ ծերակուտին եւ ասպետաց , եւս եւ աւոնցկանանցն ու զաւակացը : **Ա** յս հացկերոյթներուն վերջնոյն մէջ , էրիկ մարդոց ամկաններ բաժնեց , եւ կանանց ու տղայոց ծիրանի ժաւակէններ . եւ հասարակաց զբանաբն մշտնշեննատրապէս աւելցունելու համար , **Կուռուսեան տօնից վրայ օր մ'աւելցուց** , զոր օր երիտասարդութեան կոչեց :

**Ա. ԵՐԶ
ԱՌ ԵԶԻՆ ՀԱՑՈՐՈՑ**

ՑԱՆԿ

ԱՐԱՋԻՆ ՀԱՏՈՐ

Ա. ՅՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ	Էլե.	7
Բ. ՕԴՈԽՑՈՒ	»	73
Գ. ՑՄՐԵՐԻԱԾ	»	163
Դ. ԿԱՅԻՌՈՍ ԿԱԼԻԳՈՒԼԱ	»	223

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՈՐ

Դ. ԿԱՅԵՐԻՍ ԿԱԼԻԳՈՒԼԱ	Էլե.	3
Ե. ԿԼՈՆԵԱ	»	40
Զ. ՆԵՐՈՆ	»	82
Է. ԳԱԼԻԱ	»	135
Ը. ՈԹՈՆ	»	154
Թ. ՎԻՏԵԼԻՈՍ	»	165
Ժ. ՎԵՍՊԱՆԻԱՆՈՍ	»	181
ԺԱ. ՅԱՅԱՆ	»	203
ԺԲ. ԴՈՄԻՏՐԻԱՆՈՍ	»	213

ՎՐԻՊԱԿ

ԱՌԵՋԻՆ ՀԱՑՈՐ

ԵՐԵՎ	ՏՎԱԼ	ՍԻՆԼ	Ո-ՎԵՆ
9	16	բոլոր	բոլոր
13	17	Թշնամիներ	Թշնամիները
34	12	լիսեսը	լիսեռը
35	18	կաքառը	կաքաւը
47	13	հրապարախոսաց	հրապարակախոսաց
65	24	Կեսարի	Կեսարի
67	16	ուակայն	սակայն
71	12	կար	դար
71	31	լիսոն	գլխոն
74	12	հինեւ	հին եւ
74	30	կարքի	կարգի
75	18	անդամներ	անդամներ
89	31	անոց	անոնց
92	22	վեհափառութիւնը	վեհափառութեանը
95	16	շատագովկելով	շատագովկելով
106	1	կը	կը
114	27	իւր կնոջի	իւր կնոջն
115	5	տագիրեր	տակագիրեր
116	10	ցուցեր	ցուցուցեր
120	3	անոցմէ	անոնցմէ
122	17	զինքը	զինքն
122	31	ծերաննեզր	ծիրաննեզր
128	7	քովերնին	քովերնին
148	7	աւելորդ ապաշտու- թիմներ	աւելորդապաշտու- թիմներ
153	15	Յովիոսի կեսարի	Յովիոս կեսարի
159	12	Լէվիա	Լիվիա
159	30	Նոլէն	Նոլաէն
160	2	Բովիլլէսի	Բովիլլէսի
175	1	եշխանը	իշխանը
190	13	դէմներնին	դէմերնին
198	28	տաիններէ	տարիններէ
208	24	զու	դու
228	19	յիշատագրութեանց	յիշատակագրութեանց
229	31	կատասու	կատաղու


ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՈՒ

ԵՐԵՒ ՅՆԼ ՄԻ-Լ

Ա-Հ-Լ

5	15	Լիոինի	Լիոինի
10	13	Յետրինուսներ	Յետրինուսներ
20	2	Մնէատէր	Մնէստէր
36	16	աճապարանօր	աճապարանօր
40	5	Դրուսոն	Դրուառոն
43	8	ռորէք	ռորեք
44	20	Լիվիոս	Լիվիա
50	11	Լիլիա	Լիվիա
51	15	խօսեցսմնելուն	խօսեցունելուն
52	1	կ'ըսպասէն՝	կ'ըսպասէին՝
54	14	պաշտնելու	պաշտպանելու
58	21	...ն	Մարսեցիներուն
59	4	պէտք եղաւ։ Նաւա- հանգիստ	պէտք եղաւ։ Այս աշ- խատութիւնը տասն- ումէկ տարի տեւեց, թէպէտեւ երեսուն հազար հոգի անրնդ- հատ կը բանէին։ Նաւահանգիստ
61	4	հաւտալ	հաւփալ
63	10	եին	եին
63	15	ծերակսւտին	ծերակուտին
66	20	նելով.	նելով քրմերուն։
67	9	Բարբարոսի	Բարբարոսի
69	14	Նարկիոս	Նարկիսոս
71	1	մասերն	մազերն
71	11	ի զահ ե- եղած	ի զահ ելած
71	22	սեռի երիտասարդք	սեռի ազնուական ե- րիտասարդք
71	24	երթնած	կրթնած
78	18	մահուանէն սկսաւ	Թագաւորութենէ սկսաւ
78	27	դպրութիւն հնարեց	տառեր հնարեց
79	4	մնն	ամնն

79	25	Երկու Թաղաւորմաց ընկեր եղողները մէկզմէկու տեղ	Երկիւ Թամգարանաց անդամակիցները՝ փոխադարձարար մէկզմէկու տեղ
81	11	Աւտովթացումն	աստուածացումն
83	31	կնսարի	Կեսարի
89	8	Ծորքէն	Ծորքէն
91	26	ամեն երեք տարին	ամեն հինգ տարին
92	16	Արտեմիսի	Դեմետրի
95	14	պարզեւառու	պարզեւառու
95	28	գաւառէ վերածելով	գաւառի վերածելով
96	5	<i>յետո:</i>	<i>յետոյ:</i>
99	1	եւ աստուածները,	Եւ աստուածները դից- ազոնք,
100	4	փաղաքները	քաղաքները
102	25	կիցուաւել	փիցունել
102	29	վերան աստղեր	վերան ոսկեղէն աստ- ղեր
102	30	ցանուած	ցանուած
103	13	հագուստով	հագուստով
110	13	կանոններսն	կանոններուն
111	23	արտաքսէց	արտաքսեց
117	1	այինքն	այսինքն
119	19	Սքանչելապէս	Սքանչելապէս
127	14	Ուխտի	Ուստի
127	28	զինքն	զինքն
132	23	ժողովրդինեան	ժողովրդինեան
135	25	ոռոփի	որդի
144	30	ե- եղաւ	ե- զաւ
147	4	Թեամբ	Թեամբը
155	7	Սալվինոս	Սալվինոս
157	14	ի Թերեւ	ի դերեւ
158	3	բայց	բայց
191	27	երբէթ	երբէթ
197	17	առաստմեռնութիմ- ները	առաստմեռնութիմ- ները
200	25	սպասաւրը	սպասաւորը
229	7	երկիւղն երօք	երկիւղներով
229	9	կու գար	կու գար



This book should be returned to
the Library on or before the last date
stamped below.

A fine is incurred by retaining it
beyond the specified time.

Please return promptly.

